


ՍՔԱՆՉԵԼԻ ՑԵՂԱՇՐՋՈՒՄ

Հ Յ Դ Ի Ն Ա Կ

ՏԻՄՈԹԵՈՍ Յ. ԶՈՐՊԱԺԵԱՆ




«Ահա ամէն բաները նոր կ'ընեմ»: Յայտ. 21. 5:
Նորոգող հնութեանց, նորոգեա եւ զիս,
նորոգ զարդարեա:




ՏՊԱՐԱՆ Դ. Կ. ՃԵԶՄԵՃԱՆ

1946 ՀՈԼԻՊ








493

ՍՔԱՆՉԵԼԻ ՅԵՂԱՇՐՋՈՒՄ

Հ Կ Դ Ի Ն Ա Կ

ՏԻՄՈԹԵԼՈՍ Յ. ԶՈՐՊԱՃԵԱՆ




«Ահա ամէն բաները նոր կ'ընեմ»: Յայտ. 21. 5:
 Նորոգող հնութեանց, նորոգեա եւ զիս, նորոգ
 զարդարեա: (Ներսէս Շնորհալի)




ՏՊԱՐԱՆ Դ. Կ. ՃԻԶՄԵՃԵԱՆ

ՀԱԼԵՊ ՍՈՒՐԻԱ.

1946





ՅԱՌԱՋԱԲԱՆ

Աստուծոյ փառք ըլլայ այս գրքին հեղինակութեան համար, որ ինք զիս դրդեց եւ խօսք տուաւ ինծի ու այսպէս իմ ազգիս հոգեւոր գրականութեան մէջ մէկ մեծ պակասը լեցնել տուաւ։ Ամէն տեղ վերստին ծնունդի եւ անոր յառաջ բերած սքանչելի արդիւնքները եւ Աստուածավայել կեանքի մը պէտքը զգալի է։ Քանզի մեղքը թուրքերու զարդերէն աւելի մեծ աւերներ կը գործէ մարդոց անհատական եւ ընտանիեկան կեանքերու մէջ։ Այսպիսի անկումէ մը ազատութեան միակ միջոցը եւ դարմանն է սքանչելի յեղաշրջում։ Կամ վերստին ծնունդ։

Այս ճշմարտութիւնը 20 երկար դարերէն իվեր, բոլոր ճշմարիտ քրիստոնեաներէ փորձուած ու վըկայուած եւ Աւետարանով քարոզուած խիստ էական ու կենսական սկզբնաքայլն է քրիստոնէական կեանքի։ Անարժանաբար հեղինակն ալ 24 տարիներէ իվեր փորձով վայելած, եւ շատ երկիրներու մէջ քարոզելով շատերու փրկութեան եւ օրինութեան միջոց եղած է։ Ինչպէս Սուրբա, Լիբանան, Պաղեստին, Կիպրոս, Եգիպտոս, Յունաստան եւ այլն։

Ինչ որ եմ եւ ունիմ, իմ եղած վիճակս կը պարտիմ Անոր որ զիս սիրեց եւ կանչեց, վերստին ծնունդ եւ անոր հետ մէկտեղ այս կոչումը տուաւ — այսինքն Աւետարանը քարոզել — փա՛ռք Աստուծոյ։

Համոզումս այն է որ ներկայ ժամանակը կը հա-

մեմատի Խսրայէլի եգիպտոսէ ելլելու օրերուն, երբ
Աստուած Մովսէսի ծեռքով Խսրայէլի փրկութեան լու-
րը զրկեց Քանան երթալու, Փարաւոն անոնց գործը
շատցուց, որ իր մտքով ասանկ «Փուճ խօսքերու»
ականջ չդնեն, չըլլայ թէ միսիթարուելով Տէրը փա-
ռաւորեն եւ կամ պատրաստուին, Ելից. 5. 9:

Այսպէս է ներկայ ժամանակն ալ — Աստանան
գիտնալով որ իր ժամանակը լրանալու մօտ է, նաեւ
Աստուծոյ որդիներուն յափշտակութիւնն ալ մօտ,
հետեւաբար Աստուծոյ զաւակներուն եւ մեղաւոր-
ներուն սիրտերը աշխարհային հոգերով, զբաղումնե-
րով եւ կեր ու խումով ծանրացնելով ժամանակ չը-
ծգեր որ մարդիկ Աստուծոյ խօսքը կամ հոգեւոր
գրքեր կարդան, եւ կամ ժողովներ յաճախեն եւ
պատրաստուին ու պատրաստեն ուրիշները: Ղուկ.
21.34. Այս վտանգը տեսնելով նախընտրեցի հրա-
տարակել այս գիրքը որպէսզի իրենց անկիւններուն
մէջ կարդան, կիսաւարտ թողելով ուրիշ մէկ գիրքս:

Սիրելի ընթերցողներ, եթէ ներկայ պարագանե-
րու տակ, տպագրական ծախքը նկատի առնէի նը-
ման քայլ մը առնելու համարձակութիւնը չպիտի
ունենայի, սակայն պէտքը եւ Աստուածային դըր-
դումը ստիպեցին զիս հրատարակել գիրքս, վստա-
հելով Աստուծոյ՝ ընելով իմ կարելիս: Կոչ կ'ընեմ
բոլոր Աստուծոյ զաւակներուն եւ Անոր գործը սի-
րողներուն որ իրենց աշակցութիւնը բերեն, ա-
զօթքով, որպէսզի այս գիրքը օրհնութեան եւ փրկու-
թեան միջոց մը ըլլայ: Քանզի ընդհանուր մարդկու-
թեան համար մեծ փոթորիկ մը կայ եթէ նորէն ծը-
նանելով չփրկուին:

Ժամանակին Ամերիկայի մէջ հարուստ մարդ մը
Պարոմէթր մը գնեց, (տեսակ մը գործիք մըն է որ
փոթորիկին գալը կը ցուցնէ) երբ տունը տարաւ,
առտուն տեսաւ որ գործիքը փոթորիկ կը ցուցնէ:

Քանի որ օդը մաքուր էր մարդը բարկացաւ, կարծելով որ գործիքը աւրուած է. երկտող մը զրեց վաճառականին ըսելով. «Գործիքդ սխալ կ'աշխատի. հիմա քեզի ետ կը զրկեմ. ասոր տեղը աւելի շիտակ աշխատող մը զրկէ եւ կամ դրամս ետ տուր»: Իրեկուան երբ տունը կու գար, տեսաւ որ իր տունը եւ ուրիշ շատ մը տուներ աւերակ դարձած էին, Քանզի յանկարծ զօրաւոր փոթորիկ մը ելլելով ամբողջ թաղը քանդած էր: Պարումէթրը շիտակը ցոյց տուած էր:

Ներկայիս ալ մեր. Պարումէթրը՝ Առուրը Գիրքը այսպէս մեծ վտանգ մը կը ցուցնէ այս մեղաւոր աշխարհին համար, ուստի մենք որ ասիկա զիտենք, թէ զգուշանանք թէ ալ զգուշացնենք զանոնք զալիք փոթորիկէն:


Այս նպատակին տրուած ուեւէ նուէր սիրով կ'ընդունինք, սա նպատակաւ որ աղքատներուն ձրի եւ ոմանց ալ կէս գինով (յարմարութեան նայելով) գործածենք: որպէոզի շատ ընտանիքներէ ներս մտնէ եւ իրենց զաւակներուն ժառանգ ձգեն:

Ուստի աղօթենք գրքոյկիս եւ նման բոլոր հոգեւոր հրատարակութեանց համար. ինչպէս մեզի ծանօթ — «Փրկութիւն, Բանքեր, Մարանաթա. Պատգամաւոր, Աւետարանի Զայն, Զանասէրի Ալոյս», եւ մ. Պօզօվեանի «Օրական Մտածումներ»ը, եւ բազմաթիւ թերթիկները եւ թարգմանութիւնները: Տէրը օրհնէ բոլոր գրողները. թարգմանողները. Խօսողները եւ այս վեհ նպատակին համար տուողները եւ իր փառքին համար եղած ուեւէ ծառայութիւն:

Թերութիւն փնտոելու մի զանար. մի՛ առարկեր, միայն ըսել ուզուածը սիրով ընդունէ եւ ապրէ: Զեզի համար աղօթող, եւ ծեր աղօթքին կարօտ.

(Աւետարանիչ) ՏԻՄՈԹԵՈՍ Յ. ԶՈՐԿԱԾԵԱՆ

18 Փետրուար 1946. Պէյրութ



ՄԻ ՔԱՆԻ ԽՕՍՔ

Այս գրքին նիւթը կազմող ճշմարտութիւնը այսինքն վերստին ծնունդը բոլոր քրիստոնէական աշխարհի մէջ. ամէնէն էական, կարեւոր, եւ օրինեալ ճշմարտութիւնն է. Այս ճշմարտութիւնը, զգուշութեամբ ծեռք առնուած է, ևթէ կայ ճշմարտութիւն մը որ ներկայիս պէտք է շեշտուի. Եւ հասկըցուի, ատիկա վերստին ծնունդի ճշմարտութիւնն է: Մեր Տէրը նորէն ծնանելու պէտքը յիշած ատենը, անհասկնալի լեզու մը չգործածեց: Անիկա ըսաւ և: թէ մարդ մը նորէն չծնանի չկրնար Սստուծոյ թագաւորութիւնը տեսնելը, ևւ մեր Տէրը գիտէր ինչ որ ըսաւ. Անիկա կարծիք մը չէր որ յայտնեց: Անոր խօսքերը այսօր ալ նոյն զօրութիւնը ունին, ինչ որ ունէին հիշդ խօսուած ատենը: Բոլոր քրիստոնեաներուն համար ամէնէն ապահով ճամբան Տէր Յիսուս Քրիստոսի ցուցուցածին հետեւիլ է: Եթէ մէկը վերստին ծնունդի փորձառութիւնը չունի մեր Տէրոց սորվեցուցածին համեմատ անիկա քրիստոնեայ մը չէ:

Վերստին ծննդեան ճշմարտութիւնը տեսակ տեսակ եղծումներու հանդիպած է: Շատեր խորհած են թէ վերստին ծնունդը կը կատարուի. եկեղեցական արարողութիւնով մը: Զոր օրինակ մանկան մկրտութեամբ: Ուրիշներ խորհած են որ վերստին ծնունդը ապահովելու համար հարկ եղածը լաւ կրթութիւն մը եւ դաստիարակութիւն մը տալ է: Անոնք կը խորհին որ եթէ մարդ մտքով զարգանայ. վերստին ծնունդ ունեցած կ'ըլլայ:

Նոյնպէս կը ցաւիմ ըսելու որ Սստուածաբանական դպրոցն ալ բարոյականութիւն կը սորվեցնէ. քանզի կը խորհին թէ արդէն ամէն մարդ Սստուծոյ

զաւակն է. Եւ իրարու եղբայրներ: Ուստի ի՞նչ պէտք կայ վերստին ծննդեան:

Ես իբրեւ Աստուծոյ հաւատարիմ պաշտօնեան կ'զգուշացնեմ ձեզ այսպէս. օտար եւ ոչ Սուրբ Գրային գաղափարներէն: Եւ կը յանձնարարեմ սոյն գիրքը որպէսզի ամէն մարդ կարդալով հասկնայ այս կենսական ճշմարտութիւնները: Եւ ջանանք որ զայն կարենանք ամէն հայ ընտանիքէն ներս մտցնել, որպէսզի նոր սերունդը այս գիրքին մէջ պարզուած ճշմարտութեանց համեմատ մեծնայ:

Ուստի կ'աղօթեմ որ այս գիրքը շատերուն օրհնութեան պատճառ ըլլայ:

Մ. Յ. ՊՕԶՈԳԼԵԱՆ

7 Ապրիլ, 1946 Հալէպ



Մանօթ. — Այս գրքին հրատարակութեան համար ումանք ինձի նուէքներ տուին, անոնց համար շնորհակալ եմ. Եւ այս պատճառաւ գիրքս աւելի նպաստաւոր գինով պիտի կրնամ ծախսել: Գինը արդէն գրքին կողքին վրայ դրուած է:

ՀԵՂԻՆԱԿԻ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Եջ
ՅԱՌԱՋԱԲԱՆ.	5
Մի քանի խօսք	9
Բովանդակութիւն	11
ԳԼՈՒԽ Ա. — Սքանչելի յեղաշրջումը (Վերստին Ծնունդը) ի՞նչ չէ. եւ ի՞նչ է:	13
ԳԼՈՒԽ Բ. — Ինչո՞ւ պէտք է:	24
1. — Աստուծոյ թագաւորութիւնը ահսնելոն համար: 2. — Մեղքերէն փրկուելու համար: 3. — Մեծնալու համար: 4. — Մեծ եւ եզական պակաս մը լեցնելու համար:	
ԳԼՈՒԽ Գ. — Ի՞նչ օրինութիւններու կ'արժանանան եւ որ աստիճանի կը բարձրանան:	42
1. — Աստուծոյ զաւակ կ'ըլլան: 2. — Ս. Հոգւոյն առաջարը կ'ըլլան: 3. — Բարի ոչխար և Անոր փարախին հօտը կ'ըլլան: 4. — Քրիստոսի, գլխուն անդամ կ'ըլլան: 5. — Քրիստոսի աշակերտ կ'ըլլան: 6. — Քահանաներ և թագաւորներ կ'ըլլան: 7. — Յիսուս Քրիստոս փեսային հարս կ'ըլլան: 8. — Աշխարհի լոյսը կ'ըլլան: 9. — Երկրի աղը կ'ըլլան: 10. — Քրիստոսի նամակները կ'ըլլան: 11. — Քրիստոսի անոյշ հօտը կ'ըլլան: Եւ ոսկի, առիւծ, արծիւ, եայլն:	

ԳԼՈՒԽ Դ. — Ի՞նչպէս կրնանք նորէն ծնանիլ։ 91

1. — Մեր մեղաւոր վիճակը՝ ինքնութիւնը գիտնալով։ 2. — Մեր մեղքերը տեսնելով։ 3. — Մեր մեղքերուն համար զզջալով և խոստու վանելով։ 4. — Յիսուսի հաւատութիւնը և յանձնուելով։ 5. — Հովը փշելով (Սուրբ Հոգիէն ծնանելով)։ 6. — Զուրբէն ծնանելով (Աստուծոյ խօսքէն)։ Եւ Աստուծոյ նախամութեամբ։

ԳԼՈՒԽ Ե. — Առարկութիւններ ընդէմ վերստին ծնունդի եւ պատասխաններ։ 122

1. — Այլաբանական և վերացական է չեմ հասա կնար։ 2. — Տգէտներ են ոչ գիտուններ։ 3. — Աղքատ և խեղճեր են։ 4. — Ես այդչափ ինկած չեմ։ 5. — Գործիս և շահիս վեաս է։ 6. — Աստուծած ինծի անիրաւութիւն ըրտւ։ 7. — Մելամաղձոտ կ'ըլլան։ 8. — Դժուար է չեմ կրնար ապրիլ։ 9. — Ուրիշներէն կ'ամշնամ։ 10. — Նոր ծնածները շիտակ չեն ապրիր, կը գոյթակղիմ։ 11. — Հիմտ ժամանակը չէ, օր մը կ'ըլլամ։

ԳԼՈՒԽ Զ. — Նոր երկինք եւ նոր երկիր անոնց համար որ նոր ծնած են։ 165

1. — Նոր երկրի մը պէտքը։ 2. — Երկինքի գեղեցկութիւնը։

ՎԵՐՋԱԲԱՆ

Սուրբ Շիրքին կարեւոր ճշմարտութիւնները։
Այս գիրքին ըսել ուզածը։



ՍՔԱՆՉԵԼԻ · ՅԵՂԱՇՐՋՈՒՄ

ԳԼՈՒԽ Ա.

ՍՔԱՆՉԵԼԻ ՅԵՂԱՇՐՋՈՒՄԸ Ի՞ՆՉ ԶԷ ԵՒ Ի՞ՆՉ Է

Այսօր աշխարհ նորութեան ետեւէ է։ Ամէն օր մարզիկ լուրի կ'սպասեն, նոր գէպքեր կ'ակնկալեն։ Ասոր համար բատիօներու մտիկ ընելով, հեռագիր և թերթեր կարգալով ժամանակ կ'անցնեն։ Նոր գիտութիւններ, նոր գիւտեր, նոր գաղտփարներ, նոր վարդապետութիւններ, նոր վարչաձեւեր, նոր գէնքեր, նորաձեւութիւններ, նոր հազնելիք, նոր ուտեղիքներ և նոր ըմպելիք, նոր շարժապատկերներ ու վէպեր. հին Աթենացիներու պէս, նոր բաներ լսել և խօսիլ կը սիրեն։ Մարգոց միակ փոփաքը նորութիւն է, հոգ չէ թէ սուտ է կամ սխալ, ճշմարիտ կամ կեղծ, աղէկ կամ պէշ, օգտակար կամ մեաստկար, ամէնէն դժուարին նոյնիսկ անկարելի բաներուն կը սիրեն հաւատալ, միայն թէ նոր թող ըլլայ։ Նոր բաները իրաւ է որ գեղեցիկ և հաճելի են, ու հանրութեան ուշագրութիւնը կը գրաւեն։ Ամէն ոք նորութիւնով կը հետաքրքրուի։

Կրօնական մարզի մէջ ալ նոյնն է իրոզութիւնը։ Մարգիկ հին գաղափարներէն, հինցած կեանքէն, կրօնական հին ըմբռնումներէն, գաղեմի վիճելի նիւթերէն, կրօնական խտրութիւններէն և նախապաշարումներէն ձանձրացած ըլլալով, նոր լոյս և գաղափարներ, նոր տեսիլքներ և նոր կեանք աեսնել կ'ուզեն։ Նոր սերունդը, հին կերպերով հին մեթոտներով չենք կրնար կրօնքի առաջնորդել և յեղաջրջել, նախ պէտք է մենք

նորոգութինք և յետոյ նոր հոգեւոր խորունկ արթնութիւն մը ունենանք, որպէսզի հինցած միտքերը նորոգութին և աշխարհի ցանկութիւններէն, հաճոյքներէն և հոգերէն Քրիստոսի գառնան ու փրկութին:

Ի՞նչ է այդ նորութիւնը, — Քանի որ Սողոմոն իմաստուն կ'ըսէ թէ Աւրեւուն տակ նոր բան չկայ: Կա՞յ արգեօք անանկ բան մը որուն համար կրնայ ըստիլ ասհա ասիկա նոր է»: Ժող 1.8.9

Այս, Սողոմոն նոր բան չտեսաւ և չլսեց: Սակայն հոս Սողոմոնէն շատ գերազանց մէկը կայ որ նոր բառ ներ բերաւ, նոր վարդապետութիւն, նոր գաղափար, նոր սիրտ, նոր հոգի և նոր կեանք: Հինցած աշխարհի և մեռած սիրտերու համար նոր ծնունդ, ինչպէս Տէրը Նիկողեմոսին ըստու՝ Պէջի կ Զեջի ՆՈՐԵՆ ԾՆԱԴԻԼ: Յովհ. 3.8: Այսօր բոլոր մարդոց և ընատնեաց: — Եկեղեցիներու և ընդհանուր աշխարհի կարիքը այս է: Հին Հրէայ Ռաբբիները և Յոյն փելիստիաները այս բանը չէին գիտեր:

ԷԱ.մէն բաները նորա ընողը մեզ պիտի յեղաշըրջէ: Ասիկա պիտի ըլլայ նոր գէպք մը, ան հոսանալի օրհնեալ փորձառութիւն, զոր կեանքիդ բոլոր օրերուն և յաւիտենականութեան մէջ իսկ միշտ ուրախութեամբ պիտի յիշես: Աղզերու պատմութեան մէջն ալ կը հանդիպինք դէպքերու որոնք իրենց համար խիստ կարեւոր են: Զոր օրինակ, Հրէաներու Փարաւոնի լուծը թօթափելով եգիպտոսէ ելլելն ու կարմիր ծովուն ճեղքը-ւիլը մեծ և կարեւոր գէպք մըն էր: Հայոց համար Քրիստո Լուսաւորիչով Հայստանեաց աշխարհի յեղաշը շրջումը, և կռապաշտութեան ու կռատուներու տառ պալումը, և փոխուած սրաերազ նոր եկեղեցիներու հաստատութիլը յոյժ նշանակալից գէպք մըն էր: Նուելի սրգանանց պառերազմով տարուած կրօնական յաղ թութիւնը ամէն հայու համար անմոռանալի գէպք է

զոր պարծանքով կը յիշենք և ուրախութիւնով կը տօնենք։ Ատիկա ամէն օր թարմ է մեր մաքերուն մէջ։ Անոր միջոցաւն է որ մենք ազգով քրիստոնեայ մնացինք և ազգովին պաշտպանուեցանք, մեր մայրենի լեզուն պահուեցաւ և մեր գրականութիւնն ալ ճոխացաւ։ Ամփոփելով բաենք որ մեր ազգային գոյութիւնը, կրօնքը, լեզուն, գրականութիւնը, ընտանեկան սրբութիւնը, պատուական պատմութիւնը, կը պարտինք անոնց, որովհետեւ մեզի հետ սկսող շատ ազգեր այսօր ոչ եւսեն։ Ու՞ր են հին Ասորեստանցիք, հին Բարելացիք և Քաղցէացիք ևայլն։ Սակայն մենք կանք, կ'ապրինք և պիտի մնանք, օրհնեալ ըլլայ Լուսաւորիչներսւն և Վարդաններու, Սահակի և Մեսրոպ Մաշտոցի և Մեծն Ներսէսներու յիշատակը։ Եւրոպայի համար ալ Մարթին Լուտերի միջոցաւ եղած բարեկարգութիւնը Եւրոպան յեղաշրջեց։ Ֆրանսական յեղափողութիւնը Ֆրանսական աշխարհին համար նոր դէպք մըն էր։ Ամերիկայի համար Աբրահամ Լինքրնի ներքին պատերազմով ազգային միութեան պահպանումը և գերիներու ազատութիւնը նման պատմական մեծ դէպքեր են։ Ճան Ուէլիին և Ճօրճ Հուայթֆիլտի օրով պատահած անհայլնթաց արթնութիւնները երկիրը հոգեւորապէս շրջեց և ներքին քաղաքական յեղափոխութենէ Փըրկեց։ Այս կերպով Անգլիա զերծ մնաց արիւնհեղութենէ։ Ներկայ Թուրքիոյ համար ալ Քէմալտական շարժումը մեծ դէպք մըն էր։ Ռուսիոյ համար մեծ դէպք մըն էր Լենինեան և Սթալինեան յեղափոխութիւնը որ յեղաշրջեց ամբողջ Ռուսիան ու առաջարկեց Զարակոն իշխանութիւնը վերջ տուաւ կալուտծատէրերու հարստութեան հաւասարութիւնը հաստատեց։ Ուրախ ենք մեր Հայոստանն ալ անոր մի փոքր մասը կազմեց և մեր 600 տարուայ երազներն ալ իրականացան, սփիւռքի Հայերն ալ Հայոստան առնելու ծրագրով, նոյնպէս

Յիսուս Քրիստոսի աշխարհ գոլը բոլոր գէպքերու առմենամեծն է։ Անոր վարդապետութիւնները ճշմարիտ, գաղափարները բարձր, իտէալները գեղեցիկ են։ Անոր սկզբունքները և Աւետարանը յեղաշրջեց աշխարհը։ Հրէութիւնը և հեթանոսութիւնը տապալեցան, կուռքերը և կռատունները քանդուեցան, խաւուրը փարատեցաւ, հին գաղափարներ անյայտացան, սրաերը փոխուեցան, անհատներու, ընտանիքներու եւ ազգերու պատմութեան մէջ յեղաշրջում, նոր շարժումներ, նոր աեսիլքներ, նոր գաղափարներ երեւան եկան։ Ներկայ գարուս զարգացումը, գիտութիւնը, գիւտերը, գպրոցները, գեղեցիկ եկեղեցիները, բազում հոգեւոր և բարեգործական հաստատութիւնները, հիւանդանոցները, որբանոցները, անկելանոցները, և գեռ ասոնց նման անթիւ օգտակար ձեռնարկները ամէնն ալ Քրիստոսի և Անոր աւետարանին բերած կեանքին կը պարտինք։ Եթէ Քրիստոսը վերցնեն աշխարհէն, ի՞նչ կը մնայ. միայն սուրսափելի խաւար, կոյր ազիտութիւն, ահոելի անբարոյականութիւն որուն վախճանն է կործանում։

Ճիշդ այսպէս է խնդիրը անհատական կեանքի մէջ։ Հոգեւոր արթնութիւն, յեղաշրջում և փոփոխութիւն նոր ծնունդով յառաջ կուգան։ Հին կեանքդ և ծրագիրներդ բոլորն ալ կ'երթան և անոնց կը յաջորդեն աւելի գեղեցիկը, առաքինին ու սուրբ կեանք մը։ Ինչպէս ազգերու յեղափոխութիւնը յեղաշրջեց ընդհանուր աշխարհը, նմանապէս անհատական կեանքիդ մէջ պատահած այս նորութիւնը, շրջանակիդ մէջ հիացումի պատճառ պիտի ըլլայ։ Քանզի փոփոխութիւնը խիսա մեծ ըլլալուն համար տարբերութիւնը յոյժ զգալի պիտի ըլլայ։ Այս նոր գէպքը մարգուս կեանքին մէջ մէկ անգամ կը պատահի և անպայման պատահելու է։ Այս է սքանչելի յեղաշրջումը։ Եթէ կեանքիդ մէջ չպատահի, զուն հին մարդ ես, հետեւարար կործանման մօտ Ու-

րեմն շատ լուրջ հարցում մը կը ներկայանայ մեղի, որ
է, այս կարեւոր դէպքը և վերստին ծնունդը ի՞նչ է։ Ա-
սիկա լաւ հասկնալու համար պէտք է նախ բացատրենք
թէ ան ի՞նչ չէ։

Վերստին ծնունդը վարդապետութիւն կամ գաւա-
նանք մը չէ, որչափ ալ Սուրբ Գրային և ուղղափառ
ըլլայ։ Գաղափար և խաչալ չէ, որչափ ալ բարձր և
մաքուր ըլլայ։ Կրօնասիրութիւն և եկեղեցասիրութիւն
չէ, որքան ալ եռանդուն ըլլայ։ Եկեղեցական պաշտօ-
նէութիւն կամ աստիճան չէ, որքան ալ բարձր ըլլայ,
ոչ ալ կարգ մը մեղքերէ հրաժարիլ, կամ մեղք չընելու
որոշումներ ընել է։ Վերստին ծնունդը կրթութիւն և
առասիրաբակութիւն չէ, ոչ ալ աղնուութիւն, մաքուր
քարոյականութիւն, բարեգործութիւն և քարոզու-
թիւն է։ Անիկա ուրիշներու օգտակար ծառայութիւն
ալ չէ։ Ոչ մկրտութիւն, հաղորդութիւն, եկեղեցւոյ
անդամակցութիւն, ոչ ծոմապահութիւն։ կամ մարմի-
նը չարչարել և ոչ անձնական արդարութիւն։ Ոչ աղօ-
թասիրութիւն, ոչ ալ ծնունդով քրիստոնեայ ըլլալ, և
ոչ ալ եղբայր կամ քոյր կոչուիլ է։ Ասոնք և ասոնց
նման բոլոր առաքինութիւնները, վերստին ծնունդ
չեն։ Մի խարուիք և յիմար կոյսերնու պէս։ Անոնք ալ
կոյս էին, և փեսային կը հաւատային։ մինչեւ իսկ անոր
կ'սպասէին։ քիչ մըն ալ լոյս ունէին, սակայն փեսան
չշեմ ճանչնար ըսելով մերժեց զանոնք։ Ոհ որչափ մեծ
յուսախաբութիւն եղաւ։ Ժառանգական հաւատքը կա-
րող չէ փրկելու։ Արտաքին գործեր, ծէսեր, և արարո-
ղութիւններ չպիտի կընան օգնել։ Անոնք լալով պիտի
ըսեն էՏէ՛ր, Տէ՛ր, բաց մեղի։ Քու անունովդ մարգա-
րէութիւն ըրինք։ Քու անունովդ գեւեր հանեցինք և
շատ հրաշքներ ըրինք։ Քու առջեւդ կերանք, խմեցինք
այսինքն հաղորդուեցանք և դուն միեր փողոքներուն մէջ
սորվեցուցիր, այսինքն աւշտարանը լսեցինք։

Տէրոջ անունով մարգարէութիւն ընել, դեւեր հանել. նոյն անունով շատ հրաշքներ ընել, Տէրոջ առջեւ ուտել և խմել, Անոր խօսքերը լսել և սորվիլ շատ եւր բաներ են: Սակայն նոյն իսկ ասոնք «Նոր Ծնունդ» չեն: Այս պատճռուաւ Տէրը պիտի ըսէ. «Զեզ չեմ ձանչնար ուրկէ էք», Մէկդի կհցէք ինծմէ, բոլոր անիրաւութիւն գործողներ»: Կարդա. Մատթ. 7. 22: 25. 1—12: Ղուկ. 13. 26. 27:

Ուրեմն հարցու մը մեզի կու գայ. ի՞նչ է «Վերստին Ծնունդ» ըսուածը: Առորբ Գիրքի մէջ, «Վերստին Ծընունդը կոչուած է նաև. ռնորէն Ծնանիլ», «Վերէն Ծնանիլ», «Հոգիէն Ծնանիլ», «Նոր մարդ ըլլալ», «Նոր ստեղծուած րլլալ» և այլն: Ասիկա Առորբ Գիրքին ամենամեծ, հիմնական ու կենսական վարդապետութիւնն է: Այսպէս գրուած է, «Եթէ մէկը Քրիստոսի մէջ է, անիկա նոր ստեղծուած մըն է. հիները անցան ու ամէն բան նոր եղաւ»: Յ կորն. 5. 17: «Վասն զի Քրիստոս Յիսուսով ոչ թիվատութիւնը բան մըն է, ոչ ալ անթլիփատութիւնը, հապա նոր ստեղծուած լլլալն է բանը»: Գաղ. 6. 15: «Վասն զի մենք Անոր ձեռագործն ենք Քրիստոս Յիսուսով ստեղծուած»: «Եւ ձեր մաքին հոգիովը նորոգուիք», «Նոր մարզը ձեր վրայ հագնիք որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է արդարութիւնով ու ձշմարիտ սրբութիւնով»: Եփես. 2. 10: 4. 23. 24: «Եւ հագէք այն նորը գիտութիւնով նորոգուած իր ստեղծողին պատկերին պէս»: Կող. 3. 10: Այս համարներէն կը հասկնանք որ նոր ծնունդը բառին բովանդակ առումով «Նոր ստեղծուած», «Նոր մարդ», Աստուծմէ ծնանելով Աստուծոյ մարզը, Հոգիէն ծնանելով, հոգեւոր մարդ ըլլալ է: Ինչպէս մեր մեծ բանաստեղծը՝ Ծնորհալին երգեց: «Զարթիք, նոր ժողովուրդ, նոր երգս առեալ նորոգողին, ալէլուեած: «Կենարար Քրկիչ, կեցո՛ ըզմենեալս, կանգնեա՛ զգլորեալս»:

Կեանք տուողը Քրիստոս է՝ եթէ ոչ մեռած ես : Քանզի Աղամ երբ մեղանչեց, Աստուծոյ վճիռը եղաւ մահ : Աղամ հոգեւորապէս մեռաւ : Մեռնիլ կը նշանակէ իր նպատակին չծառայել, շեղիլ, բաժնուիլ : Աղամ մեռաւ : Նա աչք ունէր, սակայն Աստուծոյ երեսը չէր կրնար տեսնել : Բերան ունէր, բայց Աստուծոյ հետ չէր կրնար խօսիլ : Ականջ ունէր սակայն Աստուծոյ ձայնը չէր կրնար լսել : Ոտք ունէր, բայց Աստուծոյ ճամբուն մէջ չէր կրնար քալել : Զեռք ունէր, սակայն Աստուծոյ գործին և ինկածներուն չէր կրնար օգնել : Միաք ունէր, բայց Աստուծոյ վրայ չէր կրնար խորհիլ : Սիրտ ունէր, սակայն չէր կրնար Աստուծոյ տալ զայն : Իր ստեղծման նպատակին ինկած և այն բարձր դիրքէն հեռացած էր : Աղամի սերունդը եղող բոլոր մարդիկ Աղամով այսպէս մեռած են, «մեղքերու և յանցանքներու մէջ» : Եփես 2. 1, 2: Քանզի մեղքին վարձքը մահ է, հոգեւոր մահ, ինչպէս նաև ֆիզիքական մահ : Օրէնքին համեմատ մեղք ընողը ինք պիտի մեռնէր : Մեղք գործեր ենք, ուստի մենք ալ մեռանք և պիտի մեռնինք և յաւիտենական դժողք երթալով պիտի մեռնինք, որ է երկրորդ մահ : Յայտ. 21.8: Հռովմ. 6, 23: Եղեկ. 18, 4:

Ո՞վ մեղք գործած չէ : Ուրեմն ի՞նչ պիտի ըլլոյ այս մեռած մեղաւորը : Ի՞նչպէս պիտի կենդանանայ ան : Ո՞ր բժիշկը, ի՞նչ տեսակ դեղը, ո՞ր ճարպիկ մարդ, ո՞ր գիտունը կրնայ վերակենդանացնել զայն : Ամէնն ալ մեղք գործելով Աստուծոյ փառքէն պակսեցան, ամէնը մեղաւոր են ուրեմն ի՞նչպէս պիտի կրնան իրարու օգնել : Մեղքը շատ խորունկ է : Ո՞րուն ձեռքը կրնայ հասնիլ հան, գործողութիւն ընելու համար : Բարի խրատներ կամ գեղեցիկ օրէնքներ ի՞նչ արժէք ունին այս մեռելին : Ո՞վ կրնայ յարուցանել Պատգարոս մը գերեզմանէն, նեխած, տպականած, ազգին տոմաւ

րէն ջնջուած, կառավարական արձանագրութենէն վերցուած, ազգականներէն հեռացած, մինչեւ իսկ իր սիրելի քոյրերէն զատուած, որոնք չեն ուղեր որ Քրիստոս ալ մօտենայ իրեն։ Ի՞նչ պէտք է ասոր։ Հրաշք, Յիսուս է նոր կեանքը, ինչպէս կը տեսնենք Եզեկիէլի 37 րդ գլխուն մէջ։ Աստուած օր մը Եզեկիէլ մարգարէն գաշտը հանեց, որ չորցած ոսկորներով լեցուած էր։ Տէրը իրեն ըստւ Շիրդի մարգոյ, այս ոսկորները կրնա՞ն կենդանանալ։ Մարգարէն կ'ըսէ չեմ գիտեր։ Աստուած կը պատասխանէ՝ մարգարէացիր և ըսէ Շնվ չորցած ոսկորներ, Տէրոջը խօսքը մաիկ ըրէք. ահա ես ձեր մէջ հոգի պիտի գնեմ ու պիտի կենդանանաք։ ու մարգարէն մարգարէութիւն լնելուն պէս, ձայն մը եղաւ, ահա շարժում մը, ու ոսկորները իրարու մօտեցան։ Դարձեալ խօսեցաւ. Շնվ չունչ չորս հովերեն եկուր և այս սպաննոււածներուն վրայ փչէ, որ պէսզի կենդանանանան։ Այն ատեն անոնց մէջ չունչ մը տաւ և կենդանացան ու իրենց ոտքերուն վրայ կայնեց ոն։ Ոլ մեղաւոր բարեկ սմս, գուն որ չորցած ոսկոր և մեռած Ղազարոս մըն ես, քեզի նոր հոգի, նոր շունչ պէտք է որ նոր մարդ ըլլաս։ Անգամ մը մեռած մարդ մը Եղիսէ մարգարէին զերեզմանը նետեցին և այն մեռած մարդը Եղիսէի ոսկորներուն դպածին պէս կենդանացաւ։ Դ թագ. 13. 21։ Դուն ալ այսպէս Տէր Յիսուսի դպչելու ես։

Ուրիշ մէկ բացատրութիւն Երբ Խարայէլի ժողովուրդը ճամբռուն մէջ մեղանչեց, Աստուած կիզող օձեր զրկեց որոնցմէ թունաւորուեցան, սիրաերնին այրեցաւ ու շատերը մեռան։ Ժողովուրդը ազաղակեց Մովսէսի ըսելով՝ մենք մեղանչեցինք և ահա կը մեռնինք։ Մովսէս Աստուծոյ կ'ազաղակէ և Աստուած կ'ըսէ պըղինձէ օձ չինէ, ձողի մը վրայ դիր և բլուրի մը վըրայ բարձրացուր, որպէսզի ով որ անոր նայի, բժշկուիր

Մովսէս ալ օձը բարձրացուց և մունետիկ կանչել տուաւ
և ով որ նայեցաւ խոզոյն բժշկուեցաւ։ Ժողովուրդը
զիրար կը քաշէին վրաններէն դուրս, որպէսզի թու-
նաւորուածներուն աչքը հոն դառնայ։ Այս պղինձէ
օձը Տէր Յիսուսի օրինակ է։ Ինչպէս օձը անապատին
մէջ բարձրացաւ, այնպէս ալ պէտք էր որ Որդին Մարդոյ
բարձրանայ, որպէսզի ամէն ով որ Անոր հաւատայ (նա-
յի), չկորսուի հապա յաւիտենական կեանք ունենայ։
Տէր Յիսուս բարձրացաւ Գողգոթայի խաչին վըայ,
որպէսզի օձէն, (Սատանայէն) բոլոր թունաւորուած-
ները իրեն նայելով իրենց թոյնը փոխանակեն Անոր
անմեղութեան հետ։ Յովհ։ Յ. 14։

Քսաններորդ գարը այս ճշմարտութիւնը բժշկական
աշխարհի մէջ փորձով կը ցուցնէ մեզի։ Արեան պակ-
սութիւն ունեցող և կամ թունաւորուած մէկուն ան-
միջապէս մաքուր արիւն ներարկելով մարդը կը փըր-
կեն ստոյգ մահէ։

Հին տիկերու առակն ալ ասոր լաւ օրինակ մէ։
«Նոր գինին հին տիկերու մէջ չեն դներ, եթէ ոչ նոր
գինին հին տիկերը կը պատռէ ու ինք կը թափի և
տիկերը կը կորսուին, նոր գինին նոր տիկերու մէջ
դնելու է»։ Այս նոր գինին Յիսուսի արիւնը, Հոգին և
նոր կտակարանն է, հին տիկերն ալ մեր հին սիրտերն
են։ Հիմա մեզի նոր սիրտ պէտք է, այսինքն նոր տիկ
մը, որպէսզի նոր գինին անոր մէջ կարենայ մնալ։
Նոր լաթի կառը հին հանգերձի վրայ չեն ձգեր, եթէ
ոչ նորը պատռուածք կ'ընէ և այն նոր լաթէն եղած
կտորը հինին չի յարմարիր։ Հիմը խարխուլ չէն-
քեր չեն կրնար նորոգուիլ։ Անոնք նախ կը քան-
գուին և նոր հիմերով նոր տուներ կը շինեն, որպէս-
զի փոթորիկին, երկրաշարժին, և անձրեւին կարենան
գիմանալ։ Այս նոր հիման վէմը Յիսուս Քրիստոս
ինքն է և անոր վրայ շինուած նոր կեանքը հաս-

առաջ է։ Մեր Տէրն ալ գովեց առանկ առւն շինողը։ Մաթ. 7. 24. 26։ Դարձեալ չար ծառը չար պառզ կուտայ։ բարի ծառը բարի պառզ։ Մեր մարմինի ծառը աղէկ պառզ չկրնար առալ։ Յայտնի են անոր պառզները, ամէն տեսակ մեղքեր։ Մարկ. 7. 21. 22։ Գաղ. 5. 19. 21։ Ի՞նչ պիտի ըլլայ այս չար ծառը, Կամ կըտրելու և տեղը ուրիշ բարի ծառ մը անկելու է և Կամ պատռաստելու է ուրիշ լաւ ծառի մը։

Բարի ծառը Տէր Յիսուս ինքն է, ինքը մեզի և մենք իրեն վլրայ պատռաստուելով, իրեն պէս բարի, ախորժահամ և առաջ պատռզներ կ'արտադրենք։ Ոչ թէ Ծնունդի ծառին պէս պիտի ըլլանք որ իրմէ չարտադրուած պատռզներ կ'ունենայ պգտիկները ուրախացնելու համար։ Մեր մարմինը՝ հին մարզը, ինքնին ներքնապէս այնչափ չար է որ կարելի չէ մաքրել։ Սակայն Տէր Յիսուս մեր սրտին մէջ զալով, նոր կեանք, նոր մարդ, նոր ընութիւն կուտայ, այսպէս նորը կ'իշխէ և հինը զլուխ չկրնար վերցնել։ Ինչպէս որ երբ լոյսը գայ, խաւարը կ'անհետի։ Ուխտի տապահակին քով Դագոն չկրցաւ կանգոն մնալ, ինկաւ և փշրուեցաւ, Եթէ տապահակը վերցուի կուտան մէջէն՝ Դագոնը նորէն կը բարձրանայ և քեզ իրեն երկրպագել կուտայ։ Մի ջանար հինը նորոգելու, խաւարը փարատելու, հապա սիրտդրաց եւ Յիսուսը ընդունէ։ Մայրի ծառերը միշտ կանաչ են, պատճառը այն է որ ճիշտ տերեւներուն տակէն նոր և թարմ տերեւներ կու գան։ Այսպէս ալ նըր նոր բնութիւնը կու գայ, հինը իր աղղեցութիւնը կը կորսնցնէ։ Ահա հոգեւոր պատերազմը ասկէ կը ծագի, հինը նորին հակառակ, նորն ալ հինին, ասոնք անհայտ թշնամիներ են իրարու։ Ենթական որ կողմին որ յարի՝ այն կողմը յաղթական կ'ըլլայ, Գաղ. 5. 17։ Եթէ հին մարզը ելած ըլլար, ալ պատերազմ պիտի չըլլար։ Հին մարզը կը մնայ և չելլեր, իսկ նորը անոր վրայ

գալով կ'իշխէ հինին։ Ուստի եկէք ով մեածներ, Տէր Յիսուս ձեզի կեանք պիտի տայ։ Ա. Յովհ. 5. 12։ Այն որ Որդին ընդունած է կեանք ունի, քանզի կեանքը ինքն է, եւ կեանք կու տայ։ «Արթնցիր և կանգնէ մեռելներէն ու Քրիստոս քեզի լոյս պիտի տայ»։ Եփս. 5. 14։ «Ես եկայ որ կեանք ունենան եւ ալ աւելի ունենան։ Յովհ. 10. 10։ Նայէ Տէր՝ Յիսուս ինչպէս խղճալով կը խօսի քեզի։ «Դուք չէք ուզեր ինձի գալ որ կեանք ունենաք»։ Յովհ. 5. 40։ Եկուր, ով մեռած, Յիսուսի եկուր որ քեզի այս օրհնեալ սուրբ եւ յաւիտենական կեանքը տայ։ Ատիկա Աստուծոյ պարզեւն է։ Հոռվմ. 6. 23։ Աստուած կարկտնուած հագուստ, խարխուլ տնակ չշիներ, նոր հագուստներ, նոր տուն, նոր հոգի, ամէն ինչ նոր կուտայ քեզի։ Ահա այս է նորէն ծնանիլ։ Դուն այս օրհնեալ փորձառութիւնը գիտե՞ս, այս կեանքը սկսա՞ր, ե՞րբ, ու՞ր, ի՞նչ միջնցաւ։ Ենովք 65 տարեկան էր երբ նոր կեանքը սկսաւ։ Խորայէլացիք երբ Եգիպտոսէն ելան այն ատեն սկսաւ իրենց նոր թուականը։ Եթէ վերստին ծննդեանդ օրը չես յիշեր, գոնէ դէպքը չես կրնար մոռնալ։ Անզամ մը ծերունիի մը կը հարցնէ հանգուցեալ Վեր. Ա. Զ. Եղոյեան, թէ քանի տարեկան է։ Մարդը կ'ըսէ «Երկու տարեկան եմ»։ Գուն քա՞նի տարեկան ես, ե՞րբ վերստին ծնար։ Բաղդատէ կեանքդ վերոյիշեալ ճշմարտութեան հետ, չըւլայ որ խարուիս։



ԳԼՈՒԽ Բ.

ԻՆՉՈ՞Ի ՆՈՐԷՆ ԾՆԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՎԵՐՍԻՆ ԾՆՈՒՆԴ ԻՆՉՈ՞Ի ՊԷՏՔ Է

Նախորդ գլխուն մէջ վերստին ծննդեան ինչ չըլլաւ-
լը եւ ինչ ըլլաւլը բացատրեցինք : Այս գլխուն մէջ ալ-
այս հարցման պիտի պատասխանենք : Ինչո՞ւ նորէն
ծնանելու ենք :

Ա. — Աստուծոյ թագաւորութիւնը տեսնելու և անոր
մէջ մտնելու համար պէտք է նորէն ծնանիլ : Յովհ. 3.3.
Հռո կը տեսնենք Նիկոդեմոս անունով վարդապետ
մը, ազանդով փարիսեցի, այն ատենուան ամենէն
կրօնասէր, բծախնդիր, և ամենէն աւելի Աստուծոյ
նախանձաւոր մարդ մը, Հրէից իշխան մը, զիտութեան
կողմէ, Սր. Գիրքի 45,000 ռաա և 32,000 ռբ» գիրերը
գիտող, փորձառու, խելացի . իմաստուն և շատ մը
բարի ձիրքերով օժտուած, աղնիւ և պատուական մէկը
Յիսուսի հետ տեսակցելու և խօսակցելու համար Անոր
քով եկաւ : Անոր համբաւը լսած, Անոր հրաշքները
տեսած և Անոր քարոզները ունկնդրած, և գիտցած էր :
Նա հասկցաւ որ անոնք իրենց սորվածէն և սորվեցու-
ցածէն բոլորովին տարբեր և հիանալի ճշմարտութիւն-
ներ էին, որոնց նմանը բնաւ լսած չէին տակաւին :

Այսպիսի մէկը օր մը եկաւ Տէր Յիսուսի քով,
անձնտկան տեսակցութիւն մը ունենալու և իր ներքին
զգացմանց գոհացում տալու, իր հիացումը յայտնե-
լու եւ գնահատելով քաջալերելու համար : Եւ ըստ
Անոր Շիաբբի, զիտենք որ գուն Աստուծմէ վար-
դապետ եկած ես, մէկը չկրնար ընել այդ հրաշքները
զորս գուն կ'ընես եթէ Աստուծած իրեն հետ չըլլայ» :

Յիսուս պատասխան առւաւ անոր «Ճշմարիտ ճշմարիտ կ'ըսեմ քեզի» Եթէ մարդ մը նորէն կամ վերէն չծնանի, չի կրնար Աստուծոյ թագաւորութիւնը տեսնելու Այս խօսքերէն կ'իմանանք որ Աստուծոյ թագաւորութիւնը տեսնելու և անոր մէջ մտնելու միակ եւ էտկան պայմանն է նորէն ծնանիլ։ Եթէ Աստուծոյ թագաւորութիւնը, Տէրոց եկեղեցին է, ուրեմն եկեղեցի մը տնելու համար նոր ծնունդ պէտք է, ինչպէս Պենտեկոստէի օրը, միայն փրկուածները եկեղեցին թուոյն վրայ կ'աւելնային։ Մեր շարականներուն մէջն ալ նոյն բանը շեշտուած է որ շիտակ է։ «Մի ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից և մի ոք յապաշխարողաց և յանձմաքրից, մերձեսցին յԱստուծային խորհուրդու»։ Ապա բուն Աստուծոյ թագաւորութիւնը մտնելու, երկինք երթալու եւ Աստուծոյ երեսը տեսնելու համար վերստին ծնունդ որչափ աւելի պէտք է։ Շատ մը կըրօնի առաջնորդներ, տեսակ անսակ վարդապետութիւններ, ծէսեր եւ արարողութիւններ, կարգ ու կանոններ զրած եւ մարդկային սանդուխներ շինածն են։ Սակայն մեր Տէրը Աստուծոյ թագաւորութիւնը մտնելու համար մէկ աւղիզ սանդուխ, մէկ զուռ ու մէկ միջոց զրած է որ է նոր ծնունդ։ Բայց է որչափ ալ բարոյականի տէր ըլլաս, որչափ ազնիւ, պարկեշտ և զիտուն ըլլաս ատարբերութիւն չըներ, նոր ծնունդ սահպողական է։ Շատ բարի մարդիկ եկեղեցաւէրներ, անուանական քրիստոնեաններ, Նիկոդեմոսի պէս Ռաբրիներ, Տարսոնցի Աւելողի պէս Աստուծոյ և օրէնքի նախանձաւորութիւնով վառած փիլիսոփաններ, և Աստուծաբանական ճեմարանի փրօֆէսորներ, Կորնելիոսի պէս աղօթասէր և ծոմապահութիւն լնող, նոյնիսկ հրեշտակներ տեսնողներ, Ղովափ արկնոջ պէս հրեշտակներ հիւրասիրող, արդարի մը կին, քիչ մըն ալ Սողոմէն հեռացող, Բաղամի պէս Աստուծոյ տեսիլքները տես-

նողներ, ատկաւին Աստուծոյ թագաւորութիւնը չեն կրնար աեսնելւ Արդ եթէ Աղամի անդրանիկը եղող Կայէնի պէս ըլլաս, և կամ Մաթուսաղայի պէս երկար կեանք ունենաս, եթէ իսմայէլի պէս Արբահամէն օրհնութիւն առնես, եթէ իսահակ նահապետին սրդին եսաւի պէս ըլլաս, Սամփոնի չափ զօրաւոր, և իսրայէլի վրայ իշխող, Գողիաթի պէս հսկայ, Արիսողոմի չափ գեղեցկութեամբ անարատ, Աքիանիկը չափ խելացի, Սողոմոնի չափ իմաստուն, Յորի չափ արդար, Հրեաներու պէս Արբահամի սերունդ, Յուղայի պէս Յիսուսի աշակերտ, Սիմոն մոզի պէս մէկրատուող, Ագրիպա թագաւորի պէս համոզուող ալ ըլլաս, եթէ նորէն չձնանիս չես կրնար նորէն երկինքը տեսնել:

Ես երազի չեմ հաւատար, որովհետեւ Նոր Ուխտի շրջանակին մէջ երազ չկայ: Հին կտակարանին մէջ 120 ի չափ երազներ կան որոնց միջոցաւ Աստուած խօսած է: Սակայն հիմա տւեատրանով և իր հոգիով կը խօսի: Այս, Ես երազի չեմ հաւատար, մանաւանդ երբ ան Աստուծոյ խօսքին համեմատ չէ: Սակայն երբեմն, Աստուած մէկուն բան մը հաւկցնելու համար երազով կը խօսի:

Ժամանակին Մեթոսական մը կը հաւատար որ երկինքի մէջ միայն Մեթոսականներ պիտի ըլլան, որովհետեւ իրենց եկեղեցին ամենամաքուր կազմակերպուած եկեղեցի մընէր: Այս մարդը օր մը երազի մէջ տեսաւ որ ինքը մեռած է և դժոխքի դուռը տարուած: Հոն կը տեսնէ հրեշտակ մը և կը հարցնէ անոր, «Դժոխքին մէջ որո՞նք կան: Լուտերականներ կա՞ն»: Հրեշտակը կ'ըսէ, «Այս, կան»: «Մկրտականներ կա՞ն»: Հրեշտակը կ'ըսէ, «Այս, կան»: «Պատպականներ կան»: «Այս»: «Մեթոսականներ կա՞ն»: «Այս, կան»: Յետոյ այս մարդը երազին մէջ երկինքի դուռը կը տարուի, և չոն կը տեսնէ հրեշտակ մը և նոյն հարցումները

անոր ալ կ'ընէ, քանզի դիտնալ կ'ուզէր թէ ո՞ր եկեղեցին է շիտակը և որո՞ւն անդամները երկինք կ'երթան։ Մարդը կը հարցնէ հրեշտակին։ «Երկինքի մէջ լուսաբականներ կա՞ն։ Հրեշտակը կըսէ «Ոչ»։ «Մկրտականներ կա՞ն։ «Ոչ»։ «Պապականներ կա՞ն։ այլու մարդականներ կա՞ն։ այլու մարդը խիստ շուշարած և այլայլած էր, քանզի բոլոր եկեղեցիներու մարդիկը դժոխքին մէջ կը գտնուէին հրեշտակին ըսածին համեմատ եւ անոնց ոչ մէկը երկինքի մէջ էր։ Ուստի հարցուց հրեշտակին։ «Ուրեմն որոնք կան երկինքի մէջ։ Հրեշտակը կ'ըսէ։ «Հոս միայն ձշմարիտ քրիստոնեաններ կան։ անոնք որ վերստին ծնած եւ Աստուծոյ զաւակ եղած են։ Մարդը կ'արթննայ քունէն և միաքը կը փոխէ։

Յաւով կ'ըսենք որ այսօր տակաւին այս սխալ գուզ ոփ որը ունեցող եկեղեցիներ եւ անհատներ պակաս չեն։ Ասոնք իրենցմէ չեղող, իրենց պէս չհաւատացողը, իրեն չհետեւող, զինքը չհաստատող, իր կաղապարին չմանողը դժոխք կը նետեն, նեղմիտ նեղուիրտ, կարճաւես Աստուծոյ մեծութիւնը եւ Քրիստոսի չնորհքը, Հոգոյն Արրոյ աշխատանքը պէտք եղածին չափ չգիտացող ինքնահաւաններ են։ Կան այնպիսիներ որ Հռովմի Պապին պէս երկինքի գուոը բանալու և գոցելու յանդինութիւն ունին։ Աստուծոյ թագաւորութեան բանալին ոչ մէկ մարդու, ոչ մէկ եկեղեցիի կամ խմբակցութեան, ոչ մէկ եպիսկոպոսի և Վերապատուելիի ու քարոզիչի, ոչ ալ թագաւորի մը յանձնուած է։ Անոր բանալին Աստուծոյ ձեռքն է, անոր գուոը Քրիստոս, և Ճամբան՝ իսուարհելով նորէն ծնանիլ է։ Ամէն տեսակ բարձր տիտղոսներու աէր եղողներ ալ հասարակ մեղաւորի մը պէս վերստին ծնանելու են, եթէ արդէն ծնած չեն, Մենք շատ պիտի զարմանանք երբ երկինք երթանք, Քանզի պիտի տեսնենք որ մեր փրկուած

չկարծած անհատներէն ոմանք հոն են և մեր փրկուած կարծածներէն ալ չատեր հոն չեն :

Բ. — Նոր ծնունդ պէտք է մեր մեղքերէն փրկուելու համար : Մարդ մեղաւոր է : Այս ինկած մարդը կրթել, բարեփոխել, բարեկարգել կարելի չէ : Շատ բարեկարգիչներ, բարեսիրաներ, իմաստուններ, թագաւորներ՝ օրէնքներ, պատիժներ, խստումներ և խոտութիւններ, աեսակ տեսակ փորձեր կատարած են, սակայն մարդոց սիրտը չար է ու փոխուած չէ : «Միթէ կարելի՞ է որ Եթէովպացին իր մորթը, (օճառով և գեղերով կարենայ ձերմկցնել) կամ ինձը իր խայտուցները փոխէ, որ զուք ալ չարութիւն ընելու վարժուած ըլլալով կարենաք աղէկութիւն ընել » : Երեմ. 13. 23: Ինձը ինձ է, թագաւորին պարտէզին մէջ ալ ըլլայ :

Ժամանակին պալատի մը պարտէզին մէջ ինձ մը կար կապուած : Տեսան որ բարի է և մէկուն վեաս չտար : Ուստի պարտէզին մէջ ազատ թողուցին զայն : Այս ինձը օր մը տեսաւ որ պարտէզին մէջ այծ մը կայ : Անմիջապէս անոր վրայ յարձակեցաւ և բգֆանց զայն :

Հին մարդն ալ չփոխուիր, եթէ նոյն իսկ եկեղեցիի մէջ պառկի : Մարդը միշտ մեղանչական է : «Մարմինէն ծնածը մարմին է» : ըստ մեր Տէրը . որչափ ալ գեղեցիկ և վայելուչ ըլլայ : Նայէ Պօղոս առաքեալին : Տես ի՞նչ կ'ըսէ և ինչ խղճալի մարդ եմ ես, ով զիս պիտի ազատէ այս մահացու մարմինէն» : Հռովմ. 7. 24: Նա կ'ուզէ բարի ըլլալ, կ'ուզէ չմեղանչել, սակայն այս քաջ մարդը գերի է : Նա բնաւ չվախցաւ Հրէից ատեանէն, Հռովմայեցի կայսերէն, ոչ ալ աշխարհի նեղութիւններէն, և մարդոց հալածանքներէն, սակայն իր հին մարդէն վախցաւ : Դարձեալ նոյն առաքեալը կ'ըսէ . և վասնզի մենք ալ ատեն մը անմիտ էինք, անհնազանդ, մոլորեալ և զանազան ցանկութիւններու ու հեշտութիւններու կը ծառայէինք չարութիւնով ու նաշտութիւններու կը ծառայէինք չարութիւնով ու նա-

խանցով կը վարուէինք, տաելի էինք, և մէկզմէկ կ'աշաէինք։ Տիտ. 3.3.7։ Ահա ամենալաւ մարդը և անոր մարմնին պառւղները եթէ Պօղոսի պէս մէկաւն վիճակը այսպէս խղճալի էր, հապա քուկդ որչափ աւելի։ Ուրեմն ի՞նչ, փրկուիլ կարելի չէ։ Այս, փառք Աստուծոյ, կարելի է։ Ի՞նչպէս, նոր ծնունդով։ Նայէ Ոնեսիմոսի։ Անպիտան, զող, բանարկեալ ծառայ մըն էր թէե, բայց Պօղոսի միջոցաւ բանտին մէջ նորէն ծնած է։ Ծառայութենէ որդի ըլլալու, անպիտանութենէ պիտանի ըլլալու փոխուած է։ Առաքեալը կըսէ։

«Ընդունէ զանիկո որպէս թէ զիս և եթէ անիրաւութիւնն մը ըրած է կամ պարտք մը ունի, զայն իմ հաշիւիս անցուր»։ Փիլմ. 17. 18։

Անմիջապէս կը բարձրանայ մարդը։ Այս փորձասութիւնն էր որ Յակոբը՝ խարերան, իսրայէլ, Աստուծոյ վրայ յազմող ըրաւու եկեղեցին հալածող Սաւութը, եկեղեցին շինող Պօղոս ըրաւու Մաքսաւոր Մատթէոսը առաքեալ, Զաքէոսը փրկուած հոչակեց։ Ուրացող, վախկոս Պետրոսը անվեհեր, քաջ քարոզիչ, Քրիստոսի համար գլխիվար խաչուելու յօժարող նահատակ մ'ըրաւու Բարկութեամբ և վրէժով լեցուն Ալրդիք որոտմանց Յովհաննէսը, սիրոյ առաքեալ ըրաւու Եօթը գեւերով բռնուած Մագդաղենացին, Քրիստոսի յարութեան աւետարերը. ինկած և պիղծ Օգոստինոսը սուրբ Օգոստինոս, հայհոյիչ ձան Պընեանը, քարոզիչ ձան Պընեան եղաւու։

Վերստին ծնունդը, մեղաւորը կը փրկէ, ինկածը կը վերցնէ, մոլորածը կ'առաջնորդէ, կորսուածը կը գտնէ, ծուռը կը շտկէ, պիղծը սուրբ, ստախօսը ճշմարտախօս, կեղծաւորը անկեղծ, տաելին սիրելի, հպարտ խոնարհ, կարծրասիրաց «զորմած», անպիտանը առաքինի, վէպ կարգացողը Ա. Գիրք կարդացող, աղօթք չսիրողը աղօթասէր, սրճարան և սինեմա յաճախողը

եկեղեցի և հոգեւոր ժողովներու սիրահար կ'ընէ։ Աշխարհային երգերը՝ հոգեւոր երգեցողութեան հետ փոխել կու տայ։ Ասիկա աններողը ներող, չխոսառվանողը, ադահը առատաձեռն, անզուսպը ժուժկալ, խռովեալը հանդարա, ախուրը ուրախ, անմիթարը միսիթարուած, անհամբերը համբերող, դիւրագրգիռը համբերատար, Քրիստոսի համար ամշցողը անվախ վկայ, ուրիշ հոգիներու մասին անարքեր եղողը, անոնց հոգւոյն համար աշխատող կ'ընէ։ Վերջապէս վերստին ծնունդը մեսեալին կեանք, կոյրին տեսութիւն, բորսաին մաքրութիւն, հիւանդին բըժշկութիւն, խուլին լսողութիւն, համբին պերճախօսութիւն, տկարին զօրութիւն կու տայ։ Ո՞հ մարդը ներքնապէս կը փոխուի, սրտէն փառաբանութիւն կը բղխի։ Ի՞նչ օրհնեալ վիճակ, որչա՛փ մեծ փոփոխութիւն։ Վերստին ծնունդը մէկ անդամէն մարդը Աստուածային բնութեան հազորդ, Սուրբ Հոգւոյն պառւզներով լիցուն, երկինքի յոյսով երջանիկ, հրեշտակներու ծառայութեան արժանի, և սուրբերուն վիճակին մասնակից կ'ընէ։ Ալ Աստանան պարտուած, դժողքի վախը խափանուած, խուտարի իշխանութենէն Աստուծոյ սիրելի Որդւոյն թագաւորութեան փոխադրուած կ'ըլլայ։ Կող։ 1. 12. 13։ Փառք Աստուծոյ, այս սքանչելի փոփոխութեան և շնորհքով եղած փրկութեան համար։

Ի՞նչ զարմանալի կերպով իմ կեանքս փոխուեցաւ,
Երբ Յիսուս եկաւ սրտիս մէջ։

Շատոնց փնտուած լոյսը հոգւոյս մէջ ծագեցաւ
Երբ Յիսուս եկաւ սըրտիս մէջ։

Թողուցի իմ մոլար կեանքը թափառական
Երբ Յիսուս եկաւ սրտիս մէջ։

Եւ անթիւ անհամար մեղքերս մաքրուեցան
Երբ Յիսուս եկաւ սըրտիս մէջ։

Լեցուեցայ յոյսով մը հաստատուն անվեհեր
Երբ Յիսուս եկաւ սըրտիս մէջ:
Կասկածի սեւ ամպեր նամբաս չեն մըթազներ
Երբ Յիսուս եկաւ սըրտիս մէջ:

Այս մեծ և անմռանալի գէպքին փորձառաբար
տիրանալու համար պէտք է քեզի նորէն ծնանիլ:

Դ.— Նոր ծնունդ պէտք է մեծնալու համար:
Ինչպէս մարմինէն ծնած մանուկը մարմնով, հասակով
և մաքով կը մեծնայ և կը զարգանայ, գիտութիւնով,
գիւտերով, կեանքի ամէն մարզին մէջ, ժամանակի
ընթացքին, այս պէս ալ Հոգիէն ծնածը հոգեւորապէս
կը մեծնայ: Մեծնալու համար առաջին կարեւոր բանը
ծնանիլ է: Ծնանելէ յետոյ, մանկիկը օրէ օր, ամիսէ
ամիս, տարուե տարի զգալի կերպով կը մեծնայ:
Ինչպէս մանուկը թէպէտ ծննդով կատարեալ է, սակայն
տղայ, նորէն ծնածն ալ տղայական բաներ կ'ունենայ,
ինչպէս կ'ըսէ առաքեալը, «Երբ տղայ էի, տղայի պէս
կը խօսէի, տղայի պէս կը խորհէի, տղայի պէս հա-
մարում ունէի, բայց երբ այր եղայ տղայութեան
բաները մէկդի ձգեցի»: Ա. Կորն. 13. 11: Այն Հոգին
որ մեղ ծնաւ, նաեւ կը մեծցնէ և Քրիստոսի լման հա-
սակին չափին կը հասցնէ մինչեւ կատարեալ մարդ
ըլլալու: Եփես. 4. 13:

Վերստին ծնունդը մէկ անգամէն կ'ըլլայ և Աս-
տուած կու տայ զայն: Սակայն կատարելութիւնը ժա-
մանակի ընթացքին մեր հնագանդութիւնով կ'ըլլայ:
Յիսուս այս կեանքը ձրի կու տայ, բայց աւելի կեան-
քը մեր կողմէն նուիրումով կ'ըլլայ: Հոգին Սուրբ
մեզի կը տրուի բայց Հոգիով լեցուելով, պարպուելով
կ'ըլլայ: Նոր ծնունդով խաչին կու զանք, յանձնուումով
խաչուած կը մնանք: Նոր ծնունդով նոր մարդ կ'ըլլանք,

սակայն յօժարութիւնով հին մարզը, եսը, մարմինը և անոր ցանկութիւնները և կիրքերը ու նոյնիսկ բարի փափաքները խաչը կը հանենք, և կրնանք ըսել, «Բայց ես քու լիցի որ պարծենամ, հապա միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհ ինձի խաչը ելած է և ես ալ աշխարհի»։ Գաղ. 6. 14։ «Քը-րիստոսի հետ խաչը ելայ և ալ կենդանի եմ, ոչ թէ ես, հապա Քրիստոս կենդանի է իմ մէջու»։ Գաղ. 2. 20։

Նոր ծնունդով մեր գիրքը խիստ կը բարձրանայ, սակայն ժամանակի ընթացքին այն բարձր գիրքը վիճակ կ'ըլլայ։ Նոր ծնունդով սուրբ կը կոչուինք, կամաց կամաց սուրբ կ'ապրինք։ Նոր ծնունդով հին մարդուն կ'իշխինք։ Ժամանակի ընթացքին Աստանային ալ կը յազթենք։ Հոռվմ. 16. 20։ Նոր ծնունդով խաղաղութիւն կ'ունենանք, բայց իր պատուիրանքները պահելով զետի պէս առատ խաղաղութիւն կը վայելենք։ Եսա. 48. 18։ Նոր ծնունդով Աստուծոյ հետ կը հաշտուինք, սակայն իր խօսքերը կատարելով Անոր մահրիմ բարեկամը կ'ըլլանք։ Նոր ծնունդով Աստուծոյ օրհնութեան բանալին կ'ստանանք, մեծնալով այն օրհնութիւնները կը վայելենք։ Նոր ծնունդով Աստուծմէ պառզ մը կ'առնենք, բայց յարատելով պարաեզին կը աիրանանք։ Նոր ծնունդով զաւաթ մը ջուր կ'ստանանք մեր այրած սրտերը զովացնելու, բայց երբ շարունակենք, կենդանի ջուրի գետեր կը բղխին մեր սրտէն, եւ մենք կը թաղուինք այդ ջուրերու մէջ։ Յովհ. 7. 37—39։ Եղեկ. 47. 1—10։

Նորածին մանուկը խօսքին անխարդախ կաթով և հետզետէ սննդարար կերակուրներով, հացով, հաւկիթով, կարագով, և մեղրով, ինչպէս նաև աղօթքի մաքուր ջուրով կը սնանի, և յետոյ հաւատքի թեւերով բարձրերը կ'ելլէ, ու Տէրոջ հետ յարաբերութեան մաքուր օգը կը ծծէ։ Աստուծոյ խոստումներու

մահճակալին վրայ պառկելով և զլուխը մեր փըրկչին, Տէր Յիսուսի սիրոյն կուրծքին վրայ դնելով կը հանգստանայ: Այսպէս կ'ապրի ու կը մեծնայ:

Որչափ ցաւալի պիտի ըլլար ձեղի եթէ ձեր դաւակները գաճաճ մնային: Այն ատեն պիտի ըսէինք՝ անպայման պզտիկը կամ հիւանդ է և կամ ալ սնունդի պակաս ունի: Կ'ըսեն թէ ձարոնի մէջ 2—300 տարեկան ծառեր կան որոնք թաղարներու մէջ կը պահուին, որոնք հազիւ մէկ մեթր բարձրութիւն ունին: Ինչո՞ւ, որովհետեւ բուսաբանը անոր բաւարար սնունդ շտար և ճիւղերն ալ կը կտրէ որպէսզի չմեծնան:

Կը ցաւիմ երբեմն Աստուծոյ զաւակներուն համար որոնք միշտ մանուկ և միշտ տկար են: Երեսուն կամ քառասուն տարի առաջ ինչ որ էին, նոյնն են հիմա: Անունով, տարիիցով մեծ, սակայն գործքով մանուկ, աղայ են: Ասիկա Աստուծոյ սրտին ցաւ, ուրիշներու գայթակղութիւն, իրենց ալ ամօթի պատճառ է: Ինչո՞ւ այսպէս, վասնդի սնունդ չեն առներ, և կամ մեղքի փոքր մանրէներուն տեղի կու տան: Այդ մանրէները հաւատացեալին հիւթը կը ծծեն և անպառւղ կ'ընեն:

Հսկայ ծառի մը մասին կարդացի անգամ մը որ 14 անգամ կայծակնահար եղած էր, բայց գոյութիւնը տակաւին կը պահէր, սակայն յետոյ անտեսանելի փոքր ճախներ չորցուցած և տապալած էին զայն:

Քրիստոս երբ մեր՝ սրտերուն կու զայ, Անիկա մեծնալ կ'ուզէ հասակով, իմաստութիւնով, Աստուծոյ և մարդոց առջեւ շնորհք գտներով: Ղուկ. 2.52: Սակայն ցաւալին այն է որ շատերուն սրտին մէջ եղած աշխարհային ցանկութիւնները, զբաղումները և հողերը այս նոր մարդը կը խեղղեն:

Ժամանակին հարուստ տան մը մէջ մանուկ մը ծնաւ: Մանկան մկրտութեան օրը պարահանդէս մը սարքեցին: Շատ հրաւիրեալներ, ինքնաշ սրժներով,

կառքերով եկան, այնպէս որ վերաբկու կախելիք տեղերը լեցուեցան։ Ուստի մարզիկ սահմուեցան մօտաշայ սենեակի մը մէջ եղած մահմակալի մը վրայ նետել իրենց վերաբկուները և մուշտակները։ Որոշեալ ժամը հասաւ։ Հիւրերը պարի սկսելէ առաջ, մարդ մը ոտքի ելաւ ու ըստւ։ «Մենք հոս հաւաքուած ենք մանկան մը համար։ Մեր պարի սկսելէն առաջ, կ'արդէ որ նախ մեզի այս պատեհութիւնը տուող մանուկը անդամ մը տեսնենք։ Սպասուհին մանուկը փնտուեց և գտաւ։ ի՞նչ տեսնեն։ Մանուկը մահմակալին վրայ նետուած վերաբկուներու և մուշտակներու դէզին առակ շնչահեղձ եղած էր։ Պարահանդէսը սգահանդէսի փոխուեցաւ։ Շատեր այսպէս կը խեղդեն իրենց սրտին մէջ եղած բարի զգացումները և գաճան կը մնան։

Նոր ծնածը ոչ թէ միայն կեանքով կը մեծնայ, այլ նաև դիրքով և համբաւով։ Երբեմն մինչ իսկ աշխարհի ամենանշանաւոր մարդը կ'ըլլայ։ Եթէ վերստին ծնած չըլլար, նա աննշան պիտի մնար։ Նայէ Պետրոսի։ ո՞վ էր ան։ խեղճ տգէտ գիւղացի, պարզ ձկնորս մը։ Սակայն հիմա նշանաւոր առաքեալ, բոլոր քրիստոնեայ աշխարհի ծանօթ և բոլոր Պապականներուն ալ պաշտելի մէկը։ Նոյնպէս եղան բոլոր առաքեալները։ Պօղոս հասարակ ուրբի մըն էր, սակայն քիչ յետոյ իր ազգին և հայրենիքին ճանչցուած, բայց հիմա ընդհանուր աշխարհի քրիստոնեաներուն և հեթանոսներուն, տգէտի և իմաստունի խիստ յարգելի մէկը եղած է։ Ս. Գրիգոր Լուսաւորիչ ո՞վ էր և ի՞նչ էր, աշխարհիկ հօր մը զաւակը, բայց կեսարիոյ մէջ վերստին ծնանելով Հայաստանը լուսաւորեց և Հայերուն Լուսաւորիչը եղաւ, իր ժողովուրդին ալ պաշտելի։ Ո՞վ էր Ս. Մեսրոպ Մաշտոց, թագաւորի մը գրագիրը։ Սակայն վերստին ծնաանելէն յետոյ Ա, Բ, Գ գիրերը գտաւ և Ս. Գրոց թարգմանութեամբ տեմահացաւ։ Մարթին Լուտեր, գիւղացիի

մը զաւակն էր, աննշան վանական մը, սակայն հիմա աշխարհի ծանօթ՝ և Բողոքականութեան հիմնադիրը, անուանի մարդ մը եղաւ տ

Ո՞վ էր ծան Պընեան։ Հասարակ թիթեղագործ մը. հայնոյիչ և հասարակ մարդ մը. նոյն առան աղքատ մէկը։ Սակայն վերստին ծնունդ ունենալէ յետոյ հետզ. հետէ յառաջացաւ նոր կետնքին մէջ, և կարդ մը շատ օգտակար և իր տեսակին մէջ աննման գիրքերու հեղինակն եղաւ։ Թուականէս 15 տարի առաջ Անգղիացիք և Ամերիկացիք անոր ծննդեան 300 ամեսկը կատարեցին և մեծ յարգանքով յիշեցին զայն։ Ներկայիս կ'ապրի պարզ գնչու մէկը, Ճիպսի Սմիթն, որ աշխարհի ամենամեծ քարոզիչը անուանուած է։ Ո՞վ էր Մր. Մուաթի որ այսչափ հոչակաւոր եղաւ և 100 միլիոնէ աւելի ժողովուրդի աւեատարան քարոզեց։ Շատ աղքատ ընտանիքի մը զաւակն էր, անուս մէկը։ Նոյնպէս Զօր. Ռւիլելմ Պութն, աղքատ որբեւարիի մը զաւակը, անուս, սակայն վերստին ծննդեան փորձառութիւնով հոչակաւոր մէկը և փրկութեան բանակին հիմնադիրը։ Հազարներու փրկութեան, սրբութեան և լաւագոյն կեանքի դառնալուն միջոց եղաւ և անունը անմահսցաւ։ Նոյնպէս ո՞վ էր Սատու Սունատր Սինկ, աննշան Հնդիկ մը։ Սակայն Յիսուսի գառնալով Հնդկաստանի առաքեալը, և բոլորին հիացումի առարկայ եղաւ։ Նոյնպէս Խրիմեան Հայրիկ, Վեր. Ճենանեան և Վեր. Եղոյեան. Մարաշի և Խոյեցի, աննշան էին, հիմա նշանաւոր։ Քանզի այսպէս գրուած է «Զօրոնք կանչեց նաեւ արդարացուց զանոնք. և զորոնք արդարացուց. նաեւ փոռաւրեց զանոնք»։ Հոռվմ. 8. 30։ Քրիստոսով մեծ ցած, նշանաւոր հանդիսացածներուն թիւը հազարաւորներ են։ Ես հոս իրր օրինակ մի քանիներուն անունները կու տամ, և ցուցունել կ'ուզեմ որ նոր ծնունդը ոչ թէ մարդը կը պղտիկցնէ, անպատիւ կ'ընէ, հապո աւելի

մեծ պատիւներու արժանի կ'ընէ և շատերուն սրախն մէջ անոնց յիշատակը թարմ կը մնայ: Ինչպէս Դաւիթ Լիգինկոթընի սիրաը Ս.փրիկէի մէջ թաղեցին և բոլոր Ափրիկեցիներուն սրախն մէջ կ'ապրի և թարմ է:

Աստուծմէ ծնած մէկը արմաւենիի պէս ծաղկելով, Լիբանանի եղեւինի պէս բազմակողմանի կը մեծնայ: «Տէրոջը տանը մէջ անկուտածները, մեր Աստուծոյն սրահներուն մէջ պիտի ծաղկին, ծերութեան տաեն ալ պառզ պիտի տան»: Սաղմ. 92.12-15: Ասոնք աւելի մեծնալով, աւելի փորձառու ըլլալով շատ քաղցր պառզներ կու տան, արմաւենիի պէս որուն պառզը 100 տարեկանէն յետոյ աւելի քաղցր կ'ըլլայ:

Եթէ վերոգրեալ քրիստոնեաներու պէս զարգանալ և մեծնալ չունիս (քանզի այդ հաչակաւոր եղողներուն մեծամասնութիւնը Աստուծմէ կանչուած են մասնաւոր կոչումով) դռւն ալ գէթ քու անկիւնիդ մէջ, բարի գործերովդ և պառզներովդ լոյս ըլլալու և փայլելու ես: Եթէ այդպէս չես ըլլար, զգուշացիր, քանզի կամ վերըստին ծնունդ չունիս, կամ ալ հիւանդ ես: Արթնցիր, և մեծնալու պայմանները գործազրէ և յառաջ գնա: Աստուծոյ Հոգիով, մաքիդ նորոգութիւնով, նպատակը դիտելով, գէպի յառաջ վազէ: Տէրոջը փառքը որպէս թէ հայելիի մէջ տեսնելով, նոյն պատկերին նորոգութիր փառաց ի փառս, որպէս թէ Տէրոջ Հոգիէն: Կենալ չըկայ, վազելով, պայքարելով, «Բնթացքը կատարէ, հաւատքը պահէ, որպէսզի արդարութեան պսակը տոնես»: Բ Կորնթ. 3. 18: Բ Տիմ. 4. 7, 8:

Դ.. Նոր ծնունդ պէտք է մեծ եւ եղական պակաս մը լեցնելով համար: Պակաս մը որուն տեղը ուրիշ ուեէ բան չի կրնար լեցնել, զէպք մը որ եղական է, բառ մը որ հոմանիշ չունի: Նոր ծնունդի տեղ ուեէ բան չի բաւեր, ոչ ծէս, ոչ արարողութիւն, և ոչ ալ կամքի զարութիւն, ոչ մկրտութիւն և ոչ հաղորդութիւն:

Օր մը երիտասարդ և հարուսաւ իշխան մը եկաւ Տէր Յիսուսի և օմարի Վարդապետա անուանելով ծունդի եկաւ և հարցուց ՇԻՆՀ ընեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմաւ Այս մարդը տասնաբանեան զիատէր և կը կատարեմ ալ կ'ըսէր։ Յիսուս անոր ո'վ և ինչ ըլլալը գիտէր։ Սիրելի երիտասարդ մըն էր ան, և մեր Տէրն ալ ասիրեց։ Բայց յաւիտենական կեանքի լոյսը չունէր։ Քանզի ամէկ բան պակաս էր իր մէջ։ Մարկ. 10. 21։ Պակաս մը որ ուրիշ ոչ մէկ բան կրնար լիցնել։ Այդ պակասը և Վերսաին ծնունդը էր անշուշտ։

Ճորճ Հուայթֆիլտ, այն հոչակաւոր քարոզիչը, երբ կը քարոզէր Անգլիոյ մէջ օր մը հարուտ և պատուաւոր ընտանիքի մը հայրը իր տունը հրաւիրեց զայն որպէսզի մի քանի օր հանգիստ ընէ հոն։ Քարոզիչը զնաց իրենց փափաքին համեմատ և մի քանի օր հոն մնալէ յետոյ, մէկնեցաւ ատկէ առանց բան մը ըսելու։ Տնեցիները հիւրասենեակը պրատեցին տեսնելու հումար թէ արդեօք գրութիւն մը, կամ նամակ մը, կամ խրատական մը ձգա՞ծ էր իրենց համար։ Բայց որեէ բան չգտան։ Հուսկ յետոյ պատուհանի նայեցան և հոն տեսան բան մը։ Դուրսի ցուրտին պատճառաւ, ապակիին ներսի կողմին վրայ գոյացած խօնաւ խաւին վրայ հետեւեալ բառերը գրած էր քարոզիչ, իր մատով և Մէկ բան պակաս է այս առն։ Տնեցիները շատ խորհեցան, հասկնալու համար թէ արդեօք ի'նչ էր այդ պակաս բանը։ Անոնք ըսին արդեօք ուեէ կերպով թերացա՞նք մեր հիւրասիրութեան մէջ Վերջապէս յիշեցին թէ իրենց միակ պակասը և Վերսաին ծնունդ էր։ Անմիջապէս ծունկի գալով Աստուծոյ չնորհքով այս խիստ կարեոր պակասը կը լիցնեն։ Քարոզիչին ալ նամակ մը գրելով խնդիրը կը յայտնեն։

Աստուծոյ մատը Բաղտասար թագաւորին հումար այսպէս զրեց, «Կչիոքով կը ուղարկամ և պակաս

գտնուեցարց կարելի է քու կշիռքովդ լման ես և ուրիշներու հայեցակեաւերով ալ կատարեալ, բայց եթէ Աստուծոյ տչքով նայիս, պակաս մ'ունիս:

Ժամանակին գիտուն մէկը նաւակ մը առնելով պառյա մը ընել կ'ուզէ ծովուն վրայ: Երբ նաւահանգիստէն բաւական հեռացած էին, գիտունը կը հարցնէ նաւավարին, «Դուն աստղաբաշխութիւն գիտե՞ս»: «Ոչ» կ'ըսէ մարդը: «Ուրեմն դուն երեք քառորդ մարդ ես, քանի որ այսքան գեղեցիկ գիտութեան մը տեղեակ չես: Ռինչ ընեմք կ'ըսէ խեղճուկ նաւավարը:

Գիտնականը երկրորդ անգամ կը հարցնէ: «Դուն բուսաբանութիւն գիտե՞ս»: Նաւավարը գարձեալ «Ոչ» կը պատասխանէ: Գիտնականը կ'ըսէ, «Ուրեմն դուն կէս մարդ ես», Քիչ յետոյ գիտնականը նորէն կը հարցնէ, «Դուն մարդակազմութիւն գիտե՞ս»: «Ոչ» կ'ըլլայ պարզուկ նաւավարին պատասխանը: «Ուրեմն դուն քառորդ մարդ ես կ'ըսէ գիտնականը»:

Քիչ յետոյ օդը կը փոխուի և փոթորիկ կ'սկսի և ալիքները կը զօրանան: Նաւավարը վասնը տեսնելով նաւակը գէպի նաւահանգիստ դարձնելու կը փութայ: Սակայն կը տեսնէ որ ատիկա անկարելի է և ընկղմելու վատնգ կայ: Աւսափ կը դառնայ գիտնականին ու կը հարցնէ անոր: «Ճէր իմ. դուն լողալ գիտե՞ս»: Գիտնականը կ'ըսէ «Ոչ»: Նաւավարը կ'ըսէ անոր: «Ուրեմն դուն բնաւ մարդ չես: Ահա նաւակը ընկղմելու վատնգին մէջ է: Եթէ լողալ գիտնայիր, պիտի ազատուէիր: Սակայն քանի որ չես գիտեր, պիտի կորսուիս»:

Ո՛վ բարեկամներս. մենք այս աշխարհի ծովուն մէջ ինկած ենք: Ասկէ ազատուելու համար մեզի նոր ոյժ մը, գուրսէն երկարող ձեռք մը, օգնող և փրկող Քրիստոս պէտք է: Մենք մեր անձնական ջանքերով և ձիգերով չենք կրնար այս ծովէն ելեկ և ազատիւ»

Այս աշխարհի փորձութիւնները նաբուգողոնսորի վառած հնոցէն շատ աւելի տաք և սասարիկ են։ Մենք չենք կրնար չազդուիլ և չայրիլ եթէ Աստուծոյ Որդին մեր քով և մեր սրտերուն մէջ չէ, մենք չենք կրնար առանց վնասուելու ելլեր իսկ եթէ Ան մեր հետ է։ ինչպէս էր այն երեք երիտասարդներուն հետ, մենք ալ անոնց պէս անմեաս պիտի մեանք։ Անոնց գլխուն մէկ մազն իսկ չխանձեցաւ, անոնց հագուստներուն գոյնը չնետեց։ Կրտկին հոտն անգամ չկար անոնց վրայ։ Այս տեսարանը հիացուց թուգուսորը և նախարարները։

Հիմա այս աշխարհի փորձութիւններուն և մեղքի հնոցին ո՞վ կրնայ զիմանալ, Ո՞վ կարող է չազդուելու, ո՞վ աշխարհի հոտը չունի իր վրայ։ Մեր կամքը ի՞նչ է որ կարենայ մեր անձերը զապել, ի՞նչ են մեր բազու կները որ կարենան մեղքի ալիքներուն կուրծք տալ։ Մեռած ձուկերու պէս հոսանքն ի վար քշուելով զէպի մեղք և զէպի զժոխք կ'երթանք, հոսանքին զէմ պայքարելու համար մեղք ոյժ կը պակսի։

Կ'ըսուի թէ զործարաններու շինած կարի ասեղը եթէ մանրացոյցով նայիս, խորտուրորա կը աեսնես։ Բայց եթէ մեղուին խայթոցին նայիս նոյն խոշորացոյցով, ան ողորկ է։ Ասկէ կը հետեւցնենք թէ Աստուծոյ շինածը ուրիշ է և մարզուս շինածը ուրիշ։ Մարդէակը որքան ալ բարձր բարոյականի աէր ըլլայ, որչափ ալ գովելի յատկութիւններ ունենայ, նորէն չկրնար Աստուծոյ ըրածին հետ բազգատուիլ։

Մարդուն անձնական արդարութիւնները շատ անհիմն են։ Փանզի պարագաներ կու գան որ իրենց գոյնը կը նետեն և չեն կրնար զիմանալ։ Անոնք շուառվ չեն իյնար, սակայն վերջապէս տեղի կու տան։ Մամֆանի, Դաւիթի, և Սոլոմոնի պէս օրէնքով զապուած կարող մարդիկ անդի տուին և ինկան սակայն Յովոէփ զեղեցիկի պէս երիտասարդ մը զիմազրեց և յաղթեց ոյն

մհծ փորձութեան, քանզի Աստուած իրեն հետ էր: Դանիէլի պէս Աստուծոյ սիրելի մարդը այն բարի գիրքէն և փառքէն չշլացաւ: Իր խոնարհութիւնը պահեց և տոիւծներու գութին մէջն ալ տոիւծներէն վնաս չքաշեց, որովհետեւ Աստուած իր քով, կը մէջ և իրեն հետ էր: Պօղոս ինչ մեծ նեղութիւններ կրեց, ինչպիսի փորձութիւններուն համբերեց, ինչպիսի գովասանքներու, որչափ տոարկութիւններու տոկաց: Աստուծոյ շինածը եղական է: Աստուած քեզ իր կերպով փրկել, իր ձեռքովը շինել և իր զօրութիւնովը նոր արարած մընել կ'ուզէ: Դուն քեզ մի՛ շտկեր, մի՛ զարդարեր: Աստուած քու սիրադ քեզմէ լու գիտէ: Քու խարերայ սիրադ քեզ թող չխարէ, ռարդէն աղէկ ես» ըսելով՝ Ուրեմն եկուր, իրեն յանձնուէ եղած վիճակովդ որպէսզի քեզ նոր մարդ, Աստուծոյ մարդը, Յիսուսի նըմանող մարդ ընէ:

Անգամ մը Լոնտոնի մէջ պատկերահան մը շատ խեղճ ցնցուիներ հագած աղքատ մարդ մը տեսաւ և ըսաւ անոր, ռվազը իմ աշխատանոցս եկուր, որպէսզի պատկերդ առնեմծ: Հետեւեալ օրը մարդը սափրուեցաւ, լուացուեցաւ, հագուստը քիչ մը շտկեց և եկաւ: Պատկերահանը ըստւ: «Դուն ո՞վ ես. ես քեզի պէս մէկուն պատկերը առնել չուզեցի, քու երէկուայ վիճակովդ ուզեցի քեզ»:

Յիսուս ալ աղասոս մեղաւոր վիճակովդ ընդունիլ կ'ուզէ քեզ, պարապ տեղ զուն քեզի ձեւ մի տար: Անոր հարցումը այս է «Ովք բարեկամ ո՞ւր է քու հարսանիքի հանդերձգ»: Ինչո՞ւ զայն հագած չես: Ինչո՞ւ քուկինովդ կը գոհանաս, ինչո՞ւ Քրիստոսի արդարութիւնովդ Աստուծոյ հաճելի ըլլալ կ'ուզես: Ասիկա նախ կարելի չէ: Դուն չես կրնար ինքինքդ մաքրել, Երկրորդ, ատիկա ընդունելի չէ: Ասիկա քու վրադ իր Որդւոյն արիւնով

ներկուած հանգերձը տեսնել կ'ուզէ, հաւատքով եղած
արդարութիւնը որ ձրի պիտի շնորհէ: Ուրեմն եղած
վիճակովդ եկուր: Շոււա եկուր: քանզի ընդունելի ժա-
մանակը հիմա է: Բ Կորն. 6. 2: Եւ ազօթելով խընդ-
րէ որ Աստուած այս եղական պակասդ լիցնէ: Քանզի
ինչպէս Մարթային ըստւ, «Մէկ բան պէտք է»: Այդ
մէկ բանը Յիսուս ինքն է: Եթէ Յիսուսը ունիս, հոգեւոր
կեանք ունիս. եթէ Յիսուսը չունիս, կեանք չունիս:
Ա.Յովհ. 5.12: Քանզի մեր արդարութիւնը, իմաստու-
թիւնը, սրբութիւնը և փրկութիւնը Յիսուս ինքն է:
Ա.Կորն. 1. 30: Ինք է մեր խաղաղութիւնը և ամէն
բանը: Անիկա մեզի կեանք տալով չձգեր, հապա մեր
մէջ մնալով, իր սուրբ կեանքը մեր մէջ կ'ապրի և
այսպէս սուրբեր կ'ընէ մեզ: Մենք շարունակ Անոր
կապուած պիտի մնանք: Այս է հոգեւոր կեանքը: Այս
է հոգեւոր կեանքի խորնկութիւնը, անոր վայելքը,
ու գեղեցկութիւնը: Ինչպէս որ ցուրտը ջերմութեան
պակասն է: հոգեւոր մահն ու տկարութիւններն ալ
Յիսուսի պակասն է:



ԻՆՉ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ Կ'ԱՐԺԱՆԱՆԱՆ
ԱՆՈՆՔ ՈՐ ՎԵՐՍՏԻՆ ԾՆԱԾ ԵՆ
ԵՒ Ո՞Ր ԱՍՏԻՃԱՆԻ ԿԸ ԲԱՐՁՐԱՆԱՆ

Նաբոլիոն անգամ մը իտալացի երիտասարդներուն
կոչ մը տուաւ ըսելով, «Ինծի հետեւեցէք և հազարա-
պետներ, հարիւրապետներ և տւարներով ես ձեզ հա-
րուստներ պիտի ընեմ»։ Հազարաւորներ հետեւեցան
իրեն։ Եւրոպան նուաճեցին, երթալով զինուորներու-
թիւը հարիւր հազարաւորներու հասաւ։ Սակայն ի՞նչ
վարձք տուաւ։ Ոմանք Ափրիկէի տաքին մէջ մեռան,
ոմանք Ռուսիոյ ցուրախին և ձիւնին մէջ սառեցան,
շատեր ալ Ազեքսանզրիոյ մօտ Ապուքերի առջեւ ծո-
վամոյն եղան, քանզի Նաբոլիոնի նաւուորմիզը հոն
կործանեցաւ։

Մեր օրերուն մէջ Ատոլֆ Հիթլեր ալ 90 միլիոն
Գերմաններուն կոչ տուաւ և ըսաւ, «Ինծի հպատա-
կեցէք, իմ հրամաններս իգործ գրէք, ձեզ հարուստներ
պիտի ընեմ, կաթ ու կարագ և մեզը պիտի կերցնեմ»։
Ազգերու զլուխ պիտի ըլլաք, «Երիշներու վրայ պի-
տի իշխէք, քանզի Գերման ժողովուրդը իշխելու-
համար ծնած է»։ Այս կոչին վրայ ժողովուրդը մեծ գո-
վասանքով իրեն հետեւեցաւ։ Տարիներու զոհողութիւն,
քիչ կերան շատ աշխատեցան, պատերազմի պատրաս-
տութիւն տեսան և վեց տարիի չափ ալ պատերազ-
մեցան։ Արգիւնքը ի՞նչ եղաւ։ Հիթլէրի տուած վարձ-
քը ինչ էր, զինուորները սուրի, ժողովուրդը ոումբի,
ազգը սովի, երկիրը քանզուելու և նախարարներն ալ
մեծաւ մասմբ թունաւորումի մատնեց։

Ատենօք իրլանտայի մէջ մարդ մը թագաւորի մը
քով երկար տարի պաշտօնավարեց թագաւորը զինքը
սիրելով եպարքոս կարգեց Օր մը տյս մարդը կը հի-
ւանդանայ և թագաւորը զինքը կ'այցելէ երբ մահա-
մերձ վիճակի մէջ էր թագաւորը մօտենալով մահճին
կը հարցնէ «Ի՞նչ ընեմ քեզի» ի՞նչ կ'ուզես ինձմէ»:
Հիւանդը սարսափելի ցաւերու մէջ աչքը թագաւորին
դարձնելով ըստ ռինծի մի քանի ժամ հանդիսա տուր
որ ապաշխարեմ և երկինքի համար պատրաստուիմ
և կամ իմ բոլոր մեղքերս ներէ որ Ասաւուծոյ դա-
տաստանին առջեւ անմեղազրելի գանուիմաւ երբ թա-
գաւորը լսեց այս խօսքը ըստ անոր «Ո՞հ այս բաները
ընելու ես կարողութիւն չունիմ»: Այն ատեն հիւանդը
ըստ «Ո՞վ անգութ, անգութ, քեզի մինչեւ հիմա ըրած
ծառայութիւնս եթէ Տէրոջս ընէի, թէ մեղքերս կը
ներէր և թէ ալ յաւիտենական կեանք կուտար ինձի»:
Այս, սիրելիս, եթէ գուն ալ Ասաւանայի, հաճոյքիդ,
առեւտուրիդ և գիտութեանդ, թագաւորին և կա-
ռավարութեան տուած ժամանակներուդ կէսը և ասոնց
ըրած ծառայութիւններուն մի մասը Քրիստոսի ընէիր և
կամ աւելի շիտակը եթէ Անոր հաւատայիր և յանձնը-
ւէիր, «Ն Ան ինչ բաներ պիտի տարւ ի՞նչ բարձր դիր-
քերու արժանի պիտի ըլլայիր երանի թէ գիտնայիր,
ազիտութիւնով մարդ շատ թանկազին բաներ կը կոր-
սնցնէ: Շատ մը երիտասարդներ իրենց մարմինը կը
փճացնեն մեղքերով, շատ հարուստներ դրամնին կը
վատնեն փուծ բաներու, շատ մայրեր իրենց զաւակնե-
րուն կարսուելուն պատճառ կ'ըլլան, շատ պատանիներ
ուսումի պակասը կը կրեն ժամանակին՝ իրենց արուած
պատեհութիւնները օգասոգործած չըլլալով վերջը լա-
լով կը փնտրեն, բայց իզն' ուր Դուն ալ, ով սիրելի հո-
գի, այն թանկազին պատեհութիւններդ, փրկութեան
ժամանակդ կը կորսնցնես: Փոխանակ փրկուելով մեծ

մարդ մը ըլլալու, մեծ օրհնութիւններ վայելելու, բարձր գիրքերու արժանի ըլլալու պատեհութիւնը կը տրուի, սակայն յարզը չես գիտեր և սուսի պէս պնակ մը կերակւրի համար անդրանկութեանդ իրաւունքը կը ծախես: Գիտես որ «Թէպէտեաքը նա ուզեց օրհնութիւն ժառանգել, բայց մերժուեցաւ, վասնզի ասլաշատարութեան աեղ չգտաւ, թէպէտ արցունքով խնդրեց»: Եթր. 12. 16. 17:

Ասկէ 12 տարիններ առաջ Անգլիոյ թագաւորը եղաւարդ իր հօրը յաջորդեց, Անգլիոյ թագաւոր և Հնդկաստանի կայսր և հաւատքի պաշտպան ափազոսը ունէր թէե, սակայն կնկան մը յարելով այս բարձր գիրքը և ափազոսները կորսնցուց, ինչ որ միլիառներու չպատահիր: Քեզի համար ալ ասկէ չատ աւելի բարձր գիրք. գերազանց ափազոսներ, վաեմ կոչում մը կայ եթէ ընդունիս: Եթէ չիս ընդունիր ետքը գառն արցունքներ, հազար զզջումներ, միլիոն երանիններ արժէք պիտի չունենան: Նոյի օրերը ժողովուրդին առջեւ 100 տարի բաց էր տապանը և փրկութիւնը: Բայց անոնք չհամոզուեցան վտանգին, չհաւատացին տապանին ազանովութեան յարզը: Աւելի հաւատք ընծայեցին իրենց իմաստուններուն և քուրմերուն խօսքերուն, քան Նոյի պատգամին: Ցաւալի բանը այն էր որ անբան անհասունները կարծես Աստուծոյ ձայնը լսելով կալիք վտանգէն ազատելու համար սողոսկելով կամ քալելով տապանը մտան, անմիտ թոչունները խոնարհելով երկինքէն և օգէն ցածնալով տապանը մտան: Սակայն խելացի ենք ըսող մարդիկ, գիտուն ենք ըսող ինքնահաւաններ ազիտութիւնով և խարուելով ջուրերուն մէջ կորսուեցան: Դուռը գոցուելէ վերջը տապանին արժէքը բարձրացաւ: Ամանք բոլոր ունեցածնին առ ուղեցին տապանի մէջ նստելու աեղ մը ունենալու հա-

մարտ Ռւբիշներ լալով աղաղակեցին «Նոյ բաց մեզի, ներէ մեզի, հպարտութիւն ըրինք, չփացանք, վախ- ձանը չխորհեցանք, կամ չհաւատացինք քարոզներուդ և պարտապ տեղ սրահերնիս խստացուցինք»: Ռւբիշներէն քաշուեցանք, վախցանք, ամչցանք: Նոյ, Նոյ, մենք քու աղջականներդ ենք, քեզի մօտ գրացի, քեզի հա- մամիտ, քեզի ալ պաշտպան, բաց մեզիւ: Նոյ կ'ըսէ ԱԱստուած գոցեց, ես չեմ կրնար բանալ, երանի թէ ժամանակին մտած ըլլայիք»: Նոյի հիւսներն ալ խոս- տովանեցան ըսելով: «Ո՞վ արդար մարդ, անկեղծ բա- րեկամ, երբ որ տապանը կը չինէինք՝ դուն բոլոր ոյս բաները մեզի կը պատմէիր: Մենք քեզ կը ծաղրէինք և զրամդ կ'առնէին և անհոգութիւնով մեր օրները ան- ցուցինք: Երանի թէ զիտնայինք մեզի եղած առանձ- նաշնորհումը: Տապանէն մենք չինեցինք, ահա մենք կը կորսուինք»:

Ներկայիս ալ շատ եկեղեցի շինողներ, Աստուծոյ գործը ընողներ, քարոզիչներ, հոգեւոր զիրքերու ապ սգրիչներ, կիրակնօրեայ դպրոցի ուսուցիչներ, ուեւուրանիչներ և այլն, Նոյի գործաւորներուն կը հմանին: Տապանէն հեռու չեն, տապանին համար ալ կ'աշխատախին, սակայն մէջը չեն:

Սոգոմի մարդիկն ալ չփացան իրենց ապաշխարու- թեան համար արուած առիթը, երբ արգուր Դովտ ի- րենց մէջն էր, և անոնց մեզքերուն համար կը հոռաչէր և իրենց անօրէն վարմունքին համար իր արդար հոգին կը տանջէր: ԲՊետ. 2. 7. 8:

Ասիկա բաւական չեղաւ իրենց մեզքերը ահանե- լոււ: Դարձեալ երբ հրեշտակները եկան: Հորեւը Դով- տին առւնը պաշտրեցին զէշ զիտաւորաւթեսմք: Տէրը անոնց աչքերը կուրցուց: Այս ալ զօրաւոր ազգարա- րութիւն չեղաւ զտնոնք արթնցներուն համար: Յեալոյ առաւօսեան կանուի ժամուն երբ Դովտ իր վիճանե-

րուն և աղջիկներուն կ'ազաէլը, «Ելէք այս աեղէն փախչինք, քանզի Աստուած այս աեղը պիտի կործանէց ըսելով, սակայն անիկա ծաղր ընողի մը սէս երեցաւ, Անոնք ըսին, «Մենք քեզի չտփ յիմար չենք «ր մեր բոլոր ունեցածը ձգելով փախչինք, ոչ ու զիւրահաւան քեզի պէս»։ Կարծես այսպէս ըսել ուզեցին, «Դուն գնա, մենք ալ ունեցածներուդ, տուներուդ, այգիներուդ, հօտերուդ կը տիրանանք և կամ քու քանցքներէց կը բռնենք։ Ինչպէս ալ ըլլայ զուն մեր հոյրն ես բան մը կ'ըլլայ։ Աստուած ոզորմած է»։ Այս բոլորէն վերջը՝ Ղովտ իր ամէն ունեցածը ձգելով կը փախչէր։ Մյն ալ բաւականաչափ զօրաւոր քարոզ մը չեզաւ զիւրենք Ղովտին հետեւիլ համոզելու համար։ Անոնք այսքան մօտ եկած փրկութիւնը այսպէս մերժեցին կոյր յամառութեամբ։

Յիսուս ալ Երուսաղէմ քաղաքը տեսնելով լոց և անոր վրայ և ըստւ։ «Գոնէ այս քու օրուանդ մէջ զիւնայիր քու խաղաղութիւնդ և ճանչնայիր քու այցելութեանդ ժամանակը»։ Ասիկա Երուսաղէմի համար մեծ շնորհք մըն էր, քանզի խաղաղութեան Իշխանը իրեն եկած էր զինք ֆրկելու և թէ զիւնային Յիսուսի մը և ինչպիսի մէկը ըլլալը, և հասկնային թէ Ան/կա կորոզ և պատրաստ է զիրենք մեծ և անուոր վասնիզէ աղատելու և յաւիտենական օրնութիւններ տու Երուսաղէմի բնակիչներն ու ազգը Անոր թեւերուն տակ պիտի ապաստանէին և ապահով պիտի րլլ ոյին։ Մակայն տգիտութիւնով, անհաւատութիւնով և հպարտութիւնով կուրցան և ապօտումբեցան և Երուսաղէմ հիմա հատակ եղաւ, տաճարը քանզուեցաւ, ազգը ջարգուեցաւ, և մասցորդը աշխարհի ամէն կողմը ցրուելով զերութեան և անարգանքի մատնաւեցաւ։ Ղուկ-

կը քարոզուի, աւետարաններ կը բաշխուին, խրատներ կը տրուին, որպէսզի մարդիկ ապաշխարելով և նորէն ծնանելով գալու բարկութենէն աղաւախն. բարձր դիրքի և յաւիտենական կեանքի արժանի ըլլայ, Յայց ցաւալի է որ ջրհեղեղի և Ասդոմի օրերուն ժողովուրդներուն և Հրէից ազգին պէս մարդիկ անհաւատութիւնով և արգիտութեամբ այս խիստ պատուական աւետարանը կը մերժեն: Դուն ալ, ով ընթերցող, եթէ անոնց պէս մերժես այս փրկութիւնը, պիտի կորաւիս անոնց պէս: Քեզի ալ ազաւում չպիտի ըլլայ: Դժողքի սարսափելի կրակն ու տանջանքը քու բաժինդ պիտի ըլլայ յաւիտեան: Ուրեմն, սիրելի բարեկամ, դարձիր և Յիսուսի եկուր: Ահա ամէն բան պատրաստ է: Քաւութիւն, փրկութիւն, և Արբանամի, Խառնակի և Յակորի համաթափին վրայ նստելու առանձնաշնորհումը քեզի կը ներկայանայ: Աշխարհ քեզ չյագեցներ, անոր ջուրերը լեզի են: Յիսուսի եկուր և ահս թէ ինչե՛ր պիտի տայ քեզի, եւ ի՞նչ պիտի ընէ քեզ: Օր մը Պետրոս հարցուց Յիսուսի «Ահա մենք ամէն բան թողոցինք և ետեւէդ եկանք, ուստի մեզի ի՞նչ պիտի ըլլայ»: «Յիսուս ըստ անոնց, ձշմարիտ կ'ըսիմ ձեզի թէ գուք որ իմ ետեւէս եկաք, միւս անգամ գալուստին երբ Որդին Մարդոյ իր փառաց աթոռը նստի, զուք ալ 12 աթոռներու վրայ պիտի նստիք Խարայէլի 12 ցեղերը զատելու: Եւ ով որ թողուց տուներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ արտեր իմ անուանս համար, հարիւրապատիկ պիտի առնէ, և յաւիտենական կեանք պիտի ժառանգէն: Մաթ. 19. 28. 29: Հիմա կը հասկնա՞ս թէ ինչ պիտի տայ: Հիմա պիտի ջանանք աւելի ընդարձակօրէն բացատրել վերստին ծնունդ ունեցողներուն դիրքը: Որպէսզի գուն ալ փափաքիս ատիկա ունենալու:

Ա. — Անոնք որ նորէն ծնած են, Աստուծոյ զաւակ

են։ Քանզի Քրիստոսի անուան կը հաւատան և Աստուծոյ Հոգւոյն առաջնորդութեան հետեւելով Աստուծոյ որդիներուն դիրքին կը հասնին։

Հին Հառվմայեցիներ սպորութիւն մ'աւնէին։ Եթէ հայր մը իր զաւկէն գոհ ըլլար և անոր դիրք ատլ ուզեր՝ քաղաքին հրապարակը կը տանէր զայն և հօն իր վաճառական բարեկամներուն ու ժողովուրդին առջեւ իր վերարկուն վրայէն հանելով իր զա կին կը հազցնէր, իր մատանին որդւոյն մատը կ'անցնէր ու կնիքն ալ անոր կը յանձնէր և կ'ըսէր, «Ահա որդիս իմ աելու և իմ դիրքս կ'առնէ։ Ասկէ վերջ, իմ գործս կրնաք շարունակել որդւոյս հետա» Այսպէս մենք ալ Քրիստոսի դիրքը կ'առնենք։ Ինչպէս որ Անիկա Աստուծոյ Որդին էր, մենք ալ Աստուծոյ զաւակները կ'ըլլանք և մեր երկնաւոր Հայրը մեզի ալ շատ բաներ կը վստահի։ օրհնութեան բանալիներ կու տայ, որպէսզի մենք պէտք եղածին չափ վայելենք և վայելել տանք։ Մեր առջեւ այլեւս տաճարին վարագոյրը պատռուած է, և մենք կրնանք ուզզակի Սրբութիւն Սրբութեանց մանելով, մեր երկնաւոր Հօր հարաբերիլ առանց միջնորդի։ Քանզի մեզի համար շնորհաց գահը բաց է գիշեր ցորեկ և մենք կրնանք համարձակութեամբ մօտենալ մեզի պէտք եղած շնորհքները և օգնութիւնները առնելու։ Եթէ տկար ենք՝ զօրութիւն, եթէ հիւանդ ենք՝ բըժշկութիւն, եթէ տիսուր ենք՝ ուրախութիւն, եթէ վախկոտ ենք՝ քաջութիւն, եթէ շուարած ենք՝ առաջնորդութիւն, և երբ աղտոտ ենք՝ սրբութիւն, երբ թերի ենք՝ կատարելութիւն, երբ կասկածներով շփոթած ենք՝ կատարեալ վստահութիւն, երբ հոգերով ծանրացած ենք՝ հանգստութիւն, եթէ ծառայութեան համար զօրութեան կը կարօտինք՝ զօրութիւն։ Վերջապէս Անոր շնորհքը հերիք է մեզի, անձնական, ընտանեկան, ա. ետարանական, Փիզիքական և նիւթական բոլոր

կարիքներու և բարիքներուն համար :

Մենք զմեղ երջանիկ կ'զգանք, քանզի Աստուած մեր հայրն է և մենք «Ով մեր Սրբա հայրը» ըսելով կրնանք ազօթել: Մեր բարձր զիրքը ձանչնալով ցած բաներու չենք կրնար զիջանիլ:

Կ'ըսուի թէ Ֆրանսայի յեղափոխութեան ժամանակ Լուդվիկոս ԺԶ. թագուորը և թագուհին կառափնատին (Կիյյօթին) վրայ մեացուցին: Գահաժառանդն ալ փոխանակ մեացնելու, աւելի վրէժ լուծելու համար վհուկ և չար կնկան մը յանձնեցին, որպէսզի շատ ստորին կեանքի մէջ մեծցնելով վաս մէկը ընէ զայն: Վհուկը իր բոլոր կարելին ըրաւ, աղան սատիօս, զող և անպիտան մէկը ընելու համար: Երբ աղան խիստ ստիպումի կ'ենթարկուէր սաելու, գողնալու, հայնոյելու համար, այսպէս կ'ըսէր «Ես թագաւորի որդի ծնած եմ, ո՛վ կին. զուն ինծի հետ ինչ բան ունիս» և չէր հնազանդեր: Անիկա գիտակից էր իր զիրքին: Աստուծոյ զաւակին զիրքն ալ այսպէս է հանդէպ մեղքի և սխալ բաներու, որովհետեւ անիկա իր հօր նմանիւ կ'ուզէ, սիրելի զաւկի մը պէս: Անոր բնութեան հաղորդ եղած է և Անոր նման բարիք ընելով կ'ապրի:

Ատենօք, Անգլիոյ մէջ Փեարուար ամսուան ցուրտ մէկ օրը, ափկին մը իր կառքը նսաւած շուկայէն կ'անցնէր: Հեռուեն բոպիկ ոտքով աղքատ պստանի մը տեսաւ, որ կօշկակարի ցուց սփեղկին առջև կը կենար: Երբ հոն հասաւ, կառքը կեցուց և վար իջնելով հարցուց աղուն թէ ինչո՞ւ հոն կայնած է: Պատասխանը կ'ըլլայ՝ կօշկի մը ունենալու փափաքը: Անմիջապէս աղուն ձեռքէն բանելով խանութ մտաւ և հոն խանութին ետեի կողմը աղուն ոտքերը լուաց, և աշակերտի մը միջոցաւ գուլպայ մը ապսպրեց և լաւագոյն կօշիկ մ'ալ առնելով հագցուց աղուն: Երբ այս բոլորը լմնցան աղան շուտարած և զմայլած կը նայի. տիկնոջ և կ'ըսէ.

«Դուն Աստուծոյ կի՞նն ես», Քաւ լիցի, սակայն Աստուծոյ զաւակն էր։ Աստուծոյ զաւակին կը վայրէ այս պիսի բարի գործեր։ Յովհաննէս Առաքեալ կը ցուցնէ թէ Աստուծմէ ծնածը արդարութիւն կը գործէ։ Ասով յայտնի են Աստուծոյ սրդիները։ «Ան որ արդարութիւն չգործեր անիկա Աստուծմէ չէ»։ Արդարութիւն ըսելով միայն բարիք ըսել չենք ուզեր, ամէն տեսակ արդարութիւն, գործի, խորհուրդի, խօսքի մէջ արդարութիւն պէտք է։ Քեզ տեսնողները, «Ասիկա արդար է» ըսելով վկայելու են։ Ոչ թէ մէկ անդամ արդարութիւն կ'ընէ, հապա շարունակ, ամէն օր, ամէն տեղ կ'ընէ։ Նորէն Աստուծոյ զաւակը մեղք չգործեր, ոչ թէ մէկ անդամ չգործեր, հապա տեւականօրէն չգործեր, որովհետեւ Աստուծմէ ծնած է և Անոր սերմը (խօսքը) իր մէջ ունի։ Ալ մեղք չկրնար գործել։ Եւ իր անձն ալ չարէն կը պահէ, զգուշութիւն կ'ընէ։ Ա. Յովհ. 5. 18։ Ոմանք այս համարէն վարդապետութիւն մը կը հանեն թէ Աստուծոյ զաւակը մէկ անդամ իսկ չմեղանչեր, քանզի մեղքը, հին մարդը անկէ դուրս ելած է։ Հին մարդը՝ մարդուն մեղանչական բնութիւնն է։ Անիկա ոչ կ'ելլէ։ ոչ կը մաքրուի և ոչ ալ կը փոխուի։ Նոր ծնունդով մենք նոր սիրու և նոր բնութիւն կ'ունենանք։ Եղեկ. 36. 26։ Մեղանչական բնութիւն ալ կ'աշխատի որ իր ուզածը կատարուի։ Արդէն այս համարներուն բնագիրն ալ «Մեղք չգործեր» բառը «Մեղքի մէջ չկրնար կենալ» է, այսինքն տեւականօրէն մեղք չգործեր, կարելի է մէկ երկու անդամ պատահաբար գործէ, բայց ոչ շարունակ։ Ինչպէս մեղաւոր մը կարելի է որ մէկ երկու անդամ արդարութիւն գործէ։ սակայն շարունակ չկրնար գործել։ Այս է շիտակ մեկնութիւնը, Ա. Յովհ. 3. 9. 10. 5. 4։

Հին մարդը հանեցէք և նորը հագէք համարն ալ այսպէս կը հասկնանք որ միշտ հանելու ենք, միշտ

հագնելու ենք։ Հոս է տարբերութիւնը Աստուծոյ զաւակին և մեղաւորին։ Եթէ անիկա մեղքի մէջ իյնայ, կը զզուի, կը գանի և հանգիստ չունենար։ Սակայն մեղաւորը երբ իյնայ, կը սիրէ և կ'ախորժի, ինչպէս որ գառնուկ մը երբ ցեխին մէջ իյնայ, կը մայէ որպէսզի հովիւը զինք ազատէ, քանզի այդ միջավայրը իր բնութեան հակառակ է։ Իսկ խոզը սիրելով կը մանէ ցեխին մէջ, կը տապլակի հոն և ելլել ալ չուզեր։

Նոյն առաքեալը դարձեալ կ'ըսէ, «Այն ամէնը որ Աստուծմէ ծնած է աշխարհի կը յաղթէ», անոր ցանկութիւններուն, հաճոյցներուն, հոգերուն և նեղութիւններուն, քանզի իր մէջ Քրիստոսի հաւատքը ունի։ Ինչպէս որ օգանաւը իր մէջ մեքենայ և պէնզին ունի. որուն միջոցաւ դէպի վեր, բարձրերը կ'ելլէ։ Այս աշխարհի նեղութիւնները ոչ թէ դէպի վար կ'իջեցնեն այլ դէպի վեր կը բարձրոցնեն մեզ, ինչպէս Եղիային կրտէ կառքերը զինքը և ջրհեղեղին ջուրերն ալ տապանը դէպի վեր բարձրացուցին։

Ինչպէս որ նաւերը խարիսխ նետելով ծովու ալիքներուն և փոթորիկներու դէմ հաստատ կը կենան, նոյնպէս ալ մենք յոյսի խարիսխով հաստատ կը մնանք։ Ինչպէս իւղը միշտ ջուրին երեսը կը մնայ և անոր հետ չխառնուիր, նոյնպէս ալ մենք թէկ աշխարհի մէջ ենք, սակայն անոր հետ չենք խառնուիր։ Աշխարհի հրապոյրները իրենց արժէքը կորսնցուցած են, քանզի երկնային մագնիսական ոյժով մը վեր կը քաշուինք։ Չուկը միշտ ծովու աղի ջուրերուն մէջ կ'ապրի թէեւ, բայց անոր միօք աղի չէ, հապա անոյշ կ'ըլլայ։ Մենք ալ անոր պէս աշխարհի ծովուն մէջ կ'ապրինք, առանց անկէ ազգուելու։ Քրիստոնեան ճգնաւորի մը պէս աշխարհէն և մարդոցմէ քաշուելու և հեռանալու կանչուած չէ։ Մենք ալ հարսնիք կ'երթանք, ինչպէս մեր Տէրը գնաց, սակայն ոչ թէ կը խմենք ու կը պարենք

հոն, ինչպէս կ'ընեն անոնք որ Սատանայի զաւակ են։ Հապա կը վկայենք ու Տէրը կը փառաւորենք մեր Փրկչին օրինակին հետեւելով։ Մեռելի տունը կ'երթանք, ոչ թէ լալու և մազերը փետաելու, հապա Աստուծոյ շնորհքով կը մխիթարենք։ Առուտուր կ'ընենք, բայց ոչ թէ խարելով եւ սաելով։ Արձեսառվ մը կ'զբաղինք, բայց կեզծիք չենք ըներ, վերսափին ծնած անհատը դպրոց կ'երթայ, բայց ուշիմ եւ աշխատասէր կ'ըլլայ հոն։ Այդպիսի մէկը միշտ համբերատար և մաքուր վարմունք ցոյց կու տայ։ Աղքատ կ'ըլլանք, բայց չենք տրանջիր։ Ուրիշներէն տւելի փորձութիւններ կ'ունենանք, բայց Աստուծոյ խոստումներուն վըստահելով հանգիստ կ'անցնինք։ Կը փորձուինք, բայց չենք իյնար, կ'իյնանք սակայն գետինք փոռւած չենք մնար, կը սահինք, սակայն Յիսուսը բռնելով ամուր կը կենանք։ Աշխարհակալներ երկիրներ նուածեցին, սակայն իրենց անձին, եսին չկրցան յազմել, Բայց Աստուծմէ ծնածները յաղթող կ'ըլլան։ Ա. Յովհ. 5. 4.

Աստուծոյ զաւակներուն ուրիշ մէկ յատկութիւնն ալ զիրար սիրել է։ Առաքեալը կ'ըսէ, «Մահէն կեանքի փոխուեցանք, ինչու որ եղբայրները կը սիրենք»։ Ա. Յովհ. 3. 14. 5. 1. Ան որ չսիրեր մահուան մէջ կը մնայ։ Սիրել քրիստոնեային բնածին յատկութիւնն է։ Ով որ ըլլայ, որ քաղաքէն որ ըլլայ, որ գասակարգի աւ պատկանի, եւրոպացի կամ Աֆրիկեցի, ճերմակ կամ գեղին, սեւ կամ կարմիր, զիտուն կամ ազէտ, հարուստ կամ աղքատ, ծեր կամ երիտասարդ, Բողոքական, կաթոլիկ և կամ Օրթոսոքս, քու պատկանած եկեղեցիէդ կամ ուրիշ եկեղեցիէն կամ զաղափարէն, հերիք է որ Աստուծոյ զաւակ է և նոյն Հոգին ունի։ Ուստի քրիստոնեան կը սիրէ, քանզի գիտէ որ իրենք և անոնք միեւնոյն ընտանիքին անզամներն են։ Ուստի պիտի սիրենք, քանզի մեզի տրուած նոր պատուիրանքը այս է։

Աստուծոյ զաւակները, Անոր ժառանգները և
Քրիստոսի ժառանգակիցներն են: Հոռվմ. 8. 17. 18:
Ինչպէս հօր մը ունեցածք, իր զաւակներուն ժառան-
գութիւնն է, ուեւէ մէկը իրաւունք չունի անոր մէջ,
այնպէս ալ Աստուծոյ զինք անկեղծութեամբ սիրող զա-
ւակներուն համար, աչք չտեսած, ականջ չլսած և
մարդուն սրտին մէջ չինկած ժառանգութիւն պատրաս-
տած է: Ա. Կորն. Զ. 9: Նայէ Աստուծոյ որչափ հարուստ
է, քննէ երկինքը եւ անոր միլիոնաւոր ասաղերը եւ
արեւները: Աստուծոյ փառքը եւ դրախալ, իր գոյնզ-
գոյն ծաղիկներով զարդարուած, կենաց Ծառին պտուղ-
ները, կենաց մաքուր ջուրին գետով ոռոգուած, ոսկի
պալատները, երբներանգ եւ թանկագին քարերով շին-
ուած պարիսպը, մարդարտեայ միակառւր դռները քեզի
համար բացուած, Աստուծոյ փառքով փայլուն. գոյնզ-
գոյն ծիածանով, Հոգին Սրբով զարդարուն: Միաքդ
բեր հրեշտակներուն ներդաշնակ երգերը, սուրբերուն
փայլուն դէմքերը, անվրդով խաղաղութիւն, ամէն
տեսակ հանգստութիւն: Ահա դուն այսպիսի հարսառու-
թեան ժառանգորդն ես: Անոր համար աշխարհի առար-
կաներուն աչք մի անկեր: Ինչպէս Յովսէփ բոլոր ե-
ղիպտոսի բարիքները ձեզի համար է ըսելով լուր զըկեց
իր հօր, Յիսուս ալ երկինքի անպատմելի ճոխութիւննե-
րը ցոյց տալով բոլորը ձեզի համար է կ'ըսէ:

Քանի որ ժառանգորդ ենք, ուրեմն իր չարչարա-
նաց ալ հաղորդ ենք: Հաւատարիմ զաւակը իր հօր
ամէն ունեցածին ժառանգն է աղէկին եւ զէշին,
փառքին և նեղութեան, թագին և խաչին: «Այս աշ-
խարհի նեղութիւնները բան մը չեն գալու փառքին
քով որ մեզի պիտի յայտնուի» Հոռվմ. 8. 18: Ուրեմն
ով Աստուծոյ զաւակը, եկուր և Անոր նախատինքը
մեր վրան առնելով իրեն ելլենք՝ բանակէն դուրս: Երբ
13. 13: Այս ճամբան խաչի համբան է: Քու Տէրդ առ-

ջեւէդ անցաւ, դուն ալ խաչը վերցնելով հետեւէ Ա-նոր։ Եթէ աշխարհ քեզ կ'ատէ, նկատի մի առներ։ Երբ քեզ մարդու տեղ չեն դներ, մի՛ նեղուիր։ Երբ խելքդ չեն հաւնիր, մի՛ բարկանար։ Եթէ անիրաւու-թիւն ընեն, մի՛ զարմանար։ Եթէ քեզ իրենց հաւա-քոյթներուն չեն առներ, մի գանգատիր։ Երբ քեզ յի-մարի տեղ դնեն, մի յուսահատիր։ Երբ հալածեն, յիշէ թէ քեզմէ առաջ Փրկչիդ և առաքեալներուն և սուրբե-րուն ալ այնպէս ըրին։ Զանոնք քարկոծեցին, ողոցով և սուրով մեռցուցին, կրակով այրեցին, պախարա-կեցին և զրպարտեցին։ Ո՞ր մարդարէն իր բնական մահով մեռաւ, այն Սուրբ և մեծ Բարերարն ալ խաչե-ցին և չգնահատեցին։ Այն որ իրենց հիւանդները բժբշ-կեց, անօթիները կերակրեց, բորսաները մաքրեց, կոյ-րերուն տեսողութիւն տուաւ, խուլերուն լսել, համրե-րուն խօսիլ, կազերուն քալել, մեղքերու թողութիւն, ակարներուն զօրութիւն, ինկածներուն վերականգ-նում շնորհեց։ Բայց նկատի առ ի՞նչ եղաւ վարձքը։ «Խաչը հանէ, խաչը հանէ, մենք կայսրէն զատ թագա-ւոր չունինք լսելով» ուրացան իրենց թագաւորը։ Պո-զոսի պէս մէկը ի՞նչ տեսաւ իր ազգէն։ «Վերցո՞ւր զայն, այսպիսի մարդ մը ապրելու արժանի չէ» ըսին։

Հայ ազգին բարերարը Մեծն Ներսէս ինչպէս վար-ձատրուեցաւ, մեր Պապ թագաւորէն։ Մահացու թոյն առաւ։ Ուրեմն զունի՞նչ կ'սպասես աշխարհէն։ Անոր դիրքը Աստուծոյ զէմ թշնամութիւն է։ Ուրիշ չկրնար ըլլալ Անոր գաւակներուն։ Բայց մի վախնար Աստ-ուած քեզի հետ է, քաջ եղիր, հաստատ կեցի՛ր։ Վարի բաներուն սիրա և միաք և ուեւէ մարդուն վրայ ալ յոյս մի դներ։ Մէկուն մի հետեւիր, զուն Աստուծոյ զաւակն ես, Աստուծոյ կամքին մէջ, Աստուծոյ հզօր ձեռքին տակ խոնարհ եղիր, որպէսզի ժամանակին քեզ քու ժառանգութեանդ հասցնէ։ Քեզ իր քով պիտի առնէ և

աչքերէդ արցունքները պիտի սրբէ։ Ուստի պահէ գիրքը և իւրացուր իրաւունքներդ։ Մեր խօսքը իր զիրքին գիտակից մէկուն համար է որ անառակ որդի չէ։ ոչ ալ տղայ, հապս սիրելի, իմաստուն, հնազանդ որդի է և անոր փափաքը միշտ անբիծ անարատ կեանք մը տպրիլ է։ Փիլ. 2. 15։ Սակայն ցաւալի է որ սմանք այս փառաւոր գիրքին հանդէպ տգէտ կամ տղայ և կամ ալ յիմար ըլլալով հարուստ Աստուծոյ աղքատ գաւակները կ'ըլլան եւ ցնցուիներով, անօթութիւնով, ուրիշները գայթակղեցնելով կ'ապրին։

Անգամ մը Վեր. Ա. Զ. Եղոյեան, եկեղեցւոյ սարաւագին հետ Եղեսիոյ մէջ քաղաքէն դուրս պտոյտի կ'ելլէ։ Հոն կը տեսնեն գեղեցիկ հագուած երիտասարդ մը որ աղբանոցէն նեխուծ ուտելիքներ հաւաքելով կ'ուտէր։ Պատուելին զարմանքով կը գիտէ։ Սարկաւագը կ'ըսէ անոր «կը տեսնե՞ս այս աղան, Եղեսիոյ ամենա»։ Հարուստ մարդուն զաւակն է, սակայն խենթ ըլլալուն համար անգիտակից է իր հօր հարսաւթեան։ Որչա՞փ ցաւ, անպատճութիւն և արտմութիւն է իր հօր։

Ժամանակաւ աղքատ կին մը որ մեծ նեղութեան մէջ էր, նամակ մը ստացաւ բարեկամէ մը որուն մէջ մեծկակ գումար մը կար։ Մի քանի օր վերջը նոյն կինը գնաց մարդուն քով և աղաչեց որ օգնէ իրեն։ Բարեկամը ըստ անոր ռես քեզի գրամ զբկեցի մի քանի օր առաջ, նամակս չստացա՞ր։ Կինը ըստ ռՍտացայ նամակդ, հայելիին ետեւը դրի զայն առանց բանալու։ Դրամը դրկուած էր, անիկա մեծ գումար մունէր, սակայն աղօքատ էր քանի որ նամակը չբացաւ, որպէսզի տեսնէր։ Այսօր ալ շատերու զիրքը նոյնն է։ Աստուծոյ նամակը, Եռորդ Գիրքը չեն բանար, չեն կարգար և չեն հաւատար որ ունենան։

«Օրհնալ է Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը որ մեզ օրհնեց ամէն հոգեւոր օրհնութիւններով

երկնաւորներուն մէջ Քրիստոսով»։ Եփես. 1. 3։ Հիմա
պէտք եղածին չափ պիտի ունենանք և վերջն ալ իր
գահը պիտի բարձրանանք։

Սիրելի բարեկամո, զուն այսպէս Աստուծոյ զա-
ւակը եղա՞ր, մի խարուիր։ Այսօր շատ քարոզիչներ և
բրոֆէսորներ կը քարոզեն և կը սորվեցնեն թէ բոլոր
մարդիկ Աստուծոյ զաւակ են։ Բայց աւեատրանը կ'ըսէ։
աշխարհ չարին իշխանութեան առակն է և զուք Աստա-
նայի որդիներն էք։ Միւս կողմէն եթէ բոլոր մարդիկ
Աստուծոյ զաւակներն են, ուրեմն ինչո՞ւ կը քարոզեն։
Եթէ զաւակ են, հետեւաբար ժառանգ, հոգ չէ թէ քիչ
մը լոււ կամ գէշ, տկար կամ զօրաւոր, հնազանդ կամ
անառակ են։ Զգեցէք քարոզիլը, գոցեցէք եկեղեցինե-
րուն գոները։

Ասոր հակառակն ալ կայ։ Ոմանք ալ կ'ըսեն «Մենք
ով ենք որ Աստուծոյ զաւակ կոչուինք։ Անիկա սուրբ
է, մենք մեղաւոր։ Անիկա խիստ բարձր է և մենք
խիստ ցած։ Այս, եթէ Յիսուս եկած չըլլար, այզպէս
ըսել չիտակ պիտի ըլլար։ Սակայն փառք Անոր, Յի-
սուսի խաչովը երկինք և երկիր, սուրբ Աստուծ և
մեղաւոր մարդ միացած են և նորէն ծնած մարդիկ
որդիի զիրքին արժանի եղան, հետեւաբար ժառանգ են։
Ոհա այս է մեր մեծ աւետիսը, մեր քարոզի մեծ նիւ-
թը։ Ո՛վ ինկած և կորսուած մեղաւոր, Աստուծմէ
հեռացած թշնամի, ապստամբ մարդ, Քրիստոսի եկուր։
Աստուծ բոլոր մեղքերդ քեզի պիտի ներէ, իր Որդ-
ւոյն արիւնովը պիտի լուայ, հայրական գութով քեզ
Տէր Յիսուսի պէս պիտի ընդունի, պիտի գուրզուրայ
պիտի խնայէ և պիտի խնամէ, ինչպէս արծիւը իր
ձագերը իր թեւերուն վրայ կը տանի, նոյնպէս ալ Աս-
տուծ քեզ պիտի վերցնէ, քու մեղքերդ մոռնալով
չպիտի յիշէ, զուն երկնային կոչումով կանչուած Աս-
տուծոյ սուրբ զաւակը պիտի ըլլար և յաւիտեան Զինք

պիտի տեսնես և վայլես : Փառք Անոր :

Ա. — Վերստին ծնած անհատը . Սուրբ Հոգւոյն տաճարը կ'ըլլայ : Սուրբ Հոգին նոյի աղաւնիին պէս սաքը դնելիք տեղ կը փնտէ : Երբ մեղաւորը իր մեղքին վրայ համոզէ և Քրիստոսի առաջնորդելով կը փրկէ զայն, այն տաեն անոր մէջ մանելով հոն կը բնակի և մարդը կ'ըլլայ Աստուծոյ տաճարը : «Զէք գիտեր որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգւոյն որ ձեր մէջն է, զոր Աստուծմէ ունիք, քանզի դուք ձեր անձին տէրը չէք, հապա գինով ծախու առնուեցաք . . . » : Ա. Կորն. 6.19: Եթէ ուրիշ բան չենք գիտեր, գոնէ այս չափը գիտնալու ենք : Ինչպէս Սողոմոնի տաճարը Մուրիա լեռան վրայ Խսահակի զոհուած տեղը շինուեցաւ, ճշմարիտ հաւատացեալին ալ Գողգոթայի բլուրին, Յիսուսի մահուան և յարութեան հիման վրայ շինուած է : Ա. Կորն. 3.11: Յիսուս ըստ ևԵկեղեցիս այս վէճին վրայ պիտի շինեմ, այսինքն Քրիստոս Որդին Սատուծոյ դաւանանքին վրայ : Տաճարը Առղոմոն չինեց իր հօրը Դաւիթի պատրաստած քարերով և տապձներով և ծրագրին համեմատ : Սուրբ Հոգին ալ Քրիստոսի պատրաստած քաւութեամբ ծախու առնուած մարդկային քարերով կը շինէ, զանոնք աշխարհի քարաններէն կարելով, կոփելով և շտկելով : Տաճարին մէջ կը գանուէր Ուխտին Տապանակը, որ Սատիմի փայտէ և ոսկիէ շինուած էր : Տապանակը Խորայէլի փառքը, թշնամիներու վրայ յաղթութեան միջնցը, իրենց առաջնորդը և հրաշքներ կատարողն էր :

Մեր սրտերուն մէջ բնակող Քրիստոս ալ իր մարդկութիւնով եւ Աստուածութիւնով մեզի փառք և պատիւ է : Տաճարին մէջ ոսկի սափոր կար մանանայով լի : Քրիստոս կենաց Հացը, երկնային մանանան, մեր սըրտերուն մէջ կը բնակի և իր անօթի զաւակները կը կըշացնէ : Տապանակի մէջ Ահարոնի ծաղկած գաւազանը

կար։ Մեր մարմինի տաճարներուն մէջ ալ մեռած, սակայն յարուցեալ Փրկիչ, մեծ Քահանայապետը կ'ապրի։ Տասնաբանեան կար տաճարին մէջ։ մեր սրտերուն մէջ ալ գրուած է Աստուծոյ օրէնքը, որպէսզի չմոռնանք։ Անոր մէջն էր սակիէ խնկումանը՝ խունկ ծխելու համար։ Մեր սրտէն ալ կը բղխի ազօթք որ խունկի պէս Աստուծոյ առջեւ կ'ելլէ։ Հոն կար սակիէ աշտանակը, որ գիշեր ցորեկ շարունակ լոյս կու տար ամէն կողմ։ Մենք ալ Սուրբ Հոգույն իւղով մեր այս մուժ աշխարհը լուսաւորելու ենք։ Անոր մէջն էր առաջաւորութեան Հացին սեղանը որուն վրայ գրուած հացը միայն քահանաները կ'ուտէին։ Մենք ալ Աստուծոյ հաս հազորդակցութեան սեղանին կը մօտենանք զոր Քրիստոս մեզի համար պատրաստեց, պայմանաւոր որ արժանաբար մերձենանք Անոր։ Անոր մէջն էր պատարագի սեղանը։ Մեր սրտերուն մէջն է Քրիստոսի խաչը որուն վրան պատար սկսեցաւ Ան։ Տաճարին մէջ կար ջուրի աւագան մը ուր քահանաները պաշտօնի համար լուացնելով կը մաքրուէին։ Մենք ալ Աստուծոյ Խօսքին մաքուր ջուրով մաքրուելով Աստուծոյ եւ Անոր գործին կրնանք մօտենալ։ Տաճարը երեք մասի կը բաժնուէր։ Մենք ալ մեր կազմութեան երրորդութիւնը Անոր նուիրելու ենք։ Մեր հոգիները՝ հոգիներու Հօրը, մեր անձերը Յիսուս Քրիստոսի, և մեր մարմինները Ա։ Հոգույն, որպէսզի մեր վրայ միայն Աստուծոյ ներկայութիւնը և փառքը երենայ, ինչպէս տաճարին վըրայ շարունակ Աստուծոյ վանոքը կ'երենար, երբ աշճարը կը շինուէր մուրճի և սղոցի ձայն չլուս եցաւ։ Ամէն քար և ամէն ատազձ ձարտարապետի մը իմաստուն կարգագրութեամբ, իր տեղը կը զրուէր։ Այս կերպով հոյակապ տաճարը շինուեցաւ առանց աղմուկի՛ Քայլ ցաւալի է տեսնել որ հիմա տաճար շինող շատ մը ձարտարապետ կոչուածներ, եկեղեցի կազմակեր-

պազներ, խմբակցութիւններ շինողները շատ աղմուկ կը հանեն, մեծ վէճեր կը յարուցանեն, ատելի բաժանումներ յառաջ կը բերեն, ինչո՞ւ այսպէս, որովհետեւ ձարարարապետը Ս. Հոգին չէ, հապա մարդ է, ծնչաւոր մարդը Աստուծոյ Հոգիին բաները չընդունիր, Հոգիին գործերը չկրնար ընել: Ա Կորն. 2. 14: Եթէ Սուրբ Հոգու ոյն աելը մարդիկ բռնել ուզեն և Անոր գործը մարդիկ ընել աշխատին, հոն կ'ըլլայ հպարառոթիւն, հակառակութիւն, խառնակութիւն և դառն նախանձ: Այս աեսակ գործի մը ճարտարապետութիւնը, վերին իմաստութիւնով չէ, հապա երկրաւոր և չնչաւոր, գիւղական և անձնական իմաստութիւնով է, ուկերին իմաստութիւնը նախ սուրբ է, եաքը խաղաղութար, հեզ, հլու, ողօրմութիւնով ու բարի պտուղներով լեցուն, անկողմնակը ու անկեղծ: Յակ. 3. 17: Ահա այս իմաստութիւնը իր առուը շինեց և վերոյիշեալ եօթը սիւները կանգնեց: Առակ. 9.1: Աստուծոյ ասձարին շինութեան ինպաստ ամէն մարդ, այր և կին, տղայ և աղջիկ իր մասնակցութիւնը բերաւ: Մենք ամէնքս ալ մեր մասնակցութիւնը բերելու ենք Աստուծոյ այս անտեսանելի տաճարին շինութեան համար, խրաքանչիւրը միւսին գործը յարգելով:

Ժամանակին Պարսիկ թագաւոր մը իր ճարտարապետները կանչեց և ըստ, ինծի տաճար մը շինեցէք իմ ռԱրեւ աստուծոյս համար: Անոր համար պէտք եղած գրամը պետական գանձէն կրնաք առնել: Եւրեք նշանաւոր ճարտարա կեաներ գործը ստանձնեցին: Առաջինը շինեց հայտեալ տաճար մը կրանիթ մորմարինէ: Երկրորդը շինեց փայլուն տաճար մը սոկիէ: Եսկ երրորդը շինեց զուտ տպակիէ զեղեցիկ տաճար մը: Երբ աւարտեցին գործը թագաւորը հրամիրեցին զ սնոնք աեսնելու: Թագաւորը առաջինը ահսնելով շատ գովեց, Երկրորդը աեսաւ արեւու ճառագայթներով ու-

զողուած, սքանչելի է բառը երբ երբորդին եկաւ տեսաւ որ տաճարը բոլորովին թափանցիկ է և բուն արեց անոր մէջ է և անոր ճառագայթները տաճարին ամէն կողմը, ամէն անկիւնը լեցուցեր էին: Թագաւորը ըստ, «Ո՞հ, իմ արեւ աստուծոյ» ներկայացնելու ամենայարժար տաճարը այս է: Աստուծ ալ կ'ուզէ անանկ տաճար մը «բուն մէջ ինք կրնայ բնակիլ և իր փառքով կրնայ լեցնել երբ տաճարը պատրաստ է ինք անոր մէջ պիտի դայ: Մազք. 3. 1:

Արդեօք գուն այսուէս ապակիի պէս փայլուն և թափանցիկ ասած՝ մըն ես Քու մէջդ ի՞նչ բանին կան ու կը բնակին, և քու վրադ որո՞ւն փառքը կը փալի՛ Երկինք Աստուծոյ փառքը կը պատմէ, արեւը լուսինը և աստղերը Աստուծոյ մեծութիւնը կը ցուցնեն. Ասղմ. 19. 1: Եթէ բնութիւնը իր սքանչելիքներով Աստուծոյ փառքը կը ցուցնէ. Հապա գուն որչափ աւելի պէտք է ցուցնես, քանի որ ուզգակի Աստուծոյ փոքրին համար սաեղծուեցար և Քրիստոսի արեամբ նոյն նպատակին համար ծախու առնուեցար: Ի՞նչ էր Յազտասուր թագաւորին մեղքը որ մէկ զիշերուան մէջ իր թագաւորութիւնը և կեանքը կարսնցուց: Զէ՞ որ տաճարին ուրբ անօթները իր փառքին և հաճոյքին համար գործածեց: Ասիկա սրբագրծութիւն էր: Ի՞նչ էր Աքարի մեղքը՝ Աստուծոյ համար զատուած ոսկիին և արծաթին աշք անկելով իւրացնել չէ՞ր: Ահա Աստուծոյ տաճարը սուրբ է որ գուք էր: Եթէ ձեր մէջ Աստուծոյ Հոգին բնակ ած է: Ճիթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, անիկա Անորը չէ: Հոգմ. 8. 9: Աստուծոյ Հոգին հանգիստ չըներ եթէ գուն քու սիրագ իրեն չտաս տաճարի մը պէս և քու սիրագ հանգիստ չըլլար եթէ չնուիրուիս: Քանզի գուն Ասւրբ Հոգույն վանդակն ես, որպէսզի երկնային աղաւնին մէջդ բնակի:

Դ. — Նոր ծնածները բարի նովիսին բարի ոչխար-

ները և Անոր փարախին հօտը կ'ըլլան։ Բարի հովիւը
գայլին հետ կռուեցաւ և իր արիւնով ծախու տուաւ
մեզ չարին իշխանութենէն, և իր Հոգիով կնքեց և այս
կերպով իր սեպհական հօտը և իր փարախին ոչխար-
ները ըրաւ, Անիկա մեզ իր Խօսքին արօաներուն մէջ
կ'արածէ, հանդարտ ջուրերու քով կ'առս ջնորդէ. և երբ
գայլը կամ գողը գայ ինք Դաւիթի պէս կը պատերազմի
և ոչխարները ապահով կ'րլլան։ Ան կը խնամէ, կը
խնայէ, կը պահէ, ու կը պաշտպանէ։ Տկարը կը զօ-
րացնէ, վիրաւորեալը կը բժշկէ, Կոտածը կը փաթթէ,
մոլորածը կ'ուզզէ, Կորսուածը կը փնտոէ։ Զօրաւոր և
տկար ոչխարներուն, խոյերուն ու նոխազներուն մէջ-
տեղ ինք դատաստան կ'ընէ։ Կոտոշաւոր ոչխարներուն
եղջիւրին կը զարնեն. որպէսզի ուրիշ ոչխարներուն
չվնասեն և չզարնեն։ «Հովիւի պէս իր հօտը պիտի հո-
վուէ, գառնուկները իր բազուկովը պիտի ժողվէ ու
զանոնք իր գրկին մէջ պիտի կրէ և ծիծ տուողները կա-
մաց պիտի քշէ»։ Եսա. 40. 12. Եղեկ. 34. 4. 16. 17.
Ինչպէս Դաւիթ ալ ուրախութեամբ կ'երգէ «Տէրը իմ
հովիւս է, ես բանի մը կարօտութիւն պիտի չունենամ»։
Մենք ալ իբր բարի ոչխարներ մեր Հովիւրն ձայնը կը
ճանչնանք, Անոր ետևէն կ'երթանք. օտարէն կը
փախչինք, կ'ուտենք, կը խմենք, կը գիրնանք. առատ
կաթ և փայլուն բուրդ կու տանք։ Միրուն դէմք, հա-
ճելի բնութիւն, գեղեղիկ յատկութիւններ, մաքուր
նկարագիր և կ'ունենանք նոր գառնուկներ կը ծնա-
նինք։ Պարարտ միս տալով շահաբեր հօտ կ'ըլլանք։
Վերջապէս մեր մեծ Հովուապետր երբ յաւիտենական
փարախը պատրաստէ, պիտի գայ իր հօտը հոն փախազ-
րելու, Երբ. 13. 20. Եթէ գուն անհնագանդ ոչխար ես,
երբեմն քեզ կը ծեծէ և երբեմն ալ ոտքդ կը կոտրէ,
որպէսզի չար ճամբաներու չհետեխս»։

Անգամ մը երկու տիկիններ Զուիցերիոյ լեռները

կը պատէին։ Փարախի մը հանդիպեցան հոն և անկիւս
նի մը մէջ պառկած ոչխար մը տեսնելով հարցուցին
հովիւսին թէ ինչո՞ւ հոս կը մնայ ոչխարը։ Հովիւը բուռ
և Անոր ոտքը կոտրած է։ «Ինչպէ՞ս կոտրեցաւ», հար-
ցումին պատախանելով բուռ հովիւը, «Անոր ոտքը ես
կոտրեցի»։ Տիկինները զարմանալով ուղցին գիտնալ
թէ ինչո՞ւ ինք կոտրած էր։ Ըստ և Այս ոչխարը չար
էր և ձամբայէն կը շեղէր։ ուրիշներն ալ իր ետեւէն կը
քաշէր։ Շատ զգուշացուցի և գաւազանով ծեծեցի, բայց
օգուտ չըրաւ։ Վերջապէս օր մը ոտքը կոտրեցի և հոն
անկիւն մը պառկեցուցի։ Առաջին օրը երբ կերակուր և
ջուր տարի, ինձի զարնելու փորձ ըրաւ Հետեւեալ
օրը երբ աւելի անօթի ու ծարաւ էր, ձեռքերս լզելով
իրեն տուածս կերաւ ու խմեց։ Յետոյ իր կոտրած ոտ-
քը կտպեցի։ Մի քանի օրէն կը բուժուի։ Անկէ վերջ
բոլոր ոչխարներուն մէջ ամէնէն հնազանդը պիտի ըւ-
լայ» և իսկապէս ալ եղաւ։ Ուրեմն զգոյշ սիրելի ոչ-
խար, չըլլայ որ հովիւը քեզի ալ զարնէ, զի Անիկա-
ցուպ և գաւազան ունի։

Դ. — Նոր ծնած մէկը անդամ կ'ըլլայ Քրիստոսի։
Քրիստոս եկեղեցիին զլուխն է և մենք Անոր ան-
դամները։ Մարմինը մէկ անդամ չէ, հապա շատ ան-
դամներ, սակայն տակաւին մէկ մարմին է, մէկ զլուխի
կապուած, ուրկէ կ'ստանայ իր զօրութիւնը և առաջ-
նորդութիւնը։ Ինչ օրհնեալ առանձնաշնորհում, Քրիս-
տոս ո՞վ է, և զուն ո՞վ ես։ Դուն Անոր մարմին ան-
դամը և Անոր լրումը և կատարելութիւնն ես, այսինքն
Քրիստոս կերպով մը քեզմով կատարեալ կ'ըլլայ։ սա
առումով որ ինք զլուխ է, մենք ալ Անոր մարմին
իբրև անդամը երբ մեր պատշաճ տեղը զրաւենք զլուխ
և մարմին միանալով կատարեալ մարդ կ'ըլլանք։ Քա-
նի որ Քրիստոսի անդամ ենք, մէկ մէկու ալ ան-
դամ ենք։ Մէկը եւրոպացի, միւսը Աֆրիկացի։ մէկը

մեծ, միւսը պզարիկ, ինչպէս մարմին անդամները, մէկը աչք, միւսը տկանջ, մէկը մատ, միւսը բերան, ոտք, ձեռք եւայլնէ, և ընտանիքի մը անդամներուն պէս ներգաշնակ կ'ապրին, մենք ալ իրարու հետ այսպէս համաձայն կը գտնուինք զիտնալով որ ամէն անդամը մարմնին սիրելի է և իր յատուկ գործը ունի, որուն համար յարգելու ենք, նկատի ունենալով որ ամէն անդամ գլուխին պատասխանառու է: Քանի որ այսպէս է, մենք ալ իրարու հոգ տանելու ենք, ակարին օգնելով, ազեղին աւելի վայելչութիւն և անպատճին աւելի պատիւ տալով, Եթէ մարմնին վատանգ մը սպառնայ վատանգին դէմ բոլոր անդամներով պայքարելու ենք: Եթէ մէկը նեղութիւն քաշէ, մենք ալ համակրելու ենք: Կթէ մէկը փառաւորուի բոլորս ալ ուրախանալու ենք: Արդեօք մենք այնպէս կ'ընենք: Ա. Կորն. 1. 12, 27: Որթատունկի մէջն ալ նոյն բանը կը տեսնենք: Մէկ արմատ և անոր միացած շատ ճիւղեր կը գտնուին, սակայն ամէնն ալ իրարու հետ հաղորդակցութիւն ունին: Մէկը քիչ եւ կամ շատ պտուղ կու տայ՝ խընդիր չէ, հերիք է որ արմատին վրայ հաստատուած է: Մենք ալ Քրիստոս արմատին վրայ հաստատուած ենք, հաւատքով: Մենք հիմնական վարդապետութիւններու մէջ, շատ մը երկրորդական գաղափարներու մէջ, կեանքի պայմաններուն մէջ, սուրբ ապրելու ջանքին, աւետարան քարողելու, հոգիներու ֆրկութեան համար աշխատելու, Տէրը փառաւորելու, Աստուծոյ առջեւ հաճելի ըլլալու և վերջապէս Տէր Յիսուս Քրիստոսի գալուսը զիմաւորելու նպատակին մէջ բոլորս ալ մէկ, ենք: Տէրը մէկ, հաւատաքը մէկ, մկրտութիւնը մէկ, հաղորդութիւնը մէկ է: Մենք մէկ հոգի, մէկ սիրա, մէկ նոր մարդ, մէկ եկեղեցի ենք և մէկ հայր ունինք որ է Աստուծած: Եփես. 4. 4.5: ինչպէս երգեց բանաստեղծը ըսելով:

Եղբայր ենք մենք, մէկ Հօր որդիք,
 Զկայ մեր մէջ մեծ կամ պզտիկ,
 Մէկ ուսուցիչ ունինք՝ Յիսուս,
 Մէկ մեր հաւատք եւ մէկ մեր յոյս:
 Մէկ ճամբայով կ'երթանք մէկ տուն,
 Տուն լուսեղէն, յաւերժ սիրուն,
 Ուր մահ կամ վախ չըկայ մեզի
 Ամէնքը հոն սիրով են լի:
 Ի միասին հոն յաւիտեան,
 Պիտի բնակինք մենք համածայն,
 Ուստի սիրենք հոս մէկզմէկ,
 Մէկ սիրտ րլլանք եւ մէկ խորհուրդ:

Ուրեմն զիրար չմերժենք, զիրար չհակասենք, իրաւ-
 րու գործ չքանդենք, զիրար չբամբասենք և Քրիստոսի
 մարմինը չբաժնենք: Շատ ցաւալի բան է որ Աստուծոյ
 միացուցածը, Սր. Հոգւոյն միաբանութիւնը, արեան
 միջոցաւ եղած մէկութիւնը բաժնողներ կան: Մերինը,
 ձերինը, մենք աղէկ ենք, գուք գէշ, մենք զօրաւոր
 ենք, գուք տկար՝ ըսելով իրարու վրայ չհպարտանանք:
 Ամէնը իր տեղը և կոչումը ունի: Հոգ տանինք որ մեր
 կոչումը և ընտրութիւնը ալ աւելի հաստատենք որ չը-
 վրիպինք: Բ Պետ. 1. 10: Իրարու օգնենք, որպէսզի մեր
 կոչման հաւատարիմ մնանք: Արդէն հոգի մը Աստուծոյ
 բերելու համար որչափ աշխատանք՝ կը թափենք, որչափ
 ջանք կ'ընենք, որչափ աղօթքով և արցունքով Ասաւու-
 ծոյ կ'աղաչենք: Ուստի ֆրկուելէն վերջ ինչո՞ւ ցաւ-
 ցնենք, ինչո՞ւ լացնենք, ինչո՞ւ հիւանդացնենք, ինչո՞ւ
 գայթէկղեցնենք, վերջն ալ մեզմէ զուրս հանենք լսե-
 լով թէ ինք ինկու և մեռաւ երբ մեղքերու մէջ կը
 քնոնար, դո՞ւն էիր որ արթնցուցիր զինքը: Ոչ,
 Սուրբ Հոգին էր: Ուրեմն Քրիստոսի մահով փրկուած:
 Սուրբ Հոգին նոր ծնած մէկ անդամդ ինչո՞ւ կ'արհա-

մարհես Եթէ ակար է՝ զօրացուր, վախկոտ է՝ քաջալերէ, աղէտ է՝ սորվեցուր, Եթէ չասկնար համբերէ, Եթէ քեզի պէս չհաւատար՝ սպասէ, Եթէ նիւթի մը շուրջ լոյս չունի, Աստուծոյ պատեհութիւն տուր որ իրեն յայտնէ, Փիլ. 3.14, 15, Եթէ սխալ մը ունի, ազօթէ, Աստուծած կը համբերէ, զուն ինչո՞ւ չես համբերեր, Անիկա աչքի բիրի պէս խիստ սիրելի է Աստուծոյ, Ուստի խելացի ըլլանք և իրարու հետ սիրով ապրինք, Քանզի սէրը տեւական է, մնայուն և յաւիտենական, Մարգարէութիւններ պիտի խափանին, լեզուներ պիտի դադարին, գիտութիւնը պիտի խափանի, ատզանդներ պիտի վերջանան, կազմակերպութիւններ պիտի քանդուին, հրաշքներ պիտի դազրին, շարժումներ պիտի կասին, Սակայն սէրը յաւիտեան պիտի մնայ, Ուստի սիրոյ ետեւէն ըլլանք, քանզի մեծագոյն բանը ան է, ինչ արժէք ունի լեռները տեղափոխող հաւատաքը, կամ հըրեշտակի պէս պերճախոս լեզուն, Եթէ գործնական սէրը չունի, Գեղեցիկ ծառ՝ սակայն անպառուզ, գեղեցիկ աղբիւր՝ սակայն առանց ջուրի, Կրօնքի պատերը կայ, սակայն անզօր է, Անուն կայ, բայց զործը մեռած, հոչակ կայ, բայց վատթարացած, աշխատութիւն և ջանք շատ, բայց առանց արդիւնքի, որովհեաև սէր չկայ:

Որչափ տազանդաւոր, Սուրբ Գիրքին որչափ հըմուտ, որչափ ազօթասէր, որչափ եկեղեցասէր, խումբիդ համար որչափ նախանձաւոր, և հիմնական վարդապետութեանց մէջ որչափ ալ ուղղափառ ըլլաս, Եթէ եղբայրդ չես սիրեր, անոր հետ հաշտ չես, անոր սիրոյն համար զոհողութիւններ չես ըներ, Եթէ պէտք է մինչեւ իսկ քու պաշտելի գաղափարներդ չես զոհեր, զուն շիտակ գիրքի մէջ և Սր. Գրային քրիստոնեայ մը չես, Քանզի առաքեալը կ'ըսէ, «Ասով գիտցանք Քրիստոսի սէրը, որ Անիկա իր կեանքը մեզի համար դրաւ» Մենք

ալ պարտաւոր ենք մեր եղբայրներուն համար զնել մեր
կեսանքը։ Ա. Յովհ. 3. 16։ Ուրեմն սիրէ, համբերէ,
զոհէ, քու շահդ մի փնտռեր։

Քաղցր եղիր, մի՛ հպարտանար, մի՛ գոռոզանար՝
եթէ քու ետեւէդ չզար՝ մի՛ արգիլեր, հերիք է որ Քրիս-
տոսի ետեւէն կ'երթայ։ Ծուռ աչքով մի՛ նայիր անոր։
Եթէ քու եկեղեցիէդ կամ խումբէդ չէ։ Հերիք է որ
Քրիստոսի և տիեզերական եկեղեցիին անդամն է։ Նայէ
Յիսուսի՝ քեզի հետ ինչպէս կը վարուի՞ Բազում թե-
րութիւններդ չնկատելով ինչպէս կ'ընդունի քեզ։ Աը-
խալներուդ պատիժը չուտով չամար։ Ուստի գնա և սի-
րել, ծառայել սորզէ։ Մենք իրարու անդամներն ենք
և երկինքի մեջ ալ այսպէս պիտի ըլլանք յաւիտեան։
Ուստի սկսինք սիրել հոս, որպէսզի չամչնանք հոն։
Զիրար սիրել կ'ակնկալուի մեզմէ, վասնզի վերսո ին
ծնունդ ունեցողներուն արուած նոր պատուիրանը այս
է։ Կարգա. Յովհ. 13.34։ Այս պատուիրանը պէտք է
կատարենք։ Քանզի այս կերպով Տէրոջ նմանող և այդ
գլխուն յարմարով կ'ըլլանք։ Սուրբ Օգոստինոսին
ըստածը մեզի նշանաբան ընենք, «Հիմնական վարդա-
պետութիւններուն մէջ միութիւն, երկրորդականներու
մէջ ազատութիւն, իսկ ամէն բանի մէջ Աէր»։

Ե. — Նոր ծնանելով մենք Քրիստոսի աշակերտները
կ'ըլլանք։ Մեր գպրոցը Աստուծոյ ներկայութիւնն է։
Նոխագահը՝ Տէր Յիսուս Քրիստոս, դաստիարակը և ու-
սուցիչը Հոգին Առըրբ, դաստիրքերը՝ Աստուծաշուն-
չի 66 զիրքերն են։ Այս զպրոցին մէջ կը սորզինք
երկինքի և երկրի պատմութիւնը, մարդուն անկումը
և փրկութեան միջոցը, մեզքը և անոր արգինքը, Առ-
տանան և իր գործերը, յաւիտենական կեանքը և զը-
ժոխքը։ Ամենէն մեծ մարդոց՝ մարգարէներուն, Նա-
զովրեցին ու առաքելոց կենսագրականները։ Ասու-
ծոյ ամենալիրունկ գիտութիւնը, ամենասքանչելի

մարդ արարածին կազմութիւնը, կենդանաբանութիւն, ասալաբացխութիւն, հոգեբանութիւն, (այսինքն՝ հոգիին արժէքը գիտնալով ըստ այնու ապրիլ) բանաստեղծութիւն, պերճախօսութիւն, աշխարհագրութիւն, երգեցողութիւն, և ամենէն զեղեցիկը չձանիր զքեզ» և ձանիր Արարիչդ և ապագայ երթալիք վայրդ:

Նոյն զպրոցին մէջ կը սորվինք ասոնց նման շատ կարեւոր զիտութիւններ, փրկութեան վերաբերեալ նիւթերու չուրջ, և այդ ճիւղին մէջ փորձառու ու զիտուն կ'ըլլանք, և ամէն բարի զործի համար պատրաստուած. Յ Տիմ. 3.15 — 17: Սր. Գրիգոր Նարեկացին այս զպրոցին մէջ սորվեցաւ բանաստեղծական ոճերով պարունակութեալ ծառականներ շարադրել, Լամբարդոնցին պերճախօսութեամբ քարոզել: Մեսրոպ Մաշտաց «Ա. Յ», Գիրերը գտնել, Մր. Մուտի հոս սորվեցաւ հոգիներ շահելու արուեստը: Վերջապէս հոս մենք ալ մեր մեծ Ուսուցչին նկարագրէն՝ նկարագիր, բնութենէն՝ բնութիւն, իսոնարհութենէն՝ խոնարհութիւն, հեղութենէն՝ հեղութիւն, ժուժկալութենէն՝ ժուժկալութիւն, սրբութենէն սրբութիւն, անշահախնդրութենէն՝ զոհողութիւն, ծառայութենէն՝ ծառայութիւն, սորվելով և հանրութեան ծառայելով մարդկութեան օգտակար կ'ըլլանք: Դպրոցին վախճանին վկայական կը ստանանք: Աւելի աշխատասէրներ կը վարձատրուին: Ահա մեր գիրքը: Մենք Սոկրատի կամ Պղատոնի և կամ Ժամանակիս բրոֆէսորներուն աշակերտները չենք, հապա բոլոր գիտութիւններու ակն ու ազրիւը եղող ամենապէտ Աստուծոյ աշակերտներն ենք: Գուն այս զպրոցին աշակերտն ես, զպրոցական մուտքին պայմաններուն յօժարելով մտած ես: Առաջին պայմանը խաչդ առնելով Յիսուսի հետեւիլ է: Ուր որ աւ լրկէ, մեր անձերը ուրանալով, մեր կիրքերը և փափաքները մերժելով ամենածանր գասերուն հետեւիլ է:

«Անոր պատուիրանքներն ալ ծանր չեն», ինչպէս կ'ըսէ Յովհաննէս առաքեալ: «Բեռս թեթեւ և լուծո քաղցր է» ըստ Տէրը: Երկրորդ պայմանը իր բոլոր ստացուածքն ետ կենալ, և իր ընտանիքը ու սիրելիները նաեւ իր կեանքը նուիրել, Մեր հասարակ գպրոցներն ալ այսպէս չեն: Բազում երիտասարդներ իրենց սիրելիները ձգելով՝ հեռու երկիրներու մէջ մեծ զումարներ տալով չե՞ն կարգար, որպէսզի եղծանելի գիտութիւն սորվին: Սակայն ցաւալի է ըսել որ ինչպէս կարգ մը գոլէճներու և ճեմարաններու պայմանները ծանր ըլլալուն համար շատեր չեն կրնար կարգալ հոն և ոմանք ալ մտած են թէև, սակայն դժուար գտնելով ետ քաշուած են, նոյնպէս է այս զպրոցը: Քանզի հոն մանողներէն ոմանք «Խիստ է այդ խօսքը, ո՛վ կրնայ ատոր մտիկ ընել» ըսելով ետ կը քաշուին: Յովհ. 6. 61, Սակայն հասաւատամիտներ Պետրոսի պէս կ'ըսեն «Տէր որո՞ւ երթանք, Դուն յաւիտենական կեանքի խօսքեր ունիս»: Յովհ. 6. 69: Այս զպրոցին աշակերտները ամէն բանի կը յօժարին, որովհետեւ իրենց սորվելիքը ամէն բանէ թանկագին է, ինչպէս ուրիշ աշակերտ մալ՝ կ'ըսէ, չիրաւ բոլոր բաներն ալ վեաս կը սեպեմ իմ Տէրոջս Քրիստոս Յիսուսի գերազանց զիտութեանը համար, որու համար ամէն բանէ զրկուեցայ և ազակութիւն կը սեպեմ, որպէսզի Քրիստոսը շահիմա: Փիլ. 3.8:

Մարդիկ զիւրին շահ կը փնտուն հոսաւ Անոնք կը փափաքին զիտնալ՝ առանց աշակերտ ըլլալու և սորվելու, շատ բաներու տիրանալ՝ առանց զնելու և յոդնելու, կատարելու թեան հասնիլ՝ նոյնիսկ սկսելէ առաջ: Մարդիկ կ'ուզեն հնձել՝ ցանելէ առաջ, հաւաքել՝ զեռ չտնկած, բարձրանալ՝ խոնարհելէ առաջ, մեծնալ՝ զեռ չծնած, լեցուիլ՝ զեռ չպարպուած, վարձատրուիլ՝ զեռ չաշխատած, փառաւորուիլ՝ տակաւին չխաչուած, պըս սակուիլ՝ զեռ թագուոր չեղած և այսպէս զահուն վրայ

բարձրածեալ՝ առանց անոր արժանի ըլլալու։ Շատեր առանց Յիսուսի գալու և Անոր մէջ կենալու երկինք երթալ կ'ուզեն։ Շատեր կը յուսոն դրախտի պէս վայելել այս աշխարհը և յետոյ երկինք երթալ և յաւիտան երջանիկ ըլլալ։ առանց պայմանները կտարելու։ Ասոնք ալ կարելի չեն, Նիւթական բաներու համար որչափ կ'աշխատիս, հաճոյքի համար որքան կու տառ, զիտութիւն ունենալու համար որչափ կը յոգնիս, ազգային և քաղաքական ինդիրներու համար որքան կը զոհուիս։ Միթէ Քրիստոսի աշակերտ ըլլալ հոգիներու Փրկութեան համար զոհողութիւններ ընել չարժե՞ր։

Անցեալները պատմութիւն մը կարդացի, Անգամ մը Ափրիկէի մէջ պատուելի մը աւետարանի գործին համար դրամ կը հաւաքէր, հաւատացեալները իրենց ունեցածներէն տուին։ Պզափիկ ազջիկ մ'ալ բան մը տալ կ'ուզէր իր Փրկչին համար, բայց ոնէ բան չունէր։ Շատ խոր հեցաւ և որոշեց ինքզինքը ծախել որպէս գերի, և անոր դրամը տալ Տէրոզ գործին, Գնաց, 85 օէնթի ծախեց, ինքզինքը՝ բոլոր կեանքի մէջ գերի ըլլալու յօժարելով և բերաւ դրամը հոգեսոր հոգիսին տուաւ։ Հոգիւը երբ լսեց այս պատմութիւնը, շատ ամօթահար եղաւ։

Մ'հ բարեկամներ, մինք որչափ պիտի ամչնանք Աստուծոյ առջե, այսպիսի խեղճ պզափիկ ազջիկներու և որբեւարիներու գահողութիւնները տեսնելով։ Հիւանդ, ցաւագար, սակայն ազօթասէր Աստուծածապաշտները, Աստուծոյ տէար սակայն շատ յոգնող արթուն ծառաները և Քրիստոսի ու աւետարանին համար հանատակ եղողները որչափ ամօթահար պիտի ընեն մեզ։ Մենք կարող ենք՝ բայց չենք ըներ, ունինք՝ բայց չենք տար, գիտենք՝ սակայն չենք հաւազանզիր, ընել կ'ուզենք՝ սակայն նեղութենէ խոյս կուտանք, ուրեմն և Արթոնցիր . . . ով Բարակ . . . քու գերութիւնդ զերի ըրէ», Դատ. 5, 12։ Այս զպրոցին սիրելի և հաւատարիմ

աշակերտ ըլլալով սորվէ և սորվեցուր ու ԱՊՐԻՍ ը լոէ՝

Զ. — Նոր ծնունդով մենք թագաւորիներ եւ քահանաներ կ'ըլլանք. Աշխարհի մէջ երկու կարեւոր զիրքեր կան, մէկը թագաւոր, որ քաղաքական պետ է, միւսը քահանայ, որ հոգեւոր պետ է: Ահա Աստուածամէն մէկ զաւակը այս ցանկալի երկու զիրքերուն ալ արժանի կ'ընէ: Նոր Կատարանին լոյսով Աստուածէն ծնածքը քահանայ, մըն է, քանզի Քրիստոս մեր մեծ Քահանայապետը Մելքիսեդեկի կարգին պէս է: Ահարոնի կարգը անցաւ: Հին Կատարանի քահանայութիւնը վերջացաւ, Ա. Պետ. 2.9: Այս համարէն կ'իմանանք որ Տէրը մեզ ըրած է «Բնափր ցեղ մը, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեպհական ժողովուրդ, որպէսզի քարոզենք Անոր առաքինութիւնը որ մեզ խոստարէն իր սքանչելի լոյսին կանչեց»: Ինչպէս Հին Ուխտին մէջ հաւատարիմ քահանայ մը իր ժողովուրդը սիրող, ինկածը վերցնող, անմխիթարները միթթարող, հիւանդները այցելող, զթասիրա կ'ըլլար և անոնց մեղքերը իր ուսին վրայ կը վերցնէր և անոնց համար կ'ազօթէր ու Մովսեսի և Եղրասի պէս ալ ի հարկին կու լար, ոչ թէ աւագակներուն ձեռքը ինկող մահամերձը աեսնելով ուրիշ ճամբարէն իր գործին զացողին կը նմանէր: Մենք բարի Սամարացիին պէս ձառայելու կանչուած ենք, որովհետեւ մեր Տէրը ըստ «Գնա գուն ալ այնպէս ըրէ»: Ղուկ. 10.30 - 37:

Ցաւալի է տեսնել որ շատ մը քահանայ և պատուելի, վարդապետ կամ եպիսկոպոս և նոր ծնած ենք ըստ քարոզիչներ, իրենց զործին, շահին ու հանգիստին ետեէ են և այսպէս ինկած խեղճերը զանց առնուած: ու անես մնացած են: Հարուսաները, զիտունները զիրքով բարձր եղողները և արժանիք ունեցողները զիրենք զովող եւ իրենց շատ դրամ տուողները եւ իրենց կողմակիցները կ'այցելեն եւ անոնց հետ կ'ուտեն

եւ կը խմենայ Աստուծոյ տունը եւ գործը աւերակ ձգելով իրենց ձեզունազարդ տուներուն մէջ կը բնակին, Անդէ 1. 4: Աստուծոյ եկեղեցին մէջ պաշտօնակը և աստիճաններ չկա՞ն: Անշուշտ կան: Մարգարէներ, առաքեալներ, վարդապետներ, հովիւներ, երէցներ, աւետարանիչներ, սարկաւագներ, պարզեի աէր մարդիկ, բայց ամէն Աստուծոյ զաւակը իր գործը ունի: Դուք իմ վկաներս էք՝ կ'ըսէ Աստուծոյ: Մարդ մը իր տեսածին, լսածին և վայելածին վկան է: Մենք գործ ունինք ընելու, պարտականութիւն ունինք կտարելու, պատագամ ունինք տալու, գիտութիւն ունինք սորվեցնելու, կեանք ունինք օրինակ ըլլալու, և ծառայութիւն ունինք մեր ընկեր արարածներուն մատուցանելու: Ահա այս է մեր կոչումը: Ասոր համար քահանաներ ընարուած ենք: Թագաւորներ ենք նաև, քանզի այսպէս կը կարդանք, «Երկրի թագաւորներուն իշխանը», Անոր որ մեզ սիրեց և մեզ իր արիւնովը մեր մեղքերէն լուաց (իամ քակեց) և մեզ թագաւորներ ու քահանաներ ըրաւ Աստուծոյ և իր Հօրը»: Յայտ. 1. 5: Հիմա թագաւորներ ենք «Վասնզի մորթուեցար ու մեզ ծախու առիր Աստուծոյ Քու արիւնովդ ամէն ցեղէ ու Եղուէ և ժողովուրդէ ու ազգէ և մեզ մեր Աստուծոյն թագաւորներ ու քահանաներ ըրիր և երկրի վրայ պիտի թագաւորենք», Յայտ. 5.9, 10: «Ան որ կը յաղթէ ու իմ գործերս մինչեւ վերջը կը պահէ, անոր իշխանաթիւն պիտի առաջ առամ ազգերուն վրայ և պիտի հովուէ զանանք երկաթէ զաւագանով»: Յայտ. 2.26, 27: Ինչպէս մեր Փրկիչն ալ ըստ մեասներու առակին մէջ: Առաջինը ըստ իր Տիրոջ «Յու մեասդ տասը մեաս չահցաւ»: Տէրը ըստ անոր «Ապրի՛ս հաւատարիմ ծառայ, որովհետեւ քիչ բանին մէջ հաւատարիմ եղար, տասը քաղաքի վրայ իշխանութիւն ունեցիր», Հինգ շահողն ալ հինգ քաղաքին վրայ. Ղուկ. 19. 12-20:

Առաքեալը կ'ըսէ «Զէք պիտի՞ր որ սուրբերը պիտի
գտանեն աշխարհը»։ Ա Կորն. 6.2։ Այո՛, սուրբերը հի-
մա իրենց հեղութիւնով, արգարութիւնով, խոնարհու-
թիւնով և առաքինութիւնով աշխարհի մէջ հոգեւոր
թագաւորութիւն ունին։ Մեր Տէրը ըստու և Երանի հե-
զեղերուն վասնզի անոնք պիտի ժառանգեն երկիրը»։ Քիչ
վերջը երբ թագաւոր թագաւորաց Տէրը փառքով գոյց
և իր հօրը Դաւիթի աթոռը նստի, մենք ալ մեր տա-
զանցներուն գործածութեան համար թագաւորներ պիտ
ար ըլլանք։ Այս թագաւորութիւնը պիտի տեսէ
հազար տարի։ Արգար թագաւորութիւն մը, խաղաղ
վիճակ մը պիտի ըլլայ երկրի վրայ։ Գայլը գոռնուկին
հետ պիտի կենայ ինձը ուլին, առիւծը կովին հետ և
պզտիկ աղաքները օձին մօտ պիտի բնակին և մնաս
առուզ մը պիտի չըլլայ։ Արեւը խիստ փայլուն, լու-
սինն ալ արեւուն չափ պայծառ պիտի ըլլայ։ Ալ պա-
տերազմ պիտի չըլլայ։ Հիմա գահաժառանգ թագա-
ւորներ ենք։ Թագաւոր մը իր բոլոր ժողովուրդը կը
սիրէ առանց աշառութեան ամէնուն բարիք կ'ընէ,
աղքատին եւ հարուստին իրաւունք կ'ընէ, վասնզի
և Աթոռը արգարութիւնով կը հաստատի։ Մաքուր և
վայելու հագուած, մտքով հանգիստ, սրաով ուրախ,
և առտաածեան կ'ըլլայ։ Մենք ալ այսպէս մեր զիրքին
զիտակից թագուսորներ ըլլալու ենք։ Բայց եթէ ես
թագաւոր եմ ըսելով, Բազատասարի պէս շառյլութեան
և զեղիսութեան հետեւիս և սրբազգծութիւն ընես, այ-
սինքն Աստուծոյ յատկացուած բաները անձիդ և քմա-
հաճոյքիդ գործածես, այն ատեն Աստուծոյ ձեռքին
յանդիմանական գրութիւնը պիտի տեսնես։

Երբ Հռովմի կայսրերը, իրենց հպատակով բարի
քրիստոնեաները չարչարեցին, իրենց գանձը և կայսրու-
թիւնը կորանցուցին։ Անզամ մը քրիստոնեայ մը կը
չարչարէին։ Զինուոր մը ըստու անոր ծաղրանքով, «Ու՞ր

է այն հիւսնին որդին, որ կը պաշտեսաւ: Քրիստոնեան ըստ: «Չեք կայսրին համար գագաղ շինելով զբաղած է»: Եւ իրապէս ալ գագաղը շինուեցաւ և կայսրութիւնն ալ թաղուեցաւ: Եթէ նաբուգոնոսորի պէս հպարտաւնաս՝ այն առեն անասունի պէս կ'իյնասւ: Բայց երբ վեր նայիս և մարզուն թագաւորութիւն տուող Աստուածը յիշես, խելքդ գլուխդ կու գայ և կը բարձրանասւ: Եթէ Դաւիթի պէս մեղանչես աքսորական մը կ'ըլլաս, բայց երբ կ'ապաշխարես ու Մանասէի պէս կ'ազօթես, զիրքիդ և աթոսիդ վրայ կը հաստատուիս:

Ուրեմն ով թագաւորի որդիներ, գահաժառանդներ և թագաւորելու համար նոր ծնածներ, զիտցէք ձեր զիրքին բարձրութիւնը, զիտցէք ձեզի արուած շնորհ: Քին ճոխութիւնը: Թող աշխարհի թագաւորները և վարչապետները իրենց գահերուն համար կռուին, գահը վերջապէս մերն է: Գուն ալ քու աթոսիդ, քու ժողովուրդիդ, քու եղական զիրքիդ և վերին հայրենիքիդ համար կռուէ, պայքարէ: Քանզի թշնամիները, նախանձուները խիստ շատ են և սարսափելին: Ուրեմն Աստուծոյ խօսքին սուրով և հաւատքի վահանով, յոյսի սաղաւարտով մինչեւ վերջին շունչդ կտառեալ յաղթութեան համար կռուէ:

Երբ Յուլիոս Կեսար Հռովմի մօտեցաւ իր բանակով, լսեց որ ծերակուտականները և ժողովուրդը հեռացած էին Հռովմէ, այսպէս ըստ նա, և Եթէ այսպիսի Քաղաքի մը համար պիտի չպատերազմին, հապա ո՞ր Քաղաքին համար պիտի պատերազմին: Քեզի ա՛լ հարցնեմ հիմա, միթէ չա՞րժեր այս զիրքի, այս ըստ Փանչելի յաւիտենական հայրենիքի համար կռուիլ, Միթէ չա՞րժեր մի քիչ նեղութիւն յանձն տանել, հալածանքի համբերել: Այս, ամէն ինչ ընել և ըլլաւ կ'արժէ: Ուրեմն քաջ եղիր, յարատեւէ և յաղթէ: Ունեցածդ ամուր բռնէ և զիրքդ հաստատէ:

կ. — Նոր ծնած մէկը Յիսուս Քրիստոս Փեսային
նշանածը կ'ըլլայ: Բոյոր Նոր Կատակրտնի մէջ կը տես-
նենք որ Քրիստոսի յարաբերութիւնը իր եկեղեցիին
հետ՝ այր և կնոջ յարաբերութեան պէս չառ մօտէն
է: Յովհաննէս մկրտիչ այս ճշմարտութիւնը կը հաս-
տատէ, «Ան որ հարսն ունի փեսան անիկո է» կ'ըսէ: Յիսուս
ինզինքը փեսայ կ'անուանէ: «Փեսան կը գայ
փեսան ուշացաւ, փեսան եկաւ»: Յովհաննէս առաք-
եալ հարս կ'անուանէ եկեղեցին: «Խնդանք և ուրախու-
նանք ու փառք տանք Անոր, քանզի Գառնուկին հարս-
նիքը հասաւ ու Անոր կինը ինքինքը պատրաստեց...»
Հրեշտակներէն մէկը ինձի ըստ: Եկուր ցուցնեմ հար-
սը Գառնուկին կինը, Հոգին ու հարսը կ'ըսէն: Եկուր»:
Բ Կորն. 11. 29 Եփես. 5. 22—33: Յովհ. 3. 26:
Մատթ. 25. 1—10: Յայտ. 19. 7. 21. 9. 22. 17: Այս
Յիսուսի աշխարհ գալուն և մեռնելուն ամենաբարձր
նպատակն էր մեզի պէս անպիտան մեզաւորները փրկել:
մաքրել և իրեն հարս ընել: Ինչպէս Ասաւած Ագամի
խորունկ քուն տուաւ և իր կողէն ոսկոր մը տանելով
Անոր օգնական կին մը պատրաստեց, նոյնպէս Քրիս-
տոս իւաչին վրայ մեռաւ իր կողէն ելած արիւնով և
ջուրով եկեղեցին կը պատրաստէ իրեւ հարս:

Ահա այսպէս մեռնելով կեանք, արիւն թափելով
սրբութիւն, ծեծուելով խաղաղութիւն, չարչարուելով
փառք, խոնարհելով բարձր դիրք: որդի մարդոյ ըլլա-
լով որդի Ասաւուծոյ, փեսայ ըլլալով հարս ըրտւ զմեզ:
Մենք ալ մեզի եղած այս բարձր ու եղական շնորհքը
գիտնալով թագուհիի պէս առաքինութիւններով զար-
գարուելու ենք: Մաքուր փայլուն բեհեզէ հագուստով,
արդարութեան զգեստներով, ոսկի թելով նկարակերպ
հանգերձներ հագնելով այսինքն զութով, ողորմութիւ-
նով, քաղցրութիւնով, խոնարհութիւնով, հեզութիւ-
նով, երկայնմառութիւնով, համբերելով, ներելով, «ի-

րով և ծառայութիւնով փայլելու ենք։ Թեւերնիս ապարանջաններով, մատերնիս մատանիով այսինքն կամքերնիս Յիսուսի յանձնած, քիթերնիս օղակ անցուցած այսինքն շունչերնիս Յիսուսի տալով, աչքերնիս հեռուն տեսնող պայծառութեամբ, բերաննիս քաղցր երգերով, լեզունիս գովաբանական երգերով կամ փառաբանութիւն, ականջնիս փեսան մտիկ ընելու օղակով, երեսնիս փոխանակ շպարի, ներքին խաղաղութեան փայլուն լոյսովը, ոտքերնիս խաղաղութեան տւետարանի կօշիկներով, մէջքերնիս յոյսի գօտիով, միաքերնիս արթնութիւնով, խելքերնիս զգաստութիւնով և իմաստութիւնով, սրտերնիս ուրախութիւնով, գլուխնիս Հոգեոյն Սրբոյ օծումով, ճրագնիս լոյսով զարդարուած ըլլալով երկրպագութիւնով և փառաբանութիւնով Փեսան պիտի վայելենք և ուրիշներու ալ պիտի վայելել տանք։ Հիացման պատճառ և փրկութեանմիջոց ըլլալով, Փեսան դիմաւորելու արժանի «Ամէն», Տէր Յիսուս, շուտ եկուր» ըսելով կանչելու ենք։ Ահա այսպիսի հարան է որ Փեսային գովեստները կը լսէ։

Փեսան, Տէր Յիսուս կ'ըսէ անոր. «Ով կիներու գեղեցիկը ... իմ աղաւնիս, իմ կտարեալս մէկ է. իր մօրը մէկ հատիկը, զինք ծնանողին ընտրեալն է։ Զանիկու աղջիկները տեսան, ու անոր՝ երանի ըսին, թագուհիները ու հարձերն ալ. և զանիկա գովեցին։ Ո՞վ է ասիկա որ արշալոյսի պէս կը նայի, որ լուսինի պէս գեղեցիկ, արեւու պէս մաքուր, ահա գրօշակիր զօրքերու պէս ահարկու է։ Երգ երգոց 5. 9. 6. 9. 10. Նորէն, ԱՄՀա գուն գեղեցիկ ես, ով իմ սիրուհիս, ահա զուն գեղեցիկ ես։ Լաշակիդ մէջէն քու աչքերդ աղաւնիներու աչքերուն նման են։ Քու մազերդ Գաղաադ լեռը պառկող այծերուն հօտին պէս են... քու շրթունքը ներդ կարմիր (արիւնի գոյն) գերձանի պէս են, եւ խօսուածքդ գեղեցիկ է...։ Երգ երգոց. 4. 1. 3.

Ահա այս է այն թանկագին մարգարիտը զոր Քրիստոս գնեց հարուստ վաճառականի պէս և ատիկա ունենալու համար չիր բոլոր ունեցածը ծախեցաւ Անիկա իր Աստուածային փառքը և դիրքը թողուց ծառայի կերպարանք տուաւ, և խոնարհեցաւ մինչեւ խաչին անարդմահը Մարգարիտը գիտուններուն ըսածին համեմատ, ծովուն յատակը, սատրէի նման կենդանիի մը վիրաւորուած կողէն եղած հեղուկէն կը շինուի Հեղուկը հետզհետէ կը պնդանայ և քարացած կ'ըլլայ և տակէ կը կազմուի մարգարիտը Քրիստոս չարչարանքներու, ցաւի և վիշտի խորունկ ծովուն, մինչեւ յատակը իջու երբ մեռաւ խաչին վրայ և Անոր կողը խոցեցին և Անոր կողին վէրքովը մենք մարգարիտներ եղանք և այսքան գովեստին ալ արժանացանք, Փիլա. 2. 6. 9, Մատթ. 13. 45. 46:

Ծիքակօյի մէջ անգամ մը շատ հարուստ, զարգացած և խելացի երիտասարդ մը ամուսնանալ կ'ուզէ, կը խորհի որ շատեր իր հարսուութեան նայելով ոչ թէ իր անձին, պիտի փափաքին ամուսնանալ իրեն հետ Ռւսի այսպիսի խորհուրդ մը կը յղանայ: Նա կը ձգէ իր հօրը տունը և ուրիշ քաղաք մը կ'երթայ և հոն ատեն մը կ'ապրի իրբեւ պարզ և հասարակ գործաւոր մը: Հոն կը փնտոէ մէկը որուն հետ կ'ուզէր ամուսնանալ: Բաւական փնտուելէ յետոյ, վաճառատան մը մէջ կը գտնէ օրիորդ մը, որուն հետ ատեն մը յարաբերելէ վերջ, կը սիրէ զայն և կ'ամուսնանայ անոր հետ: Ասոնք պարզ և անշուք սենհակ մը կը վարձեն նոյն քաղաքին մէջ և հոն կը բնակին ատեն մը: Երիտասարդը չգիտցներ իր շատ հարուստ և մեծ գործի մը տէր ըլլալը: Օր մը այս երիտասարդը կառք մը կը վարձէ և կը հրամցնէ իր հարսը, որպէսզի նստի կառքին մէջ ու պտտի իրեն հետ: Ասոնք կառքին մէջ նստած, խօսակցելով և իրենց չորս դին եղած տեսարանները զիտելով կ'երթան: Բա-

ւական երթալէ յետոյ կառքը կը կենայ փառաւոր տան
մը դրան առջեւ, Հարսը կ'ըսէ. «Այս ի՞նչ գեղեցիկ
տուն է: Արգեօք որո՞ւն կը պատկանի», Երիտասարդը
կ'ըսէ, «Ներս մտնենք և քիչ մը պատինք», Երբ երի-
տասարդը վար իջաւ կառքէն, այդ գեղեցիկ և փառաւոր
տան դաները բացուեցան և սպասաւորները մեծ յար-
գանքով զիմաւորեցին զիրենք, Յետոյ տէր և տիկին,
այդ տան պարտէզը, սենեակները, փայլուն և գեղեցիկ
կահ կարասիները և ամէն ինչ տեսնելէ յետոյ հարսը
ըստ ռիմիստ հիանալի և աննման, բայց մենք դառ-
նանք մեր բնակարանը», Երիտասարդը ըստւ, ռիթու,
հոս է մեր առունը, այս պալատը քուկդ է: Դուն ինձի
հետ հոս պիտի բնակիս և պիտի վայելեն զայնք: Հարսը
հիացաւ իր ամուսնոյն իմաստութեան վրայ:

Յիսուս մեզի համար ազքատ եղաւ, Ան որ հա-
րուստ էր, որպէսզի մենք Անոր ազքատանալովը հա-
րուստանք: Բ կորն. 8. 9: Օրհնեալ Յիսուս, սիրե-
մի փեսայ, այս ի՞նչ խոնարհութիւն, այս ի՞նչ իմաս-
տութիւն և ի՞նչ կարողութիւն ու սէր, որ մեզ այսպի-
սի զիրքի և գովիստի արժանի ըրիր: «Ո՞վ Աստուծոյ
մեծութեան և իմաստութեան ու զիտութեան խորուն-
կութիւնը, ինչպէս անքննելի են իր գատաստանները
ու անքննելի են իր ճամբաները: Վասնզի ո՞վ զիտցաւ
Տէրոջը միտքը կամ ո՞վ Անոր խորհրդակից եղաւ կամ
ո՞վ առաջուց Անոր բան մը առւառ որ փոխարէնը իրեն
արուի: Վասնզի ամէն բաները Անկէ և Անզի ու Անոր
համար են: Իրեն փառք յաւիտեանս ամէնք: Հոռիմ. 11.
33.36: Ուրեմն երգենք Շնորհալիի պէս. «Սիօնի որդիք
Պարթիք, Հարսին Լուսոյ առուք աւետիք, եթէ Փեսայն
քո յարուցեալ, յազթեաց մտնու իշխանութիւմը: Գայ
պըսակէ ըզքեզ փառօք, Ել Ընդ առաջ պանեալ զարդուք,
Երգեա երգ նոր յարուցելոյն ննջեցելոց կենաց պաղոյն:
Հ. — Նոր ծնունդով մենք աշխարհի լոյսը կ'ըլլանք

քանզի Լուսոյ Հօրմէն ծնած ենք։ Երկնային Սրեւ մեղ կը լուսաւորէ, մենք ալ մարդոց առջեւ կը փայլինք և կը լուսաւորենք այս խաւար աշխարհը և վտանգէն ազատելու համար մութին մէջ ճամբայ կը ցուցնենք՝ նաւերը փարոսի նման նաւահանգիստ կ'առաջնորդենք և ուր որ ըլլանք ի՞նչ որ ալ ընենք ամէն տեղ ամէն տաեն մոմի պէս այրելով սպառելով լոյս կու տանք Մատթ. 5. 15.16. Ինչպէս Ենովք և Նոյ ջրհեղեղին խաւար օրերուն, Աբրահամ կրակի արժանի Քանանացիներուն մէջ, Յովաչի գեղեցիկ Եղիպատոսի պէս մեղաց բոյն եղող աղառա միջավայրի մէջ, Մովսէս բոլորին առջեւ Եղիպատոսի և անապատի մէջ, Սամուէլ ինկած Իսրայէլի, Եղիս Յեղաբելի իշխանութեան տակ, կռապաշտ Հրեաներու քով, Երեք երիտասարդները Բարելոնի ու Դանիէլ Նաբուգոզոնոսորի պալատին մէջ, Յովհաննէս մկրտիչ անապատներու, Պաղս և առաքեալներնախկին եկեղեցին՝ տղգին մէջ և ամէն դարու և երկրի լուսոյ որդիները իրենց միջավայրին մէջ լոյսը ատառով իրենց գտնուած երկիրը լուսաւորեցին։ Պատմութենէն շատ օրինակներ բերելու հարկ չկայ։ Գրիգոր Լուսուորիչ Հայոց ազգը, Լուսեր Գերմանիան ու Եւրոպան, Զուինկլի Զուիցերիան, Մատամ Կիյիօն Ֆլուանսան և ուրիշ շատեր լոյս եղած են իրենց եկիրներուն։ Կարզը մեղի է ով լուսոյ որդիներ ոչ թէ պահելու ենք մեր լոյսը, չէ թէ ուրիշներու աշքին և քթին վնասելու ենք մխալով, հապա փայլելով անոնց խաւարը փարատելու ենք։

Նայէ լոյսի պէս փայլով զինուոր երիտասարդի մը, որ իր Քրիտոսանման կեանքով խաւարասիրտ անհաւատ Հրեայ բժիշկ մը Քրիտոսի բերաւ։ Հետեւ եալ պատմութիւնը զոր պիտի գրեմ ուղղակի բժիշկի վկայութիւնն է։

— Ամերիկայի պատերազմին առեն, ես վիրաբոյ

բժիշկ մըն էի բանակին մէջ, Կէթիսպուրկի ճակատամարտէն յետոյ, մի քանի հարիւր վիրաւորուած զինուորներ կային հիւանդանոցիս մէջ։ Անոնց մէջ կային 28 հատ ծանր վիրաւորուածներ։ Ոմանց թեւերը, այլոց ոտքերը և զիս ուրիշներուն թէ թեւերը ու թէ ոտքերը կտրուելու էին։ Ասոնցմէ մէկն էր Զարլի Գուլըն։ Սա՝ տարիքով զեռ փոքր ըլլալուն համար բանակի մէջ կը գործէր իրեւ թմբկահար և հազիւ երեք ամիս եղած էր իր զինուորագրուելուն։ Երբ օգնական վիրաբոյժներէն մին ուզեց իրեն թմբեցուցիչ տար, սա իր զլուխը միւս կողմ գործուց և մերժեց զայն։ Երբոր լիշեցին իրեն թէ բժիշկը պատուիրած է, ի պատասխան կ'ըսէ, «Իմ քովս զրկեցէք բժիշկը»։

Ասոր վրայ գացի իր անկողինին մօտ և ըսի իրեն, և երիտասարդ բարեկամ, ինչո՞ւ կը մերժես այս թըմրեցուցիչը, Երբ քեզ գտայ պատերազմի դաշտին վրայ դուն այնչափ աւրուած էիր որ խորհեցայ թէ քեզ վերցնել և հոս բերել անօգուտ բան է։ Սակայն երբ դուն բացիր քու այս խոչոր, կապոյտ աչքերդ, խորհեցայ թէ անշուշտ տեղ մը մայր ունենալու ես, «Ո քեզի համար կը խորհի, ես չուզեցի որ պատերազմի դաշտին վրայ լքուած թողուիս ու մեռնիս Եւ պատդաշտին վրայ լքուած թողուիս ու մեռնիս Իսկ ուիրեցի իմ մարդոցս, որպէսզի քեզ հոս բերեն։ Իսկ հիմա այնչափ արիւն կորսուած է քու մարմինէդ որ չես կընար գործողութեան դիմանալ, առանց թմբեցուցիչ առնելու։ Ուստի աւելի լաւ է որ յօժարիս զայն ընդունելու։»

Անիկա իր ձեռքը իմինիս մէջ գրաւ ու երեսս նայելով ըսաւ ինծի, «Ճօքթօր, ես երբ հազիւ 9 տարեկան էի, Կիրակի օր մը, իմ սիրաւ Յիսուսի տուի։ Այն օրէն սկսայ իրեն վստահիւ ամէն բանի մէջ։ Այս՝ այն օրէն իվեր ես կը շարունակեմ Անոր վստահելով ապրիլ։ Ուստի ես հիմա ալ կը վստահիմ Անոր։ Անիկա

է իմ զօրութիւնս։ Երբ դուն իմ թես և ոտքս կարես, Անիկա ինծի պիտի օգնէ, համբերելու համար։ Յայնժամ հարցուցի թէ արգեօք պիտի յօժարի՞ քիչ մը օղի (Պրանտի) առնելու։ Անիկա նորէն երեսս նայեցաւ և ըստւ, «Տօքթօր, ես երբ 5 ատրեկան էի, մայրս օր մը իմ քովս ծնրագրեց աղօթելու համար և իր թեւերովը զիս գրկելով ինծի ըստւ, Զարլի, ես հիմա կ'աղօթեմ Յիսուսի որպէսզի դուն ամբողջ կեանքիդ մէջ բնաւ ըմպելիք մը ճճաշակես։ Քու հայրդ մեռաւ գինեմոլ մը, և թաղուեցաւ գինեմոլի մը զերեզմանին մէջ։ Այն ատեն ես Աստուծոյ առջև խոստացայ որ եթէ իր կամքն է, երբ դուն մեծնաս, երիտասարդները ըմպէլիքէն զգուշացնող մէկը ըլլաս։ Հիմա ես 18 ատրեկան եմ, թէյէ և խահուէէ ուրիշ ըմպելիք մը չեմ զիտեր։ Հաւանաբար այլ ես ինծի համար ապրիլ հնարաւոր չէ։ Քիչ յետոյ պիտի երթամ Աստուծոյս առջև երենալու։ Դուն կ'ուղե՞ս ստամոքսիս մէջ լեցուն օղի ունենալով հոն զրկել զիս։

Այդ երիտասարդին ինծի ուղղած նայուածքը բնաւ չեմ կրնար մոռնալ։ Այն ատեն ես ի սրտէ կ'ատէի Յիսուսը։ Սակայն երբոր տեսայ անոր Յիսուսի հանդէպ ցոյց տուած հաւատարմութիւնը, ստիպուեցայ յարգանքով կենալ անոր քով։ Երբ տեսայ թէ ինչպէս մինչեւ վերջը կը սիրէ Յիսուսը և կը վստահի Անոր, ասիկա խորտապէս ազգեց ինծի։ Ուստի ուղեցի այդ աղնիւ երիտասարդին համար ընել, ինչ որ բնաւ մէկու մը ըրած չէի, Անոր հարցուցի «Կ'ուղե՞ս տեսնել հոգեւոր հովիւզ»։ Ան ըստւ «Այս, կ'ուղեմ տեսնել»։ Երբոր հոգեւոր հովիւը եկաւ, անմիջապէս ճանչցաւ այս տղեկը, վասնզի վրանի աղօթաժողովներուն մէջ յաճախ տեսած էր զայն։ Նա բանեց հիւանդին ձեռքը ու ըստւ անոր, չԶարլի, քեզ այս խղճալի վիճակի մէջ տեսնելուս համար շատ կը ցաւիմ։ Իսկ ան ըստւ, «Ո՞հ ես շատ

հանգիստ եմ։ Տօքթօրը ինծի թմրեցուցիչ տալ ուզեց։ սակայն ես մերժեցի։ Իսկ հիմա, եթէ Փրկիչս կ'ուզէ զիս իր քով առնել, ես պատրաստ եմ, հանդարտ մտքով դիմաւորել Զինք։

Հովհերը ըստ անոր, «Զարլի, կարելի է չես մեռնիր։ Սակայն եթէ Տէրը քեզ կանչէ, կա՞յ բան մը զոր կրնամ քեզի համար ընել, քու երթալէդ յետոյ», Անիկա ըստ «Պատռւելի», բարձիս տակը Սուրբ Գիրք մունիմ։ Անոր մէջ գրուած կը գտնես մօրս հասցէն։ Հաճեցէք այս գիրքը անոր ղրկել։ Նամակ մը եւս գրէ իրեն և աեղեկացուր որ իր քովէն հեռանալէս սկսեալ, բնաւ անցուցած չեմ օր մը, առանց Սուրբ Գիրք կարդալու և առանց աղօթելու որպէսզի Աստուած օրհնէ մայրիկս, ըլլայ ճամբորդութեան տաեն, ըլլայ պատերազմի դաշտին վրայ, և ըլլայ հիւանդանոցին մէջ, ասիկա երբեք օր մը զանց ըրած չեմ։»

Հովհերը նորէն հարցուց ու ըստ, «Սիրելի զաւակս, գեռ կա՞յ ուրիշ բան մը զոր կրնամ ընել քեզի համար։ Զարլի ըստ անոր, «Այո՛, հաճեցէք նամակ մը զրել Պրուքլինի կիրակնօրեայ զպրոցի տեսուչիս, և ըսէք անոր թէ բնաւ մոռցած չեմ այն քաղցր խօսքերը զորոնք իրմէ լսեցի, այն աղօթքները զորս ըրաւ ինծի համար, ոչ ալ այն բարի խրատները զորս տուած էր ինծի։ Սնոնք օրհնութիւն եղան ինծի, նոյնիսկ պատերազմի ամէնէն սոսկալի ու վտանգաւոր օրերուն մէջ։ Իսկ հիմա, իմ այս վերջին ժամերուս մէջ կը խնդրեմ իմ սիրելի տեսուչս։

Զարլի յետոյ ինծի դառնալով ըստ, «Տօքթօր՝, ահա հիմա պատրաստ եմ, եթէ ինծի թմրեցուցիչ (քլօրօֆօրմ) չտաս, թեւս կամ ոտքս կարելու տաեն, կը խօստանամ չհառաչել։ Ես անոր խօսք առի, սա կայն չհամարձակեցայ զանակը ձեռքս առնելու՝ նախ մօտակայ սենեակ մը մանելով իմ պարտականութիւնս

Կատարելու համար գրզոիչ մը չխմած :

Միսը կարուած տակն Զարլի Գուլըն բնաւ չհառաչեց : Սակայն երբ սղոցը առի ու անոր սոկորը կտրելու սկսայ, տղան իր բերնին մէջ տառ իր բարձին ծայրը և այս խօսքերը խօսեցաւ, և՛վ Յիսուս, օրհնեալ Յիսուս, հիմա քովս կեցիրք : Անիկա իր խօստմանը վրայ հաւատարիմ մնաց և երբեք չհառաչեց :

Այդ գիշեր քունս փախաւ, որովհետեւ որ կոզմ որ դառնայի, այդ սիրուն կապոյա աշքերը տաջեւս գոլովի ինձի կ'երեւնային : Երբ աշքերս կը գոցէի . «Օրհնեալ Յիսուս, հիմա քովս կեցիրք բառերը ականջիս կը հնչէին : Ժամը 12 և 1 ին միջեւ անկողինս ձգելով հիւանդանոց գացի այցելութեան : Առանց մասնաւոր լուրի այսպէս բան չէի ըներ : Շատ կը փափաքէի այդ աղան տեսնելու երբ հիւանդանոց հասայ, գիշերապահը ինձի իմացուց թէ ժահամերձ հիւանդներէն 16 ը մեռած են : Անոր հարցուցի «Զարլի Գուլըն ի՞նչպէս է, ան ալ մեռա՞ւ» : Անիկա ըստւ, «Ոչ, տէր, անիկա հանդարտ կը քնանայ» : Երբ անկողինը մօտեցայ, հիւանդապահներէն մին ինձի ըստւ, «Ժամը 6 ին մօտ ե.թ. ընկերակցութեան անդամներն երկու հոգի եկան իր քով զիրք կարդալու և երգելու համար : Պատուելի թ. ալ եկաւ և Զարլի Գուլընի անկողինը քով ճնրապրեց և շատ սասարիկ ջերմեաւանդութեամբ աղօթք մը ըրաւ : Վերջը երբ ծունկի վրայ էր ամենաքաղցր երգը — Ավ հոգւոյ» սիրով Քրիստոս — երգը միասին երգեցին : Զարլի ալ անոնց հետ միասին երգեց : Այսշափ ծանր և սասարիկ ցաւերու մէջ ինչպէս կրցաւ երգել . ես չի կրցայ հասկնալ :

Այն սիրէլի աղուն թեւն ու ոտքը կարելէ հինգ օր վերջը զիս իր քով կանչեց : Աւեաւարանի սառչին քարոզը այն օրը այն աղայէն լսեցի : Անիկա ինձի ըստւ «Ճօքթօր, ժամանակս հասած է» : Զեմ յուսար որ ուրիշ

արշալոյսի մը ծագիլը պիտի տեսնեմ։ Սակայն փառք Աստուծոյ, ես պատրաստ եմ երթալու։ Մեռնելէս առաջ, կ'ուզեմ ձեզի սրանց չնորհակալութիւնս յայտնել ձեր ինձի ցուցուցած քաղցրութեան համար։ Ով Տօքթօր, դուք Հրեայ մըն էք, դուք Յիսուսի չէք հաւատար։ Զէք ուզեր հոս կենալ և դիտել թէ ինչպէս մինչեւ կեանքիս վերջին վայրկեանը Փրկչիս պիտի վըստահիմ ու այս հաւատքով պիտի մեռնիմ։

Ես փափաքեցայ հոն մնալ սակայն չկրցայ։ Քանզի համարձակութիւն չունէի հոն կենալով տեսնել մեռնիլը մէկու որ կ'ուրախանար սիրովն Անոր, զոր մանկութենէս իվեր սորված էի արհամարհել։ Ուսաի արաւորնօք սենեակը թողուցի և ելայ։ Քասն վայրկեան վերջը հիւանդապահ մը եկաւ սենեակու, և երբ ձեռքովս երես ծածկած, լուս խորհրդածութեան մէջ ընկղմած կը կենայի, ըստ ինձի, աՏօքթօր, Զարլի Գուլըն կը փափաքի ձեզ տեսնել։ Բայ անոր, ևնս տակաւին նոր եկայ իր քովէն, գարձեալ չեմ կրնար հոն երթալ։ Անիկաըստ, «Տօքթօր, մեռնելէ սուջ անպայման կ'ուզէ անդամ մը եւս քեզ տեսնել։» Անոր վրայ որոշեցի երթալ ու տեսնել զայն և քանի մը քաջալերական և ուրախացուցիչ խօսքեր խօսիլ։ Սակայն սրտիս մէջ որոշեցի անոր Յիսուսի մասին ինձի խօսած որևէ խօսքէն բնաւ չաղդուիլ։

Երբ հիւանդանոց մտայ, տեսայ որ արագ կերպով կ'իյնար։ Անոր անկողնոյն մօտ նստայ։ Խնդրեց ինձմէ որ ձեռքը բռնեմ, ու ըստ «Տօքթօր, ես քեզ կը սիրեմ, վասնզի գուն Հրեայ մըն ես»։ Այս աշխարհի վրայ գտած ամենամտերիմ բարեկամս Հրեայ մըն էր։ Անոր հարցուցի թէ ո՞վ էր իր բարեկամը, նա ըստ — «Իմ բարեկամս Յիսուս Քրիստոս է, և ես զեռ չմեռած կ'ուզեմ Զայն քեզի ներկայացնել։ Ով Տօքթօր, ինձի կը խոստանա՞ս որ հիմա քեզի ըսելիքս երբեք չպիտի խոստանա՞ս որ հիմա քեզի ըսելիքս երբեք չպիտի

մոռնասաւ : Ես անոր խոստացայ այդպէս ընել : Ուստի
նա շարունակեց , ոչինդ օր առաջ , երբ զուն իմ թեւս
ու սաքս կը կտրէիր , ես աղօթեցի Յիսուս Քրիստոսի ,
որպէսզի հոգիդ փրկէս :

Այս խօսքերը ներգործեցին մինչեւ սրախս խորե-
րը , չկրցայ ըմբռնել թէ նա ինչպէս կրնայ ինքզինքը
մոռնալով , խորհիլ Փրկչին և իմ անապաշխար հոգիիս
վրայ , երբ ես սաստիկ ցաւ կու տայի իրեն : Ես միայն
այսչափը կրցայ ըսել , ո՛Շատ լաւ , սիրելի զաւակո ,
քիչ վերջ զուն հանգիստ պիտի ըլլասաւ : Այսչափ խօ-
սելով քովէն զատուեցայ և 12 վայրկեան յետոյ անիկա
Յիսուսի բազուկներուն մէջ հանգիստ ննջեց :

Պատերազմի ընթացքին հիւանդանոցիս մէջ հա-
րիւրաւոր զինուորներ մեռան : Սակայն ես միայն մէկ
անգամ գերեզմաննոց գացի , ու այն ալ Զարլի Գուլ-
սընը թաղելու համար էր : Ասոր համար երեք մզոն
ճամբորգութիւն ընելով գերեզմաննոց գացի : Այդ
աղուն խօսքերը խորունկ ազգեցութիւն թողուցին իմ
վրայ : Այն ատեն ես հարուստ մարդ մըն էի : Սակայն
Քրիստոսը Զարլիի պէս զիւնալու , և Քրիստոսի անոր
պէս մօտ ըլլալու մենաշնորհին համար աշխարհի
վրայ իմ ունեցած հարստութիւնս , մինչեւ վերջին
բէնին տալու յօժարակամ էի : Սակայն ասիկա դրա-
մով չգնուիր :

Ա.փառ'ս , շատ չանցած այս քրիստոնեայ բարեկա-
միս քարոզը մոռցայ : Սակայն աղան երբեք չկրցայ
մոռնալ : Հիմա զիտեմ որ այն ատեն մեզքիս համար
խորունկ համոզում մ'ունէի : Տասը ատրիներ իրեւ-
նք Հրեայ Քրիստոսի գէմ պատերազմեցայ : Բայց վերջա-
պէս այդ աղուն աղօթքը պատասխանուեցաւ և Ասո-
ւուած հոգիս փրկեց :

Ապաշխարութենէս 18 ամիսներ յետոյ , Պրուքլին
քաղաքին մէջ զիշեր մը աղօթաժողովի մը մէջ կը

գանուէիւ Հոն հաւատացեալները կը վկայէին Փրկչին շնորհքին ու ողորմութեան մասին։ Մի քանի անձեր իրենց վկայութիւնը տալէ յետոյ, ծերունի կին մը ոտքի ելաւ և այսպէս խօսեցաւ, «Սիրելի բարեկամներ, կրնայ ըլլալ որ ասիկա վերջին պատեհութիւնս ըլլայ ձեր մէջ Քրիստոսի մասին վկայելու։ Որովհետեւ երէկ գիշեր բժիշկը ինծի յայտնեց թէ աջ թոքս բոլորվին աւրուած է և ձախն ալ վնասուած։ Հետևաբար որոշ է թէ ձեր մէջ քիչ ժամանակ պիտի մնամ։ Եակայն ինչ որ ինծի շնորհուած է միայն Քրիստոսի կը պատկանի։ Ո՛հ, երկնից մէջ Յիսուսի և իմ որդւոյս հետ միանալու գիտակցութիւնը ինծի ցնծում կու տայ։ Եմ որդիս ոչ թէ միայն իր հայրենիքին, հապա ալ աւելի Քրիստոսի մէկ զինուորն էր։ Անիկա Կէթըս-պուրկի ճակատամարտին մէջ վիրաւորուեցաւ և Հրեայ բժիշկի մը ձեռքն ինկաւ։ Բժիշկը անոր թեւն ու ոտքը կարեց և ոտքին գործողութենէ հինգ օր վերջը մեռաւ։ Իր զօրաբաժնի քարոզիչը ինծի նամակ գրեց և զաւկիս Աստուածաշունչը ինծի զրկեց։ Այն նամակին պարունակութեանը համեմատ, ճգնաժամին բժիշկը կանչեց և ըստ անոր, «Տօքթօր, մեռնելէս առաջ քեզի բան մը ըստ անոր, և Տօքթօրը, մեռնելէս առաջ դուն իմ թեւս ու ոտքս կարելու ատենդ, ես Տէր Յիսուս Քրիստոսի աղօթեցի որ քեզ փրկէ»։

Երբ ես այս տիկնոջ վկայութիւնը լսեցի, ալ չի կրցայ տեղս նստիլ։ Անմիջապէս ոտքի ելայ և սրահին մէջ քալելով անոր ձեռքը բռնեցի և ըսի անոր։ և Աստուած օրինէ քեզ, սիրելի քոյր, քու որդւոյդ աղօթքը լսուեցաւ ու պատասխանուեցաւ։ Ես եմ այն Հըրեայ Տօքթօրը որուն համար Զարլի աղօթեց։ Անոր Փրկիչը հիմա իմ Փրկիչս աղ է։ Փառք Աստուծոյ»։

Ահա օրինակ մը, ուրախ եմ ըսելու որ այսպէս անձնուրացութեամբ իրենց շուրջիններուն լոյս տուող

հաւատարիմ զաւակներ շատ կան։ Հըսուըն Թէյլըր
ներքին Զինաստանը, Աւելեըմ Քէրի Հնդկաստանը,
Լուսաւորիչ Հայաստանը լուսաւորելու համար որքան
հալեցան։ Ուրեմն, ով Աստուծոյ սիրելի զաւակները,
մենք ալ մեր անկիւնները լուսաւորելու չե՞նք։ Եթէ
հիւանդ ես՝ հիւանդները և բժիշկները, եթէ Տօքթօր
կամ հիւանդապահ ես՝ ընկերներդ և հիւանդները,
եթէ տան ափկին ես՝ հիւրերդ, եթէ սպասուհի ես՝
խոհանոցը, եթէ պարոն մըն ես՝ պաշտօնատեղդ, եթէ
ուսուցիչ կամ աշակերտ ես՝ գպրոցը, եթէ աւետարանիչ
կամ քարոզիչ, ժողովուրդդ և ամէնը լուսաւորելու ես։

Թ. — Այն որ նորէն ծնած է երկրին աղը կ'ըլլայ։
Մատթ. 5. 13։ Որչափ պէտքը կայ աղի՝ այս անհամ
և նեխած աշխարհին մէջ։ Անիկա միայն աղով է որ
պիտի համովեայ։ Աղը՝ նեխելու ընդունակ նիւթերը
ապականութենէ, զարշահոտելէ կը պահէ և աւրուե-
լէ կ'ազատէ։ Աղը շատ օգտակար և պիտանի բան
է, որ ուրիշ ու ե է բանով չփսխարինուիր։ Աղը՝ իր
համը տալու համար պէտք է բոլորովին հալի և լուծուի
ու անտես ըլլալով իր գործը ահսնէ։ Անգամ մը
Մորավիացի միսիոնար մը արեւմտեան Հնդկաստանի
կղզիները զրկուած էր, որպէսզի աւետարանը քարոզէ
գերիներուն։ Միսիոնարը ահսաւ որ անկարելի է ա-
նոնց քարոզելու վասնզի անոնք սախուտած էին շատ
կանուիս արթննալով գործի երթալ, և չարաչար աշ-
խատիլ մինչեւ իրիկուն։ Անոնք երբ գործէն վերադառ-
նային ուշ ատեն, այնքան յոզնած կ'ըլլային որ հազի-
կրնային իրենց պարզ սնունզը պատրաստել, Յետոյ
անմիջապէս կ'իյնային իրենց յարդէ մահմաներուն վը-
րայ ու խոր քունի մէջ կը քնանային և կարճ քունէ
յետոյ նորէն արթննալով գործի կը զրկուէին։ Ամէն
առաւօտ զանգակը երբ հնչէր, կարդ մը անձեր ձեռքեր-
նին խորազաններով կու գային անկողինէն չելլոզները

ծեծելու համար։ Այդ գերիները սեւամորթ էին և զանոնք հարստահարողները սպիտակամորթ։ Այդ խեղճ գերիներուն սիրտերը գառն զգացներով լի էին այս սպիտակամորթներուն հանգէստ Միսիոնարն ալ սպիտակամորթ մըն էր։

Ի՞նչ պիտի ընէր այս միսիոնարը, որպէսզի կարենար փրկութիւնը քարոզել այս թշուառ ու խղճալի գերիներուն։ Խորհուրդ մը ծաղեցաւ անոր մաքին մէջ։ Նախ պէտք էր համոզում գոյացնել անոնց մէջ թէ զիրենք կը սիրէ։ Ի՞նչպէս կրնար ասիկա ընել։ Այսպէս ըրուս ։ Նախ զնաց և այդ գերիներուն պետին ներկայացու և ինքզինքը անոր ծախեց իրրեւ գերի մը։ Այս կերպով իր գիրքը, հանգիստը, ազատութիւնը և բոլոր առանձնաշնորհումները ծախեց և բոլորէն հրաժարեցաւ ու գերութեան ծանր լուծին առկ մատւ, որպէսզի կարենայ այդ գերիներուն մէջ գործել։ Միսիոնարը սկսաւ անոնց հետ չարաշար աշխատիլ, նեղութիւն կրել, անոնց հետ պառկիլ, չոր հաց ուտել, անոնց բոլոր վիշտերուն վշտակից և ցաւերուն ցաւակից ըլլալ։ Անոր միակ նպատակն էր ցուցնել թէ զիրենք կը սիրէ և իրենց օգուտը կը փնտառէ։ Գործելու ատեն միսիոնարը Յիսուսի և Անոր սիրոյն վրայով կը խօսէր, գործի երթալու ատեն Անոր մասին կը պատմէր և գործէ վերագունալու ատեն Անոր կը հրաւիրէր զիրենք։ Այս կերպով կրցաւ անոնց սիրով շահի և շատերը Փրկչին առաջնորդել, Դուռ այսպէս համ տուող ա՞զ մըն ես, թէ համգ կորսնցուցած՝ մարդոց ատքին առկ կոխուելու արժանի վիճակ մ'ունիս։

Ժ. — Նոր Ծնունդ ունեցողներ Քրիստոսի նամակները կամ թուղթերը կ'ըլլան։ Մենք ազտուա հինգած ցնցուախներ էինք, Յիսուս մեզ հաւաքեց, և խաչի գործարանէն և Եռորդ Հոգւոյն զեղերէն անցուց և մաքրեց ու ճերմակ թուղթեր ընելով մեր վրայ իր

Հոգիով գրեց իր սէրը, նկարագիրը և բնութիւնը, որպէսզի մարդիկ կարդան։ Շատեր կան որ Սուրբ Գիրք չեն կարդար, բայց մեզ, ամէն օր և ամէն տեղ կը կարդան, քանզի մեր գործերը և կեանքը կը տեսնեն։ Սակայն ի՞նչ կը կարդան, Քրիստոսը թէ Սատանան, ճշմարտութիւնը թէ կեղծիքը, մեր ա՞նձը թէ ոչ Յիսուսը։ Ճորճ Միւլըրի համար վկայուած է որ եթէ Սուրբ Գիրքը աշխարհէն վերնայ (որ կարելի չէ) այս մարդը բաւական է զԱստուած ցուցնելու։

Անգամ մը Ամերիկայի մէջ կազ պատանի մը վիզէն կախուած բերանը բաց փոքր սնառուկի մը մէջ մի քանի նարինջ զբած կայարանի մը մէջ կը ծախէր։ Երթեւեկողներ շատ էին և մարդիկ աննկատ առնելով տղան, անզգուշութեամբ հրեցին. որ ինկաւ զետին. նարինջները հոս հոս գլորուեցան գացին և խեղճ տղան անանկ վիճակ մուռնէր որ առանց ուրիշ մէկու մը օգնութեան ոտքի վրայ չէր կրնար կայնիլ, Այդքան բազմութեան մէջ միտյն մէկ գթասիրտ մարդ մօտեցաւ իրեն, ձեռքէն բռնելով ոտքի հանեց զինք, գտւազանը ձեռքը տուաւ, սնառուկը իր վիզը կախեց. և նաւրինջներն ալ մէկիկ մէկիկ հաւաքելով տեղը զրաւ, և ձեռքին մէջ ալ առլոր մը սեղմելով անցաւ գնաց, Տըզան ապշած իրեն եղած այսքան ծառայութիւններուն անոր ետեէն կանչեց. «Պարոն զուն Յիսուսն ես»։ Ահտ այսպիսի ազնիւ արարքով մը Քրիստոս կարդացւեցաւ անոր վրան, Բ Կորն. Յ. Յ.

ԺԱ. — Անոնք որ որ ծնած են Քրիստոսի անոյշ հոտը կ'ըլլան. ամէն տեղ և ամէն պարագայի մէջ։ Բայց մենք ի՞նչպիսի հոտ կու տանք և ո՞րպիսի «զդեցութիւն» կը ձգենք, Յեթանիոցի Մարիամ Լրը շիշը կոտրեց, սենեակը անոյշ, հոտով լիցուեցաւ։ Պետրոսի շուքը հիւանդներ կը բժկէր, Բ Կորն. Յ. Յ. Վերջապէս նոր ծնածները Ոսկիի նման թանկագին և տոկւն,

թագաւորին պատկերը ցուցունող շահաբեր դրամ, և պատուական անօթներ կ'ըլլան: Բ Տիմ. 2.20: Առիւծի պէս, դազաններու թագաւոր՝ վեհանձն և անվեհեր, առծիւի պէս թուչուններու թագաւոր, բարձրաթոփչ, հոտուու և հեռատես, աղաւնիի պէս միամիա, օձերու պէս խորագէտ, ծիթենիի պէս մշտադալար, արեւու պէս փայլուն. լուսինի պէս պայծառ, աստղերու պէս գեղեցիկ կ'ըլլան: Ահա մեր զիրքը! Հիմա այս բաները զիանալով, չա՞րժեր նորէն ծնանիլ, Քրիստոսի հետեւիլ: Սակայն մեր այս նախանձելի զիրքին որքա՞նը իրականութիւն է մեզի համար: Ո՞վ յարգելի քարոզիչներ, պատուելիներ, վարդապետներ և եպիսկոպոսներ, եթէ այս զերստին ծնունդը փորձառաբար չէք զիտեր, Աստուծոյ առջեւ նախ դուք անձամք ճաշակեցէք և յետոյ ժողովութին ձեր վայելածը քարոզեցէք: Քանզի բարոյականութիւն, բարեսիրութիւն, եկեղեցասիրութիւն, և օրէնքին այս կամ այն մասերը պահել մարդը չիրկեր: Շատ փորձեցիք, այս Մեռայի պէս աշխարհը և դառն սիրաերը չէք կրնար անուշցնել մարդկային, զիտական և իմաստութեան փայտերով: Այդ դառն սիրաերը Աստուծոյ Մովսէսի ցուցուցած փայտի կտորով, խաչեալ Տէր Յիսուս Քրիստոսով, և Անոր բերած նոր կեանքի քարոզութիւնով միայն կրնաք անուշցնել: Քանզի բնական օրէնքով ալ ջուրը առանց արուեստական մեքենայի իր ակէն վեր չկրնար բարձրանալ: Դուք ալ, ո՞վ սիրելի և պատուական աւետարանիչներ և քարոզիչներ, տիազոսաւոր եղբայր և քոյրեր որ այս զերստին ծննդեան դէպքը փորձառաբար զիտէք, եկէք նոր իւլով օծուինք, Աստուծոյ Հոգիով լեցուինք, նոր զինիով գինովանք Պետրոսի պէս և միայն խաչեալ Փրկիչը և Անոր աւետարանը և նոր կեանքը քարոզենք ու նոր արթնութիւններով նոր ժողովուրդ պատրաստենք, Աստուծոյ թագաւորութեան ու նոր երկինքի

համար։ Ուստի չառ խոնարհինք ու սրուինք և չառ
աղօթենք որ Աստուած իր Հոգին առատապէս թափէ
մեր վրան, և նոր ծնածները իրենց դիրքին հասցնէ
ու մեղաւորներն ալ ապշտարութեան բերէ։ ամէն։



ԳԼՈՒԽ Դ.

ԻՆՉՊԵՍ ԿՐՆԱՆՔ ՆՈՐԷՆ ԾՆԱՆԻԼ

Մեր Տէրը Նիկողեմոսի հետ խօսակցելու ատեն ըստ անոր. «Պէտք է ձեզի նորէն ծնանիլ»: Յովհ. Յ.7: Այս ճշմարտութիւնը մեծ զարմանք պատճառեց Նիկողեմոսի. որ իսկոյն ըստ, չի՞նչպէս կրնայ մարդ մը ծնանիլ, որ ծերացած է»: Նորէն ըստ. «Այդ ի՞նչպէս կրնայ ըլլալ»: Յովհ. Յ.4.9: Այս հարցումը անհունօրէն կարեւոր, գործնական և կենսական է: Հիմա պիտի ջանանք բացատրել թէ ի՞նչպէս կրնայ մարդ նորէն ծնանիլ»:

•Ա.— Մարդ նորէն ծնանելու համար նախ իր մեղաւոր եւ կորսուած ըլլալը գիտնալու է: Ասիկա շատ պարզ, և տրամաբանական է: Ո՞վ կ'ուտէ, անօթի եղողը: Ո՞վ կը իմէ, այն որ ծարւած է: Ո՞վ կը փրկուի, կորսուողը: Ո՞վ նորէն կրնայ ծնանիլ, հին մարդէն դժգոհ եղողը ու իր չար սիրտէն ձանձրացողը: Ի՞նչպէս կրնանք գիտնալ թէ մեղաւոր ենք.

1.— Մեր իսկութիւնը եւ ինքնութիւնը լաւ գիտնալով: Մարդը Աստուծոյ պատկերով ստեղծուած, բարձր նկարագրով և զարմանալի յատկութիւններով օժտուած էր, սակայն Աղամի անկումով իր դիրքը կորսնցուց և չարացաւ ու ապականեցաւ, ինչպէս կ'ըսէ Սովորոն իմաստուն ալ:

Աղամէն սկսեալ մարդուն սրտին վիճակը միշտ չար եղած է, կայէնի սիրաը չարութեամբ և նախանձով լեցուն էր: Ղամէքին սիրաը իր նախորդէն աւելի գէշ էր: Զրհեղեղին ժողովուրդն ալ աւելի չար էին խորհրդով, խօսքով, ամէն բանով: Ծննդ. Յ: Զրհե-

զեղէն անմիջապէս վերջն էր որ Աստուած մարդուն սրտին համար լսաւ թէ և իր մանկութենէն չար էն։ Սուդոմացիք և Եգիպտացիք խիստ չար էին։ Խորայէլի ժողովուրդին համար գարձեալ Աստուած կ'ըսէ։ «Ահա այս խոսապարանոց ժողովուրդ մըն է»։ Ելից. 32. 9։ Դաւիթ ալ կ'ըսէ, «Ահա ևս անօրէնութիւնով ծնույ ու իմ մայրս մեղքով յղացաւ զիս»։ Սաղմ. 51. 5։ Խորայէլի մարդարէներուն օրով երբ Խորայէլ աւելի զարգացած էր։ Եսայի մարդարէն կ'ըսէ։ «Ո՞ր մասերնուդ վրայ կրնայ զարնուիլ . . . բոլոր սիրած մարտծ է . . . բնաւ ողջ տեղ չմնաց . . .»։ Եսա։ 1. 5, 6։ Երեմիա ալ կ'ըսէ «Սիրած ամէն բանէն աւելի խարերայ ու խիստ չար է, զանիկա ո՞վ զիսէ»։ Երեմ. 17. 9։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի ժամանակ, մարդիկ աւելի զարգացած էին, սակայն Տէրը յանդիմանեց Փարիսեցիները ըսելով։ «Իմերու ծնունդներ, ի՞նչպէս կրնաք բարի խօսիլ գուշք որ չար էք. վասնզի սրախն աւելցուքէն բեռ բանը կը խօսիր . . . Քանզի ներսէն, մարդոց սրաէն կ'ելլեն չար խորհուրդներ, շնութիւններ, պոսնկութիւններ, սպանութիւններ, գողութիւններ, ազանութիւններ, չարութիւններ, նենզութիւն, զիճութիւն, չար տչք, հայհոյութիւն, ամբարաւաւանութիւն, անզգամութիւն։ Այս բոլոր չար բաները ներսէն կ'ելլեն ու կը պզծեն ժարդը»։ Մատթ. 12. 34։ Մարկ. 7. 21. 23։ Նոյնիսկ Պօղոսի պէս մարդ մը կ'ըսէ «Իմ ներսիզիս, մարմինիս մէջ, բարի բան մը չբնակիր»։ Մեղքը որ իմ ներսիզիս է զիս գերի կ'ըսէ՝ մեղքի օրէնքին որ իմ անդամներուն մէջ է։ Ի՞նչ խղճալի մարդ եմ ես»։ Հառվմ. 7. 18. 24։

Սուրբ Գրքի 4. 100 ատրուան պատմութեան մէջ մարդուն սրտին խիստ չար և խղճալի ըլլալը տեսանք, Մարդ երբ կրթուեցաւ և զարգացաւ, անօր սրախն խորհուրդները ոչ թէ փոխուեցան և բարի եղան, հապա երթալով աւելի ինկան և ցած մակարդակի մը

իջան։ Նայէ, ի՞նչ կ'ըսէ տուաքեալը։ «Վասնզի իրենք զԱստուած ձանչնալով Աստուծոյ պէս չփառաւորեցին, կամ շնօրհակալ չեղան։ Հապա իրենց խորհուրդներուն մէջ ունայնացան, անմիտ սիրտերնին խաւարեցաւ, իւմաստուն ենք ըսիլով յիմարեցան» և ի՞նչ ըրին։ «Անեղծ Աստուծոյ փառքը փոխեցին նմանցնելով եղծանելի մարդուն և թռչուններուն ու չորքսանիներուն և սուզուններուն պատկերին»։ Հովկմ. 1. 21—23։ Կը տեսնե՞ս հիմա թէ բարեշրջումը, հոլովոյթի վարկածը որքան սխալ է։ Մարդ ոչ թէ գէպի բարձրը, գէպի Աստուած կը գիմէ, հապա Աստուծմէ իյնալով մարդուն, մարդէն ալ իյնալով թռչունի, թռչունէն անասունի և անկէ ալ մինչեւ սողուններուն կ'իջնէ։ Մի՛ հաւատաք փուճ բաներուն բարեշրջումի վարկածը Սատանայական է։ Բնական գիտութեան, գիւտերու, արհեստներու, արուեստաններու, քաղաքակրթութեան մէջ զարգում կայ, բայց ոչ զարգացում սրտի վիճակին մէջ։

Ասկէ 15 տարիներ առաջ փաստաբան մը որ բարձրագոյն ատեանի թարգմանիչ էր, ինծի ըստւ։ «Մարդու անասունէն վասէ ։ Պաշտօնի բեռումով այնպիսի բաներ կը լսեմ զոր անասունը չընեթ։ Այո, այսօր այնքան ապականած է մարդկութիւնը որ անկարելի է փախել, Ամերիկայի կառավարութիւնը 10 տարուան մէջ 150 միլիոն տոլար ծախսեց ոստիկանութեան, որպէսզի շարժապատկերներով մեծցած ներկայ սերունդը փրկէ ոճաբործութենէ, գինեմոլութենէ և անբարոյականութենէ։ Բայց իզո՞ւր, երթալով աւելի գէշի կ'երկանութենէ։ Անա այպէս, սիրելիս, մարդուն ինքնութիւնը կրնաս տեսնել 6,000 տարուան պատմութեան մէջ։ Դռւն ալ անոնց մէջն ես։ Քու սիրտ ալ այսպէս չար է, զուն ալ մեղաւոր մըն ես։ Մեղք չունիմ ըսել, չար է, զուն ալ մեղաւոր մըն ես։ Մեղք չունիմ ըսել, պարզապէս աղիտութիւն, հպարտութիւն և ստախօսութիւն է։ Ա Յովկ. 1. 8. 10։

2— Աստուծոյ ներկայութեան առջեւ մեր մեղաւոր ըլլալը աւելի կը տեսնենք։ Նայէ Արբահամի, երբ Աստուծոյ հետ կը խօսի, կ'ըսէ։ «Ահա ես հող ու մոխիր եմ»։ Նայէ Աստուածավախ, արդար, չարութենէ քաշուղ, ազօթասէր Յորին։ Երբ զԱստուած տեսաւ, խոստովանեցաւ ըսելով «Մինչեւ հիմա Քու վրայովդ ակոն-ջի լուրով լսեր էի, բայց հիմա աչքովս տեսայ, ասոր համար իմ անձս կ'արհամարհեմ, հողի և մոխիրի վրայ կը զղջամ»։ Եսայիի պէս զիւանագէտ մարգարէ մըն ալ երբ տեսիլքով Տէրը տեսաւ, բարձր աթոսի վրայ նստած և սերովբէները թոչաելով, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց կ'երգէին, այն տաեն ըստւ։ Վայ ինձի, ահա կը կորսուիմ, վասնզի ես պիզծ շրթունք ունեցող մարդ մըն եմ և պղծաշուրթն ժո-ղովուրդի մէջ կը բնակիմա։ Եսա. 6. 5։ Պետրոս ալ այսպիսի փորձառութիւն մ'ունեցաւ։ Երբ Յիսուս ձու-կերուն հրաշքը կատարեց ինք Յիսուսը տեսաւ և ա-ղաղակեց Սնոր ծունկերուն իյնալով, «Տէր իմ, քովէս մէկզի գնա, քանզի ես մեղաւոր մարդ մըն եմ»։ Տար-սոնցի Սաւուզ ալ, այն հպարտ երիտասարդը, երբ երկինքէն լոյս մը փայլատակեց, գետին իյնալով ձայն մը լսեց որ կ'ըսէր։ «Սաւուզ, Սաւուզ, ինչո՞ւ զիս կը հալածես։ Ինք ալ քողով ու ապշութեամբ ըստւ։ Տէր, ի՞նչ կ'ուզես որ լնեմ»։ Ծննդ. 18. 27, Յոր. 42. 5։ Ղուկ. 5. 4—8։ Գործք. 9. 1—7։

Ինչպէս որ լոյսը՝ ամէն աղտեղութիւն, և արեւէն ներս թափանցող չողը՝ մեր սենակներուն փոշիին շա-տութիւնը կը ցուցունէ, անանկ ալ Աստուծոյ ներկա-յութիւնը մեր մեղաւոր ըլլալը կը յայտնէ։ Ոչ թէ միայն մեղաւորները իրենց մեղքը կը տեսնեն այս լոյ-սին առջեւ, հապա ամենէն Սուրբ մարգարէներ, առաք-եալներ, Օգոստինոսներ և Նարեկացիներ ու ամէն զա-րու սուրբեր այս ներկայութեան և այս լոյսին առջեւ

իրենց մեզաւորներու զլու խը և յոյժ անպիտան ըլլալ։
Նին կը ահսնեն ու կը խոստովանին։

3. — Ինքնանաչումի ուրիշ մէկ միջոցն է, աւետարանի քարոզութիւնը լսել և ընթերցում։ Քանզի
հոն կը աեսնենք Յիսուսի կեանքը և նկարագիրը, Անոր
գործերը, Աստուծոյ սէրը, Քրիստոսի խաչը, մեղքը և
անոր բնութիւնը ու վարձքը, ուրբերու առաջինու-
թիւնները և նուիրումը և այսպիսով մենք զմեզ կը
բազդատենք, վերոյիշեալ կէտերուն հետ և այն ատեն
կը խոստովանինք՝ որ մենք մեզաւոր ենք և այսպիսի
կեանք մը չունինք։ Սաւուղ Դամասկոսի ճամբաւն
վրայ դարձի եկաւ, սակայն բուն ազգեցութիւնը Սաւ-
փառուէ առաւ։ Երբ անիկա կը քարկոծուէր, Սաւուղ
հոն էր և քարկոծողներուն հանդերձները կը պահէր.
և եղելութեան ականատես եղաւ, Քարերու արա-
փին տակ համբերութիւն, հալածեալ Քրիստոսին հան-
դէպ հաւատարմութիւն, թշնամիներու հանդէպ ներու-
ղամտութիւն, զինք քարկոծողներուն համար աղօթել
որ մեղքերնին ներուի, ահա այս բաները Սօղոսի
սրտին դպան։ Նա կը խորհէր թէ ինք ալ Աստուծա-
պաշտ և կրօնասէր ուրբի մըն է, սակայն զուրկ էր այս
վեհ հոգիէն։ Այս կերպով մեզաւոր վիճակը տեսաւ ու
հասկցաւ որ Քրիստոնեաներու մէջ իր գիտցածէն ուելի
բան մը կայ զոր ինք չունի։ Հիմա ալ այսպէս է, երբ
կը տեսնես երբեմն ապաշխարածներու փոփոխութեւնը
և կեանքի տարբերութիւնը, և եթէ անկեղծ ես՝ կը
խոստովանիս որ զուն այսպիսի կեանք մը չունիս։

Անոր սրբութիւնովը՝ քու պիզծ ըլլալդ, համբերու-
թիւնովը՝ քու բարկացոտ ըլլալդ, խոնարհութիւնովը՝
հպարտ ըլլալդ, ծառայութիւնովը՝ ծոյլ ըլլալդ, օգտա-
կարութիւնովը՝ անպիտան, հեղութիւնովը՝ խոստովիրտ,
կիրովը՝ ատող, ուրախութիւնովը՝ արտմութիւնդ, ա-
պատաձեռնութիւնովը՝ ագան ըլլալդ, քաջութիւնովը՝

վախկոտ, լրջութիւնովը՝ թեթեւ, ժուժկալու թիւնովը՝ անզուսպ, Սուրբ Գիրքի գիտութիւնովը՝ ազիտութիւնը և զերմեռանդ ազօթքի հոգիովը՝ քու պազ և անտարբեր ըլլալդ պիտի տեսնես ու պիտի խոստովանիս:

Դարձեալ անոնց ընտանեկան և առեւտրական կեանքի մէջ եղած փոփոխութիւնները և մեղքի դէմ պայքարիլը, աշխարհի հանդէպ բռնուծ գիրքը, քեզի քու վիճակիդ մասին խորհիլ պիտի տայ: Սակայն կան մեղաւորներ որոնք տեսնելով այսպիսի փոխուած կեանքեր, փոխանակ ազդուելու, կը հեռանան անոնցմէ եւ կամ կը հալածեն կրօնափոխ եղած կամ խարուած են՝ ըսելով: Շատերու փրկութեան միջոցը այսպիսի փոխուած կեանքեր եղած են: Մահմետական բարեկամ մունէի որ քրիստոնեայ եղած էր, հարցուցի թէ ի՞նչպէս քրիստոնեայ եղար: Պատասխանը հետեւեալն է, չհայ եղբօր մը կեանքն ու ազնուութիւնը, նեղ օրերու մէջ Սուրբ Գիրք կարգալու յարաւելութիւնը ինձի խորհիլ տուաւ, ու հասկցայ որ բոլոր այս բարի բաները Քրիստոսէ կ'առնէր: Անմիջապէս իմ պղծութիւնս տեսայ և Սուրբ Գիրք կարգալով իմ կրօնքիս ունայն ըլլալը և Քրիստոսի Աստուածութիւնը տեսայ և հաւատացի:

Սումաթրայի առաջին միսիոնարը օր մը հերանի հեղերունց համարին վրայ շատ ազգուութիւնով խօսեցաւ: Հոն գանուող քաղաքին մեծերէն մէկը շատ ազգուեցաւ և քանի մը օր վերջը քարոզիչին առւնը գնաց: Շատ կոշտ ու խիստ կերպով տան տիկնոջ հարցուց թէ քարոզիչը ո՞ւր է: Երբ հասկցաւ որ քարոզիչը սինեակը չէ, աթոռ մ'առնելով ալիկինին քով նստաւ և գէշնայուածքներով սկսաւ զիտել: Տիկինը ելաւ և երգեհոնին վրայ երգ մը նուագել սկսաւ: Այս անգամ մարդը ջուրին կուժը գեախն ձգեց և ջուրը թափեց: Յետոյ կարի մեքենային զզրոցը բացաւ և մէջինները հոս հոն

նետեց։ Այն ատեն տիկինը շատ մեղմութեամբ հարցուց, «Ինչո՞ւ այսպէս կ'ընես, ասկէ առաջ այսպիսի բան մը ըրած չէիր»։ Մարդը ըստ, «Ես ձեզ փորձելու եկայ, որպէսզի տեսնեմ թէ ձեր քարողածը դուք կ'ապրի՞ք, և հիմա տեսայ որ կ'ապրիք, ես այլես քրիստոնեայ պիտի ըլլամ» և մկրտուելով Տէրը դաւանեցաւ։

Անշուշտ շատ ցաւալի է տեսնել որ շատ քրիստոնեաներու կեանքը ոչ թէ օրհնութիւն, հապա գայթակղութիւն է։ Այդ պատճառաւ իրենց մեղքը տեսնելով ապաշխարողներ ալ քիչ են։ Մարդիկ տարրերութիւն տեսնել կ'ուզեն։ Երբ նեղութեան մէջ իյնաս՝ հոգերով կը ծանրանաս, երբ քեզ հալածեն՝ կը բարկանաս։ Երբ փորձուիս՝ վերջապէս կը պարտուիս, երբ վկայելու պատեհութիւն արուի՝ կ'ամչնաս, երբ մասնաւոր պարագաներ պատահին՝ փոխանակ զիրքդ պահելով Քրիստոսը ցուցունելու, զոր օրինակ սիրելիիդ հարսանիքին ատեն եթէ խաղաս, կեանքի մէջ մէկ անգամ է ըսելով, կամ մահուանը ատեն անմիտիթար ողբաս, Ծընունդ, զատիկ, նշանտուքի օրեր, զաւաթ մըն ալ օդի կամ գօնեաք խմես, ժամանցի համար թուղթ կամ կամ գօնեաք խմես, ժամանցի համար թուղթ կամ հարս խաղաս, բարեկամներ հաճեցնելու համար շարժապատկերի և կամ այլ տեղեր երթալու լլլաս, ոչինչ բաներու համար սուրբ օրը պղծես, քիչ մը զովարնք քեզ հպարտացնէ, և կամ արհամարհանք քեզ սահնք հպարտեցնէ, չնչին բաներ խաղաղութիւնդ խանգարեն, հագուստ կարելու ժամանակ չափով մը նորարեն, հագուստ կարելու ժամանակ չափով մէջ հաճելի ձեւութեան հետեւելու ըլլաս, մարդոց մէջ հաճելի ըլլալու համար ալ մի քիչ թէկ աննշան կերպով ներկուիս, կամ օծուիս, զաւակներուդ հագուստին և հոգեւոր կրթութեան մասին ալ ազատամիտ զտնուիս, ո՞ւր կը մնայ տարբերութիւնը և ինչպէս պիտի համոզես շուշը ջիններդ թէ զուն փոխուած ես։

Միւս կողմէն, անոնք ի՞նչպէս քեզի նայելով պիտի
տեսնեն իրենց մեղքերը։ Վստահ եղիր որ շատ մե-
զաւորներ ալ ճիշտ քեզի պէս քիչ և ստիպողական
պարագաներով կ'ընեն վերեւ յիշուածները։ Անոնք ի՞նչ
մնաս ունի, քրիստոնեաներն ալ կ'ընեն այս բաները՝
ըսելով ինքինքնին կը չքմեղացնեն և պատճառը դու-
նա։ Ահա սուրբերն են որ իրենց կեանքով պիտի ցու-
ցնեն մարդոց մեղաւոր ըլլալը՝ լոյսի պէս անոնց
առջեւ փայլելով։

Բ. — Նոր ծնանելու համար միայն մեղաւոր ըլլալ-
նիս գիտնալ բաւական չէ, այլ մեր մեղքերն ալ տես-
նելու ենք։ Մենք տեսնելու ենք թէ ոա, սո մեղքե-
րուն տէրն ենք։ Երբ Ս. Հոգին քեզ համոզէ այն ատեն
կը տեսնես մեղքերդ։ Շատեր՝ երբ հարցուի, «մեղա-
ւոր ենք» կ'ըսեն։ սակայն երբ լսես թէ ի՞նչ է մեղքդ
«Աստուած գիտէ» կ'ըսեն։ Ասիկա համոզումով մեղք
տեսնել չէ։ Նայէ Դաւիթի, «Վասնզի ես կը ճանչնամ
իմ յանցանքներս ու իմ մեղքս միշտ իմ առջես է» կ'ը-
սէ։ Ինչպէս Եսային ալ լսաւ Ճիմ շրթունքս պիղծ է»։

Ասկէ 40 տարիի չափ առաջ երբ Վեր. Մանասէ
Փափազեան Այնթապի մէջ քարոզիչ էր ու Բրօֆ. Սար-
գիս Լեռնեան ալ եկեղեցական ժողովի անդամ, պատ-
ուելիին քարոզներուն մէջ զզալի փոփոխութիւն մը
եղած էր, մեր լսածին համեմատ։ Ան ձգած էր իր զի-
տական քարոզները և ուղղակի տւետարանը և ապաշ-
խարութիւն կը քարոզէր։ Ասոր վրայ հարուստ և զար-
գացած դասակարգը սկսաւ կամաց կամաց եկեղեցիէն
քաշուիլ։ Եկեղեցական ժողովը այս բանը հասկնալով
Բրօֆ. Սարգիս Լեռնեանը իրեն կը զրկեն, որպէսզի
խրատէ պատուելին և քարոզներուն ուղղութիւնը փո-
խել տայ։ Պատուելին կը հարցնէ, «Յարուն զզացի՞ք»։ «Այո»։ կ'ըսէ Բրօֆէսօրը
և Ռուբեմ ձեղի և քեզի ալ պէտք է ապաշխարել» կ'ըսէ

պատուելին։ «Ես ի՞նչ ունիմ» կ'ըսէ Բրօֆէսորը, և իսկապէս ալ շատ բարի, ազնիւ, խելացի, հանգարաւարաբարոյ ու սիրելի, բազում բարեմասնութիւններով օժտուած, բարի վկայուած անձնուարութիւնն մըն էր ան։ Պատուելին կը թելազրէ որ տուն վերադառնալուն պէս ծնրագիր աղօթէ և Աստուծմէ հասկնայ ինք, մեղք մը ունի՞ թէ ոչ։ Ան ալ խօսք տալով կը մեկնի։

Ճամբան կ'ըսէ ինքնիրեն, և վայ պատուելի, ես իրեն ի՞նչ առաջարկելու գացի, ինք զիս ուր հասցուցաւ Գիշեր տաեն երբ տնեցիները քնացած էին, ինք մահակալին քով ծնրագիր կ'սկսի աղօթել։ ու կ'ըսէ։ «Ով Աստուծած, եթէ ես մեղաւորեմ և ապաշխարելու պէտք ունիմ և եթէ այսպիսի նոր կեանք մը կայ որ այս օրեր մեր եկեղեցւոյն մէջ կը քարոզուի ու կը վկայուի շատերու կողմէ, ինծի յայտնէ։ Տէրը անմիջապէս իր աչքերը բանալով իր անցեալ մեղքերը մէկիկ մէկիկ ցոյց կու տայ իրեն։ Թուղթ եւ մատիտ առնելով իսկոյնց կ'սկսի իր մեղքերու ցանկը գրել և աղաղակելով կ'ըսէ։ «Ով Աստուծած, ներէ ինծի մեղաւորիս» և կ'ապաշխարէ հոն։ Հետեւեալ օրը պատուելիէն կը խնդրէ մի քիչ խօսելու պատեհութիւն տալ իրեն քարոզէ վերջ։ Եւ երբ ժամանակը կու գայ, ուաքի ելելով եղելութիւնը կը պատմէ և զրած ցանկը կարգալով մեղքերը կը խօսանանի մանուկի մը պէս լալով։ Ասոր արգիւնքը մեծ կ'ըլլայ։ Զինք մօտէն ճանչցողներ կ'ըսեն։ «Եթէ այս կ'ըլլայ։ Զինք մօտէն ճանչցողներ կ'ըսեն։ Այսպէս պիսի մարդ մը մեղք ունի և կ'ապաշխարէ, ուրեմն մենք ի՞նչ պիսի ընենք» և շատեր կ'արթնան։ Այնթապի արթնութիւնը այսպէս սկսած է։ Ուրեմն ով սիրելի հոգի, անկեղծ եղիր, մաիր ներքին սենեակդ, սիրտգ բաց, աղօթէ Աստուծոյ, Յիսուսի նայէ, այն թափանցիկ հայելիին որ քու անցեալդ և ներկադ կարող է ցուցնելու, ինչպէս Ք. ճառագայթը մարդուն ներքին հրւանդութիւնները կը ցուցնէ։ Ապա թէ ոչ քու

մեղքդ վերջապէս քեզ պիտի գտնէ։ Հիմա մեղք չունիմ ըսելդ օգուտ չունի։ Եթէ այս աշխարհի մէջ մեղքդ չտեսնես և Յիսուսի չտանիս, Աստուծոյ դատաստանին օրը շարժապատկերի ժապաւէնին պէս բոլոր մեղքերդ պիտի ցուցադրուին, գաղտնիքները պիտի յայտնուին, Ո՞հ, ի՞նչ պիտի ըլլայ վիճակդ, որչա՞փ խարռուած ըլլալդ պիտի հասկնաս ու ամօթահար պիտի ըլլաս։ Սակայն շատ ուշ։

Անգամ մը հարռուստ առւն մը հիւրեր եկան այցելութեան համար, և սպասուհին ըստ սովորութեան օշարակ հրամցուց։ Հիւրերը օշարակը խմեցին, սակայն սմանք մէյ մէկ քիչ ձգած էին դաւաթին մէջ։ Սպասուհին դաւաթները խոհանոց տանելու ժամանակ աւելցած օշարակները խմելու համար, զանոնք մի առ մի արագօրէն բերանը կը տանի։ Այս բանը կը տեսնէ տան տէրը և անմիջապէս ձեռքի պղտիկ մեքենայով նկարը կ'առնէ սպասուհիին՝ ճիշտ խմելու վիճակին մէջ։ Մի քանի օր վերջը այս պատկերները սպասուհիին տալով կ'ըսէ, ո՞ւնայէ տեսնեմ կը ճանչնա՞ս, ո՞վ է ասիկա։ Երբ սպասուհին կը տեսնէ իր նկարը, շատ ամօթահար կը մնայ։ Դուն ալ հիմա՝, տեսնելով մեղքը ամչցիր և սպաշխարելով այն օրուան բան մը մի թողուր։

Գ. — Եթէ նորէն ծնանիլ կ'ուզենք, մեր մեղքերուն համար զղացալու եւ զանոնք խոստովանելու ենք։ Երբ Հոգին Սուրբ մեր մեղաւոր ըլլալը և մեր մեղքերը կը ցուցնէ, այն ատեն յանդիմանուած և համոզուած ըլլալով մեղքի խորունկ քունէն կ'արթննանք և վտանգը տեսնելով սարսափելի ցաւ կ'զգանք ու կը զղանք։

Պենտեկոստէի օրը ի՞նչ պատահեցաւ, երեք հազար մարդիկ ի՞նչպէս փրկուեցան։ Ասոնք երր Պետրոսի հոգեշունչ քարոզը լսեցին, հասկցան որ իրենք Յիսուսը, Աստուծոյ Որդին, խաչը հանած և սպաննած են,

խոստացեալ Միսիան որ յարութիւն առաւ։ Երբ
զայս լսեցին սրտերնին կոտրեցաւ։ Ուրիշ թարգ-
մանութիւնով սիրտերնին սղոցուեցաւ, այսինքն սար-
սափելի ցաւով վշտացան։ Ինչպէս նաև բանտապետը
զջալով հարցուց, «աէքեր ի՞նչ ընեմ որ փրկուիմ»։
Այնքան զօրաւոր էր համոզումը որ առանց առաւոտ-
եան լոյսին սպասելու, նոյն զիշեր հաւատաց և փրկուե-
ցաւ։ Գործք. 2. 37. 16. 30—31։

Երբ Սուրբ Հոգին քեզ համոզէ, զղջումի ցաւը՝
հանդերձեալ աշխարհի զողը, զժոխքի վախն ու սար-
սափը, մեղքերովդ Քրիստոսի պատճառածդ վիշտի ու
չարչարանքի զգացումը այնքան զօրաւոր կ'ըլլայ որ
խղճահարութիւնը և ամօթահարութիւնը օրերով կը
տեսէ, Երեմ. 3. 25։ Դուն ալ կ'ատիպուիս այս խոստո-
վանութիւնը ընել ի սրաէ։ ողբալով և արտասուելով,
«Մեղայ, հոգւովս և զօրութեամբ սորա, մտօքս և շարժ-
մամբ սորա, մարմնովս և զգայութեամբ սորա։ Մե-
ղայ զօրութեամբ հոգւոյս. խորամանկութեամբ, անըզ-
գամութեամբ, յանդգնութեամբ. և երկչոտութեամբ,
չուայլութեամբ, և ժլատութեամբ, զեղխութեամբ, և
անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահաւու-
թեամբ, և թերամաւութեամբ, Մեղայ Աստուծոյ։»

«Մեղայ չար խորհրդով մքացս, նենգութեամբ,
ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թու-
լութեամբ, պոռնկական խորհրդով՝ արուական. իգա-
կան, անասնական, գրասաւական, գազանական, ի գիշե-
րի և ի տուընջեսն, երազական զիճութեամբ և յա-
նրջական գարշ աղտեղութեամբ, մեղայ Աստուծոյ։»

Այսպիսի զղջումով Սուրբ Հոգին քեզ խոստովա-
նութեան կ'առաջնորդէ. ինչպէս ցաւէն տանջուտղներ
չկ որենալով գիմանալ բժշկին կը գիմէն, և հառս չելով
ցաւ երնին կը ցուցնեն։ Հոս ցաւ ունիմ, այս աեղս
կը ցաւի, չեմ կրնար զիմանալ. զարմանէ բան մը ըրէ

ամօթ չկայ այլեւս : Դաւիթի խոստովանութիւնը այս
կարգէ էր ռզորմէ ինծի , ով Աստուած : Իմ մեղքս
Քեզի յայտնեցի ու իմ անօրէնութիւնս չծածկեցի , ըսի
թէ Տէրոջ պիտի խոստովանիմ յանցանքներս : Աաղմ .
32.5: Իսրայէլի Աքաար թագաւորին խոստովանու-
թիւնն ալ այսպէս էր : Եղիայի ռնօսքերը լսածին պէս
իր հանդերձները պատռեց , և մարմնին վրայէն քուրձ
հազաւ , ու ծոմ պահեց և քուրձով կը պառկէր և կա-
մաց կը քալէր : Դ թագ . 21. 27: Մանասէ թագաւորն
ալ Աստուածոյ առջև մհծապէս խոնարհեցաւ և ազօ-
թեց ըսելով . «Տէր ամենակալ , Աստուած Արրահա-
մու : Իսահակայ և Յակովբայ եւ զաւակի նոցա ար-
դարոց , ամենակալ Տէր , թող զմեզս իմ : Մեղայ , Տէր
մեղայ , և զանօրէնութիւնս իմ ևս ինձէն զիտեմ , ամե-
նակալ Տէր . թող զմեզս իմս : Աստուած ալ փրկեց զին-
քը և իր զիրքին բարձրացուց : Այն ալ կուռքերը և
կուպաշտութիւնը վերցուց . Տէրոջը սեղանը դարձեալ
շակեց , խաղաղութեան և չնորհակալութեան զոներ
մատուց : Ժողովուրդն ալ ստիպուեցաւ Եհովային ծա-
ռայութիւն ընել :

Զղջումով խոստովանութիւն ու ապաշխարութիւն
այսպէս փոփոխութիւններ ու արդիւնքներ յառաջ կը
բերէ : Զաքէոսի պէս ինկած և ժողովուրդը կեղեքով
մարդ մը չորեքպատիկ հատուցումի կը յօժարեցնէ :
Բ Մնաց . 33: Ղուկ . 19. 8, 9: Իրական խոստովանու-
թիւնը և զղջումը այսպէս կը յեղաշրջէ մարդը :

Սողոմոն իմաստուն ալ կ'ըսէ . «Իր յանցանքները
ծածկողը յաջողութիւն չգտներ , բայց զանոնք խոս-
տովանողը և մէկդի ձգողը ողորմութիւն կը գտնէն :
Առակ . 28. 13: Ասոր համար Աստուած կ'ըսէ . «Ես
պիտի երթամ ու իմ տեղս դառնամ , մինչեւ անոնք
իրենց յանցաւոր ըլլալը խոստովանին , ու իմ երեսս
վնտռեն , երբ նեղութեան մէջ մտնեն , զիս կանուխ

պիաի վնտուենց Ովս. 5. 15: Տակաւին նեղութիւն չեկաց հիմա ալ Տէրը այսպէս կ'ըսէ Շինծի գարձէք ձեր բոլոր սրառվը, ծռմապահութեամբ, լալով ու սպա-լով, ձեր սիրատերը պատռեցէք ու ոչ թէ ձեր հանգերձ-ները։ Յովէլ 2. 12: Ի սրաէ եղուծ ապաշխարութիւնն է որ Աստուծոյ զութը կը շարժէ և Անիկա ողորմու-թեամբ քեզի կը ներէ և քեզ կ'ընդունի։ Այսպիսի զզջումով ապաշխարող մը միայն օաար աստուածները կը վերցնէ և ճշմարիտ աստուածապաշտութեան կ'առաջ-նորդէ։ Այսպիսի զզջումով ապաշխարող մէկը մարդոց ըրած անիրաւութիւնը մարդոց կը խոսառվանի և հա-առւցում ալ կ'ընէ։

Ով ընթերցով, երբ դուն ալ աշխարհէն, հաճոյ-քէն ետ Քրիստոսի կը դառնաս, միտքդ փափաքներդ առ Աստուած կը փոխուին։ Յովհաննէս մկրաչի և Տէր Յիսուսի քարոզածները ասոնք էին, «Ապաշխա-րեցէք քանզի Աստուծոյ թագաւորութիւնը մօահ-ցած է»։ Մատթ. 3.2: Եթէ եզրասի, Նէեմիայի և Դանիէլի պէս արդար մարդիկ, անձամբ իրենց չը-րած, հապա այլոց ըրած մեղքերը ցաւով և լալով խոսառվանեցան, հապա դուն որչափ աւելի լալու ես խոսառվանեցիր, հապա դուն որչափ ապստամբեցար, Յի-սուսը խաչեցիր, Սուրբ Հոգին մերժեցիր։ և հոգիիդ դաւանանեցիր, ընտանիքդ ու ազգդ ալ անպատռե-ցիր։ Սակայն ցաւալի բանը հոս է։ Հիմակուան ա-պաշխարողները, առ հասարակ ինդալով կ'ապաշխա-րեն, մեղքի խորունկ համոզում չունին։ Անզնց ապաշ-խարութիւնը թեթեւ և մակերեսային է։ Անոր համար հոգեւոր կեանքերնին ալ թեթեւ է։

Ժամանակին երկու հիւանդներ միենոյն թժշկին կը զիմեն։ Ասոնք երկուքն ալ նոյն ցաւը ունէին ի-ւենց ոտքին վրայ, Բժիշկը պատուիրեց հիւանդապա-հին, որպէսզի ասոնց ոտքերը այս ինչ իւղով օծէ և

լաւ մը շփէ։ Երբ հիւանդապահը կը շփէր մէկուն
ոտքը, անիկա սկսաւ հառաչել և պոռալ, քանզի ոտ-
քը սաստիկ կը ցաւէր։ Երբ կարգը միւսին եկաւ,
հիւանդապահը անոր ոտքն ալ կը շփէր։ Անիկա ոչ
հառաչեց, եւ ոչ պոռաց, ոչ ալ որեէ նեղութիւն կամ
ցաւ զգալու նշաններ ցուցուց։ Այս պարագան միւս
հիւանդին ուշադրութիւնը զրաւեց։ Բժիշկին քովէն երբ
ելան և իրենց տուները կ'երթային, առաջին հիւանդը
հարցուց իւր ընկերին, ունկեր, իմ ցաւս և քուկդ
նոյն տեսակ են։ Ի՞նչպէս եղաւ որ երբ հիւանդապահը
իմ ոտքս կը շփէր, ես չկրցայ դիմանալ և պոռացի,
սակայն դուն բնաւ ձայն չհանեցիր։ Միւսը ըսաւ։
«Հիմա ըսեմ գաղտնիքը, սակայն մի ըսեր բժիշկին։ Ես
հիւանդ ոտքս չցուցուցի բժիշկին, առողջը ցուցուցի»։
Սակայն վեսաը որո՞ւն եղաւ։ Այսպիսիներուն բժշկու-
թիւնը և փրկութիւնը կարելի չէ։

Դ. — Նորէն ծնանելու համար, Յիսուսի հաւատաւ
եւ յանձնուիլ պէտք է։ Որչափ ալ համոզուծ և զղջալով
խոստովանած եւ որոշումներ ըրած ըլլաս, տակաւին չես
կրնար փրկուիլ։ Սակայն երբ ջանքերէդ յուստհատած
ըլլալով, աչքերդ խաչեալ Քրիստոսի գործնես, Անոր
որ իրեւ Սստուծոյ Գառը աշխարհի մեղքը վերցուց,
այն ատեն կրնաս փրկուիլ։ Այս պատճառաւ ինքը կ'ը-
սէ, «Ո՛վ բոլոր յոգնած ու բեռնաւորուածներ, ինծի ե-
կէք և ես ձեզ պիտի հանգչեցնեմ»։ Քանզի Անիկա մեր
մեղքերուն համար վիրաւորուեցաւ և մեր անօրէնու-
թիւններուն համար ծեծուեցաւ, մեր խաղաղութեան
պատիքը Անոր վրայ եղաւ ու Անոր վէրքերովը մենք
բժշկուեցանք»։ Մատթ. 11. 28; Եսա. 53. 5, 6, 7։

Սարկա հաւատքով պիտի ընդունիս, հոս գործ չկայ
և ոչ ալ զգացում։ Աստուծոյ գրուած Խօսքին պարզ
հաւատք պէտք է։ «Հաւատա Տէր Յիսուսի և պիտի
փրկուիս»։ Գործք. 16. 31։

«Ով երկրի բոլոր ծայրերը, ինձի նայեցէք որպէսզի
փրկուիք» եսա. 45. 22: Ոչ քեզի նայէ ոչ ալ ուրիշին:

Նաբոլէոնի ժամանակ զինուորական տողանցքի մը
ատեն. Նաբոլէոն իր ձիով զինուորներուն մէջէն կ'անց-
նէր: Զին յանկարծ խրաչելով սկսու վազել, սահճն
ալ Նաբոլէոնի ձեռքէն վար ինկաւ թաջ և արթուն
զինուոր մը եղելութիւնը տեսնելով շարքէն դուրս վա-
զեց և սանձը բռնելով Նաբոլէոնի առւաւ, «Շնորհակալ
եմ հարիւրապետ», ըստ Նաբոլէոն: Զինուորը «Ո՞ր
գունդին հարիւրապետը» ըստու: Նաբոլէոն զարմանալով
զինուորին ուշիմութեան և վստահութեան կ'ըսէ, «Իմ
թիկնապահ գունդիս հարիւրապետն ես»: Զինուորը
կ'երթայ նոյն գունդին մէջ, բայց այն գունդին հարիւ-
րապետները կ'արհամարհեն և կը յանդիմանեն ըսելով
դուն հոս ի՞նչ գործ ունիս, զինուորը կ'ըսէ «Նաբոլէոնը
ինձի ըստ, ես հարիւրապետ եմ»: Ահա հաւատք այս է:

Պարզ հաւատքի ուրիշ մէկ օրինակն ալ: Ժամա-
նակաւ տեղ մը երաշտութիւն կը տիրէր: Երկրագործ-
ները վախցան որ ցանուած սերմերը պիտի աւրուին,
ուստի բոլոր ժողովուրդով միասին աղօթելու որոշումը
տուին: Մէյրի անունով պկատիկ աղջիկ մըն ալ ձեռքը
խոշոր հովանոց մը բռնած եկեղեցի եկաւ, անձրեւի
համար աղօթելու: Պատուելին հովանոցը տեսնելով
հարցուց «Այս պայծառ առաւատուն ինչո՞ւ հովանոցդ
առած եկարծ: Մէյրի անոր ըստ և Մենք հոս անձրեւի
համար աղօթելու չեկա՞նք: Խորհեցայ որ մենք պիտի
աղօթենք և անձրեւը պիտի գայ, հետեաբար հովա-
նոցի պէտք պիտի ունենանք»: Բոլոր ժողովուրդին մէջ
այս փոքրիկ աղջիկէն զատ հովանոց ունեցող չկար:
Եւ իրապէս աղօթքէն վերջ անձրեւ եկաւ ու միայն
Մէյրին էր որ առանց թրջելու տուն գնաց: Հաւատքը
այս է: Դուն կը խնդրես և Աստուած ալ կուտայ:

«Ան որ ինձի կ'ու գայ, բնաւ գուրս պիտի չհա-

նեմ։ Յովհ. 6. 37։ Բեռ մը թէ Քրիստոսի և թէ քու վրադ կրնա՞յ ըլլալ։ Եթէ Անոր վրան է, որ այս է ճշշմարտութիւնը, ուրիմն դուն ազատ ես, փառք տուր Անոր։ Շատեր այս պարզ ճշմարտութիւնը, այսինքն հաւատքով փոխանակութիւնը չգիտնալով, կը տառապին և իրենց մեղքերուն տակ կը ճգմուին։

Անգամ մը բեռնակիր մը իր բեռով կը ճամբորգէր։ Կառապան մը խզմալով իրեն, իր կառքին մէջ տուած զայն։ Բաւական երթալէ վերջ կառապանը գարձաւ որ մարդը բեռով իր կռնակէն իջեցուցած չէր։ Ըստ անոր «Բարեկամ», ինչո՞ւ բեռդ կառքին մէջ չդրիր», Նա պատասխանեց «Զըլլայ որ կառքին նեղութիւն տուած ըլլամ»։ Խեղճ մարդ, արդէն կառքին մէջն ես։ Դուն ինչո՞ւ բեռդ Յիսուսի չես յանձներ։ Արդէն Անիկա վերցուցեր է զայն։ Անգամ մը կին մը տեսայ, և իր բեռը ուղեցի, իրեն օգնելու նպատակու։ Ան չտուաւ, Յետոյ ուրիշ կնոջմէ մը ուղեցի, անիկա տուաւ ու հանգստացաւ։ Դուն ալ մեղքի բեռդ Անոր յանձնէ և վըստահէ իրեն, ինչպէս ծովամոյն եղող մը ինքզինքը լուզորդին կը յանձնէ առանց շարժումի։ Ինչպէս անառակ որդին իր եղած վիճակով եկաւ ու հօրը գիրկը նետուեցաւ, գուն ալ այնպէս Տէր Յիսուսի գալու ես։ Հաւատքի հանգանակն ալ կ'ըսէ, և կը հաւատամ մեղքերութողութեան։ Ոչ թէ բան մը կ'ընեմ ի փոխարէն, այլ եղած կատարուած գործի մը կը հաւատամ։ Ինչպէս զատդ փաստաքանին, հիւանդդ բժիշկին, կեանքդ չոփէրին կը վստահիս, այնպէս ալ մեղքդ և ինքզինքդ Տէր Յիսուսի յանձնէ։

Ժամանակին մեծ քաղաքի մը մէջ որբեւորի կին մը իր երեք զաւակներով կ'ապրէր տան մը մէջ։ Ծընունգի իրիկուն մը, որբեւարի կինը իր երեք պատիկներով, անօթի, կոսր մը կիսայրեաց փայտի կրակին քով կը տաքնային։ Բարեպաշտ մայրը պատմեց իրենց

ծննդեան պատմութիւնը և յետոյ Եղիայի ազռաւնեարու միջոցաւ կերակրութիլը. այնպէս հասկցուց անոնց որ իրենք բան մը չունէին ուտելու այդ իրիկուն, սակայն Աստուած կարող է իրենց ալ բան մը ընել: Յետոյ աղօթեցին, արցունքի տաք կաթիլներ կ'իջնէին խեղճ կնոջ աչքերէն, ի աես իր զաւակաց թշուառութեան: Կրտսեր որդին, մէկ կողմ առանձնանալով այսպէս աղօթեց, ռով Աստուած, Դուն Եղիա մարգարէին աղռաւի մը միջոցաւ հաց և միս զրկեր ես: Հիմա մենք ալ անօթի ենք, հաճիս աղռաւ մ'ալ մեղի զրկէ: Աղօթքէն անմիջապէս վերջը մօրը ըստւ ԱՄայրիկ, այլես մի՛ լար, ես աղօթեցի և Աստուած մեղի աղռաւ մը պիտի զրկէ, երթամ դուռը բանամ որ երբ աղռաւը գայ, կարենայ անարգել ներս մտնելու: Եւ գընաց ու փողոցին դուռը բանալով սպասեց....: Ժամերը կ'անցնէին 8, 9, 9.30 աղռաւ չիկար: Տղան կ'սպասէր: Ժամը 10 ի ատեն ոտքի ձայն մը լսուեցաւ պաշտօն-եայ մըն էր որ իր օֆիսէն նոր տուն կը դառնար իր զաւակներուն հետ Ծնունդը տօնելու: Երբ տեսաւ տղան զրան մէջ կայնած հարցուց, «Ճղաս այսքան ուշ ժամանակ, այս ցուրա օդին հոս ի՞նչ կ'ընեն»: «Տղան ըստւ, Աղռաւին կ'սպասեմ», «Ի՞նչ աղռաւ է տղասաւ: ԱՄայրս պատմեց որ աղռաւ մը Եղիային հաց և միս կը բերէ եղեր, մենք ալ անօթի ենք, աղօթեցինք որ աղռաւ մ'ալ մեղի ուտելիք բերէ: Մարզը յուզուած ներս մտնելով՝ մօրը ըստւ, «Տիկին ի՞նչ պատմութիւն է որ պղտիկը կ'ընէ», Մայրն ալ եղելութիւնը կը պատմէ: Պաշտօնեան կ'ըսէ, «Տղաս ես ալ իմ այս սեւ հագուստովս աղռաւի մը կը նմանիմ, հիմա կողով մը առ և հետո եկուր, ես ձեր աղռաւն եմ». ու տղուն հետ շուկայ գացին, հսն ամէն տեսակ ուտելիքներով և խաղալիքներով տղան տուն զրկեց բեռնակիրին հետ, Ահա հաւատքը այս է: Բառձին և ուզածին հա-

ւատալ որ Աստուած կ'ընէ :

Ե. — Նորէն ծնանելու համար պէտք է հովը փչէ : Հովը ուր որ ուզէ, կը փչէ : Անոր ձայնը կը լսես, բայց չես գիտեր ուրկէ կու գայ կամ ուր կ'երթայ այսպէս ովէ ան ամէնը որ հողիին կը ծնանիս, Յովհ. 3.8: Երբ մեր սենեակին օղը շտա տաքնայ և կամ ապականի, անմիջապէս պատուհան մը կը բանանք և հովը փչելով մեր սենեակին ազատ օղը կը փոխէ, ձիշտ այսպէս ալ այս հովը այսինքն Սուրբ Հոգին՝ երբ սիրաց բանանք, ներս փչելով մեր ազատ օղը կը մաքրէ և մաքուր օդով կը լեցնէ : Հովը մեղմէ հեռու չէ, մեր սրտին առջև է: Ան ուրկէ՝ կու գայ ուր կ'երթայ, չենք զիտեր: Սակայն երբ սիրաց բանաս, շարժում մը կ'ըլլայ: Ինչպէս չորցած սոկորները հովի մը փչելովը կենդանացան: Այս հովը շօշափելի կամ զգացի չէ, ոչ ալ տեսանելի, սակայն ծառի տերեներուն, ու տանիքը փոռւած լաթերուն շարժումնն կը հասկնանք որ հովը կը փչէ: Հոգիէն ծնածն ալ նոր շարժումներ կ'ունենայ ու տեսնողները կը զարմանան թէ ի՞նչ եղաւ, ի՞նչպէս եղաւ: Որոշ է որ Հոգիէն ծնած ես: գործերդ յայտնի կ'ըլլան: Նոր ծնունդի ժամանակ գործ ծովը Սր. Հոգին է: Քեզ մեղքին վրայ համոզող զըլ ջումի բերող, խոստովանութեան տռաջնորդողը, Քրիստոսի վրայ հաւատք ընծայողը ինմնէ որ քեզ իրը մայր ծնանելով, կը փրկէ: ու Հոգեոյդ մէջ վկայութիւն կ'ու տայ թէ գուն Աստուծոյ զաւակն ես: Վկայելու քաջութիւնը, աղօթելու, Սուրբ Գիրք Կարդալու փափաքը ինք կ'ու տայ: Քեզ ձշմարտութեան տռաջնորդելով և մխիգարելով, նաև իր պտուղներով զոր գարելով, փեսային զիմաց հանելու ինք կը պատրաստէ:

Զ. — Նորէն ծնանելու համար պէտք է մեղմի ջուրէն ծնանիլ: Յովհ. 3.5: Ի՞նչ է այս ջուրէն ծնանիլ: Այս խօսքը մկրտութեալն կ'ակնարկէ: Ոչ երբեք: Ու

րեմն «Ձուր» բառը ինչ կը նշանակէ որ մենք անկէ ծնանելու ենք, «Ձուր» Աստուծոյ խօսքն է, «Ասիկա է որ եկաւ ջուրով և արիւնով. Յիսուս Քրիստոսը», այսինքն քաւութիւնով և Աստուծոյ խօսքով: Ա. Յովհ. 5. 6: Գրուած է զարձեալ, «Եր անձը մատնեց անոր համար, որպէսզի սրբէ ու մաքրէ զանիկա տւագանին ջրովը՝ Խօսքով»: Եփես. 5. 25, 26: Արդէն Պետրոս առաքեալ, նորէն ծնածներուն զրելով կ'ըսէ: «Նորէն ծնած ըլլալով, ոչ թէ ապականացու սերմէն, հապա անապականացուէն, Աստուծոյ կենդանի ու յաւիտահնական Խօսքովը»: Ա. Պետ. 1. 23: Յակոբոս առաքեալ ալ նոյնը կ'ըսէ: Պօղոս առաքեալ ևս կ'ըսէ. «Վասնզի Քը- րիստոս Յիսուսով ևս ձեզ ծնայ տւետարանով», Ա. Կորն. 4. 15: Եթէ ջուրը մկրտութիւն ըլլար՝ մենք մեր մեղ- քերէն ի՞նչպէս պիտի մաքրուեինք. Քանզի այս ջուրը ամեզ կը սրբէ ու կը մաքրէ» կ'ըսէ: Միւս կողմէն ա- ռաքեալը կ'ըսէ թէ մկրտութիւնը մարմինին աղաք մէկզի ձգձլու համար չէ: Ա. Պետ. 3. 21: Երբ. 10. 22: Այս երկու համարները բազդատելով պիտի տեսնես որ մաքրող ջուրը Աստուծոյ Խօսքն է:

Սեպենք թէ ջուրը մկրտութիւնն է: Այսօր քանի միլիոններ կան որ մկրտուած են, սակայն զեռ մեղաւոր են. ամէն օր մեղք կը գործեն: Ի՞նչ պիտի ըլլան անոնք: Մենք վիճաբաննելու միտք չունինք, սակայն քեզի օգնել կ'ուզենք: Դուն երբ Աստուծոյ Խօսքը կը լսես և միտքդ կը լեցուի անով, քու մէջդ հաւատք կը ծնանի, քանզի ռհաւատքը լսելէն, լսելը Աստուծոյ Խօսքէն է» կ'ըսէ Ահաւատքը լսելէն, անիկա Առառւծոյ զօրութիւնն է առաքեալը: Քանզի, անիկա Առառւծոյ զօրութիւնն է փրկելու համար: Այս խօսքերով նոր կեանք կ'ոկոի քու մէջդ: Հռովմ. 1. 16: 10. 17: Արդէն բոլոր անոնք որ վերսարին ծնած են՝ աւետարանով ծնած են:

Ասկէ 25 տարիներ առաջ, Հայաստանի մէջ հայ մարդ խանութէ մը պանիր ծախու առնելով տուն

կ'երթայ։ Ոմանք կը նկատեն որ պահիրի փաթթուած թողթը՝ Նոր Կատկարանէն թերթ մըն է։ Կարգալով շատ կ'ազգուին։ Հետեւեալ օրը նպարավաճառին քով երթալով կը փափաքին գնել նոյն թուղթի միւս կտրոները, պահիրի գնով։ Խանութպանը կուտայ և իրենք կտրգալով այս ոռւրբ մատեանը՝ կը փրկուին։ Անոր համար է որ մեր նախահայրերը այս աւետարանը չատ կը յարգէին։ Երբոր եկեղեցին մէջ Կարգացուէր, «ԱՍԻ ԱՍՈՒԱԾ» ըսելով ժողովուրդը աւելի երկիւղածութեամբ ունկնդրելու կ'առաջնորդէին, և այս աւետարանին համար արիւն թափելով արիւնաներկ աւետարան մը կատկեցին մեզի։ Ասոր համար հաղար վաթուն լեզուներու թարգմանուած է և կէս միլիանէն աւելի տպուած։ Այսու, Աստուծոյ Խօսքը հայելի մըն է ուր կը աեսնենք մեր ազաերը։ Անիկա մաքուր ջուր է, կը մաքրէ մեր մեղքերը։ Սերմ մըն է, որ երբ սրտի մը մէջ ցանուի, անոր կարծրութիւնը կը կոտրի և արմատ կը ձգէ և պառուղ յառաջ կը բերէ։ Աստուծոյ Խօսքը սուր է, կը կարէ։ Մուրճ է, կը փշրէ։ Կրակ է, կ'այրէ։ Անձրե է, կը կակզցնէ։ Օրէնք է, մեզ կը պատժէ։ Շնորհաց Խօսք է, մեզ կը փրկէ։ Հաց է, սնունդ կուտայ։ Երբեմն անոր մէկ բառը՝ հիւլէական ոռւմբի մը պէս կը պայթի ու կը փշրէ մեր սիրտերը։

Անգամ մը հարուստ արկին մը կը աեսնէ իր սպասուհին որ Սուրբ Գիրք կը կարգար։ «Այս ի՞նչ է որ կը կարգասա ըսելով կ'արհամարհէ զայն։ Բայց Գիրքին մէջէն մէկ բառ իր աչքին կը հանդիպի և զինքը չատ անհանգիստ կ'ընէ։ Այդ բառը «Յաւիտենականութիւնն» էր։ Տիկինը շատ կը խորհի այս բառին վրայ թէ ինք ո՞ւր պիտի անցնէ։ Վերջապէս կ'ապաշխարէ և իր յաւիտենականութիւնը կ'ապահովէ։ Ահա այսպէս նորէն ծնանելու ժամանակ այսպիսի միջոցներով Աստուծ մեզ փրկութեան կ'առաջնորդէ իր նախախնամութիւնով։

բարի կամեցողութիւնով, իր ուզելով՝ ճշմարտութեան Խօսքով։ Իր Հոգիովը մեզ նորէն կը ծնանի։ Այսպէս ալ գրուած է «Ոչ արիւնէ և ոչ մարմինի կամքէ և ոչ ալ մարդու կամքէ», հապա Աստուծմէ ծնան։ Յովհ. 1. 12. 13. Յակ. 1. 18. Ահա ձեզի օրինակ մը ևս որ Աստուծոյ նախախնամութիւնով նոր ծնած, անհաւատ, զօրաւոր կամքի տէր, հարուստ Քէփթըն Լոէի վերստին ծննդեան պատմութիւնը, Աստուծած ինչպէս գործեց և մարդը նորէն ծնաւ։

Այս մարդը՝ Քէփթըն Լոէ Յ զաւակներու հայրն էր Այս պզտիկները մօտաւորապէս Յ ամիսէ իվեր սկսած էին յաճախել քաղաքին Կիրակնօրեայ դպրոցը՝ Ասոնց մեծագոյնը 14 տարեկան էր։ Երկրորդը Յովհաննէս՝ սիրելի տղան, հազիւ 11 տարեկան էր։ Իսկ երրորդը, կարմրուկ այտերով, ժպտադէմ էլլա զեռ հազիւ 9 տարեկան էր։

Այս խելացի զաւակներու հայրը, հարուստ Քէփթըն Լոէ էր։ Անիկա այդ շրջանակներու մէջ հանրածանօթ, ուստեալ և անուանի մէկն էր։ Ինք բարոյականի տէր, խելացի, զարգացած, բարեսէր և քաղցրաբարոյ մէկն էր։ Այս պատճառու սիրուած էր ամէն դասակարգի մարդոց կողմանէ և մեծ ազդեցութիւն ունէր քաղաքի մարդոց վրայ։ Այս բոլոր բարեմասնութիւններուն հետ, պարոն Լոէ, զեռ անհաւատ էր։ Իր հրապուրիչ լեզուով և սրամիա ոճերով կը ծաղրէր աղօթքի գաղափարը։ Ապաշխարութիւն կամ վերստին ծնունդ՝ լուրջ խեղկատակութիւններ էին իրեն համար։ Քրիստոնեաներու մեծամասնութեան նկատմամբ կը խորհէր թէ անկեղծ, և սակայն խարուած մարդեր են։ Անիկա ուշի ուշով սերտած էր անհաւատ մատենացիրներու տրամաբանութիւններն ու ապացոյցները։ Թէե ուշադրութեամբ կը կարգար Սուրբ Գիրքը, սա կայն շատ մը առարկութիւններ կ'ընէր անոր դէմ։

Ամէնուն հեղ, քաղցր և քաղաքավար էր։ Մէկը չէր գայթակղիր իրմէ։ Քանզի իր ինչ ըլլալը բացէ ի բաց կը խօսէր ամէն տեղ։ Յաճախ սուր լեզուով և ուսեալ արամաբանութիւններով կը հեղնէր տկարամիա և պարզամիա քրիստոնեանները և անկեղծ եկեղեցւոյ անդամները։ Այսու հանգերձ մէկը չէր վշտանար իրմէն։

Պարոն Լոէ քրիստոնէութեան սորվեցած մաքուր բարոյականութեան փրկարար զօրութիւնը կը խօսատվանէր։ Կիրակնօրեայ դպրոցին բարի և ագնուացուցիչ ձեռնարկ մ' ըլլալը ճանչնալու և զայն գնահատելու չափ իմաստութիւն ունէր։ Ինչպէս ոճիրներու հաշուեցուցակներէն կը հասկցուի, Կիրակնօրեայ դպրոցներու մէջ կրթուած մանուկներէն շատ քիչեր։ Հարութիւններու և ոճիրներու զործողներ եղած են։ Անոր աչքերը բոլորովին զոցուած չէին այս մեծ իրականութեան։ Այս պատճառաւ հաւանութիւն տուած էր իր զաւակներուն Կիրակնօրեայ դպրոց երթալուն։ Երանի թէ շատեր, որ Սուրբ Գիրքին և քրիստոնէութեան էական վարդապետութիւններուն և ճշմարտութիւններուն չեն հաւատար, դաս մը առնէին այս ուսեալ անհաւատէն և ծառը իր պատուղէն հասկնային։ Քանզի վերցուր Սուրբ Գիրքը, հաւատաքը և աղօթքը, հոն ոչ քաղաքավարութիւն ոչ ալ բարոյականութիւն կրնայ մնալ։

Եկեղեցւոյ փոքր մէկ սենեակին մէջ, պայծառ Կիրակի առաւօտ մը ապաշխարելու համար ծնրազրով շատ մը մանուկներու մէջ, Սասա Լոէ և անոր եղբայրն ու քոյրը կը գտնուէին։ Այս իմաստուն աղջկան իր առարիքէն ակնկալուածէն աւելի մեծ կատարելութեամբ իր փոքր եղբօր և քրոջ ձեռքէն բռնելով անոնց հետ միատեղ չնորհաց գահուն առջև ծունկի զալը, անանկ քաղցր տեսարան մը կը պարզէր որ նոյն իսկ հրեշտակները կ'ուրախանային անսնց նայելով։

Երբ այս մանուկները տուն գտացին, իրենց ըրածը, այսինքն քրիստոնեայ ըլլալու մասին իրենց ըրած հասատատ որոշումը յայտնեցին իրենց մօր։ Երբ լսեց ան, ինք ալ շատ յուզուեցաւ Քանզի երբ անիկա դեռ փոքր էր, քրիստոնէական վարդապետութեան և դաւանանքին մասին լսած և սորված էր և մեծցած ատեն ալ զեռ այն հաւատքէն մոլորած չէր։ Քանի որ ի բնէ համաձայնող մէկն էր, միշտ հպատակած էր իր ամուսնոյն։ Անիկա ջանք ըրած էր որեէ կերպով չվշտացնել զայն, անոր զգացումներուն հակառակելով։ Անոր զաղափարներուն հակառակ բան մը խօսելէ միշտ կը քաշուէր։ Սակայն հիմա իր սիրելի զաւակները իր շուրջը հաւաքուած, կը խօսէին իրենց Փրկչին հանդէպ իրենց սրտին մէջ գոյացող անկեղծ սիրոյն նկատմամբ և անհետ եկող ուրախութեան, խաղաղութեան և յոյսի շուրջ։

Տիկին Լոէ երբ ասոնք լսեց, լացաւ, իր մանկութեան և երիտասարդութեան բոլոր նուիրական և սուրբ զգացումները, զովարար մեղմ զեփիւսի պէս կը փշէր իր սրտին վրայ։ Անիկա յիշեց զինքը մկրտող ծերունի հովիւին հաւատարիմ քարոզութիւնները։ Յիշեց նաև իր հօրը տունը և բարեպաշտ ծնողքը ու իրենց տան մէջ ամէն տուտու և ամէն իրիկուն եղած աղօթքները։ Միաժամ եկան ազգեցիկ խրատները իր մօր, որ հիմա երկինքն էր, Ասոնց յիշատակներով և բարի զգացումներով գրաւուած էր նա, անանկ որ անոնց ազդեցութեան տակ սիրաը կակուզցաւ։

Պարոն Լոէ, երբ առաջին անգամ լսեց մանկանց կեանքին մէջ եղած այս նոր փոփոխութեան նկատմամբ՝ շուարեցաւ և չէր գիտեր թէ ինչ ընելու է։ Զաւակներուն կիրակնօրեայ դպրոց յաճախելուն մասին ինք հաւանութիւն ցոյց տուած էր։ Հիմա իրաւունք ունէ՞ր վշտանալու երբ անոնք կ'ընդունին այն ազդեցութիւնը զոր զպըոցը կը թողու։ Ասիկա արդէն ակնկալելու չէ՞ր։

Ամէն բան հաշիւի տանելէ յետոյ, միթէ կրօնք ըսուած բանը մանուկները տւելի աղէ՞կ կ'ընէ թէ աւելի զէշ։ Անրկա նախ խռովեցաւ իր սրտին մէջ։ Սակայն երկար խորհելէ յետոյ որոշեց այս խնդրին մասին որեէ բան չըսել, հապա թողուլ զանոնք իրենց բնական ընթացքին։ Սակայն ուրախ երիտասարդ նորագարձները այսպէս չէին։ Անոնք երկար տառն չկրցան լուռ մնալ։ Անոնք խորհեցան իրենց հօրք հաղորդել։ ինչ որ փորձառարար սորված էին։ Պարոն Լոէ մտիկ ըրաւ անոնց ըստին։ Սակայն բան մը չըսաւ, անոնց պարզ ու մանկական հաւատքը ծաղրելու ուղղութեամբ, Աւրիները քննագատել եւ ծաղրել իր սովորութիւնն էր։ Սակայն ասոնք իր զաւակներն էին և ինք անոնցմով կը պարձենար, ինք անոնց մէջ ուրիշ բան մը չէր տեսներ, բայց միայն մանկական զգացումներ որոնք արթնցած էին անոնց մէջ այս վերջին շաբաթներու մէջ։ Սակայն երբոր անոնք՝ մանկական պարզութեամբ և եսանզով աղաչեցին որ ինք ալ Տէրը փնտէ, երկաթեայ և պազրիւնութեամբ ըստւ անոնց թէ այս տեսակ խօսքիր ուրիշ անդամ կրկնուելու չեն։

Հետեւեալ Կիրակի առաւուն, պարոն Լոէ տեսաւ որ ընտանիքի անդամներուն բոլորն ալ առւնը թողած, եկեղեցի գացեր էին։ Այս եղելութիւնը տեսակ մը առանձնութեան և ախրութեան զգացումներ արթնցուցին անոր մէջ։ Բանզի իր երեք զաւակները, կինը եւ վարձագով իրենց քով աշխատող Փողէֆ անուն երիտասարդը, բոլորն ալ պատրաստուելով կառքին մէջ նստած եկեղեցի գացեր էին, Փողէֆ կառքը վարելու եւ ձիերուն նայելու համար կ'ընկերանար անոնց։ Անոնք կամաց կամաց ըլուրէն գէպի վար կ'իջնէին, ինք սենեակին պատռնանին առջեւ կայնած, անոնց կը նայէր, Հոն, իր բոլոր կեանքին մէջ չգիտցած եւ չտեսած օտար ըզ գացումներ արթնցան իր մէջ։

Այս տիսուր զգացումները իրմէն հեռացնելու համար, պնակ մը աղ առաւ և ուղեւորուեցաւ դէպի մօտակայ բլուր մը, կանանչագեղ խոտերով ծածկուած տեղ մը ու իր ոչխարներն ու արջառները կ'արածուէին: Տարուան գեղեցկագոյն ամսուան, Հոկտեմբերին խիստ պայծառ մէկ առաւօտն էր: Գեղեցիկ օդին մէջ մեղմ, միենոյն ատեն քիչ մը մելամաղձոտ գեփիւռ մը կը փէքր: Հեռաւոր բլուրները և գետինը ծածկող անտառին գոյնզգոյն տեսարանները, չորսդին երեցող ծառերու վրայ ապականութեան նշանները, աւելի կը զօրացնէին այն տիսուր զգացումները զորոնք առտուայ պարագաները արթեցուցած էին իր սրաին մէջ: Անոր տրտմութիւնը աւելի շատցաւ: Այս պատճառաւ առջեր նրբուզիին մէջ յառաջանալով, լեռան բարձր մէկ գագաթին վրայ, արեստ և գեղեցիկ տեղ մը նստաւ: Անոր առջեւ կը կենար բարեբեր հովիտ մը որուն երկու կողմերը բարձր և գեղեցիկ բլուրներով շրջապատուած էին, որուն մէջէն մաքուր գետ մը կը վազէր: Տեսարանը շատ հրապուրիչ էր: Անոր աչքերը երբոր դարձան քաղքին որ մեծամեծ և կանանչագեղ ծառերով գրեթէ ծածկուած էր, չէր կրնար լրջօրէն չխորհիլ այն ժողովին վրայով որ կը կատարուէր եկեղեցւոյ մը մէջ ժողովին վրայով որ կը կատարուէր երկինքը կը մատորուն զանգակի բարձր աշտարակը երկինքը կը մատնանշէր: Հակառակ իր կամքին և ըրտծ ջանքերուն սախորհուրդը կրկին կրկին կու գար իրեն «ԱնՈ՞նք ի՞նչՈ՞ի ՀՈ՞ն Ե՞ն»:

Երբ ինք այս խորհուրդներով յափշտակուած էր մօտակայ ճնճղուկի մը անբնական ճիշերը անոր ուշադրութիւը գրաւեցին: Երբոր դէպի այդ կողմը դառձաւ, մեծ և սե օձ մը տեսաւ, որուն զլուխը՝ ոլորուած և գետինը պակող մարմէն մէկ ոտքի չափ վերքարձացած էր: Օձին բերանը լայն բացուած էր: Երկքարձացած էր: Օձին բերանը լայն բացուած էր: Երկքարձացած էր: Օձին բերանին մէջ կը դառնար արագի լեզուն բացուած բերանին մէջ կը դառնար արա-

գօրէն և դարձած ատեն արեւու լոյսին մէջ կը փայլէր
իբրև լուսավառ բոց մը և անոր աչքերը թռչունին կը
նայէր։ Անոր աչքերուն մէջ անանկ յստակ և փայլուն
լոյս մը կար որ նոյն իսկ աեսնելը սարսափ կ'ազգեր
մարդուն։ Խեղճ ճնճղուկը, օձին գլխուն շուրջը, մի
քանի ոտք արամագիծ ունեցող շրջանակի մը վրայ կը
դառնար։ Յովնած և ուժասպառ թռչունը քանի դառ-
նար, շրջանակը երթալով կը պղտիկնար։ Անիկա հաս-
կըցած էր իր վտանգը, սակայն չէր կրնար ազտափի
օձին զինք բռնող և քաշող կախարդական զօրութե-
նէն։ Ան կը ջանար փախչիլ և ազատիլ։ Ասոր համար
թեերը կը շարժէր, սակայն իզուր։ Նա չէր կրնար
ատկէ հեռանալ։ Բնդհակառակը աւելի և աւելի կը մօ-
տենար անոր բացուած բերնին։ Շրջանակը երթալով
աւելի պղտիկցաւ։ Հուսկ յետոյ, մեծ տագնապով սուր
և արագ ճիչ մը արձակեց և օձին բացուած բերնին
մէջ ինկաւ։ Պարսն կօէ շատ յուզուեցաւ երբ տեսաւ
թռչունին վիճակը և վախճանը։ Մի քանի անգամ ու-
զած էր, օձը սպաննել և թռչունը ազատել, սակայն
վախճանը տեսնելու մասին իր մէջ արթնցող հետա-
քրքրութիւնը, արգելք եղաւ զայն ընելուն։ Սոյն տե-
սարանը ամբողջ օրը չհեռացու անոր մաքին առջեւն։
Չէր կրնար զայն մոռնալ, ոչ ալ կրնար մտքէն հանել,
որչափ ալ աշխատէր։ Խեղճ թռչնիկին, օձին բերնին
մէջ իյնալու ատեն մեծ տագնապով հանած այդ սուր
ճիչը, միշտ կ'արձագանգէր անոր ականջներուն։ Այս
պատճառու անոր վիշտն ու տխ բութիւնը աւելի և ս
սաստկացաւ։

Երբ առւն եկաւ, ուզեց իր գրագարանը մանել և
կարգալ, Սակայն ի՞նչ կար, ինչո՞ւ չէր կրնար կարգալ։
Ինք՝ իր խորհուրդներուն իշխելու կարող էր։ Մակայն
հիմա լէռան վրայ տեսած բաներէն և Աստուծոյ տան
մէջ հաւաքուած փոքր խումբէն ուրիշ բանի մը վրայ

չէր կրնար խորհիլ։ Ժամերը շատ դանդաղ կ'անցնէին։ Ինք, հակառակ իր կամքին և կրկին կրկին ըրած ուրոշումներուն, զլուխը վերցնելով, ատեն ատեն դէպի հովիտը կը նայէր և սիրելի զաւակներուն վերադարձը տեսնել կ'ուզէր։ Երկար ատենէ յետոյ, կառքին անիւներուն ձայնը լսելի եղաւ։ Կառքը ձորին մէջէն վազող գետին վրայ չինուած կամուրջին վրայէն պիտի անցնէր։ Երբ կամուրջը անցաւ, կամաց կամաց դէպի թլուրը կ'ելէր։

Ընտանիքին վերադարձը, անոր խորհուրդները քիչ մը փոխեց։ Անոնք բան մը չըսին իրեն ժողովատեղիին մէջ կատարուած օրհնեալ ժողովի և վերջին կիրակի օրուընէ իվեր դարձի եկողներուն վրայով։ Սակայն իրենց մէջ կը խօսէին այս նիւթին շուրջ։ Ինք կրնա՞ր զանոնք չլսել։ Թէպէտ գիրքերով կը զբաղէր ու այնպէս կ'երեւնար, իբր թէ անոնց խօսածներուն կարեւորութիւն չէր տար։ Սակայն այսպիսի խօսքեր անոր մտքին մէջ կը տեղաւորուէին։ Շնորհագործ Հէսքըլ որչա՞փ լուր խօսեցաւ, եքս Ռւալմէն որչա՞փ խոնարհ և նուրիրուած կ'երեւնայ։ Պէնձամին և Սամուէլ որչա՞փ ուրախ էին։

Իր շրջանակին մէջ իբրեւ փաստաբան ճանչցուած անձը, հիմա կրօնասէր կը դառնար։ Անիկա կրօնական խնդիրներու մասին կը լսէր, սակայն անոնց չէր հաւատար։ Բայց հիմա անոնք իրականութիւն կ'ըլլային իրեն համար։ Զօրաւոր մտային կարողութիւններով օժառուած մարդը, բոլոր կեանքին մէջ իբրեւ անհաւատ ապրող, կրօնքը արհամազրհող և անոր հակառակող մարդը, և Մանկանց արթնութեան նիւթ եղած էր։ Ասոր վախճանը ու՞ր պիտի յանգէր։ Իրա՞ւ է որ կրօնքի մէջ բան մը կայ։ Կարելի՞ է խորհիլ որ այդ թըշուառ մոլեռանդներու (քրիստոնեաները այս անունով կը յորջորջէր ան) հանգերծեալ աշխարհի վրայով

պատմածները շիտակ ըլլան։ Երկինք, զժոխք և արդար Աստուած մը գոյութիւն ունեցող բանե՞ր են։ Անոր սիրելի զաւակները շիտակ եւ ի՞նք սխալ է։ Ահա անոնք էին հպարտ անհաւատին միտքը լիցնող խորհուրդները։ Փոքրիկ էլլա, ըստ իր սովորութեան հօրը ծունկին վրայ ելաւ եւ իր թեւերով փաթթուեցաւ իր հօրը վիզը։ Հայրը՝ անոր նայուածքէն հետեւցուց որ բան մը ըսել կ'ուզէ, սակայն չհամարձակիր։ Անոր անհամարձակութիւնը վտարելու և զինք քաջալերելու համար, սկսաւ կիրակնօրեայ դպրոցի վրայով հարցումներ ընել անոր։ Նա հարցուց թէ ո՞վ էր անոր վարժուհին, դասընկերները, և թէ ի՞նչ սորված էր։ Ազօթասէր անմեղ աղջկան վախկուառութիւնը հետզհետէ անհետացաւ եւ անոր սրտին տաքուկ զգացումները յորդիլ սկսան։ Անիկա պատմեց ինչ որ պատահած էր այն օրը։ Ազօթաժողովին մէջ վարժուհիին բոլոր ըսածները, ուրիշներուն խօսածները, աղօթք խնդրելու նպատակաւ դէպ ի յառաջ երթալով ծունկի վրայ եկողները մի առ մի յիշեց հոն։ Յետոյ իր թեւերով աւելի ամուր փաթթուեցաւ իր հօրը վիզը ու մեղմ ձայնով մը ըսաւ անոր, «Ո՞հ, հայր, երանի թէ զուն ալ հոն ըլլայիր»։ Հայրը ըստւ, «Էլլա, ինչո՞ւ կը փափաքէիր հոն ըլլալս»։ «Ո՞հ, իցիւ թէ ահսնէիր Նէլիին ուրախութիւնը։ Վասնզի անոր մեծ հայրը ոտքի ելլելով պատմեց մեզի թէ ինք հիմա որչափ կը սիրէր Փրկիչը և թէ որչափ կը ցաւէր որ ատկաւին փոքր եղած ատեն իր սիրավ տուած չէր իր Երկնաւոր Հօր։ Յետոյ իր ձեռքը Նէլիին զլխուն վրայ գնելով ըսաւ, «Փառք կուտամ Աստուծոյ որ աղօթող եւ զիս Փրկչին առաջնորդող թռո մը տըւաւ ինձիւ։ Ո՞հ, հայր, բոլոր կետնքիս մէջ գեռ ահսած շեմ մէկը որ Նէլիի չափ ուրախ ըլլայ»։

Պարոն Լոէ պատասխան չտուաւ։ Ինչ կընար ըսել։ Իր սիրելի աղջկան էլլային սրտին ուր ըլլալը

չէ՞ր աեսներ։ Եքս Ռւայզմէնի և անոր աղջկան Նէլիի մասին խօսածէն չէ՞ր կրնար եղբակացնել թէ ինք որ-չափ ուրախ պիտի ըլլար, եթէ իր հայրը Քրիստոսի գար։ Իր աղջիկը այսպէս ըսել կ'ուզէր, թէպէտ չէր կրնար յայտնապէս ըսել զայն։ Քանզի այդպէս ընել արդիլուած էր։ Անոր եռանգուն խօսուածը և սիրալիր հայուածքը ասոնք կը հասկցնէին յատակօրէն։ Անհաւատ հօր սիրաը խորապէս յուզուեցաւ։ Անիկա իր սիրելի աղջիկը թողուց և գլխարկը առնելով տունէն դուրս ե-լու։ Քալելով դէպի արար գնաց։ Զարմանալի և նորա-նոր խորհուրդներու և զգացումներու մէջ կ'ընկղմէր։

Անհաւատութիւնը իրմէ կը հեռանար, թէե չէր զիտեր ինչպէս կ'ըլլար և մանկական պարզ հաւատքը մուտ կը գտնէր իր սրտին մէջ։ Անիկա չէր կրնար կասկածիլ իր աղջկան էլլայի քրիստոնեայ մ'ըլլալուն։ Թէեւ չէր ուզեր հաւատալ։ Անոր հաւատքին մէջ, որ չերեցած բաներուն ապացոյցն է, իրականութիւն մը, եւ ջերմ սիրոյն մէջ՝ ձշմարտութիւն մը կար։ Ի՞նչ ը-նելու էր։ Այս աղջեցութեան անձնատուր ըլլալով Քը-րիստոսի գալու է, ի՞նչ, Քէփթըն Լօէ, մեծանուն անհաւատը, յուզուած մանկանց տկարութենէն յաղ-թուելո՞ւ է։ Այս խորհուրդը անոր հպարտութիւնը ար-թնցուց։ Ռւսաի բարկանալով իր անմտութեան վրայ, ետ գարձաւ և փոխաւած գէմքով նորէն տուն մտաւ։

Անոր կինը, իր Սուրբ Գիրքը առջել բացած, կը կարգար հիւրասենեակին մէջ։ Ներս մտածին պէս՝ տեսաւ զայն որ աչքին արցունքը կը սրբէր աճապա-րանօք։ Երբ կ'անցնէր անոր մօտէն, Սուրբ Գիրքին մէջէն սա համարը աչքին զպաւ, «Պէտք է ձեզի նորէն ծնանիլ»։ Յովհ. Յ.Յ. Այս բառերը նետի պէս խոցեցին անոր սիրաը, նոյն ըոպէին ուրիշ ձայն մը ըսու իր սրաին մէջ օձշմարիտ է»։ Այս ձայնը այնքան յատակ, սրաին մէջ օձշմարիտ է։ Այս ձայնը այնքան յատակ, սրաին այն այնքան սարսափելի էր «որ լսելն իսկ դողա-նոյն ատեն այնքան սարսափելի էր»։

ցուց զինքը և սրտէն դուրս հանել ուզած ազգեցութիւնը տասնապատիկ զօրութեամբ վերադարձաւ: Զօրաւոր մարզը հիմա կը գողար: Ուստի հիւրանոցը թողուց և սանդուխէն վեր ելլելով իր սենեակը գնաց, Երբ Ստոռյի սենեակին առջեւէն կ'անցնէր, ձայն մը գրաւեց անոր ուշադրութիւնը: Աղօթքի ձայն էր այն: Նալսեց բուն իր անունը որ կը յիշուէր, Երբոր կանգ առաւ, մտիկ ընելու նպատակաւ այս խօսքերը լսեց հոն:

«Ով Տէր, սիրելի հայրս փրկէ: Փրկչին առաջնորդէ զայն: Ցուցուր անոր որ վերստին ծնանիլ պէտք է իրեն համար: Ոհ, մի թողուր որ օծը հրապուրէ. եւ դիւթէ զինքը: Փրկէ, ոհ, սիրելի հայրս, Դուն փրկէ»:

Պարոն Լօէ չկրցաւ մնացածը մտիկ ընել, Աս բար ոերը շատ ազգեցին իրեն, «Մի թողուր որ օծը հրապուրէ եւ դիւթէ զինքը»: Բաել է ինք ճիշդ այն ակար ճնձղուկին կը նմանէր որ կը գառնար օձին զիխուն վերև և վերջապէս անոր բերնին մէջ ինկաւ: Այս խորհուրդը՝ տանջող նոր զգագացումներու յորդահոս հեղեղին պէս կը խուժէին անոր վիրաւորուած և ցաւատանջ սրտին մէջ: Անիկա իր սենեակը վազելով ինք զինքը նետեց իր թիկնաթոռին վրայ: Վայրկեան մը վերջ ձայն մըն ալ եկաւ անոր ականջին: Մարիկ ըրաւ, Ասիկա իր սիրելի և ժպտագէմ աղջկան. Էլլայի քո դցը ձայնն էր որ կ'աղօթէր իրեն համար: «Ով Տէր, սիրելի հայրս օրհնէ, քրիստոնեայ մը ըրէ զայն, որպէսզի մօրս հետ մէկտեղ կարենայ երկինքի համար պատրաստուիլ»:

Անոր ներքին անհանգստութիւնը և վրդովումը քիչ մը եւս սաստկացաւ: Ուստի իր սենեակն ալ թողելով յարդանոցը գնաց, իր սիրաը խոցոսող այս սուր և զօրաւոր խօսքերէն խոյս տալ կ'ուղէր, Քանդի նիշակի պէս կը մտնէին անոր սրտին մէջ: Երբ յարդանոցը մտաւ, նորէն աղօթքի ձայն մը լսեց: Այս անդամ

խօսի չոր կոյտերուն մէջէն կու գորտ Ասիկա ալ իր սիրելի որդւոյն Յովհաննէսի ձայնն էր որ սանդուխի վրայէն ելլելով, աղօթքի տեղ մը գտած էր խոտերուն վրայ և հօն կ'ազօթէր իր հօրը համար, Անիկա կ'ըսէր ռՈ՛վ Աստուած, իմ հայրս փրկէ»:

Մարդուն վրայ ալ ոյժ չմնաց: Ուստի տունը վազեց, արտասուելով եկաւ ծնրագրեց իր կնոջ քով և ըստւ անոր. «Մէյրի, ո՛հ, Մէյրի, ես խեղի եւ կորսուած մեղաւոր մըն եմ: Իմ զաւակներս երկինք կ'երթան: Խակ ես, ո՛հ, ես դժոխք կ'երթամ: Ոհ, սիրելի կինս, խօսէ, ինձի պէս անպիտանի համար յոյս կա՞յ»:

Խեղճ կինը ապշահար մնաց: Անիկա բնաւ չէր կըրնար ակնկալել որ իր ամուսինը իրեն ընկեր պիտի ըլլայ որբ ութեան ճամբուն մէջ: Սակայն յոդնածին հանգիստ խոստացողը երբեք կը ստէ: Ամուսին և կին, միտաեղ Փրկչին գալ ուզեցին և իրենց զաւակները ճամբան ցոյց տուին անոնց: Ընտանիքի զաւակները անմիջապէս կանչուեցան: Անոնք՝ իրենց ազօթաւ վայրերէն գալով, իրենց սրտարեկ ու վշտահար հօրը և խոնարհած մօրը շուրջը հաւաքուելով, խաչեալ Յիսուսը մատնանշեցին: Երկար ատեն և արտասուալից ազօթքներ մատուցին առ Աստուած, իրենց ծնողացը համար: Հաստատ վստահութեամբ և անսասան հաւատքով բռնեցին Աստուծոյ խոստաւմները: Վերջապէս հաւատքը յաղթեց: Սուրբ հոգին՝ սիրոյ մատերով դպաւ անոնց վիրաւորուած սրտին: Վիշտը ուրախութեան փոխուեցաւ: Անոնց տիսուր և մութ գիշերը՝ օրհնեալ և երջանիկ օրուան վերածուեցաւ: Կը տեսնի՞ս նախախնամութիւնը ինչպէս կը գործէ փոքրիկնեթէ նախախնամութիւնը ինչպէս կը գործէ փոքրիկնեթէ նախախնամութիւնը օձին տեսարանը, ըստն աղօթքը և մարդուն հանդիպած օձին տեսարանը, տիկինին կարգացած Սուրբ Գրքին մէջի վերսովին ծըտիկինին կարգացած Սուրբ Գրքին մէջի վերսովին ծըտիկինին կարգացած Սուրբ Գրքը պէտքը, վերջապէս մարդը փրկեց:

ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ ՎԵՐՍԻՆ ԾՆՍԴԵԱՆ ԴԷՄ

Այսպիսի օրէնեալ և փառաւոր ձշմարտութեան մը զէմ առարկութիւններ լսել յոյժ ցաւալի բան է։ Մարդիկ փոխանակ Աստուծոյ Խօսքին հնագանդելով, և վերստին ծննդեամբ փրկուելու, կարգ մը պատճառաբառ նութիւններով իրենց հոգին կը կորսնցնեն։ Վերջը զըդջումը մեծ պիտի ըլլայ, սակայն անօգուտ։ Հոս կը փափաքիմ մարդոց յարուցած առարկութիւններէն մի քանիները առնելով պատասխանել, որպէսզի օգնութիւն մը ըլլայ ոմանց Քրիստոսի գալուն և փրկուելուն։

Առարկութիւն 1. — Վերստին ծնունդը այլաբանական և վերացպկան խօսք է, հետեւաբար ես չեմ հասկնար զայն։ Գիտական ու բժշկական մարդին մէջ ալ կան շատ բաներ զորս չենք հասկնար, սակայն անոնք իրողութիւններ են և մենք կը վայլենք։ Ի՞նչ է ելեքտրական ուժը, ի՞նչ է լոյսը, գիտե՞ս, կը հասնա՞ս, ի՞նչ է խմած ջուրդ և կերած կերակուրդ, ի՞նչ եղանակով կեանքի կը վերածուին անոնք գիտե՞ս։ Ասկայն ջուրը կը խմես և կերակուրը կ'ուտես։ Մանկան մօր արգանդին մէջ ինչպէս կազմուիլը գիտե՞ս, կը հասկնա՞ս։ Մարդուն ուղեղին կազմութիւնը անոր գաղտնիքները, կրնա՞ս հասկնալ, ի՞նչ է սէրը, ի՞նչ ուրախութիւնը, կը չօշափուի, կը աեսնուի, համեկ'առնուի։ Ի՞նչ է ցաւը, կրնա՞ս շօշափել, ո՞չ եր՝ բեք։ Սակայն կը զգաստ

Փամանակին Ամերիկայի թհնէսի հահանգին մէջ կ'ապրէր հարուստ և անուանի բժիշկ մը, բայց անհա-

ւատ էր։ Օր մը իր տան մէջ պատուելիի մը հետ հոգեւոր խօսակցութիւն մ'ունեցաւ։ Ան ըստւ, «Պատուելի, գիտես որ ես Սուրբ Գիրքը ծայրէ ի ծայր կըրկին ու կրկին կարգացեր եմ։ Յայց ես չեմ կրնար ընդունիլ թէ, Սուրբ Գիրքը Աստուծմէ տրուած յայտնութիւն մ'է, կամ Աստուծաշունչն է։ «Ի՞նչ փաստունիս Սուրբ Գրոց ներշնչումը չընդունելու համար»։ Հարցուց հովիւր։ Բժիշկը պատասխանեց, «Մր. Քարթրայթ, գուն իմաստուն և բանականութիւնդ գործածող մարդ մըն ես։ Եթէ քիչ մը ինձի մտիկ, ընես, պիտի տեսնես թէ փորձով գիացուած կրօնք մը չկայ, և բոլորը երեակայութիւն և պատրանք է»։ «Շատ աղէկ, հիմա քիչ մը մակի պիտի ընեմ։ Փաստէ նայինք, Տաքթըրք ըստւ պատուելին։

Բժիշկը սկսաւ յոխորտաքար խօսիլ։ «Սեպենք թէ գուն կանչուեցար իրը դատաւոր կամ վերաքննիչ՝ գատի մը վերջին վճիռը տալու։ Քու առջեղ ներկայացան հինգ հատ պատուաւոր, բարձր աստիճանի կրթութիւն առած մարդիկ, որոնց ճշմարտախօսութեան ոչ ոք կը տարակուսի։ Ասոնցմէ մէկը՝ ներկայացուած գատին մէկ կողմը կը պաշտպանէ, իսկ մնացած չորսը՝ միաբերան դատին միւս կողմը կը պաշտպանեն։ Քանի որ ասոնց հինգն ալ նոյն աստիճան վատահելի և յարգելի անձնաւորութիւններ են, դուք իրը դատաւոր, ո՞ր կողմը աւելի շիտակ կամ բանաւոր կը դատէք, մէկը, թէ չորսը։ Քարոզիչը կը պատասխանէ «անշուշտ չ"րսը»։ «Շատ աղէկ, հիմա պատասխանէ անշուշտ չ"րսը»։ «Շատ աղէկ, հիմա կը շարունակէ բժիշկը, «գուք կ'ընդունիք թէ քրիստոնէական կրօնքը փորձառնկան իրականութիւն մ'է, եւ թէ բոլոր քրիստոնեաններ ունին զգացական փաստ որպահ փոփոխութեան, զոր դուք քրիստոնէութիւն կը կոչէք։ Մտիկ ըրէ։ — մարդս հինգ զգայարանք ունի. — աեսողութիւն, լսողութիւն, հոսառութիւն, ճաշակել

եւ զգալ։ Մենք այս հինգ զգայարանքներու կամ վը-
կայութիւններու համեմատ մեր տեղեկութիւնները կամ
զիտութիւնները կ'ստանանք, Բոլոր տեղեկութիւն-
ները որ չեն կրնար հաստատուիլ այս հինգ վկաներուն
կողմէ, խարբէական են եւ պատրանք։ Փորձառական
կրօնք ըսուածը բացառութիւն մը չի կազմեր այս ի-
բականութեան, կ'աղաջեմ, տէր իմ, թող տուր որ հիմա
մի քանի լուրջ և անկեղծ հարցումներ ուղղեմ, և
բարեհաճեցէք պատասխանելու շնորհ կրօնք ըսուածը
տեսա՞ծ էք», «Ոչ»։ «Դուք երբեք լսած էք կրօնքը»,
«Ոչ»։ «Դուք երբեք հոտոա՞ծ էք կրօնքը»։ «Ոչ»։
«Դուք երբեք ձեր բերնովը ձաշակա՞ծ էք կրօնքը»,
«Ոչ»։ «Դուք երբէք զգացա՞ծ էք կրօնքը»։ «Այո»։

«Հիմա կը տեսնէք թէ», ըստեւ բժիշկը յաղթա-
կան երեւոյթով մը, «Ինչպէս ես փաստեցի չորս հա-
ւատարիմ վկաներով թէ կրօնքը չտեսնուիր, չլսուիր,
համը չ'առնուիր, և հոտը առնել կարելի չէ, միայն
կրնաք զգալ զայն։ Քանի որ այս այսպէս է, պէտք
է որ զուք ալ համոզուիք»։ Պատուելին քիչ մը լոելէն
և շուարումի նշաններ ցուցնելէն յետոյ ըստեւ։ — «Ճաք-
թըր, կ'ուզե՞ք որ ձեր սկզբունքներն ու պաշտօնական
դաւանանքները ես ենթարկուին միենոյն քննադատու-
թեան, ինչպէս կրօնքը ենթարկեցիք»։ «Այո, տէր իմ»
ըստեւ բժիշկը։ «Դուք կը դաւանիք թէ» ըստեւ պատ-
ուելին, «Հասկցած էք բժշկական զիտութիւնը և այդ
մասին շտա մը փորձառութիւններ ալ ունեցած էք»։
Բժշկած էք շտա մը հիւանդներ, և դարմանած էք շատ
մը ցաւեր, Բայց, չէք զիտեր զուք որ կեղծաւորութիւն
կ'ընէք, և կը խարբէք խեղճ ժողովուրդը, և անոնց
գրպաններէն գրամմերը կը քաշէք։ Քանզի ցաւ ըստեւ
ծը գոյութիւն չունի։ Եւ քանի որ ցաւ չկայ, ձեր
բժշկութիւնը, և զեղը բոլորն ալ խարերայութիւններ
են, և պատրանք, Ու հիմա շարունակեց պատուելին».

«Ես պիտի հարցնեմ ձեզի երբեմն անկեղծ և լուրջ հարցումներ և պիտի ուզեմ որ անմիջական պատասխանները տաք»։ «Հրամեցէք» ըստւ բժիշկը։

«Դուք երբեք տեսա՞ծ էք ցաւը»։ «Ոչ»։ «Դուք երբեք հոտոտա՞ծ էք ցաւը»։ «Ոչ»։ «Դուք երբեք ձեր բերնով համը առա՞ծ էք ցաւին»։ «Ոչ»։ «Դուք երբեք զգացա՞ծ էք ցաւը»։ «Անշուշտ այս»։ Բժիշկին երեսը գունատած էր։ Նա շուարած էր։ Պատուելին շարունակեց իր խօսքը։

«Կը տեսնէ՞ք Տաքթըր, չորս հաւատարիմ և պատուոր վկաներ կ'ըսեն թէ ցաւ չկայ, ու միայն մէկ վկայ կ'ըսէ թէ ցաւ կայ։ Ուրեմն ցաւ ըսուածը գոյութիւն չունի, և դուք խարսած էք ու ձեր յաճախորդներն ալ խարսած։ Ուստի իրը հաւատարիմ եւ բարի նկարագրի տէր մարդ, պէտք է դուք երթաք եւ ձեր առած գրամմերը վերագարենէք, եւ ըսէք՝ Ես սիալած եմ, ցաւ ըսուած բանը գոյութիւն չունի։ Եւ ասկէ վերջ այդ պատրանքը չշարունակէք»։

Այս խօսակցութեան ատեն իր բարեպաշտ կինը և զաւակները ներկայ էին, և մերթ ընդ մերթ տիկնոջ աչքերէն արցուքի կաթիլներ կը հոսէին։ Բժիշկը երկար տաեն լուռ մնաց։ Նոյն ժամուն բժիշկին կինը իր ձեռքը ամուսնոյն ուսին վրայ դնելով աղաչեց որ Աստուծոյ հետ հաշտուի»։

Ամէնքն ալ քիչ վերջը ծունկի վրայ եկան։ Եւ բժիշկը սկսաւ աղօթել և լուլ ճիշտ մանուկի մը պէս։ Նոյն վայրկեանին անոր անհաւատութիւնը փոխուեցաւ հաւատքի։ Աստուած իրեն խաղաղութիւն տուաւ։ Այս անհաւատ բժիշկին դարձը մեծ արթնութեան միջոց եղաւ և շատեր ապաշխարեցին ու Տէրոջ դարձան։ Բը ժիշկն ալ ինքզինքը Տէրոջը գործին նուիրեց եւ Յիսուս Քրիստոսի արիւնով եղած ձրի վրկութիւնը քարոզելով շատերուն փրկութեան միջոց եղաւ։

Այս տրամաբանութիւնը անհաւատը այսպէս համոզեց դիտականօրէն:

Նոյն է ծշմարտութիւնը վերստին ծննդեան համար այս թէպէտ այլրարանական և վերացական սակայն, անոնք այնպիսի բաներ են որ կրնանք հաւատքով վայելել: Միւս կողմէն, քու չեմ հասկնար՝ ըսելդ արդեօք քեզ կ'արդարացնէ: Դուն այս բաներով հետաքրքրուեցա՞ր, հետազօտեցի՞ր, հասկնալ և սորվիլ ուզեցի՞ր: Ինչո՞ւ համար գիտական, քաղաքական, ընկերային և աշխարհային հարցերով կը հետաքրքրուեիս, բայց հոգեոր և Սուրբ Գրային նիւթերով չես շահաբրքրուիր: Միթէ ասոնք անարժէք բանե՞ր են:

Միւս կողմէն մի մոռնար որ դուն հասկնաս կամ աչ, հաւատաս կամ չհաւատաս, ասոնք Աստուծոյ յաւրահենական ու անսատան խօսքով Բաստատուած, միշտոնաւոր մարդոցմէ վկայուած, և միլիոններու վայելած օրինեալ և անուրանալի իրականութիւններ են: Ո՞վ կրնայ ըսել թէ Աստուած, Քրիստոս գոյութիւն չունին, մեղք և դժողք չկայ: Ո՞վ կրնայ ըսել թէ կառավարութիւնները բանա չունին, ու չարը հոս թընաւ չպատժուիր: Եթէ մարդոց դէմ գործուած յանցանքները դատաւորները կը դատեն և յանցանքին համեմատ պատիժ կը սահմանեն, հապա այն Սուրբ և յաւրահենական Աստուծոյ դէմ եղած մեղքերը ինչպէ՞ս անպատիժ պիտի մնան: Այսքան պարզ ծշմարտութեան մէջ ի՞նչ կայ անհասկնալի որ չեմ հասկնար կ'ըսես: Դուն ինկած մեղաւոր մըն ես և Յիսուս զօրաւոր փրկիչ է: Երբ իրեն զիմես հաւատքով, նա նոր ծընունդ կուտայ քեզի և կը փրկէ քեզ:

Առարկութիւն 2.— Անոնք որ վերստին ծնած ըլլալնին կը դաւանին, տղէտ մարդիկ են:

Այդ տեսակ արտայայտութիւն մը Քրիստոսի նա-

խառինք է ու քրիստոնէութեան դէմ ալ զրպարտութիւն, քանզի բնաւ շիտակ ալ չէ։ Այս քրիստոնեաներուն մէջ տգէտներ կան, Բեթղեհէմի հովիւներուն և Պետրոս առաքեալի պէս։ Սակայն ձգենք Մովսէսը որ Եգիպտասի բոլոր գիտութիւնները գիտէր, կամ Դանիէլի պէս գիտուն գիւտնագէտը։ Ի՞նչ կ'ըսես Պօղոս առաքեալին։ Անիկա տգէտ մէկն էր։ Ի՞նչ կ'ըսես արեւելքին եկած մոգերուն որոնք աստեղագէաներ էին։ Ղուկասի պէս բժիշկներ, Յուսափինոս Մարտիրոսի պէս փիլիսոփաներ և մեծ հեղինակներ, Աղքաքսանդրացի Կղեմէսի նման մարդիկ որոնք շատ մեծ գիտուններ էին։ Կիպրիանոս եպիսկոպոս, Որոգինէս Հայրապետ, Յազան Ոսկեբերան, Պոլուոյ պատրիարքը, Աւրելիոս Օգոստինոս, Սահակ Պարթև Կաթողիկոս, Քէնթըրապըրի արքեպիսկոպոսը Անսելմոս, Թովմաս Ագուինոս, Խուլացի Կիրուամօ Սալօնարօլա, մեծ ղիւանագէտը, բարեկարգիչ Մելանկթըն, Ֆէնէլոն եպիսկոպոս որ իր գարուն մեծ գիտունն էր Ֆրանսուայի մէջ։ Յովաթան կտուըրտ Ամերիկայի մեծ գիտունը, Խառնակ Նեւաոն մեծ հնարագէտը, Հառւըրտ Քէրի մասնագէտ վիրաբոյժ, իր ճիւղին մէջ անզուգական։ Ասոնք տգէտ մարդիկ էին։ Ասոնց նման բիւրաւորներ և միլիոններ կան։ Էին Ասոնց մէջ անզուգական։ Ասոնք տգէտ մարդիկ էին։ Ասոնց նման բիւրաւորներ և միլիոններ կան։ Վերոյիշեալ գիտուններու պէս իմաստաւններ, բրօֆէվերոյիշեալ գիտուններու պէս իմաստաւններ, համալսարանասորներ, տաքթըրներ, փիլիսոփաներ, համալսարանականներ, վերստին ծնանելով Աստուծոյ գաւակ եղեր են։

Հետեւեալ դեպքը շատ շահեկան և նոյն ատեն կրթիչ է անոնց որոնք կը կարծեն թէ վերսափն ծնունդ ունեցողներ հասարակ և տգէտ մարդիկ են միայն։ Անգղիոյ մէջ ասկէ բաւական առաջ երկու Լորտեր ապարեցան։ Լորտ Լիթըլթըն և Լորտ Կիպրոս Ուէսթ։ Ասոնք երկուքն ալ շատ զարգացած գիտուններ էին։ Ասկայն նոյն ատեն անհաւատ և Քրիստոնէութեան ասկայն նոյն ատեն անհաւատ և Քրիստոնէութեան իստահանակառակ էին։ Ասոնք կը խորհին թէ խստին հակառակ և թշնամի էին։ Ասոնք կը խորհին թէ խստին հակառակ և թշնամի էին։

քրիստոնէութիւնը յերիւրածոյ և կեզծ կրօնք մըն է։
Ուստի մարդկութեան համար կարեոր ծառայութիւն
մը պիտի ըլլայ անոր կեղծիքը երեան հանել և վերէ
առլ անոր ծառալման։ Ասոնք այս նպատակու գործի
լծուեցան։ Խորհեցան թէ Սուրբ Գիրքին մէջ գրուած
երկու գէպքեր կան։ Յիսոչ Քրիստոսի մեռելներէն յա-
րութիւնը և Պօղոս առաքեալին Աստուածային զօրու-
թեամբ գարձի գալը։ Իրենք աեսան որ Քրիստոսի յա-
րութիւնը՝ մեծ վկայութիւն և կնիք մըն է անոր Աս-
տուածութեան և Պօղոս առաքեալին գարձի գալուն մէջ
Աստուածային զօրութիւնը հասաւատումն է անոր գրած
թուղթերուն նոյնպէս Սստուծմէ ըլլալուն։ Ուստի այս
երկու գիտուններէն մին յանձն առաւ գրել գիրք մը
որ յստակօրէն պիտի ցուցունէր թէ Քրիստոս յարու-
թիւն առած չէ և գրուած այն պատմութիւնը կեղծ և
յերիւրածոյ է։ Միւսը յանձն առաւ գրել գիրք մը որով
պիտի ցուցնէր թէ Պօղոս առաքեալին գարձի գալուն
պատմութիւնը նոյնպէս կեղծ է և անոր գրած նամակ-
ները խարերայ մէկու մը գրութիւներն են։ Այս երկու
մարդիկ սկսան ուշագրութեամբ սերտել նոր կտակա-
րանը, որպէսզի այս պատմութիւններու մէջ հակա-
սութիւններ, սխալներ, ետքէն աւելցուած բաներ զըտ-
նեն և ներկայացնեն հանրութեան։

Սակայն ի՞նչ եղաւ իրենց սերտողութեան արդիւն-
քը։ Այս երկու անհաւատաներուն իւրաքանչիւրը իրենց
առածնասենեակը քաշուած էին և զիրար չպիտի տես-
նէին իրենց գիրքերը գրելէ առաջ։ Որոշուած օրը երբ
իրարու քով եկան, առաջինը ըստ թէ ինք շատ զգու-
շութեամբ, և երկարօրէն սերտու էր իր նիւթը բայց
չէր կրցեր պատմութեան մէջ հակասութեան որ և է
հետք գանել։ Ուստի համոզուած էր թէ Յիսուս Քը-
րիստոս իրապէս մեռելներէն յարութիւն առած է։ Միւս
ընկերն ալ ճիշտ նոյնպէս արտայայտուեցաւ և ըստ

թէ Պօղոս առաքեալին դարձի գալը պատմութեան մէջ աներկրայելի դէպք մըն է, և ինք համոզուած էր թէ գերբնական զօրութիւն մը փոխած էր զայն։ Այս երկու անհաւատները ոչ թէ իրենց կարծիքը փոխեցին քրիստոնէութեան դէմ, հապա Սուրբ Գիրքին սորվեցածին պէս Տէրոջ գարձան և մէյ մէկ զիրք գրեցին, որոնցմով հաստատեցին՝ Յիսուս Քրիստոսի յարութեան իրականութիւնը և Պօղոս առաքեալի դարձի դալուն անհերքելի ճշմարտութիւնը։

Ոմանք կը խորհին որ գիտունները չեն հաւատար Սուրբ Գիրքին։ Ահա այս նպատակին համար զրեցի այս տողերը։ Այս գիտունները, Յիսուսէն աւելի իմաստուն չեն և հետևաբար Յիսուսի հաւատալով քան մը կորսնցուցած չեն։ Միւս կողմէն մի մոռնար որ Աստուծոյ յիմարը մարդոցմէ աւելի իմաստուն է։ Շատ անգամ Աստուած այս աշխարհի յիմարները ընտրեց որ ամօթով ընէ իմաստունները։ Ա. Կորն. 1. 25. 27. Եթէ մէկը գիտուն է՝ իր ապագան խորհելու է։ Բ Օրին. 32. 29. Խճչ արժէք ունի երկինքի բարձրութիւնը, ծովուն խորութիւնը, ժայռին խաւերուն հընութիւնը, արեւուն աշխարհէն այսքան մեծ ըլլալը, լուսինին արեւէն որքան պզտիկ ըլլալը, ասաղերուն մեզմէ հեռաւորութիւնը ու իրարմէ ունեցած տարրերութիւնը, բնութեան զանազան հրաշալիքները, ազգաց պատմութիւնը, և ուրիշ շատ բաներ գիտնալ։ Երբ բոլոր այս բաներուն Արարիչը չես գիտեր։ Լաւաերը բոլոր այս բաներուն Արարիչը չես գիտեր։ Հետեւ գոյն գիտութիւնը զոր մարդ պարտի սորվիլ հետեւալին է, այսինքն իր Ստեղծիչը, իր Փրկիչը և ինքեալին է, այսինքն իր Ստեղծիչը, զիրքի համար կ'ըսէ «Պէտք է ձեզի նորէն ծնանիլ»։ Քեզի համար անհաւատ զիտունները Աստուծոյ հաշիւ պիտի տան։

Ո՞հ, զուն Աստուծոյ գատառատանին առջեւ մինակդ պիտի կենաս, ոչ մէկ բարեկամ կամ փաստաբան չի կրնար քեզ պաշտպանել այն արդար գատաւորին ատեանին առջեւ: Հոս բարեկամութիւնը, դիրքը, աչառութիւն, կաշառք ու սուտը գատարաններուն մէջ խիստ մեծ գործ կը տեսնեն, յանցաւորը կ'արգարացնեն, արդարը կը գատապարտեն, սակայն հոն որ և միջոց չկայ քեզի օգնելու համար: Միայն Յիսուս կայ: և եթէ Այն ալ քու բարեկամդ և փաստարանդ չէ: ո՞վ պիտի արգարացնէ քեզ: Ո՞ր գիտուն կամ թագաւոր կրնայ գիմանալ Աստուծոյ բարկութեան: Նայէ ի՞նչ գրուած է, «Երկրի թագաւորները և մեծամեծները, ու հարուստները, հազարապետները և զօրաւորները ու բոլոր ծառաները ու բոլոր ազատները այրերուն և լեռներուն ապառաժներուն մէջ պահութեան, և լեռներուն ու ապառաժներուն կ'ըսէին, մեր վրայ ինկէք և մեզ ծածկեցէք Անոր երեսէն որ աթոռին վրայ կը նստի ու Գառնուկին բարկութենէն, վասնզի Անոր բարկութեան մեծ օրը եկաւ և ո՞վ կրնայ գիմանալ: Յայտ. 6. 15. 17: Հիմա, գիտուն ենք: մենք ասանկ բաներու չենք հաւատար, խելացի ենք մենք Աստուծոյ չենք աղօթեր՝ ըսողները օր մը կուգայ որ լեռներուն ու ապառաժներուն պիտի աղաղակեն, «Մեր վրայ ինկէ՛ք» ըսելով: Անոնք անշունչ ապառաժներուն աղոչելու չափ յիմար պիտի ըլլան: Հիմա ողորմած, կարող, օգնող, բարեգութ Աստուծոյ չաղօթողներ, այն ատեն շատ աղօթասէր պիտի ըլլան, բայց աւա՛զ, շատ ուշ: Մի առարկեր թէ գիտունները քրիստոնեայ չեն: Ոչ ընդհակառակը շատեր կան, սակայն եթէ Աստուծած տգէտներն իսկ վերստին ծննդեան փորձառութիւնով, հոգեւոր ճշմարտութիւններով գիտուն ընէ, ասիկա Անոր պղտիկութիւնը թէ ոչ մեծութիւնը ու կարողութիւնը կը ցուցունէ: Ի՞նչ ըսենք

Աստուծոյ ողորմութեան ու մեծութեան։ Այս բաները Գորազինի և Բեթասայիդայի պէս շատ հրաշքներ տեսանող բայց չապաշխարող քաղաքացիներէն ու Կափառանայումի պէս մինչև երկինքը բարձրացող հպարտ խելացիներէն, թում Փեյնի ու Վոլթէոի պէս անհաւարիմաստուններէն ծածուկ պահեց։ Սակայն իրեն հաւատաքով վերստին ծնած տղայոց յայտնեց։ Այսուհետեւ Վատթ. 11. 20—26։ Ուրիմն, ո՞վ ագէտ սեպուած հաւատակիցներ, ուրախ եղէք և Աստուծոյ փառք տուէք։

Ո՞վ անհաւատաներ, դիտուն ենք ըսողներ, դուք ալ ձեր սիրտերը մի խստացնէք։ Աստուծոյ առջև խոնարհեցէք։ Վոլթէոի վերջին խօսքերը ազգարարութիւն է ամէնուն զոր խօսեցաւ։ Լսէ, ինչ ըսաւ բժիշկին։

Ճես Աստուծմէ և մարդոցմէ լքուած եմ, եթէ ինձի 6 ամսուան կեանք մը կրնաք շնորհել, ունեցածիս կէսը կու տամա։ Բժիշկը ըսաւ «Տէր իմ, դուք 6 շաբաթ ալ չէք կրնար ապրիլ»։ Լսաւ Վոլթէո, «Ուրիմն ես դժոխք պիտի երթամ, դուն ալ ինձի պիտի հետեւիս» ու հոգին աւանդեց, Աըր Սքօթ ըսած է։

«Մինչև այս վայրկեանս կը խորհէի թէ ոչ Աստ. ուած մը կայ և ոչ դժողք մը, բայց հիմա, դիտեմ և կ'զգամ թէ երկուքն ալ կան, ես հիմա կորուստի դատապարտուած եմ ամենակարողին որդար վճիռվը»։

Ուրիշ անհաւատ մը, Ալթէմընթ, «Իմ սկզբունքներս թունաւորեցին իմ բարեկամս, իմ շոայլութիւնս աղքատացուց զաւակս, անդթութիւնս սպաննեց կին։ Տակաւին կա՞յ ուրիշ դժոխք մը, Ո՞վ, դուն հայնոյուած բարի Աստուած, դժոխքը ապաստանարան մը պիտի ըլւայ ինձի եթէ կարենայ ծածկել զիս Քու բարկութենէդ։

Կը տեսնե՞ս բարեկամ որ մեռնելու ժամանակ կը հաւատան ամէն ճշմարտութեան, սակայն ուշ։ Ուրիմն դուն ալ եղիր զգոյշ։

Առարկութիւն Յ. — Վերստին ծնածները, աղքատ, խեղճ ու հիւանդներ են:

Այս՝ կարգ մը Ղազարոսի պէս աղքատներ, ալեհեր Սիմէսնի պէս ծերեր Աստուծոյ զաւակներ են, բայց ամէնէն անուանի հարուստներ, բարձր դիրքի տէր զիւանագէտներ, նախագահներ, իշխաններ ու թագաւորներ, առողջ ու կայտառ երիտասարդներ ալ նորէն ծնանելով Աստուծոյ զաւակ եղած և ի հարկին նահատակուած ալ են: Զգենք հին Կտակարանի մէջ եղած Արքահամի ու Յորի պէս հարուստները, Յովսէփի ու Դաւիթի պէս առողջ ու գեղեցիկ թագաւորները, գանք Նոր Ուխաի շրջանին, եկեղեցական պատմութեան ու ներկայ դարուն, Արեմաթիացի Յովսէփի պէս հարուստ և երեելի խորհրդական մը, Սերգիոս Պօղոսի պէս խելացի բղեշի մը, Երաստոսի պէս քաղաքի գանձապետ մը, Արքար և Տրդոս թագաւորներ, Վարդան և Վահան նախարարներ ու նահատակներ, Կոստանդիանոսի պէս կայսրեր, Վիքթորիա թագուհիի պէս կայսրուհիներ Լինքընի պէս նախագահներ, Ֆրետերիկոս ու Յովհաննէսի պէս իշխաններ, բոլորն ալ քրիստոնեաներ էին: Մինչեւ իսկ աղքատներէն աւելի խոնարհ ու նուիրուած կեսնք մը ապրեցան: Վիքթորիա թագուհին սպասեց որ Յիսուս զայ իր ապրած օրերուն մէջ, որովհետեւ կ'ուզէր իր թագը Անոր ստքերուն դնել ու երկրապացել: Ներկայիս մէջ, Մր. Լիթըրն 13 միլիոն տոլար մէկ անգամ Աստուծոյ գործին համար նուիրեց, Բապէրթ Լէյտլօ նոյնպէս իր հարսնութիւնը: Հաշիւ եղած է որ ամենէն աւելի ապաշխարողները երիտասարդներ եղած են, բայց եթէ աղքատները, ծերերը, հաշմանդամները Աստուծ չմերժեր, այլ ընդունելով կը փրկէ, ի՞նչ բաելիք ունիս: Ասիկա Աստուծոյ մեծութիւնը և մեր Քրիչին վեհանձնութիւնը չցուցնե՞ր որ մերժուած աղքատները, լքուած ծերերը, երեսէ ինկած հիւանդ-

ները ու հաշմանդամները, Աստուած իրրե զաւակ կ'ընդունի փառք իրեն, եթէ աշխարհի թագաւորներու պէս միայն երիտասարդները իրեն ընդուներ կամ ուսուցիչներու պէս միայն պատանիները աշակերտ ընդունէր, և կամ եթէ Մասոն ընկերութեան պէս միայն հարուստ, դիրքի տէր եղողները անդամագրէր, ուր պիտի մնային այս խեղճերը:

Ուրեմն եկէք դուք ով ինկած, երեսէ ձգուածներ, մարդոցմէ հեռացուածներ, ընկերութենէ մերժուածներ, յուսահատներ, յոդնածներ և բեռնաւորուածներ, Յիսուսի եկէք: Ան քեզ ալ կ'ընդունի և կը հանգստացնէ: Դուն ալ եկուր, ով հարուստ կամ երիտասարդ, և Հպարտութիւնը ունայն է» դիրքն ալ տեւական չէ: Երիտասարդութիւնը մնայուն չէ, մանաւանդ հիմա անանկ աշխարհի մը մէջ կ'ապրինք որ ոչ մէկ բանի կրնանք վստահիլ: Այսօրուան հարուստը վաղը աղքատ կրնայ ըլլալ, այսօրուան զրամը վաղը կրնայ իյնալ և կամ այրիլ: Այսօրուան տուներ վաղը կրնան քանդուիլ, այսօրուան զիրքդ վաղը կրնաս կորսնցնիլ, այսօրուան գեղեցիկը վաղը տգեղ կրնայ ըլլալ, այսօրուան պողջը վաղը կրնայ հիւանդանալ, այսօրուան երիտասարդը վաղը կրնայ մեռնիլ: Այս վերջին պատերազմը այս բաները անդամ մը եւս շատ որոշ և ազգու կերպով սորվեցուց մեզի, Միլիոնատէրները մէկ օրուան մէջ մոխիրի վրայ, ու պալատականները առերակներու վրայ նստեցուց, և բիւրաւոր երիտասարդներ ալ գացին յաւիտեան: Արդէն Սողոմոն իմաստուն երիտասարդութիւնը և հարստութիւնը, մարդուն նայութիւնը կ'անուանէ: Ժողով. 12. 8: Ատենօք նայութեանց կ'անուանէ: Ժողով. 12. 8: Ատենօք Անտիոքի մէջ բարձրաստիճան մէկը, հիւպատոս մը իր պաշտօնը կորսնցուց և երբ աթոռէն վար իջեց պատօնը մեռնելու դիտաւորութեամբ հազարուցին, զինքը մեռնելու:

բաւորներ իր ետնւէն կ'երթային։ Մարդը ինքզինքը
ազատելու համար հազիւ կրցաւ եկեղեցի մը ապաս-
տանիլ։ Այն ժամանակ եկեղեցին պաշտօնեան Յովհան
Ոսկեբերան էր, երբ տեսաւ մարդը, զայն խուժանին
ձեռքէն առաւ և դառնալով ամբոխին՝ սկսաւ քարողել
այս բառերը ընաբան առնելով։ «Ունայնութիւն ունայ-
նութեանց» և ըստ հիւպատոսին, «Ո՞ւր է քու զիրքդ՝
ո՞ւր է քու մեծութիւնդ, ո՞ւր են քեզ բարձրացնողները՝
ո՞ւր է քեզ փառաւորող ժողովուրդգ, ո՞ւր են քեզ գո-
վող բարեկամներդ, ո՞ւր են քու օզիի ընկերներդ։ Ու-
նայնութիւն ունայնութեանց, ամէն բան ունայնութիւն
է»։ Այս կերպով ժողովուրդը խրատեց և հիւպատոսը
ազատեց։ Ո՞ւր է Յուլիոս Կեսար՝ աշխարհակալ կայսրը
եւ անոր փառքը որ ոսկի կառքով աննախնթաց շու-
քով Հռովմ մատաւ։ Սակայն քիչ վերջը ծերակուտա-
կանները եւ իր զաւկին պէս մեծցուցած Պրութոս զին-
քը մեռցուցին եւ ինք նիզակներու տեղատարափին տակ
դառնալով ըստաւ։ «Ո՞վ Պրութոս, դո՞ւն ալ»։ Ո՞ւր է
Մուսովինի, հանրածանօթ Տուչէն։ Մեր երկրին առաջ-
նորդը ըսելով, գովեստներով ու ծափահարութիւններով
շլացուցին ու շփացուցին։ Սակայն յետոյ մեռցուցին
և վերջը 20 հազար անձեր իր անշնչացած զիսկին
վրայ կոխելով անցան։ Ո՞ւր է աշխարհասասան Ատոլֆ
Հիթլէր, մեծ Ֆիւհրէրը։ «Ունայնութիւն ունայնու-
թեանց, ամէն բան ունայնութիւն է»։

Սակայն ունայն չէ այս կեանքը անոնց, որոնք
Աստուծոյ շնորհքով, Յիսուսի արեամբ, և Սբ. Հոգևոյն
առաջնորդութիւնով նորէն ծնած, և Աստուծոյ հանելի
ու մարդոց օգտակար են ու Քրիստոսի ծառայելով
Տէրը կը փառաւորեն։

Ուրեմն եկուր ո՞վ առարկող հոգի, հարուստ կամ
աղքատ, երիտասարդ կամ ծեր, փուճ ու անտեղի ա-

ուսրկութիւնդ մէկդի ըրէ և փրկուէ Աստուծոյ շնորհքով
քանի գեռ ուշ չէ։ Քանզի հարուստը իր դրամով և ե-
րիտասարդը իր ոյժով չկրնար Աստուծոյ ատեանէն ա-
զատիլ։ Նայէ՛, Փիլիպպոս Գ. թագաւորը ի՞նչ ըստ
մեռնելու ժամանակ։ «Ո՛հ, երանի թէ ըստ թագաւոր
չըլլայի։ Երանի թէ անապատի մը մէջ առանձնութեամբ
անցնէի այն տարիները զորս անցուցի իբրեւ թագաւոր։
Որչափ աւելի ապահով պիտի մեռնէի։ Ո՛հ, երանի թէ
միայն Աստուծոյ հետ ապրէի, որչափ աւելի վստահու-
թեամբ պիտի մօտենայի Անոր աթոսին։ Ի՞նչ օգուտ ը-
րտւ ինձի բոլոր փառքս, մինակ տանջանքս աւելի
սաստկացուց մահուան ժամունա։

Դարձեալ ուշադրութիւն ըրէ ճշմարիտ քրիստոն-
եաներու վերջին խօսքերուն։ Պօղոս երբ գլխատուելու-
պիտի տարուէր ըստւ։ «Յարի պատերազմը պատե-
րազմեցայ, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի,
ասկէ ետե կայ ու կը մնայ ինձի արդարութեան պատ-
կը զոր Տէրը, արդար դատաւորը պիտի հատուցանէ
ինձի։ Բ. Տիմ. 4.7.8։ Ուրիշ քրիստոնեայ մը Հէյլի-
պըրթըն մեռնելու ատեն ըստւ։ «Կրօնքի ճշմարտու-
թեան ապացոյցը հոս է, ես խեղճ ու տկար և երկչոտ
մարդ մըն էի թէկ ու ատեն մը ուրիշներու պէս կը վախ-
նայի մահէն, հիմա Աստուծոյ շնորհքին ոյժով, հան-
գարտօրէն և ուրախութեամբ կրնամնայիլ անոր վրայ։

Կը տեսնե՞ս բարեկամ, քրիստոնեաներուն վստա-
հութիւնը մահուան սնարին քով։ Միւս կողմէն ալ նը-
կատի առի՞ր մեղաւոր թագաւորներուն և գիտուններուն
վախն ու սարսափը մեռնելու ժամանակ։ Ասոնք քեզի
խրատ թող ըլլան։

Առարկութիւն 4. — «Ես այդ աստիճան ինկած մե-
ղաւոր մը չեմ — վերստին ծնունդ պէտք և օգատ-
կար է անոնց համար որ շատ մեղաւոր են, բայց ես
արդէն քրիստոնեայ ընտանիքէ մը սերած, մանկու-

թենէս իվեր Սուրբ Գիրքով սնած եմ։ Առտու և իրի-կուն, կ'աղօթեմ, ամէն կիրակի եկեղեցի կը յաճախեմ, զրամ կուտամ, ուրիշներուն ալ բարիք կ'ընեմ, մէկուն ալ ֆիաս չեմ տար, Աստուծմէ կը վախնամ։ Ես ինք-զինքո քրիստոնեայ կը կարծեմ։ Մաքսաւոր կամ մե-զւուր, գող կամ աւազակ, պառնիկ կամ շնացող, հայ-հոյիչ կամ հալածիչ, խմող կամ զարնող, խարող կամ զրկող, անհնազանդ կամ անառակ, պիղծ ու աշխարհա-սէր, անկիրթ և անպիտան չեմ։ Ես կ'աշխատիմ որ միշտ բարի ըլլամ և բարի ապրիմ, արդէն ալ բարի եմ։ — Մեր պատասխանը այսպէս ըսողներուն։

Ո՞վ կ'ըսէ որ դուն ինկած չես, ո՞վ կ'ըսէ որ դուն արդէն բարի ես, ո՞վ կ'ըսէ թէ դուն մեղք գործած չես, ո՞վ կ'ըսէ թէ դուն քու Աստուածդ կը սիրես, քու բու-լոր սրտովդ, քու բուլոր անձովդ և քու բուլոր մտքովդ, ո՞վ կ'ըսէ թէ քու ընկերդ ալ քու անձիդ պէս կը սիրես որ այս է բուլոր պատուիրանքը։ Մատթ. 22. 37. 40։ Ի՞նչ կ'ըսէ Աստուած քեզի համար, ի՞նչ կ'ըսէ քու խիղճդ, ի՞նչ կ'ըսէ քու անցեալդ, ի՞նչ կ'ըսեն քու տնեցիներդ, կամ դրացիներդ ու յաճախորդներդ։ Ի՞նչ կ'ըսեն քեզի հետ գործ ունեցողները, սպասունիդ կամ սպասաւորդ, գրագիրդ եւ կամ աշակերտներդ, կամ մտերիմ բարեկամդ, Դուն բարի եմ ըսելով ինքինքդ կրնաս խաբել։ Բարեկամներդ քեզ կրնան գովել, գործաւորներդ ալ կրնան քեզ շողոքորթել, բայց ի՞նչ կ'ըսէ Աստուծոյ խօսքը, «Ամէնը մեղք գոր-ծեցին և Աստուծոյ փառքէն պակսած են»։ Հռովմ. 3. 23։ Դուն ալ մեղք գործեր և արդէն դատապարտուած ես։ Քեզ քու մեղքերէդ փրկողը ու դատապարտու-թենէդ ազատողը Քրիստոի վրայ եղած հաւատք պիտի ըլլայ։ Յովհ. 3.18. Հռովմ. 8.1.2։

Նոր Անգլիոյ քաղաքներուն մէջ կ'ապրէր պատ-ուաւոր մարդ մը։ Ես մաքուր բարոյականի տէր,

բարեսէր, պարտաճանաչ ու պարկեցա մէկն էր և թէ
իրեն հարցուէր թէ փրկուած է, ի պատասխան կը
յիշէր թէ ինք արդէն հաւատարիմ է իր բոլոր պար-
տականութիւններուն մէջ, ուստի անոր կ'ապաւինէր
և ուրիշ բան չէր զիտէր: Իր ծերութեան ատեն երազ
մը տեսաւ զ՞ր սապէս կը նկարագրէ:

Երազին մէջ մեռած էր և հոգին դէպի ուրիշ տեղ մը
կը տարուէր: Վերջապէս կը հասնի դուռ մը որրւն
վրայ գրուած էր, «Ասկէ երկինք կը մտնեն, սակայն
այս գոնէն մտնել ուզողներ նախ կարենալու են ապա-
ցուցանել թէ որևէ մէկուն բնաւ պարտաւոր չեն»:

Երբ կարգաց այս գրութիւնը, ըստ ինքնիրեն,
«Ես ասկէ կրնամ մտնել վասնզի մարդու մը պարտաւոր
չեմ: այսպէս կ'ըսէր և երկինք մտնելու յոյսով կ'ու-
րախանար: Այս պահուն ձայներ լսեց դրան ներսի
կողմէն: Երբ դուռը բացուեցաւ, տկար մարմով ու
զեղնած դէմքով մէկը մօտեցաւ անոր և ըստ ՀՅՈՒ-
ԿԱՄ ես եկած եմ քու պարտքերդ քեզի յիշեցնելու»:
Ասոր վրայ զարմանքով և սարսափանար ըստ, «Ես
քեզ բնաւ չեմ ճանչնար, ի՞նչպէս կրնամ պարտաւոր
ըլլալ քեզի»: Անիկա ըստ:

Ասկէ շատ ատրիներ առաջ ամառուայ մէկ օրը երբ
օդը չափազանց տաք էր, զուն զէպի քաղաքը կ'երթա-
յիր կառքով: Քաղքին մէկ հրապարակին մէջ, ճամբուն
վրայ խեղճ մարդ մը պառկած էր հիւանդ: Անիկա իր
պառկած տեղէն իր ձեռքերը ինչպէս երկնցուց քեզի:
ի՞նչպէս նայեցաւ և քեղմէ ինդրեց որ կառքին մէջ առ-
նես զինքը, սակայն զուն բնաւ կարեւորութիւն չաը-
ւիր անոր ու քու ձիերդ մտրակելով անոր քովէն ան-
ցար գացիր: Այդ մարդը հիւանզանց պիտի երթար,
սակայն քայլ մ'իսկ չէր կրնար նետել: Կը յիշե՞ս, այդ
մարդը ես եմ: Ես մարդկային օրէնքով չէ, հապա Քրիս-
տոսի սիրոյն օրէնքով մօտեցայ: Այ՞ս, այդ պարտքդ

Աստուծոյ գրքին մէջ գրուած է քու անուանդ առջև։ Ասոր վրայ ինք մտաբերեց, ու սոսկումով մը լեցուեցաւ։ Նա սկսաւ տարրեր հասկնալ կետնքը, Քիչ յետոյ ուրիշ մարդ մըն ալ եկաւ և ըստ ռես եկած եմ քու պարտքերդ քեզի յիշեցնելու։ Բայց ինք ըստ անոր, ռԱսկայն ես երբեք պարտաւոր չեմ քեզի, ես բոլորը վճարած եմ, Անիկա ըստ իրեն։ «Ասկէ 20 տարի առաջ, անգամ մը ձմեռը սաստիկ ցուրտ կ'ընէր. ես հիւնդ պառկեցայ, զաւակներուս հետ։ Գործ չունէի մեր ապրուար ապահովելու համար. մեր միակ եղթ քեզի ծախեցինք սովամահ չըլլալու համար։ Դուն գիտէիր մեր խղճալի զինակը րայց անասունը իր իրական արժէքէն շատ վար գնով մը ծախու սոիր, այս մեղքդ Աստուծոյ գրքին մէջ գրուած է անունիդ առջև։

Մարդը ահսաւ որ սակաւին ուրիշներ կան որ կու գան իր պարտքը յիշեցնելու։ Ասիկա խորունկ գիշտ, տրտմութիւն և յուսահատութիւն տուաւ իրեն, այնպէս որ սկսաւ ազագակել։ —

«Աւագ ես պիտի կորսուիմ. ո՛վ Սսառւած, փրկութեան ձամքայ մը չկա՞յ ինձի համար»։ Նոյն ըսպէին դրան վրայ եղած գրութիւնը աւրուեցաւ և անոր տեղ սա բառերը գրուեցան, «Անոր Որդույն Յիսուս Քրիստոսի արիւնը միեզ ամէն մեղքէ կը սրբէ», Ասոր դրայ մարդը «Ահաւասիկ ինձի համար փրկութեան ձամքայ մը, փառք Աստուծոյ։ ըստ և իր քունէն որթնցու, ու մէկզի ձգեց իր արդարութիւնը որուն կ'ապաւինէր, իր մեղքերը խոստովանելով Տէրոջը յանձնուեցաւ. հասկցաւ որ Յիսուս Քրիստոսի արիւնէն զատ ուրիշ բան մը կարող չէ զինք փրկել։ Աւստի գուն ալ մի վստահիր բարի բաներուդ, մի արհամարս հեր Քրիստոսի արիւնը, մի՛ առարկեր հպարտութիւնով «Ես ինկած չեմ» ըսելով։ «Ո՛վ Զաքոս, շուտ ըրէ ատկէ վար իջիր քու բարձր ծառէդ, քանզի ես քու

տունդ պիտի գամ որ փրկուրս, Դուն ալ վար իջիր, խո-
նարհէ, խոստովանէ։ Թող որ Յիսուս փրկէ քեզ։

Առարկութիւն 5. — Նորէն ծնանիլը գործիս եւ
շահիս վնաս է։ Եթէ գործդ արգէն գինի և օղի ծախել
և կամ կեղծ արհեստ մը կամ խարդախ ու խարեթաւ
վաճառականութիւն չէ։ Կամ ասոր նման անպիտան
գործեր չեն, երբէք վնաս չես կրեր, այլ ընդհակա-
ռակը աւելի պատուաւոր մէկը ըլլալով աւելի վստա-
հութիւն պիտի շոհիս և աւելի շահաւոր պիտի ըլլաս,
և միւս կողմէն ալ, սիկարէթի, ըմպելիքի։ շարժա-
պատկերի, թատրոնի, ներկի, նորածեւութեան,
բաղդախաղի, վէպերու տուած գրամմերդ ալ պիտի
խնայես։ Այսպիսի ունայն բաներու հարիւրաւոր և
հազարաւոր տուուղներ կան։ Տարեկան հարիւրաւոր
ժամեր կը վատնես այս բաներուն համար, մարմինդ
ալ վնասի կ'ենթարկես այսպիսի հաճոյքներու և մեղ-
քերու համար։ Բայց երբ փոխուիս, արհեստիդ մէջ
արթուն, գործերուդ մէջ հաւատարիմ, առեւմուրիդ մէջն
ալ ճշմարտիսու և ուղղամիտ կ'ըլլաս և այսպէս մար-
դոց քով յարդելի ու Աստուծոյ առջե հաճելի կ'ըլլաս։
Հոգեւոր կեանքը շատ շահաբեր է, չէ թէ միայն նիւ-
թականիդ, այլ մանաւանդ ֆիզիքական, ինչպէս նաև
ընտանեկան կեանքիդ, քանզի իբր այր՝ կինդ սիրող,
իբր կին՝ ամուսինդ յարգող, իբր զաւակ՝ ծնողքիդ հը-
նազանդ, իբր ծնողք՝ զաւակներդ հոգացող։ Աստուծոյ
ճամբուն մէջ կրթող. — ընտանեկան աղօթքով, օրհ-
նութեան երգերով։ Տէրը փառաւորող, Ենովան պաշ-
տող տուն մը կ'ունենաս։ Յես. 24. 15. — Աւելի կարե-
ւորը՝ հոգիդ ու յալիտենականութիւնդ կը շահիս,
Շիանզի ի՞նչ շահի մորդ մը. Եթէ բոլոր աշխարհը
վաստկի ու իր անձը կը կորսնցնէ. կամ իր անձին ի՞նչ
պատչէք պիտի տայ մարդ։ Մատթ. 16. 26. Սե-
պենք թէ ապօրինի գործերով և կամ խարգուխ առեւ-

տուրով աշխարհը կը շահիս, կամ սաելով կը հարսատանաս, եթէ հոգիդ կորսնցնես, ի՞նչ արժէք ունի շահածներդ, ի՞նչ կրնաս տանիլ հետդ, ի՞նչ տարին մեծամեծթագաւորներ ու աշխարհակալներ, Անգլիա, երկիրներ շահեցան, բայց ոչինչ կրցան տանիլ: Կ'ըսուիթէ Մեծն Աղեքսանդր երբ կը մեռնէր, ապապրեց որ իր մէկ ձեռքը դագաղէն դուրս ձգեն որ ամէն տեսնող հասկնայթէ աշխարհակալը իր հետը բան մը չի տանիր: Մօրդ որովայնէն մերկ ելար ու մերկ պիտի երթաս Աստուծոյ տաջի ելլելու: Մարզուն բոլոր պարաւորութիւնը ուզիդ ապրիլ է: Շատ շիտակ է մարզու մը սա խօսքը՝ ևՄարդ մը եթէ իր հարսաւութիւնը կորսնցնէ, բան մը կորսնցուցած չէ, եթէ առողջութիւնը կորսնցնէ, բան մը կորսնցուցած է, բայց եթէ իր հոգին կորսնցնէ ամէն բան կորսուած է: Հոգիին և յաւիտենականութեան սիրոյն համար եթէ քիչ մը նիւթապէս վեասես, կ'արժէ: Քանզի երբ շահը և վեասը բաղդատես, պիտի տեսնես որ տակաւին դուն շատ շահաւոր ես:

Անգամ մը հարուստ վաճառական մը լսեց որ տեղ մը գեղեցիկ և թանկագին մարդարիտ մը կը ծախուի: Այս մարզը իր բոլոր ունեցածը ծախելով դրամի վերածեց և գնաց մարդարիտը գնեց: Նաւ մը նստելով ետ հայրենիքը կը վերադառնար: Ճամբան, նաւուն մէջ այս մարդարիտը սիրելու և այլոց ալ ցուցնելու նպատակաւ գնդակի մը հետ խաղալու պէս կը խաղար անով: Սակայն անզգուշութիւն մը, ահա մարդարիտը ծովը կ'իյնայ: Հարուստը կ'ողբայ ըսելով, բոլոր ու նեցած կորսնցուցի, քանզի մարդարիտը ծովը ինկաւ: Հարուստը աղքատացած ելաւ ծովափը, բայց աւազ, լուլով ու ողբալով:

Սիրելիս, զուն ալ թանկագին հոգի մ'ունիս, անոր հետ մի խաղար, կարգ մը մարդկային հաշիւներով: Թուաբանութիւնը չսխալիր, հոգիդ փրկէ

շահերու մէջ ամենազերազանցը այս էու Ռւստի մի՛ կորսնցներ, եթէ հոգիդ կորսնցնես ալ ինչ կը մնայ:

Անգամ մը գինեմոլ մը գինետունէն տուն երթաւ-
լու ատեն լապտերի մէջ եղած լոյսը մէկի տեղ երկու
կը տեսնէ գինիի տաքութենէն: Մէկը կը բաւէ ըսելով
կը փչէ ու ճրագը կը մարէ, և ինք մութին մէջ կը
մնայ: Դուն ալ երկու հոգի չունիս որ մէկը Աստուծոյ
տաս, և մէկն ալ անձիդ համար գործածես: Արդարե
շատ գեղեցիկ կերպով ըսուած է թէ «Մէկ անգամ ծր-
նածը երկու անգամ կը մեռնի: Իսկ երկու անգամ ծր-
նածը մէկ անգամ կը մեռնի»:

Առարկութիւն 6. — Աստուած ինծի անիբաւութիւն
ըրբաւ, ըսողներ կան: Քաւ լիցի, Աստուած ոչ անիրաւ
է և ոչ ալ անիրաւութիւն կ'ընէ, բայց երբեմն քու
մեղքերուդ համար քեզ կը պատժէ որպէսզի ար-
թնասս: Շատ անգամ ալ կը համբերէ մեղքերուդ:
Համբերելով ոմանց՝ իր ողորմութիւնը կը ցուցնէ ու
երբեմն պատժելով իր արդարութիւնը կը ցուցնէ:
Եթէ ամէն մեղքի համար մեղաւորները պատժէր,
ի՞նչ պիտի ըլլար մեր վիճակը: Եթէ բնաւ չպատժեր
մեղաւորները, ո՞ւր պիտի մնար Աստուծոյ արդարու-
թիւնը: Ասիկայ Աստուծոյ գործն է որուն խառնուելու
իրաւունք չունինք: Մենք իրաւունք չունինք ըսելու
«ինչո՞ւ այսչափ մեղաւորներուն բան մը չըներ, սա-
կայն զիս կը պատժէ»: Միայն այս գիտենք որ Աստ-
ուած արդար է, ոմանք հոս և ոմանք ալ դատաստա-
նին կը պատժէ: Բայց բան մըն ալ գիտենք որ հոս
պատժելով ի հարկին մեր գործը աւրելով, մեզի
մարդկային աչքով վնաս տալով, մեր գեղեցիկ ծրա-
գիրները աւրելով մեզ աւելի վտանգներէ կ'զգուշացնէ:
Ժամանակին Միքայէ Անձէլօ, այն մնջ քանդա-
կագործը իր մէկ գործաւորին հետ բարձր տեղ մը
ելած նկար մը կը գծէր, բաւական աշխատելէ վերջ

տախտակամածին վրայ ետ ետ քաշունլով նկարը
հեռուէն կը դիտէր։ Այնքան յափշտակուած էր իր
գործով որ տախտակամածին ծայրը հասած էր, երբ
իր աշակերտը վտանգը տեսաւ. խօսելու և հասկցնելու
ժամանակ չկար։ Անմիջապէս իր վրձինը պատկերին
վրայ նետեց և ազտոտեց։ Մեծ արուեստագէտը բար-
կութեամբ գործաւորին մօտեցաւ, «Ի՞նչ ըրիր։ Ահա-
գին աշխատանքս և գործս աւրեցիր» «Այո», քու-
կեանքդ փրկեցի» եղաւ պատասխանը։ Աստուած ալ
մեզի ճիշտ այսպէս կ'ընէ։ Երբեմն մեր խանութը
կ'այրէ, երբեմն մեր սիրելիները մեր ձեռքէն կ'առ-
նէ. երբեմն հիւանդութիւն կամ ազքատութիւն
կու տայ, որպէսզի աւելի մեծ վտանգէն ազտաէ մեր
հոգին։ Դուն ասիկա չարութիւն կը սեպես, և Աս-
տուծոյ իմաստութեան և նախախնամութեան զէմ
կ'առարկես։ Արիսողոմ երբ իր եղբայրը մեղցուց՝
Գեսուր փախու և երեք տարի անցնելէն վերջը Դա-
ւիթ Յովար զօրապեաին միջոցով Արիսողոմը եա բե-
րել տուաւ։ Արիսողոմ երկու տարի իր տունը կեցաւ,
Երուսաղէմի մէջ առանց իր հօրը Դաւիթի երեսը
տեսնելու։ Քանի անգամ մարդ զրկեց Յովարին որ
իրեն գայ, սակայն Յովար չեկաւ Այն ատեն Արի-
սողոմ իր ծառաներուն հրամայեց որ երթան Յովարին
արտը այրեն։ Երբ Յովար արտին այրուիլը լսեց,
վազելով եկաւ Արիսողոմին և ըստ, «Ի՞նչու արտս
այրել տուիր»։ Արիսողոմ ըստ «Քեզ երկու անդամ
կանչեցի չեկար, հիմա արտդ այրել տուի, որպէսզի
գասա։ Աւելի լաւ չէր որ առաջին կամ երկրորդ ան-
գամին գար ու վիաս չկրէր։ Արիսողոմին համար
արտը արժէք չուներ, անիկա թագաւոր էր և կրնար
աւելին տալ։ Բայց բուն նպատակը Յովարի միջնոր-
դութեամբ իր հօրը հետ հաշտուիլ էր։ Բ Թագ. 14.
25.32։ Ահա Աստուած ալ մեզ իրեն կանչելու և իրեն

հետ հաշտեցնելու համար շատ միջոցներ կը գործածէ: Երբեմն այսպէս մեր սրաերը կ'այրէ, երբեմն ալ հարստութիւն կու առայ: Մենք անոր ամէն ձամբաները չենք հասկնար: Ուրեմն սրբելի հոգի, ամենազէս Աստուծոյ գործելակերպը չես դիտեր, մի՛ դանգատիր, մի՛ առարկեր, Աստուծոյ զարձիր, Անոր Ճայլը մտիկ ըրէ, որ չպատժուիս: ոչ հոս և ոչ ալ զալիքին մէջ, Յիսուս ըստ Պետրոսի «Ես ինչ որ կ'ընեմ, զգո՞ն հիմա չես իմանար, հապա եաքը պիտի իմանաս: Երբ գաղտնիքներու վարագոյրը բացուի ու ամէն բան քու առջեւդ պարզուի, այն ատեն պատիմ կամ անիբերաւութիւն սեպուած բաներուդ համար Աստուծոյ ստքը պիտի իյնաս և Զինք պիտի օրհնես: Առարկութիւններգ պիտի լմննան, կասկածներդ պիտի վերջանան ու Աստուծոյ արդարութիւնը պիտի սեսնես, ինչպէս տեսանող Ասափ երբ Աստուծոյ սրբարանը մտաւ և չարերուն վախճանը և բարիներուն սպազան տեսաւ, այն բոլոր գանգատաները և ինչուները լմնցան: Ու իր սիստ կարծիքներէն ալ ամցցաւ: Սակամ. 73:

Առարկութիւն 7. — Նոր ծնածները մելամաղձոտ են: Ո՞չ, երբե՞ք, ընդհակառակը Աստուծոյ զաւակ մը միշտ ուրախ է և ուրախ պէտք է ըլլայ: Մերամաղձոտութիւնը վերստին ծննդեան արդիւնքը չէ: Ամանց պետքութիւնն է: Աստուծոյ զաւակին տիրութիւնը երբնութիւնն է: Աստուծոյ զաւակին անհնազանդութիւններու թերութիւններու և անհնազանդութիւններու բարգիւնքը կրնայ ըլլալ: Եթէ հոգեսր կեանքի պայտագիւնքը կրնայ ըլլալ: Համեմատ ապրի ու Քրիստոս Յիսուսի օրինակին հետեի, պատճառ չկայ արտում ըլլալու, այլ տեսական ուրախութիւն և գետի պէս յորդով խաղաղութիւն պիտի վայելէ: Քանզի Յիսուս ըստ և Խաղաղութիւն կը թողում ձեզի, իմ խաղաղութիւնս կու առմ ձեզի Յովհ. 14. 27: Եսա. 48. 18:

Առանձին Զուիցերիոյ մէջ մարդու մը մէկ հատիկ աղջիկը մեռաւ, քիչ վերջը իր տիկինն ալ մեռաւ, յետոյ իր երկու աչքերէն ալ զրկուեցաւ։ Այն օրերը աւետարանիչ մը այս մարդուն բնակած քաղաքը այցելեց։ Աւետարանիչին ըսուեցաւ «Ասանկ մարդ մը կայ, գնա եւ մխիթարէ զինքը»։ Աւետարանիչը գնաց և գտաւ այս մարդը։ Բաւական խօսակցելէ վերջը ըստ այս մարդուն։ «Ուրախ եմ որ երկինքի յոյսը ունիս, քիչ վերջը հոն ուրախ պիտի ըլլաս ու երկինքի խաղաղութիւնը պիտի վայելեած։ Աշազուրկ մարդը գառնալով քարոզիչին ըստաւ։

«Ե՞նչ, ես երկինք պիտի երթամ, և հոն ուրախ պիտի ըլլամ։ Աչքերդ բաց և ինձի նայէ։ Սյոր 10 տարիներէ ի վեր ես երկինք ուրախութիւնը ու խաղաղութիւնը հոս այս աշխարհի մէջ կը վայելեմ։ Այս, աղջիկս մեռաւ, ու կինս մեռաւ և զիս մինակ ձգեց, աչքերս ալ կորսնցուցի, բայց իմ սիրելի Փրկիչս գտած եմ և կը վայելեմ Զինք։ Քարոզիչը ամըչցաւ, Այս ճշմարիտ է։ Քրիստոնեաներ փորձութիւններ, կորուստներ կ'ունենան, զրկանքներու և հալածանքներու կ'ենթարկուին, բայց անոնք իրենց ներքին կեանքին մէջ խաղաղ կ'ըլլան, ինչպէս ծովուն մակերեսը երբեմն ալիքներով կը ծածկուի և երբեմն հանգարակ'ըլլայ, սակայն յատակը միշտ խաղաղ է։

Անգամ մը նկարիչ մը հաւատացեալին ներքին խաղաղութիւնը աբատայայտող պատկեր մը ներկայացնել ուզեց։ Աշխարհէն քաշուած և ամէն ահասկ փորձութիւններէ ու նեղութիւններէ հեռու ապրող մէկը չուզեց ներկայացնել, քանզի քրիստոնեան այդպէս չէ։ Անիկա զծեց մեծ գետ մը, որուն ջուրերը մեծ բարձրութենէ մը վար կը թափուէին։ Զրվէժին երկու եղերքին վրայ ծառեր կալին, ծառերէն մէկուն ճիւղը գէպի ջրվէժը երկնցած էր։ Այդ ճիւղին ծայրին վրայ թըռու

չունի բոյն մը զրուած՝ որու մէջ սոխակ մը կ'երգէր անվախ, երբ ճիշտ վարը ջրվէժին ահագին աղմուկը հեռուն կը հասնէր, ինչո՞ւ անվախ էր թռչնիկը, Անիկաթեր ունէր և վարը ջուրին մէջ իյնալու վանդէն ազատ էր։ Աշխարհ փոթորիկներով լի է։ Սակայն քրիստոնեան Յիսուսը ունիւ Անիկա Յիսուս վէմի վրայ հաստատուած է, ուստի կրնաց երգել այսպէս։

Ո՞վ հոգւոյս սիրող Քրիստոս,

Թող թռչիմ ես Քոյդ ի ծոց,

Երբ զոռան զուրբ յորդահոս

եւ ամպեր մութ հողմակոծ.

Բաց, հզօր թեւերդ, ա՞ն բաց,

Զիք այլուր վայր ապահով.

Մինչ անցնի վախ ամպրոպաց,

Առ Փրկիչ, զիս առ Քու քով։

Ոյն, քրիստոնեան ուրախ է, քանզի մեզքի դատապարաւթենէն փրկուած ու երկինքի յոյսով մխիթարուած է։ Հարուսաներ իրենց հարստութիւնով ու հաճոյասէրներ իրենց հաճոյքներով չեն կրնար ունենալ նման ուրախութիւն մը։

Ֆրանսայի մէջ անգամ մը շատ մելամաղձոտ, յուս սահատ ու հիւծած մէկը ֆրանսացի բժիշկի մը քով եկաւ, Բժիշկը լու մը քննելէ վերջ տեսաւ որ անոր մարմնայ տկարութիւնը արդիւնք էր իր տիսրութեան և յուսահատական մասիսութեան։ Ուսաի իրատեց զայն, որպէսզի ուրախ և զուարթ ըլլայ ու յանձնարեց որ քաղքին նշանաւոր իտալական ներկայարակ բոլոր հանգամական բարերուն յաճախէ։ Հոն Քարլինի անուն մէկը կը զուարծացնէր բոլոր հանգիսականները իր կատակարագութիւններով։ Նաեւ ըստ Շեթէ Քարլինի քեզմէ չվըստարէ քու մելամաղձոտութիւնդ, վիճակդ շատ վանդակուր է։ Հիւանդը ըստ Շեթէ աէր իմ, Քարլինի զաւոր է։ Հիւանդը ըստ Շեթէ աէր իմ, Քարլինի զաւոր է։ Բէեւ իմ կատակարանութիւններովս կը զուարես եմ։

ճացնեմ Բարիզի բնակչութիւնը և մարելու աստիճան կը խնդացնեմ զանոնք, իսկ ես՝ մեռներու չափ տիսուր եմ, սրաիս մելամաղձոտութեան և վշտիս պատճառաւու։ Աւրիշ տեղ մի՛ վնտաեր ուրախութիւն, շատեր փորձեցին և չկրցան գանել, ռֆորձուածր փորձել յիմարութիւն է», կ'ըսէ առածը։ Եկուր, Յիսուսի և Աստուծոյ հետ հաշտուէ ու խաղաղութիւն պիտի գանես։ Յոր. 22.21:

Հնդիկ մը կը հարցնէ քրիստոնեայ քարոզիչի մը։ «Դուն ի՞նչ գեղ կը զորձածես որ երեսզ միշտ փայլուն է», քարոզիչը կ'ըսէ, «Ես գեղ չեմ զորձածեր»։ Այս՝ կ'ըսէ Հնդիկը, դուն և բոլոր քրիստոնեաներ կը գործածէք։ Շիտակ է որ արտօքին գեղ չունինք, սակայն սրաի խաղաղութիւնը կը ցոլոյ մեր զէմքին վրայ, ինչպէս կ'ըսէ Ասզոմոն իմաստուն ար։ «Աւրախ սիրավ զեղի պէս օգտակար է»։ Առակ. 17. 22. Այս զեղն էր որ Ստեփաննոսի երեսը հրեշտակի զէմքին պէս փայլեցուց իր թշնամիներուն առջե։ Այս զեղն էր որ բանահին մէջ զԱստուած փառաբանող երգեր շնորհեց Պօղոսի։ Ամբակումի ալ այսպէս երգել առուաւ, «Թէ և թզենին ընձիւզ չտայ ու որթերուն վրայ պառուզ չըլլայ», և ձիթենիին բերքը ստէ, ու արտիերը կերակուր չտան, և փարախէն ոչխարը կարի ու գոմերուն մէջ արջառ չըլլայ, սակայն ես Տէրոջմով պիտի ցնծամ ու իմ փրկութեանս Աստուծով պիտի ուրախութամ»։ Յօր. 3. 17. 18:

Առարկութիւն 8. — Այս հոգեւոր կեանքը ապրիլ շատ դժուար է։ Ես կ'ուզեմ ապաշխարել, և վերստին ծնանելով փրկուիլ, սակայն կը վախնամ որ չեմ կրնար ապրիլ։ Աշխարհ այնքան նեղութիւններ ունի որ ի՞նչ պէս պիտի ընեմ, չեմ գիտեր։ Ծատ կը խորհիմ, բայց դժուարութիւնները ահանելով կը անանամ, կան մեզ քեր որ չեմ կրնար ձգել։ Ծատ անգամներ փորձեցի, որոշեցի սակայն չկրցայ յաղթել։ Հիմա յուսահատ եմ։ Ի՞նչ արժէք ունի վերստին ծնանիլ քանի որ չպիտի կը ը-

Նամ շարունակել զայն և նորէն պիտի իյնամ և ուրիշ-ներուն ծաղրանքին ու գայթազութեան նիւթ պիտի ըլլամէ Արգէն աղքատ և շատ անգամ անգործ եմ, հո-դերու տակ կը ճնշուիմ. Արհեստի մէջ նեղութիւններ տան մէջ փորձութիւններ, իմ գէշ ունակութիւններէս առաջ եկած գմուտրութիւններ, արգելքներ են ինձի Երանի թէ Աստուած ինձի ձամբայ մը ցուցուններ, ե-րանի թէ այս արգելքները վերցնէր և ես ալ ազատէի, ով չուզեր Աստուծոյ զաւակ ըլլալով երկինք երթալ: Լաւ կեանք է սակայն դժուար:

Այս բարեկամս, հսգեւոր կեանքը զժուար է, սակայն աշխարհային կեանքը ալ աւելի զժուար չէ։ Ատանան և մարմինը որքան շատ պահանջներ ունին և աշխարհն ալ շատ փորձութիւններ, որ անկարելի է ասոնց ասկէն ելլել, Բայց եթէ Աստուծոյ դասնա Առուած քեզ պիտի առաջնորդէ, ճամբադ պիտի լուսուրէ, արգելվները պիտի վերցնէ, նեղութիւններուդ մէջ քեզի պիտի օգնէ։ Շատեր այս վախը ունեցան, սակայն Աստուծ անկարելիութեան մէջ կարելիութիւն առւաւ, ինչպէս իւղաբեր կիներու առջեւէն քարը գլասորեց, որպէսզի անոնք Յիսուսը տեսնեն։ Կարայէլի առջեւն կարմիր ծովը ճեղքեց և Յորդանանը ցամքեցուց որպէսզի իր ժողովուրդը Քանան երթայ։ Անիկա իր սկսուծ գործը մինչև վերջը պիտի կատարէ։ Քեզ պիտի չձգէ ու քեզ պիտի չթողու։ Ինքն իր վրայ պիտի օռնէ բոլոր պատասխանատուութիւնը։ Քեզի նոր սյժ, նոր սիրտ և նոր զօրութիւն պիտի տայ, ինք անձամբ քու առջեւէդ պիտի երթայ և ճամբադ պիտի շտկէ։ Ինչպէս արևին տաքութեան առջեւ ձիւնը պիտի շտկէ։ Ինչպէս արևին տաքութեան պիտի շտկէ իւղաբերը կը փարտաի, ու հոկը հալի, լոյսին առջեւ խաւարը կը փարտաի, ու հոկը հալի, լոյսին առջեւ խաւարը կը փարտաի, այսպէս ալ բոլոր տեսած և կարծուած զժուարութիւններդ ալ պիտի սչնչան։ Փամանակին քաղաքի մը մէջ քարոզիչ մը՝ քա-

րոզէն վերջ մարդու մը հետ կը խօսակցէր ապաշխառութեան հրաւիրելով զայն։ Մարդը կ'ըսէր թէ ինք կ'ուզէ ապաշխարել։ Ուրեմն եկուր, հիմա ապաշխարէ կ'ըսէ քարոզիչը։ Մարդը կ'առարկէ ըսելով թէ գժուարէ չ'չեմ կրնար, փորձութիւն ունիմ, ի՞նչ է գժուաըութիւնդ կը հարցնէ քարոզիչը։ Ան կ'ըսէ «Ես այծերու հովիւ մըն եմ և այծերն ալ շատ չար են։ Զիրենք կառավարելու համար երբեմն կ'ստիպուիմ հայհոյել։ Քանի որ չեմ կրնար այս հայհոյութիւնը ձգել, ի՞նչ արժէք ունի այսօր ապաշխարելս, երբ վազը ետ պիտի իյնամ։ Պատուելին կ'ըսէ։ «Ճատ լաւ, քանի որ գուն ապաշխարել կ'ուզես, եկուր, ապաշխարէ ու շարաթ մը փորձէ։ Եթէ Աստուած քեզի ոյժ տայ և զուն չհայհոյես, չարունակէ այս նոր կեանքը։ Իսկ եթէ ետ իյնաս, մեծ վեաս մը չես ըներ, Արդէն մեղաւոր ես, նորէն մեղաւոր կ'ըլլաս։ Մարդը անկեղծ էր, հոն Աստուածոյ տռջե խոնարհեցաւ, խօսառվանեցաւ և Աստուածոյ յանձնուեցաւ։ Հեակեալ օրը իր գործին գնաց սովորականին պէս։ Ճաբաթ մը վերջը կիրակի օրը գործեալ եկեղեցի եկաւ հովիւը։ Քարոզիչը հարցուց թէ «Ի՞նչ եկաւ, ինկա՞ր թէ յաղթեցիր»։ Հովիւը ըստ «Ո՞հ, պատուելի, բնաւ չինկայ, քանզի բոլոր այծերն ալ ապաշխարած էին, չարութիւն չըրին, որ հայհոյէի»։ Ո՞վ էր ապաշխարողը, այծը թէ հովիւը, Փոխուողը ի՞նքն էր թէ ոչ այծերը։ Եթէ զուն փոխուելով նոր մարդ ըլլաս՝ տանդ, խանութգ, գործդ, ընկերներդ, մինչե իսկ բնութիւնը փոխուած պիտի տեսնես։ Հիմակուան գժուար սեպած բաներդ պիտի թեթենան։ Քիթեզովը, հաւատարիմ ալ է կատարելու, Քաջ եղիր, մի՛ վախնար, Աշքերդ պիտի բացուին ու այլես մուրացկան պիտի չըլլաս Բարթողիմէոսի պէս, հապա Յիսուսի հետեւող և Զայն փառաբանող աշակերտ մը պիտի րդլաս։

Միւս կողմէն եթէ ապաշխարելով, քիչ մը հալածանք, քիչ մը նեղութիւններ կրես, չա՞րժեր յաւիտենական կեանքի համար քիչ մը նեղութիւն եթէ ձամբան նեղ է, եթէ խաչդ քեզի շտա ծանր կու տայ, եթէ մարդիկ քեզի կը հակառակին, կամ փորձութիւններդ շատնան, որոշ պիտիր որ Սուտւած հաւատարիմ է և քեզ պիտի չթողու որ քու կարողութենէդ աւելի փորձուիս, հապա փորձութեան հետ ազատութեան միջոց մըն ալ պիտի տայ: Քանզի ինչ բանով որ ինք չարչարուեցաւ փորձութիւն կրելով, կրնայ փորձանաւորներուն ալ օգնական ըլլալ: Ակորն. 10. 13. երր. 2. 18. 13. 5:

Դարձեալ, չա՞րժեր որ Քրիստոսի համար քիչ մը նեղութիւն: Անիկա քեզի համար ինչեր կրեց, ինչ բաներու յօժարեցաւ: Սավօնարօլու երբ իր երկու աշակերտներով Ֆլորէնս քաղաքին հրապարակին վրայ կ'այրուէր, աշակերտներուն դուռնալովըսաւ: «Քրիստոս ինձի համար ինչե՛ր կրեց»: Անիկա Աստուած ըլլալով՝ քեզի համար որքան չարչարուեցաւ: Հապա դուն, ով բարեկամ, արդէն մարդ ես: Ապաշխարես կամ ոչ, աշխարհի մէջ արդէն նեղութիւններ կան և դուն չես կրնար խուսափիլ անոնցմէ: Ուրինմն յաւիտենական կեանքի, Աստուծոյ և թանկագին հոգւոյդ համար չա՞րժեր որ շատ բաներու յանձնառու ըլլաս յօժարութիւնով: Աշխարհի մէջ շատեր փառքի, դիրքի հարստութեան և գիտութեան տիրանալու համար որքան նեղութիւններ կը քաշեն և կը յոդնին, կը տքնին ժամանակութիւններ կը վատնեն, բայց ասոնք նկատի չեն առներ միակ կը վատնեն, բայց ասոնք նկատի չեն առներ միակ թէ նպատակին հասնին: Ինչպէս երգեց բունաստեղծ մը:

«Նպատակիս հասնիմ միայն»

Թող զիս հանեն կախաղան»:
Եթէ աշխարհային նպատակներ հետապնդուու: և

անոնց հասնելու համար մինչև կախաղանի յօժարութիւն կայ մարգոց մէջ, հապա դուն որքան տւելին ունենալու ես յաւիտենական ու մնայուն բաներու համար։ Ատենօք մարդ մը գողութիւն ընել կը խորհի, սակայն միտքը կու գայ որ եթէ գողք բռնուի, կը ծեծուի, կը բանարկուի, կը նախատուի։ Սակայն հաշիւ կ'ընէ որ մէկէն ի մէկ հարսաւանալ ալ կայ, ուստի ամէնը «հաշուի» մէջ գնելով ճամբայ կ'ելլէ և գողնալու ժամանակ կը բռնուի։ Զինքը կը տանին դատարան, հոն դատաւորը կը հարցնէ «ինչո՞ւ գողութիւն ըրիր, հիմա քեզ պիտի ծեծենք ու բանտարկենք», Մարդը կ'ըսէ «հաշիւին մէջ է» և հանդարտ կը կենայ։

Նեղութիւններէն բնաւ մի՛ վախնար։ Կարելի է որ խորհածներդ քեզի բնաւ չպատահիր, կարելի է որ աւազակին պէս մէկէն գրախտ պիտի առնուիս։ Ուստի գըժուար է ըսելով ետ մի՛ քաշուիր, հապա հաւատալով Աստուծոյ յանձնուէ և յարտենէ։ Առաքեալը կ'ըսէ «Մենք ետ չենք քաշուիր որ կորսուինք, հապա կը հաւատանք որ մեր հոգին փրկուի», Երբ. 10. 39։

Առարկութիւն 9. — Կ'ուզեմ դարձի զալ եւ փրկուիլ, սակայն բարեկամներէս եւ ծանօթներէս կ'ամչնամ։ Երբ լսեն որ ես ալ ապաշխարած եմ, մանաւանդ բարեկամներս, ի՞նչ պիտի լսեն։ Զիս պիտի ծաղրեն, ինձմէ պիտի բաժնուին, ես իրենց առջեւ պղտիկ պիտի իյնամ և իմ մեծերս ալ կրօնափոխ ըսելով՝ զիս պիտի նախատեն, ի հարկին զիս իրենց հասաւատութիւններէն գուրս պիտի ընեն։ այս ալ ինձի ամօթ կ'ըլլայ, Ամէն մարդ տարբեր և ծուռ աչքով պիտի նայի։ ահա այս և ասոր նման բաներէն կը վախնամ։

Սիրելի բարեկամ, մեղքը գործելու ժամանակ, զընչուի մը պէս խաղալու ատենդ կ'ամչնայի՞ր։ Արբեցողութեան աղդեցութեան տակ ճամբան ծուռ ու մուռ

քալելու տաենդ . պոռալով և հայնոյելով խօսած ա-
տենդ , տեսակ տեսակ սուտերով մարդիկը խաբած ա-
տենդ կ'ամչնայի՞ր : Եթէ ամչնալ պէտք է այդպիսի
գործերու և անվայել վարմունքներուղ համար պէտք
էր . ոչ թէ Աստուծոյ գառնալու . Քրիստոսը սիրելու և
Տէրոջ ազօթելու առեն : Ամօթ է որ արարուծը իր
Արարիչին , կորսուածը իր Փրկչին . խեղճը իր բարե-
րարին գառնալոյ : Ասիկո լու և աղնիւ գործ է : Աղ-
տոտ ու հին հագուստներով պատիլ ամօթ է , սակայն
նոր եւ մաքուր հագուիլ . պատիւ է : Անվայել վար-
մունք ցուցնել , գաղտնի մեղքեր գործել ու յետոյ
երեւան գոլով խայտառակուիլ , իսկապէս շատ ամօթա-
լի է : Սակայն պարկեշտ , պարզ ու թափանցիկ կեանք
մը ապրիլ . մարդուն պարձանք է , Բայց սեպենք թէ
բարեկամներէդ կ'ամչնաս և մեծերէդ ալ կը վախնաս-
ինչ երեսով Աստուծոյ առջե պիտի երեւաս : Վախցած
մարդիկդ քեզի համար Աստուծոյ առջեւ կենալով կը բ-
նա՞ն քեզ ազատել : Զէ՞ որ ամէն ոք իր անձին պա-
տասխանաառւ է : Զե՞ս զիտեր որ չՄարդու վախը որո-
գայթի մէջ կը ձգէա Առակ . 29.25 : Զե՞ս զիտեր որ
զժողքին մէջ միայն մեծամեծ մեղքեր գործողները չէ ,
հապա փոքր մեղքեր լնողներ . պարզ վախկաներ ալ
պիտի գանուին : Յայտ . 21.8 : Ո՞չ քանի քանիներ քե-
զի պէս ամչնալով և ուրիշէն վախնալով կորսուեցան :

Անգամ մը քաղաքի մը մէջ արթնութեան ժողով-
ներ կ'ըլլային . շատերուն հետ երիտասարդ մալ ար-
թնցաւ և համոզուեցաւ որ ապաշխարելով Փրկիչը գա-
ւանելու է : Սակայն ամչցաւ : Օր մը ժողովի մը մէջ
ոտքի ելլելու քաջութիւնը ունեցաւ : Բայց ետ նստաւ ,
Անգամ մ'ալ ելաւ և մինչեւ ամպիսնին առջե գնաց ,
բայց երբ ժողովուրդը տեսաւ : ամչնալով ետ իր տեղը
եկաւ : Յետոյ վերջին անգամ ըլլալով գարձեալ ամպիո-
նին առջե գնաց և իր ձեռքերը օղին մէջ շարժելով ,

«Ո՛վ Աստուած, ես չպիտի ապաշխարեմ» ըսելով ժողովասրահն զուրս ելաւ: Երբ իրենց առւնը հասաւ, ձեռքը նետեց որ դուռը զարնէ, անմիջապէս լոյս մը փայլատակեց իր չորս գին, և ձայն մը լսեց որ Կ'լոէր Հզգեցէք ատիկա իր յիմարութեան» և երիտասարդը խսկոյն գետին ինկու մեռելի պէս: Յժիշկ և քարոզգիչ կանչըւեցան, սակայն անօգուտ: Իր հապարտութեան և յիմարութեան մէջ կորառուեցաւ: Ասոր օրինակները խիստշատ են: Անոր համար Պօղոս առաքեալ կ'ըսէ Քիայց երբ ուղեց Աստուած ինձի իր Որդին յայտնել, մէկէն ի մէկ բան մը չիմացուցի մարմինին ու արիւնին»: Գաղ. 1.

16: Առաքեալը կրնար այսպէս հարցնել, «Ի՞նչ կ'ըսես, ո՞վ արիւն քու կամքդի ի՞նչ է: Աստուած զիս փրկելով առաքեալ պիտի ընէ: Երբեմն պիտի ծեծուիս, երբեմն պիտի բանտարկուիս աւազակի պէս, երբեմն ալ քարկոծուելով պիտի մը պէս քաղաքէն դուրս պիտի նետուիս: Ի՞նչ կ'ըսես, ով մարմին, կը յօժարի՞ս: Մարմինը պիտի ըսեր, և Ամօթէ է քաւ լիցի, քեզի պէս Ռարդի մը չվայեր ատիկա»: Կրկին կրնար հարցնել: «Ով մարմին, շատ նեղութիւններ պիտի կրես, երբեմն առնօթի, երբեմն ծարաւ երբեմն ցուրտի կամ տաքի ենթակայ պիտի ըլլամ: Ի՞նչ կ'ըսես, մտիկ ընեմ»: Ան պիտի ըսեր «Ոչ, շատ ամօթէ, զգուշացիրչ: Քահանայապետներուն կրնար հարցնել».

«Ով քահանայապետներ և Սանհետրիմի անդամներ, ի՞նչ գաղափար կու տաք, ես քրիստոնեայ և անառաքեալ պիտի ըլլամ: Վաղեմի քանդած եկեղեցիները ետ պիտի վերականգեմ, սուրբերը ո՛ր չարչարեցի, ինձի եղբայր պիտի կոչեմ»: Անոնք պիտի ըսեն, «Ամօթէ է, շատ ամօթ, մանաւանդ քեզի պէս գիտնականի մը, մենք քեզ խելացի կը կարծէինք, դուն այ այն ազանգին պիտի հետեիս: Կը խրատենք քեզ զգուշացիրչ: Սակայն այն կ'ըսէ ևԵս մարմինի և

արիւնի չհարցուցի, ոչ ալ զիս զրկողներուն։ Գաղ. 1.
 15. 16։ Նայէ Արքահամի, երբ իր մէկ հատիկ որդին
 եսահակը գոհելու կը տանէր մէկուն բան մը չըստւ։
 Եթէ Սառային լուր, անշուշտ չպիտի ձգէր, ըսելով,
 «Դուն խենթեցե՞ր ես, բարի Աստուած այսպէս բաներ
 չառաջարկեր։ Մանաւանդ աղան միայն քուկդ չէ, ին-
 ձի ալ կ'իյնայ, թող չեմ տարօ։ Ու երբ աւելի տու-
 րածուէր այսպիսի լուր մը, բոլոր ծանօթները վրան
 պիտի խնդային։ Ասկայն Արքահամ մէկուն բան մը
 չըստւ, զիշերը պատգամ տուա, առաւօտուն կանուխ
 կոտարելու սկսաւ։ Քեզի եկած պատգամը Արքահամի
 եկած պատգամէն շատ աւելի որոշ և գիւրին է, և շա-
 տերէ ալ փորձուած։ «Պէտք է ձեզի նորէն ծնանիլ»։
 Յոզէ. 3. 7։ Ոչ որդիգ, ոչ ալ աղջիկդ պիտի զո-
 հես, հապա Աստուծմէ պարզե մը, նոր կետնք մը պի-
 տի ստանաս Ուստի ինչո՞ւ կ'ամշնաս կամ կը վախնաս
 Եթէ բարեկամներդ քեզ ձգեն, եղբայրներդ քեզմէ երես
 դարձնեն, անպիտան ընկերներդ քեզի հետ չպատին, առ-
 սոնց փոխարէն հարիւրապատիկ եղբայրներ և քոյրեր ու
 ընկերներ պիտի ունենաս աւելի սուրբ, աւելի մաքուր։
 Քրիստոս՝ քեզի պէս անպիտանը իր Հօր և հրեշտակ-
 ներուն առջև պիտի գաւանի որ գուն իրենը եղած ես։
 Դուն Քրիստոսի պէս մէկը ունենալու կ'ամշնա՞ս։ Զե՞ս
 այպաներ այն ապերախտ աղջիկը որ իր մայրը ուրա-
 ցաւ, անոր ապեզութեանը համար, մինչդեռ մայրը իր
 երեսին սպիները ստացած էր զինքը հրդեհէն ազատելու
 ատեն։ Եթէ կ'ամշնաս Քրիստոսէն, քու զիրքդ ալ այս
 աղջկան ըրածէն պակաս բան մը չէ։

Ատենօք Հնդկաստանի մէջ զինուօրական պարա-
 հանգէսի պատրաստութիւններ կ'ըլլային։ Հետեաբար
 բոլոր հրաւիրեալներուն տոմսակներ զրկուեցան։ Ծոմ-
 սակ մ'ալ եկաւ հարիւրապետի մը տիկնոջ։ Սա երբ
 ստացաւ տոմսակը խիստ արտմեցաւ, երբ ամուսինը

առւն եկու և իր կինը նեղուած տեսաւ, հարցուց
պատճառը: Տիկինը ըստւ քջոմասկ մը առի, մեղ պա-
րահանդէսի մը կը հրաւիրեն: Այս պատճառաւ նեղուած
եմք: Հարիւրապեալը ըստւ «ի՞նչ կայ, սիրելի տիկինս,
ասիկա նեղութենէ աւելի քեզի ուրախութիւն տալու
էր» Ես օրերէ ի վեր կ'ապասեմ այս օրուան, մենք հսկ
զուարձալի ժամանց մը պիտի ունենանք: Տիկինը
ըստւ, «Այս, ճիշտ այդ գիտնալուս համար, թէ դուն
կը սիրես նման բաներ նեղուած եմ, քանզի եթէ ես
երթամ Քրիստոս պիտի վշտանայ ու եթէ չերթամ
դուն պիտի նեղուիս: Ամուսինը շատ չքմեղանքներ
մէջ բերաւ համոզելու իր սիրելի տիկինը, սակայն
այն անգրգուելի մնաց: Յետոյ ըստւ ամուսինը «Գի-
տես որ Մր. Հետիշ ալ պիտի գայ այս պարահանդէ-
սին», «ի՞նչ, ինչէ՞ն գիտես որ այն ալ պիտի գայ,
եթէ այդ պատռուելին, ծերունի քրիստոնեան կու գայ:
ես ալ կու գամք: Որոշեալ ժամուն գացին, այր և կինտ
Երբոր հրաւիրեալները ամէնն ալ եկան, ու պարը
պիտի սկսէր, այն ծերունի քարոզիչը պարարահին
մէջտեղ նետուեցաւ և ըստւ, «Ովկ որ Սստուծոյ կողմէն
է իս քովս թող գայց: Ամբողջ սրահը լուսթիւն
մը տիրեց, հրաւէրը անզամ մ'ալ կրկնուեցաւ, հա-
րիւրապեալին տիկինը առանց ամշնալու և միակը ըլլա-
լով եկաւ և քարոզիչի քով կայնեցաւ և Սստուծոյ
կողմէն ըլլալը գաւանեցաւ ու չամչցաւ: Յետոյ մարզը
կտրճ և ազգու ուղերձ մ'ընելով գլխարկը տռաւ ու
գուրս ելաւ: Տիկինն ալ իրեն հետեւեցաւ: Պարահան-
դէսը իր փառքը կորսնցուց և ամէնը ամօթահար գուրս
ելան սրահէն: Հիմա կարիքը մեծ է այսպիսի քաջ և
անվախ վկաներուն, Երանի թէ դուն ալ անոնցմէ
մէկը ըլլայիր:

Առարկութիւն 10. — Նորէն ծնածները շիտակ չեն ապրիր. — Այս առարկութիւնը մասամբ իրաւացի է ինչպէս հնդիկ մը ըստու միսինարի մը «Եթէ դուք ձեր Գիրքին լսածին պէս ապրիք. Հնդկաստան 5 տարուան, մէջ Քրիստոնեայ կ'ըլլայց»։ Շատ կը ցաւինք այնպիսի հաւատացեալներուն համար։ Մենք ալ կ'առարկենք. կը խրոտենք և կը յանդիմանենք։ Այս՝ պէտք է շտկուին, պէտք է իրենց զիրքին համամատ կեանք մը ապրին, պէտք է ուրիշներու բարի օրինակ ըլլան, ոչ թէ գայթակղութիւն։ կը վշտանանք երբոր տեսնենք Յակոբի պէս ձայն և եսաւի պէս ձեռք ունեցող քրիստոնեաներ. Յակոբի պէս մեզմ անոյց լեզու, բերան, վկայող, ազօթող, երգող ու քարողող լեզու մունին. Բայց եսաւի պէս մազոտ ձեռք. գործերը եսաւի գործեր են։ կը ցաւինք, Ամազէկը զարկի յաղթութիւն շահեցայ՝ ըսելով, յաղթութեան նշան կանգնողներ և Տէրոջը խօսքը կատարեցի ըսող Աւառըներուն համար, բայց Սամուէլի յանդիմանական հարցումին արժանի կ'ըլլան։ «Հապա այս ոչխարներուն ձայնը ի՞նչ է որ ականջիք կու զայ ու առջարներուն ձայնը զորս ես կը լսեմ։ Ի՞նչ է այս Ագազը որ քնքուց, քնքուց կը քալէ։ Եթէ զուն Աստուծոյ պատուէլները կատարեցիր ու Ամազէկը ջարդեցիր, ի՞նչ են ասոնք որ ես կը տեսնեմ։ Ի՞նչ է այս կոիւի ձայնը տնեցիներուն և դրացիներուն հետ։ Ի՞նչ են այս բամբասանքները զոր «բանը ասանկ է» ըսելով կ'ընես։ Ի՞նչ է այն նախանձը որ Աստուծոյ գործը խնայելու անունով կ'ընես։ Ի՞նչ պիտի ըլլայ Ամազէկի թագաւորը, որքան ալ քնքուց քալէ։ Նաքողին տակ ծածկուած Ամազեկացի է արկէ Համազական մը կրնայ յառաջ զայ իրը սէրունդը, որ իսրայէլի պատուհաս և անոր բնաջնջման հեղինակ պիտի դասնալու ինչե՞ր են, այն մարմնի գործերը որ քու ականական թիւնդ ու հանգստութիւնդ կը վրդովին, անհաղաղութիւնդ ու

ռարկութեան — յանդիմանութեան պատճառ կ'ըլլայ. Ա. Թագ. 17. 12. 32. Մեր մարմնի գործերը որքան ալ Հագագի պէս քնքուշ քալուած ունենան, այսինքն հոգեսր անուններու տակ քօզարկուին, գարձեալ մարմինէն են և հետեւար մեր անկումին պատճառ կ'ըլլան:

Այս՝ կան հաւատացեալներ ու եկեղեցիներ որ մեծ անուն ունին որ կենդանի են. բայց մեռած ու Աստուծոյ առջեւ ալ կտառեալ չեն, որոնք մոռցած են թէ ինչպէս լսեցին ու ընդունեցին և ինչպէս աղաչանքով ու արցունքով ապաշխարեցին։ Մէկդի ձգած են իրենց առաջուան սէրը։ Սամփոսնի պէս ածիել առուեր են իրենց զօրութիւնը՝ ուխտաւորի մազերը, Դալիլայի ծունկերուն վրայ քնանալով, տյսինքն աշխարհի մէջ։ Վշտացուցած են Տէր Յիսուսը, մարեր են Սուրբ Հոգին, արգելք են Աստուծոյ գործին, զայթակղեցուցեր են քեզի պէս սիրելի հոգի մը, մեկդի ըրած են լրջութիւնը, խաչին ճամբան ձգած, դիւրին ճամբայ մը զըտեր են և մարզոց երեսէն իյնալով։ Դէպի աշխարհ կ'երթան, անոնք կրկին ապաշխարութիւնով Աստուծոյ գառնալու պէտքը ունին։ Յայա. 2.4: 3.1.3:

Սակայն սիրելի հոգի, չկա՞ն այնպիսի Աստուծոյ գաւակներ, որոնք անկեղծ, վասահելի ու հաւատարիմ և օրինակելի են։ Որոնք իրենց ընտարութիւնը և կոչումը հաստատելու ջանք կ'ընեն, խօսքը և գործը մէկ եղողներ, սիրուը և բերանը մէկ, թափանցիկ։ Աստուծմէ վախցող մաքուր խիզճ ունեցողներ։ Ս. Հոգիով լեցուած օգտակար եղողներ, խօսքին քարոզութիւնովը շատերը առաջնորդողներ։ Ազօթքով հրաշքներ գործողներ, հաւատաքով և խաչի ճամբուն հետեւողներ, Զկա՞ն Դամիէլի պէս Աստուծոյ սիրելի մարզեր, ենովքի պէս Աստուծոյ հետ քալողներ, Մովսէսի պէս Աստուծոյ հետ յարաբերողներ։ Յովսէփ գեղեցիկի պէս փորձութեան յաղթողներ։ Սամուէլի պէս բարեսիրու-

ներ, Ղազարոսի պէս համբերողներ. Մարիամի պէս կոտրուելով անոյշ հոտ բռւրողներ, Ստեփաննոսի պէս երեսը փայլողներ և Պօղոսի պէս մարտնչողներ. կան և անշուշտ կան, ինչո՞ւ տառնք չես տեսներ. ինչո՞ւ Ստատնան միշտ հաւատացեալներուն տկար ու գէջ կողմերը կը ցուցնէ. և զուն միայն Քանանու (Նոյի որդի) պէս ամօթ ու զզուելի բան կը տեսնես: Ամէն գարու մէջ Աստուած ունեցած է Զինքը վկայող արդարներ ու լոյսի պէս փայլող զաւակներ: Բայց կը ցաւիմ որ, զուն հիմա տեսնել չես ուզեր, սակայն երբ քիչ վերջը Յիսուս գայ այն տեսն, պիտի տեսնես արդարին ու ամբարիչտին, Աստուածոյ ծառայութիւն ընողին և Անոր ծառայութիւն չընողին՝ տարբերութիւնը: Այն տաեն անոնք քեզի սիրելի պիտի ըլլան, և շատ ալ պիտի փնտռես: Սակայն անոնք ազաւնիի պէս իրենց բոյնը թռած եւ վերին հայրենիք յափշտակուած են: Մաղ. Յ. 18: Արդէն ամէն գարու մարդիկը չճանչցան իրենց օրուան մէջ ապրող սուրբերը և մարդարիէները, հապա զանոնք հալածեցին ու անոնց առարկեցեն, սակայն երբ իրենցմէ առնուեցան, անոնք շատ յարգի եղան: Անոնց գերեզմանները փառաւորապէս շինեցին, և խունկեր ծիսեցին: Դարձեալ, ո՞վ կ'ըսէ որ զուն անոնց օրինակին պիտի հետեխս. ո՞վ ըստ որ զուն մեզի պիտի գտու և կամ մեզի պէս պիտի ըլլաս, քեզ կանչողը քու Փրկիչդ է, ինձի հետեւ՝ ըսողը քու մեծ Առաջնորդդ է — «Պէտք է ձեզի նորէն ծնանիլ» ըսողը քու Աստուածդ է:

Ժամանակին պատուելի մը իր ժողովուրդին հարցուց, ինչո՞ւ չէք ապաշխարեր: Մէկը եղաւ և ըստ թէ քարոզող սակայն չապրող պատուելիներու կեանքէն կը խրտչիմ: Միւսը ըստ Երէցները իրենց դիրքին համեմատ կեանք չեն ապրիր և ես կը գայթակղիմ: Միւսը ըստ Եկեղեցիի անգամները ինձմէ տարբեր կեանք

չունին, ուրիշ մը եկեղեցւոյ վարչածեին կ'առարկէր։ Այսպէս 20 ի չափ առարկութիւններ ըրին։ Պատուելին ըստու, «Կան այսպիսի առարկելի պատուելիններ, երէցներ, եկեղեցւոյ անդամներ ևայլն։ Բայց Աստուծուլ փառք կուտամ որ ձեզմէ ու է մէկը Քրիստոսի գէմ չառարկեց։ Այս' ես ձեզ անառարկելի, անբիծ, անարատ, օրինակելի Յիսուսի կը հրաւիրեմ։ Յիսուսին ըսելիք ունի՞ք, դուն Անոր նայէ։ Եթէ մարդոց նայիս կը շփոթիս, որուն որ նայիս ամէնն ալ արատ ունին»։

Եթէ վարը նայիս կ'իյնաս, ամէն բան գէշ և փորձութիւններով լեցուն է։ Եթէ դուն քեզի, քու մէջդ նայիս, կը յուսահատիս, որովհեակ չար է։ Բայց երբ Յիսուսի նայիս, կը փրկուիս եւ կ'ապրիս քանզի Ան Սուրբ է։ Ուրեմն աչքդ գարձուր մարդոցմէ, և դուն քեզմէ ալ, միայն Յիսուսի նայէ։ Մի մոռնար, որ մարդոց գէմ առարկելով դուն չես արդարանար, ուստի զգոյշ եղիր։

Առարկութիւն 11. — Հիմա ժամանակը չէ, այս՝ պէտք է, օր մը կ'առնեմ այս քայլը, տակաւին երիտասարդ եմ, շատ վայելելիք բաններ ունիմ։ Զափահաս եմ, շատ կարգադրելիք գործեր ունիմ։ Տղայ պիտի ամուսնացնեմ, աղջիկ հարս պիտի ընեմ, գործս պիտի շտկեմ։ արտ առի, զայն տեսնելու պիտի երթամ, եզ առի, փորձելու պիտի երթամ, հարս առի, չեմ կրնար գոլ, ուրիշ առիթով մը այս քայլը կ'առնեմ։ Տակաւին շատ ժամանակ կայ, Աստուած ողորմած է, բան մը կ'ըլլայ։ այս և ասոնց նման առարկութիւններով իրենց փրկութիւնը յետաձգողներու թիւը միլիոններու կը հասնի։ Ասիկա Սատանային վերջին զէնքն է զոր հոգւոյդ կորստեան համար կը գործածէ։ Ես զմռիքին կը հաւատամ, բոլոր մեղաւորները հոն պիտի ըլլան, բայց ամէնէն շատ այսպէս մեծ փրկութիւն մը յետա-

ձղողներն են որ հոն պիտի ըլլան, քանզի գիտնալով
այս աշխարհի բաները աւելի սիրեցին ու այսպիսի
փրկութիւն մը յետաձգեցին, կուսակալ Փելիքս երբ
Պօղոսը մտիկ ըրաւ, չատ աղջուեցաւ, մինչև իսկ
վախցաւ, բաւական ալ համոզուեցաւ, սակայն փոխա-
նակ ապաշխարելու «Հիմա գնա, երբ ժամանակ ունե-
նամ, քեզ նորէն կը կանչեմ» ըստ Բայց գիտենք
որ անզամ մ'ալ Փելիքս կարող չեղաւ Պօղոսի հետ
խօսիլ: «Հունձքի տեսենք անցաւ: Ամառը վերջացաւ,
բայց մենք չփրկուեցանք» կ'ըսէ մարգարէն: Գործ.
24. 24. 27: Երեմ. 8. 20: Մր. Մուտի փրկութիւնը
յետաձգող երիտասարդի մը պատմութիւնը այսպէս
կը պատմէ:

«Երբ գեռահաս մանուկ մըն էի, և տակաւին չէի
ապաշխարած, օր մը մէկը տեսայ որ արտի մը մէջ
կ'աշխատէր: Անիկա շարունակ կու լար և հետեւելը
պատմեց ինձի որ երբեք չեմ կրնար մոռնալ: Ըստ
ինձի թէ երբ տակաւին երիտասարդ մըն էր ան,
դրամ վասակելու և իր ապագան ապահովելու համար
տունը թողելով ուրիշ քաղաք մը գնաց, իր մայրը եր-
բոր իր ողջերթը պիտի խօսէր, Նոր Կատակարան մը
տուաւ իրեն որուն առաջին երեսին վրայ գրուած էր
այս համարը. «Առաջ խնդրեցէք Աստուծոյ թագուու-
րութիւնը»: Մատթ. 6. 33: Բարեպաշտ մայրիկը կ'ու-
զէր որ աղան այս համարը նշանաբան ընէ ամրողջ
կեանքին մէջ: Ան կը կարգայ Աստուծոյ Խօսքը, սակայն
իր ճամբան կը շարունակէ, առանց կարեւորութիւն
տալու անորոշ Բանզի կը խորհէր թէ ինքը առաջ դրամ
վասակելու է, իր ծրագիրները իրականացնելու և իր
փափաքները յագեցնելու է, անկէ յետոյ կրնայ կերպով
մը Աստուծոյ գառնալ: Այս երիտասարդը տեղէ տեղ,
քաղաքէ քաղաք կ'երթայ, գործ կը փնտոէ, չկրնար:
դտնել: Երբ Կիրակի օրը կ'ըլլայ, եկեղեցի կ'երթայ:

Կը տեսնէ որ քարոզիչին բնաբանն է. «Առաջ խնդրեցէք Աստուծոյ թագաւորութիւնը»։ Այս պարագան զարմանք և վախ կ'աղդէ իրեն, Խօսքը կը թափանցէ մինչեւ հոգւոյն խորերը։ Մանաւանդ քարոզիչը կը դառնայ եւ զինքը մատնանշելով կ'ըսէ. «Ո՞վ երիտասարդ, առաջ Աստուծոյ թագաւորութիւնը խնդրէ»։ Երիտասարդը կարծեց թէ մէկը խօսած է քարոզիչին իրեն վրայով, Երբոր եկեղեցիէն դուրս կ'ելլէր, անոր հոգին տիրուր և սիրու վշտացած էր։ Քանզի կը հասկնար որ իր մօրը աղօթքները կը հետևէին իրեն։ Անիկա չէր կրնար այս քարոզը համել իր մաքէն։ Յետոյ անիկայ ուրիշ քաղաք մը գնաց, Կիրակի օրը նորէն եկեղեցի կ'երթայ և կը տեսնէ որ քարոզիչը հոն ալ կը քարոզէ այս համարին վրայու և Առաջ խնդրեցէք Աստուծոյ թագաւորութիւնը»։ Անիկա կը համոզուի թէ Աստուծած այս համարով զինք կը կանչէ, սակայն վերջնական որոշումով մը կ'ըսէ. «Ո՞չ, առաջ հարստանալու եմ»։

Անիկա ժամանակ մը կը թողու եկեղեցին և պաշտամունքը, Ամիսներ կ'անցնին, և օր մը երբ եկեղեցի կ'երթայ, կը տեսնէ որ նոյն համարը՝ իրեն բոլորովին անծանօթ քարոզիչի մը կողմէ կ'առաջարկուի իրբեք քարոզի բնաբան։ Այս անգամ կաշխատի իր զգացումները և սրաին խորհուրդները մարելու, Երբ մարդը պատմեց այս չափը ինձի դարձաւ ու արտասուլիթ աչքերով ըստ «Մայրս մեռաւ, սակայն այդ համարը մտքէս չելլեր։ Ես որոշեցի որ ալ դառնամ, քրիստոնեայ ըլլամ, սակայն տեսայ որ չեմ կրնար ըլլալ։ Այլիս որեէ քարոզ չազգեր ինձի»։ Արաին մէջ գտնուած մէկ ժայռը ցուցնելով ըստ, «Սիրտս այս քարին պէս կարծր ու անզգայ է»։ Վերջապէս այս մարդը յիմարացաւ և զինքը այցելողներուն կ'ըսէր, և Առաջ խնդրեցէք աստուծոյ թագաւորութիւնը»։ Շատ չանցած մեռաւ ան խեղճ և ողորմելի վիճակի մը մէջ, Ո՞հ, ե-

րանի թէ ապոչխարած ըլլար երբ Տէրը կը խօսէր իր սրտին։ Զըլլայ որ դուն ալ քու սիրտդ խստացնելով այս մարդուն նմանիս։

Ամերիկայի ներքին պատերազմի ժամանակ, երիտասարդ զինուոր մը գիշերը երբ կը հսկէր որպէս պահակ, քունի մէջ բռնուեցաւ և պատերազմական ատեանը զինք սպաննուելու դատապարտեց։ Երիտասարդ զինուորը իր վերջին նամակը գրեց ծնողքին ըսելով։ «Սիրելի ծնողքս, ես գիշերուան պահակութեան ատեն քունի մէջ բռնուեցայ և հիմա դատապարտուած եմ մեռնելու։ Ասիկա վերջին նամակս է որ պիտի ստանաք ինձմէ, սակայն ես յանցաւոր չեմ, քանի որ իմ հիւանդ ընկերոջս օգնեցի իր բեռը կրելով և թէ իր տեղն ալ գիշերը հսկելով, անանկ որ իմ կարգիս չկրցայ դիմանալ և ակամայ քնացայ։ մեաք բարեւեց։ Նամակը ծնողքին ձեռքը հասաւ Սուրբ Ծննդեան իրիկունը, և շատ արամեցան, ողբացին ու լացին իրենց զաւկին համար։ Պզտիկ քոյրը որ 12 առեկան հազիւ կար հարցուց իր հօրը։ «Եղիքօրս համար ազատութեան յոյս չկա՞յ»։ «Ո՞չ աղջիկս ուեէ յոյս չըկայ բացի նախագահ Լինքընէն»։ «Ո՞ւր է նախագահը, հայրիկ»։ «Ուաշինկթըն» ըստ հայրը, Ծնողքը մինչեւ ժամը ինը լացին ողբացին, յետոյ իրենց սենեակը քաշուեցան։ Պզտիկ աղջիկը նամակը հետը առնելով տունէն դուրս ելաւ և վազեց կայարան եւ հարցուց թէ թրէյնը երբ կը մեկնի Ուաշինկթըն, ժամը 10 ին եղաւ պատասխանը, Աղջիկը լալով և աղաչելով մարդոց գութը շարժեց ու վերջապէս քօնտոքթէօրը զինք մտցուց շոգեկառքին մէջ։ Մինչեւ առաւօտ առանց քունի լալով ճամբորգեց։ Երբ հասաւ հօն Լինքընի պալատը հարցուց, քօնտոքթէօրը խղճարով իրեն ցուցուց, վազելով պալատը զնաց։ Հոն գտաւ պահակ զինուորներ, որոնք ուղեցին զինքը ընդունիլ, սակայն

աղջիկը լալով աղաչեց ու խնդրեց որ ինք անպայման նախագահը տեսնելու է։ Պահակ սպան գթաց և ներս երթալով եղելութիւնը լինքընի պատմեց։ Բարի նախագահը ընդունեց զայն։ Պղտիկ աղջիկը պատմեց եղելութիւնը թէ իր եղբայրը մահուան դատապարտուած է և ինք չնորհք կը խնդրէր նախագահէն որ եղբայրը իրեն և իր ծերունի ծնողաց չնորհուի։ Նախագահը ըստ ռԱղջիկս, քու եղբայրդ օրէնքը կոտրած է, հետեւաբար մահուան արժանի, ես բան մը չեմ կրնար ընել։ «Այս ըստ աղջիկը օրէնքով մեռնելու է, ստկայն ես չնորհք կը խնդրեմ ձեզմէ, տէր նախագահ։ Եւ այս ալ ըստմ որ եղբայրս յանցաւոր չէ, քանի որ իր ընկերոջ օգնած և անոր տեղն ալ արթուն կեցած էր, ատոր համար չէր կրցած զիմանալ յոդնութեան ու անքնութեան։ «Ինչէ՞ն գիտես ասանկ ըլլալը։ ըստ նախագահը ռԱհաւասիկ նամակը։ Նախագահը կարդաց նամակը և աղջկան ըստ, «Եթէ եղբայրդ արդէն մեռած չէ, չպիտի մեռնի։ ու անմիջապէս հեռագրեց երիտասարդի զօրաբաժնի որ տղան անմիջապէս իրեն դրկեն։ Քիչ յետոյ երիտասարդը եկաւ Նախագահը ըստ աղջկան ռԱյս է քու եղբայրը, «Այս, տէր իմ։ «Եղբայրդ քեզի չնորհեցի, գնա և ծեր ծնողքիդ ալ բարե ըրէ իմ կողմէս։ Այսպէսով պղտիկ աղջիկը իր եղբայրը ազատեց։ Սիրելի բարեկամ եթէ պղտիկ աղջիկ մը իր եղբօր ֆիղիքական մահուան համար այսչափ աշխատեցաւ, այսչափ աճապարեց, հապս դուն յաւ իտենտկան փրկութեան համար որքան աւելի աճապարելու ես որ երկրորդ մահէն ազատիս։

Կ'ըսուի թէ էենինկրատի մէջ թատրոն մը կայուը տեսակ տեսակ խաղեր և ներկայացու մներ ընելով ժաղովուրդը կը զուարձացնեն։ Օր մը ծանուցին թէ Հըրդեհի մը խաղը պիտի ներկայացնեն այս ինչ օրը։ Երբ ժամը հասաւ, բնականէն աւելի բազմութիւն մը լեցուցին թատերասրահը։ Երբ գերասանները խաղի

սկսան, իրական հրդեհ մը պատահեցաւ Կրակը մարելու փորձերն ապարդիւն եղան:

Պատասխանատու մարզը ժողովուրդին ըստու, «Անմիջ սպէս հեռացէք ասկէ, քանզի իրական հրդեհ կայ հոսք, Ստկայն ժողովուրդը խորհեցաւ որ աւելի հետաքրքրական ընելու համար այսպէս կ'ըսէ, ու չփախան ատկէ: Մարզը ազաղակեց. «Փախէք, վտանգ կայ: Ժողովուրդը վերջապէս մուխն ու ծուխը տեսնելով սկսան փախչի, զիրար ստուկոխելով: Հետեւու օրը թերթերը ծանուցին թէ այն գիշեր թատերասրանի մէջ մեռնողներու թիւը 700 է, ինչո՞ւ, որովհետեւ մամանակին չփախան:»

Ահա սիրելի բարեկամներս, ձեզի գրեցի վերստին ձնդեան ի՞նչ չըլլուլը և ի՞նչ ըլլուլը, ու անոր կարեւուրութիւնը և անով մեզի տրուելիք զիրքին մեծութիւնը ու այս օրհնեալ գէպքը փորձառաբար վայլելու միջոցները, նաեւ ձեր մտքին մէջ եղած կարգ մը առարկութիւններու պատասխանելով ջանացի ձեզ համոզել որ անմիջապէս Աստուծոյ դիմէք: Մարգարէներու որդիներուն ժամանակ կաթսայի մը մէջի կերակուրը սըխալմամբ թունաւորուեցաւ, անմիջապէս մարգարէին դիմեցին ազաղակելով. «Կաթսային մէջ մահ կայ, մահ կայ: Եղիսէ մարգարէ քիչ մը ալիւր նետելով կերակուրը թոյնէն, կծանքերնին ալ մահէն ազատեց: Քու ալ սրտիդ մէջ թոյն և հետեանքը մահ կայ, շուտ Յիսուսի դիմէ որ քեզ ազատէ: Վստահ եմ որ քեզ կ'ազատէ: Վստահ եմ որ Աստուծոյ ձայնին առջև սիրադ մի՛ խոացներ, քանի որ Անիկա կը խօսի մաիկ ըրէ, քանի ուշ չէ, Անոր եկուր: Պարապ առարկութիւններով ինքինքդ մի զրկեր այս մեծ շնորհքներէն:»

Կէս համոզուած, հունծքը կ'անցնի

Շուտ քու վճիռդ պիտի կնքուի

Չըլլայ որ ետ մնաս, եւ ետքը դառն ողբաս,
Ո՞հ, ո՞հ, կէս համոզուած, բայց կորսուած:

Վերստին ծնունդը և անկէ յառաջ եկած բարձր
նկարագիրը չբացատրուիր, հապա փորձառաբար կ'ապ-
րուի դուն ալ փորձէ ու վայելէ։ Տես որ որչափ
քաղցր է։



ՆՈՐ ԵՐԿԻՆՔ, ԵՒ ՆՈՐ ԵՐԿԻՐ՝
ԱՆՈՆՑ ՀԱՄԱՐ ՈՐ ՆՈՐԷՆ ԾՆԱԾ ԵՆ

Հիմա մարդիկ գոն չեն ներկայ աշխարհնեն։ Կ'ուզ
զեն այնպիսի աշխարհն մը ուր արդարութիւն, հա-
ւասարութիւն եւ խաղաղութիւն կը տիրէ։ այնպէս
որ ար պատերազմ շըլլայ, ոչ ար աղքատութիւն և
կամ հիւանդութիւն կամ ասոնց նման գժբաղդութիւն
բերող ուեէ բան։ Ամէն մարդ իր պարտէզին մէջ, իր
որթատունկին տակ, իր ընտանիքին մօտ ուրախ և
զուարթ ըլլայ, և ուտեն, խմեն ու ապրին։ Այլես
մայրեր զինուորութեան համար գաւակ չծնանին։ Մի-
լիոնաւոր կեանքեր չկորսուին, միլիաոներով ոսկիներ
պատերազմի համար չծախսուին։ Հազարաւոր հոյա-
կապ հաստատութիւններ չբանդուին, հարիւրաւոր
թանգարաններ ու հնութիւններ չփճանանան։ Ո՞վ պիտի
չինէ այսպիսի նոր աշխարհ մը։ Ո՞ր թագաւորը կամ
օրէնքը պիտի փոխէ հին սիրտերը, վաղեմի ատելու-
թիւնները, ոխերիմ թշնամութիւնները, տարիններէ
իվեր մնացած վրէժինդրութիւնները։ Ո՞վ է այն վար-
դապետը որ արդարութիւնը կրնայ այդքան տարածել։
Ո՞ւր է այն զիտունը որ աշխարհի չզիտցած նոր լոյ-
սով աշխարհ լուսաւորելով ագէտ ազգայնամոլու-
թիւնը վերցնէ։ Ո՞ւր է այն հարուստը որ հաւասա-
րութիւն ու եղբայրութիւն ընէ։ Ո՞ւր է այն թա-
գաւորը կամ դիւանագէտը որ ուրիշին շահը փնտոէ։
Ո՞ւր է այն վարչապետը որ երկիրը խաղաղութեան
մէջ պահէ, և իրենց սահմաններուն մէջ ոչ մէկ չա-

բութիւն, ոչ մէկ մեղք չգտնուի: Այս՝ աշխարհը, այսպիսի նորութեան մը կը կարօտի: Տեսութիւնը և փափաքը շիտակ է, սակայն միջոցները տկար: Ներկայ գիտունները և դիւանագէտները անկարող են նոր աշխարհ մը շինելու: Մինչև հիմա շատ կարող թագաւորներ, տիքթաթորներ, վարչապետներ, դիւանագէտներ տարիներով աշխատեցան, տարիներով փորձեցին, կերպ կերպ միջոցներու դիմեցին, օրէնքներ, գրքեր. գաղափարներ հրատարակեցին, սպառնալիքներ և պատերազմներ ըրին, սակայն աշխարհը չկրցան փրկել չարէն:

Մարդկութիւնը այս աշխարհի վեց հազար տարուայ պատմութեան ընթացքին, հազիւ 275 տարի միայն խաղաղութիւն ունեցած է, և մնացած ժամանակաշրջանը գրեթէ միշտ և շարունակ պատերազմով անցուցած է, և այս պարագան զարմանալի պէտք չէ թուեի մեզի, քանի որ գիտենք թէ Սատանան կը գործէ, հպարտութիւնը կ'իշխէ, ագանութիւնը կը ցանկայ ուրիշին ունեցածին, նախանձը այլոց դիրքը ունենալ կ'ուզէ և քանի որ ազգերու և անհատներու մրցակցութիւնը, ու արեելքի ու արեմուտքի մը-տայնութիւնը կայ, Եւրոպայի և Ասիայի գաղափարները ու քաղաքակրթութիւնը իրարու անհամաձայն են, հարուստին և աղքատին յարաբերութիւնը շտկուած է, շատ մը վարդապետական ու կրօնական ըմբռնումներ զիրար կը հակասեն, զօրաւորին և տը-կարին մէջ իրաւոնք ընող չկայ, հետեաբար պատերազմը անխուսափելի է: Տակաւին քանի՞ տարի եղաւ, Ամերիկայի մեծ Նախագահը Ուիլսոն ազգերու ժողովը մը հաստատեց, որպէսզի բոլոր կնճուտ հարցեր հոն լուծուին: Շատ անհասկացողութիւններ, սահմանի փոփոխումներ սեղանին վրայ կարգադրուին: Զէն քի ոյժը պիտի վերնար, գաղափար ու գրիչ պիտի իշխէր:

Սերտ յարտքերութիւնով և մտերիմ խօսակցութիւն-ներով պատերազմը պիտի արգիլէին ու այսպէս աշ-խարհ տեւական խաղաղութիւն պիտի ունենար:

Այս գեղեցիկ ծրագրին գործադրման համար Ժը-նէվ քաղաքին մէջ 15 միլիոն տոլար ծախսելով պա-լտա մ'ալ շինեցին: Ամէն ազգէն ալ մէկ մէկ դիւա-նագէտ — պատուիրակ զրկուեցաւ հոն, բոլոր աշխարհ յոյսը հոն կեդրոնացուց: Ամէն աչք հոն գարձաւ, ընդհանուր աշխահի խաղաղութեան կեդրոն մը պիտի ըլլար: Կը ցաւիմ որ մի քանի անգամ իսկ ժողով չը-րած, խանգարուեցաւ: Իրարու վրայ կասկածով նայե-ցան: Ազգերու շահերը, գաղափարները և վարչածեւերը իրարու բաղխեցան, երբեմն ազգերու պատուիրակներ ժողովէն ետ բաշուեցան: Գերմանները իրենց երկրին, մէջ պատերազմի պատրաստութիւն տեսնելով աշխար-հի ասպարէղ կարդացին ու վերջապէս վերջին պատե-րազմը ծայր տուաւ ու միլիոնաւոր զոհերով ու զոհո-զութիւններով մօտ 6 աարի տեսող աշխարհաւեր զէն-քի պատերազմը վերջ գտաւ:

Ինչպէս Ռէիլսընի օրով. Լոյտ Ճորճի և Քլէմանսօի զիւանագիտութիւնով ազգերու ժողով մը հաստատե-ցին. հիմա այժմու զիտուններ երկրորդ ազգերու ժողով մը հաստատել կ'ուզեն որ հոն ըլլայ արդարութիւն և տեւական խաղաղութիւն: Հինը ձախողեցաւ կ'ըսեն, պատճառը այն է որ ազգեր իրենց շահը փնտուեցին, ար-դարութիւն չըրին: Պատրաստ բանակ չունէին որ ան-հնազանդները, խաղաղութիւն չսիրողները պատժուէ-ին: Ասոնք ալ կ'ըսեն՝ մենք նոր աշխարհ մը պիտի շինենք՝ սակայն առանց իրենց սիրաը նորոգելու, առանց իրենց շահը վերցնելու, և առանց Աստուծոյց Ասոնք խաղաղութիւն ընել կ'ուզեն, առանց «Խաղա-զութեան իշխանին»: Առանց սրբութեան և առանց սիրոյ նոր աշխարհ մը ստեղծել կարելի չէ: Միթէ

ըլլալիք բա՞ն է որ հին մարդէն նոր բան տկնկալենք, կարելի՞ է որ ապականած մարդը, իր խորհուրդներուն մէջ Սստուծոյ գիտութիւնը մերժելով իրենց մարդկոյին սկզբունքներովը նոր աշխարհ մը կարենայ ստեղծել: Ուրեմն ի՞նչ, նոր երկիրը, նոր աշխարհ պէտք չէ՝ տեսական անարդարութիւն, պատերա՞զմ պիտի տեսնենք, շարունակ տկարը զօրաւորին, աղքատ հարուստին, ագէտը իմաստունին գերի՞ պիտի մնայ, իրաւունքը շարունակ զօրաւորի՞ն պիտի ըլլայ ինչպէս կ'ըսեն: Մեզի նոր երկիրը մը պէտք է որուն մէջ արդարութիւն պիտի բնակի, ինչպէս կ'ըսէ Պետրոս առաքեալ, իր թուղթին մէջ, Բ Պետ. 3.13:

Նոր աշխարհ մը պիտի ստեղծուի վերջապէս ռԱհա ամէն բաները նոր կ'ընեմ» կ'ըսէ Սստուած: Յայտ. 21. 3.5: Տէրը պիտի նորոգէ նեաւ երկիրը կրակէ անցընելով ու Աղամէն մուտք գտած անէծքը և մեղքը պիտի վերցնէ, Սստուծոյ խորանը մարդոց մէջ պիտի ըլլայ ու Անիկա անոնց հետ պիտի բնակի և անոնք Անոր ժողովուրդը պիտի ըլլան և Սստուած ինք անոնց հետ պիտի ըլլայ իբրև անոնց Սստուածը, և ինք անոնց աչքերէն բոլոր արցունքները պիտի սրբէ և ալ մահ պիտի չըլլայ, ո՛չ սուր, և ո՛չ ազաղուկ և ո՛չ ցաւ պիտի ըլլայ տակէ ետեւ: Վասնզի առաջուան բաները անցան: Ան որ աթոսին վրայ կը նստէր ըստւ.

«Ահա ամէն բաները նոր կ'ընեմ», ու ըստւ ինձի գրէ, վասնզի այս խօսքերը ճշմարիտ ու հաւատարիմ ենք: Ահա մեզի այսպէս երկիրը մը պէտք է և այս երկիրը Աստուած կը պատրաստէ և նոր ծնածներուն հաժար ալ նոր երկինք մը ուր սուրբերը պիտի ապրին յաւիտեան, ուր ո՛չ անէծք, ո՛չ մէկ մեղք, ո՛չ նեղութիւն, ո՛չ հիւանդութիւն ո՛չ մահ, ոչ բաժանում և ո՛չ մէկ գժբաղդութիւն պիտի ըլլայ: Հապահոն պիտի ըլլայ տեսական խաղաղութիւն, ճշմարիտ

ուրախութիւն, ամէն հոգէ տղատ հանգիստ, գեղեցիկ
երգեցողութիւն, հրեշտակային փառաբանութիւն,
սուրբերու երգերով երկրպագութիւն, Աստուծմագ յա-
փշտակութիւն, Յիսուսի դէմքով յազեցում, Ա. Հոգիով
զոհացում և երջանկութիւն: Ո՞հ, ի՞նչ մեծ օրհնութիւն,
ի՞նչ փառաւոր երկինք, որքան սքանչելի վիճակ, որ-
չա՞փ բարձր գիրք, և որքան հիանալի ապագ: Ո՞ր-
չա՞փ երջանիկ յաւիտենականութիւն: Ուրեմն ով հին
մարդ և աշխարհէն ձանձրացողներ, պատերազմի արհա-
ւիրքէն վախցողներ, սատանայի ձիրաններէն չարչար-
ուողներ, մեղքի գերութենէն տանջուոններ, Յիսուսի
եկէք, և նորոգուեցէք, ու այսպիսի նոր աշխարհ և նոր
երկինք մը վայելելու համար: Փոխանակ հոգէ և քարէ
տուներու, ուկիէ պալատներու, ցեխոտ փողոցներու տեղ
ուկի փողոցներուն, աղտոտ ջուրերէն կենաց ակնվանիի
նման գետ, որդնոտած պտուղներու տեղ, կենաց ծառին
թարմ պտուղներուն, աղօտ լոյսերու տեղ պայծառ լոյ-
սի, երկայն գիշերներու տեղ, տեւական ցորեկ. Կեղծ
բարեկամներու տեղ, անկեղծ ընկերներու և ապականած
միջավայրէն Աստուծոյ ներկայութիւնը վայլելու եկէք:

Ո՞վ Աստուած, զթած Դատաւոր

Ես ինկած խեղճ մեղաւոր,

Սիրեցիր աշխարհը բոլոր,

Տուիր Որդիդ փառաւոր:

Ո՞վ Տէր Յիսուս, Քեզի եկայ,

Սուրբ արիւնովդ լուացուեցայ

Հոգին Սուրբէն նորէն ծնայ

Անուանդ միշտ փառք ըլլայ:

Ով Սուրբ Աստուած, երբորդութիւն

Օրհնեալ յաէտ մեծ եւ անհուն

Սիրեմ, զոհեմ, զործեմ արթուն

Փառաւորեմ Քու սուրբ անուն:

Ավ մեղաւորներ արթնցէք,
 Եւ սուրբեր զգաստացէք,
 Փեսան կուգայ դուք լսեցէք
 Յոյսով դիմաւորեցէք:



ՎԵՐՋԱԲԱՆ

Այս գրքին միջոցաւ ըսել ուզածնիս այս է, թէ
Աստուած մը կայ, արդար գատաւոր, և ողորմած Ա-
րարիչ. եւ մենք ինկած մեղաւորներ կորսուելու ար-
ժանի. սակայն Տէր Յիսուս մեզ սիրելով յօժարութեամբ
մահ ճաշակեց և յարութիւն առնելով. քաւութիւն մը
կատարեց ու յետոյ աշխարհի համար միջնորդու-
թիւն և Առորբերու համար բարեխօսութիւն՝ ընե-
լու նպատկաւ Աստուածոյ աջ կողմը բազմեցաւ և նաև
Ս. Հոգին զրկեց որ մեզ յանդիմանէ ու համոզէ և վե-
րստին ծնանելով փրկէ և որպէս հարս պատրաստէ
փեսան դիմաւորէլու

Քանզի Յիսուս փեսան ըսաւ «Զեղի տեղ պատրաս-
տելու կ'երթամ», և երբ տեղ պատրաստեմ նորէն կու-
գամ և ձեզ քովս կ'առնեմք: Յովհ. 14.2.3: Այո՛, Յի-
սուսի գալուստն ալ շատ մօտ է. քանզի բոլոր մար-
գարէութիւնները կատարուած և նշանները յայտնուած
են: Զօր օրինակ հրէանիերու Պաղեստին հաւաքուիլը.
աշխարհի բարոյական անկումը ու եկեղեցինիերու լա-
ւողիկի եկեղեցւոյն վիճակին հասնիլը...: (Դուզու իլէ
Զէվճէսի գրքին 12 րդ գլուխին դիմելով աւելի ծանօ-
թութիւն կրնաս քաղել): Ահա այսպէս Յիսուս պիտի
գայ և վերստին ծնած իր սիրելի զաւակները. որ աշ-
խարհի լոյսերն ու աղերն են վեր պիտի յափշտակէ: Այն
ատեն աշխարհ մութին մէջ պիտի մնայ, նմանը չտես-
նուած նեղութիւններու պիտի ենթարկուի ու արաւ-
փելի պատերազմներ աեղի պիտի ունենան: Հիմա ու-
րախացող աշխարհը այն ատեն պիտի ողբայ, ու մեր-
ժուած Սուրբերը պիտի փնտուին: Այն օրերը նեռը

պիտի յայտնուի, այս մեղաց Մարդը, ամէնուն վրայ
հպարտացած, Քրիստոսը կեղծող Անօրէնը իշխանու-
թիւնը իր ձեռքը առնելով պիտի իշխէ, Մարդոց ձա-
կատներուն կամ ձեռքերուն վրայ 666 թուանշանով
կնիք պիտի դնէ: Անոնք որ այս կնիքը չունին, նախ
առետուր ընելէ պիտի արգիլէ ու յետոյ եթէ յամարին՝
սպաննել պիտի տայտ ինչպէս որ ներկայիս պարենա-
ւորման թուղթ չունեցողին ալիւր և շաքար եայլն չի
տրուիր: Յայտ. 13. 16—18: Նեռին կնիքով կնիքուած-
ներուն համար այլեւս փրկութեան յոյս չպիտի ըլլայ
յաւիտեանս յաւիտենից: անոնց դատապարտութեան
վճիռը արուած պիտի ըլլայ:

Ուստի այս ձշմարտութիւնները գիտնալով՝ Քրիս-
տոսի կողմանէ կ'ազաչեմ ձեղի, սիրելի բարեկամներս
որ հիմա ապաշխարէք, քանի որ Ընդունելի ժամանա-
կը հիմա է: Ապա թէ ոչ, գոնէ այս նեղութեան օրերուն
ապաշխարեցէք, թէպէտ խիստ զժուար պիտի ըլլայ,
սակայն կարելիութիւն պիտի ըլլայ: Զգուշացէք, կնի-
քը մի՛ ընդունիք, քանզի անով կնքուելէ վերջ ապաշ-
խարութիւն կարելի պիտի չըլլայ: Նեռին զիմազրե-
ցէք, պայքարեցէք, հոգ չէ թէ մեռնիք այս ճամրուն
մէջ: Յայտ. 14. 9.13:

Այս նեղութենէն վերջը Յիսուս Քրիստոս, որպէս
«Թագաւոր թագաւորաց» իր հրեշտակներով և բիւրա-
ւոր սուրբերով երկիրը պիտի իջնէ: Սատանան պիտի
կապէ, չարերը պիտի դատէ, աշխարհը սուրբերուն
ժառանգութիւն պիտի տայ: Հազար տարի խաղաղ թա-
գաւորութենէ յետոյ, վերջին դատաստան պիտի ըլլայ
ուր պիտի դատուին Կայէնէ սկսեալ բոլոր մեղաւոր-
ներ և յաւիտեանս զժողք պիտի նետուին: Սուրբերն
ալ նոր Երուսաղէմը պիտի ժառանգեն յաւիտեանս
յաւիտենից:

Ահա առանք են Առւրբ Գրքին կարեւոր ճշմարտութիւնները ու մեր բաել ուզածը։ «Եմացիր ինչ որ կ'ըսեմ, Տէրը քեզի իմաստութիւն տայ ամէն բանի մէջ» որպայս ճշմարտութիւնները հասկնալով ասոնց համեմատ ալ ապրիս ու Տէրը փառաւորես Յ Տիմ. 2.7։

Քանզի Տէրը կ'ըսէ, «Ես Զիս փառաւորողները կը փառաւորեմ, ու Զիս արհամարհողները պիտի անարդուին»։ Ա. Թագ. 2.30։ Բնութիւնը չսխալիր, մարդիր ցանածը կը հնձէ, եթէ զուն հիմա Քրիստոսը կ'ընդունիս, Այն ալ քեզ պիտի ընդունի։ Եթէ կը մերժես Ան ալ քեզ պիտի մերժէ։

Կը պատմուի որ Ուուխոյ թագաւորներէն մէկը ծպտուած որսորդութեան կ'երթայ և որսի ետեւն իւնալով կը կորսնցնէ իր ընկերները։ Օղը կը Փոխուի ամպեր կը բարձրանան, անձրե մ'ալ կսկսի և օրը տարաֆամած մութը վրայ կը հասնի, ու թագաւորը անսաւներու մէջ իր ճամբան կը կորսնցնէ։ Երկար թափառելէ զերջ հեռուէն կը նշմարէ լոյս մը և զէպի հոն կսկսի քալել և կը հասնի իր իշխանութեան տակ եղող գիւղ մը։ Հոն այդ զիշեր շատ տուներու կը գիմէ որ զինքը ընդունին իբր հերը իզուր կ'աշխատի համազել թէ ինքը իրենց թագաւորն է, ճամբան կորսնցուցած է, վրան թրջուած է ևայլն։ Միայն մէկ զիշեր հիւրնկալուիլ կը փափաքի, պատասխանը կ'ըլլայ, «Ճեղ չունինք, չենք ուզեր»։ Վերջապէս գիւղին ծայրը հիւղակի մը առջե կանգ կ'առնէ դուռը զարնելով, ծերունի որբեւարի պառաւ մը զուռը կը բանայ և իտես անձրեւէն թրջուած մարդուն՝ ներս կը հրաւիրէ, կրակ վառելով հագուստները կը չորցնէ, տաքուկ թէյ մըն ալ կը պատրաստէ և իր ունեցած լաւագոյն խոտէ բազմոցին վրայ ալ կը պառկեցնէ։ Հետեւալ օրը թագաւորը խիստ շնորհակալ ըլլուզով հիւղակէն կը մեկնի զէպի իր պալատը։

Մի քանի օրեր յետոյ Նու լուր կը զրկէ գիւղացիներուն թէ թագաւորը իրենց այցի պիտի գայ: Բոլոր գիւղացիներ դիմաւորելու կ'ելլեն. թագաւորը ընդունելու համար — տմենագեղեցիկ շէնքը կը պատրաստեն հիւրընկալելու իրենց թագաւորը — փողոցներ կը մաքրուին ևայլն: Վերջապէս թագաւորը իր պաշտօնական թափորով և իր թագաւորական կառքով կուգայ: Եւ ի մեծ զարմանս գիւղացւոց, գիւղին ծայրը անհշտն հիւղակին առջեւ կանգ կ'առնէ:

Պառաւ մամիկը աղմուկին պատճառը հասկնալու հետաքրքրութենէն գուրս կ'ելլէ և ի՞նչ տեսնէ, մեծ բազմութիւն, մինչ ծերուկը շուտրած այս վիճակէն, թագաւորը կառքէն իջնելով ծերունիին մօտեցաւ և իր նախարարաց ըսաւ թէ ինքը միայն մէկ հպատակ ունի այս գիւղին մէջ և այն ալ այս ծերունին է, ու իր թափառական եղած գիշերուան պատմութիւնը կը կրկնէ, ու գառնալով խեղճ պառաւին, կ'րսէ, «Քանի որ զուն այդ գիշեր քու աղքատութիւնովդ զիս իմ այդ խեղճ վիճակիս մէջ ընդունեցիր և կարելիդ ըրիր զիս հանգստացնելու համար, հիմա ալ ես քեզ իմ պաշտաս պիտի տանիմ և միշտ հանգստացնեմ քեզ»: Այս պէս պառաւը իր եղած վիճակով իր կառքին մէջ քովը նստեցնելով պալատ կը տանի: Գիւղացիներուն զղջումը կրնաս երեւակայել սիրելի ընթերցող բարեկամս:

Հիմա ալ նոյն է պատմութիւնը, Քրիստոս աշխարհն եկաւ խաչին անարգ մահուտմբը քեզ փրկելու համար և որովհետեւ կերպարանք կամ վայելչութիւն չունէր արհամարհեցիր: Այս վակայն Ան պիտի գայ երկրորդ անգամ վառքով, իր ձշմարիտ հպատակները վարձատրելու: Այս վառաւոր յայտնութեան կ'ըսպասեն բոլոր սուրբերը, որ տեղի պիտի ունենայ շատ քիչ ժականակէն: Աշխարհ այսպէս մեծ դէպքի մը առջեւ կը կենայ, երանի թէ զուն ալ պառաւին

չափ խելացի ըլլաս և ընդունիս այս արհամարհուած
անձը քու ճշմարիտ թագաւորդ, որպէսզի կեանք, աւե-
լի կեանք, և յաւիտենական կեանք ունենաս։ Ամէն։

ՎԵՐՋ





ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.




FL0319163

ЦЕНА

Պող
707

ԱՅՍ ԳՐՅԻՆ ԳԻՆՆ Է.—

Սուրիոյ համար	150 Ս. Դեկ.
Շիլին գործածուող երկիրներու համար	4 Շիլին
Ամերիկայի համար	1 Տալըր



ՀԵՂԻՆԱԿԻՆ ՈՒՐԻՇ ԳՈՐԾԵՐԸ

Պէրէքէթէրին մէնալա'լարը
Գուզու իլէ Զէվճէսի



Դիմել հետեւեալ հասցէներու

D. H. Chorbabjian
Pharmacie Nahr
Rue Nahr
Beyrouth, Liban.

M. H. Bozoklian
P. O. Box 399
Aleppo, Syria